

Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ասեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

6235

1088

84
4-67

ARMENIAN LIBRARY
401 SHAWMUT AVE.

(1088)


FEB 1
MAR 29 1931
JUN 21 1931
SEP 11 1932
SEP 25 1932
APR 12 1933

84 20 APR 2006
4-67 19 NOV 2010
ԳԱԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՏԵՎԱՐԱՐ ԹԻՒ 49
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1909 Կ.

U.S. GOVERNMENT PRINTING OFFICE 1914
GPO 1914 100-100000

ԿԻՆ, ԽԱՂ, ԳԻՆԻ

۴۵۹



Հրանտիկիս' ՎԱՐԻԱԿՈՒ. ԲԻԲՐԱՍ

1925 ԱՐԳԵՐԱԿ ԳՐԱՆԻ
HARRY G. BERBERIAN
827 WASHINGTON ST.

2005 APR 05

Q35

2. FOL SC £0£

ԿԻՆ, ԽԱՂ, ԳԻՆԻ

三

ԴՐԱՑԻՆ ԵՒ ԴՐԱՑՈՒՅԻՆ

ՏՊԱՐԱԳՐԻ Ը. ԱՍՏԱԲԵՐԵՎԸ ՈՒՂԵՐ
Ա. ՊՈՒԽ



5003.20

- Դրացուհի՛ . Անիթան պիտի պարէ՞ այս գիշեր :
— Անիթա՞ն , այո՞ դրացի , խաղին տանեե-
րորդ և տամնըվեցերորդ պատկերներուն մէջ :
— Բնդամէնը քանի՞ պատկեր է այդ նոր
լսալը :
— Կարծեմ 25-26 մը ըլլալու է :
— Բնել է աղէկ չգիտէք :
— Ո՞չ , մինչեւ վերջին արարուածը զործ
չունենալուս համար՝ հոգո չէ , տամնըվեցերորդ
պատկերը լմնալուն պէս տուն կերթամ :
— Ուրեմն ներկայացումը շատ ուշ կը լմնայ
այս գիշեր :
— Անկարեկի է որ սկսուած օրը լմնայ , հիմա
եթէ ներկայացումները կէս գիշերը չանցնին ամէն
մարդ դժգո՞ն ետ կը դառնայ :
— Ճշմարիտ է . հասարակութիւնը ծակ աչք
եղաւ , ամէն ատեն՝ բանի մը յատկութեանը չը
նայիր , այլ քանակութեանը :

— Անշուշտ այս գիշեր թատրոն կուգաք:
 — Նայիմ, այս գիշեր մօրեղբօրս տունը պիտի
ճաշեմ, եթէ կարենամ փախչիլ, կուգամ:
 — Ա՛, ըսել է այս գիշեր ընտանեկան սեղան
պիտի բազմիք. այդ աղէկ:
 — Ի՞նչ աղէկ պիտի ըլլայ, մօրեղբայրո միշտ
կը յանդիմանէ զիս:
 — Իրաւունք ալ ունենալու է, քանի որ ձեզի
համար կըսեն թէ ցոփակեաց էք:
 — Կըսեն մի՛, և ո՞վ է ըսողը:
 — Գրեթէ ամէն մարդ:
 — Ոմէն մարդ ալ կը սխալի:
 — Ա՛հ, Պարոն Ֆէլիքս շատ գէշ համբաւ մը
ունիք:
 — Ֆիկառօի պէս, բայց եթէ կարծուածին
պէս չէ:
 — Կըսեն թէ գինի, խաղ և կիները կը սիրէք:
 — Եթէ ես ձեր տեղն ըլլայի կիները կը նա-
խադասէի. կարծեմ աննք ամէն բանէ առաջ են.
Ասկից զատ միթէ յանցանք է զանոնք սիրելը:
Եթէ կին չոխող մէկը տեսնէիք, ի՞նչ պիտի ըսէիք
այդպիսին, «կոպիտ մէկն է» կ'ըսէիք անշուշտ:
 — Լաւ, ես այդ պակասութիւնը կը ներեմ:
 — Եւ կարծեմ, աւելի ճշմարիտ պիտի ըլլար,
եթէ կը յարգեմ ըսէիք:
 — Բայց սա կայ որ բանի մը չափն անցունե-
լու չէ, վասնզի՞ երբ մարդ ամէն կանանց սէր
տայ, ըսել է թէ և ոչ մին կը սիրէ:
 — Իրա՞ւ. Բայց զինիներուն ամէն աղէկ տե-
սակները սիրելուս համար, միթէ և ո՞չ մէկը կը

սիրեմ. այսպէս ալ՝ կանանց գեղեցիկները սիրե-
լուս համար միթէ անոնցմէ և ոչ մէկն ալ չսիրած
կ'ըլլամ:

— Ըսել է թէ ձեր սիրուհին երբէք հաւա-
արիմ չէք:

— Ամենեւին:

— Բայց Պարոն սոսկալի է այդ:

— Իմ այս խօսքս մարդոց երեք չորրորդ մա-
սին խորհածն է, միայն սա տարբերութիւնը կայ,
որ անոնք բացայաց չեն ըսեր, անոնք կեղծաւոր
են և ես համարձակախօս։ Սակայն աշխարհի մէջ
ալ համարձակախօս ըլլալն աղէկ բան չէ։ Աւելի
պակասութիւն մը կը համարուի քան թէ բարե-
մասնութիւն մը,

— Աւեհմն՝ ըսել Աղէքսանդրիս որ ձեզի հետ
չտեսնուի. զլիսէ պիտի հանէք զինքը:

— Հա՛, հա, հա, որչափ բարեմիտ էք. ձեր
Աղէքսանդրն ալ զլիսէ ելնելիք չունի. մի՛ վախ-
նաք,

— Ի՞նչ ըսել կուգէք պարոն:

— Ի՞նչ ըսել պիտի ուղեմ, անիկա ինձմէ հա-
րիւր անգամ աւելին ըրած հին անառակին մէկն է:

— Ինչո՞ւ համար հին անառակ կը կոչէք
զինքը. տակաւին շատ երիտասարդ է:

— Շատ երիտասարդ. առնուազն երեսուն և
ինը տարեկան կայ:

— Ո՛չ պարօն, դեռ երեսուն և հինգ տարե-
կան է:

— Եթէ կուգէք թող քսան և հինգ տարեկան
ըլլայ:

— Բայց դուք ալ անոնց չափ տարիքուտ կերեւաք:

— Ես ։ չնորհակալ եմ. վեց ամիսէն քսան երեք տարեկան կըլլամ:

— Բայց ինչ կելլայ ատկից, Աղեքսանդրը քեզէ մատղաշ կ'երեւաց:

— Հա, հա, հա. ձշմարիտ՝ դրացուհի, այս առառու շատ զուարձալի էք եղեր. ատիկա շատ աղէկ ըսիք. զարմանալի է, թատրոնը այդչափ բնական չէք. ինչո՞ւ արդեօք.

— Պարոն Ֆէլիքս, ալ տապակալի եղաք. զիս մի բարկացնէք, ապա թէ ոչ վերատեսչին կ'ըսեմ որ ձեզի տեսարանի վրայ, քուլիսներուն մէջ չը թողու. չգիտեմ, ինչպէս կ'ըլլայ որ կը ներեն ձեզ, վասն զի ոչ մուտք ունիք, ոչ հեղինակ էք, ոչ խմբագիր, ոչ գծագրիչ և ոչ ալ թարգմանիչ էք:

— Բան մը մոռցաք դրացուհի, յուշարար ըցելու մոոցաք, սակայն և այնպէս կը փափաքիմ երեւմն այդ պաշտօնը կատարել: Դերասանուհիներուն սրունքները մինչեւ իսկ ծնրակապերը տեսնելու համար շատ յարմար ըլլայու է այդ ժակը:

— Ուրեմն ինչ կեցեր էք. յուշարար չըւլաք:

— Այդ պակաս էք, եթէ մօրեղբայրս ատանկ դիտաւորութիւն մը ունենալս իմանայ, ինչ կընէ:

— Զձեզ ժառանգութենէ կը զրկէ, և աղէկ ալ կ'ընէ:

— Եւ որովհետեւ մօրեղբայրս երեք սրգի և աղջիկ մը ունի, ես իր ժառանգութենէն բան մը պահանջելու իրաւունք չունիմ, ուստի ժառանգութենէ զրկուելէ ինչ պիտի վախնամ:

— Ուրեմն զինքը սրգողցնելէ ինչո՞ւ այդչափ կը վախնաք:

— Ի՞նչ ըսել է, մօրեղբ ոյրս իմ միակ պաշտօնանս է. զի տղայութեանս ատեն հայրս ու մայրս կորսնցնելու դժբաղդութիւնն ունեցեր եմ, Մօրեղբայրս դաստիարակութեանս ինամք տարած, վաճառականութիւն սորվեցուցած է, ասոր համար երախտապարտ եմ իրեն:

— Միթէ մօրեղբ սրգդ հարո՞ւստ է:

— Կարծեմ մէկ միլիոնի մօտ հարստութիւն ունենալու է:

— Այ անիծեալ, երբեմն թատրոնը ներս չը բերէք:

— Միթէ անոր քուլիսներու մէջ մանելը գէշ բան մը չը լլար:

— Մի՛ բարկանաք սիրելիս, ես կատակի համար ըսի:

— Ո՛չ, ես չեմ սրգողիր էրմանս, քանի որ գիտեմ թէ չար մտքով չէք ըսեր. դուքձեր Աղեքը սանդրէն զատ ուրիշ չէք մտածեր գիտեմ. զովելի է այդ. ուրիշներն իրենց սիրահարները ծաղրած ատեն, դուք ձերը կը պաշտպանէք, ըսել է անոնց ամենէն աւելին կարմէք. զալով իմ մօրեղբայրս, երբէք մի՛ մտածէք որ տեսարանը գայ, խստարարոց մէկն է, ամենեւ ին երեսը չխնդար. և եթէ իմանայ որ ես իր քեռորդին՝ զուլիսները կը յաճախեմ, կրնամ ըսել որ իր առունը ստք կոխելս կ'արգիլէ:

Տէր ողորմեա՛. բայց անտանելի է այդ. ուրեմն իր զաւակները բնաւ օր տեսած չունին:

— Զաւտկներն ըսիք. խիստ կը պահէ՞ զանոնք. պարահանդէս, սրճարան մտնելնին արգիլած է. երբեմն կը թողու որ թատրոն երթան, այն ալ շատ քիչ. բայց անոնք ալ շատ խելօքեն. վերջապէս շատ քիչ տեսնուած երիտասարդներէն են:

— Աւրեմն ձեզ չեն նմանիր:

— Ո՛չ, իրաւո որ եթէ ես ալ անոնց պէս ապրելու ստիպուած ըլլայի, չէի կրնար տոկալ:

— Անտարակոյս իրենց հօրը հետ կը բնակին:

— Այո, միեւնոյն տունը: Ո՛չ նախաձաշէն և ո՛չ ընթրիքէն վայրկեան մը ու շանալու շեն, ապօթէ ո՛չ սաստիկ կը յանդիմանուին: Ասկից զատ՝ իրաւ մեծ հարստութիւն պիտի ժառանգեն, բայց իրենց բաղդին երբէք չեմ ցանկար:

— Իսկ օրի՞նդը:

— Մօրեղբօրս դուսարր. շատ աղնիւ, շատ քաղցրաբարոյ է, սակայն դեռ տղայ է. տասնընդ տարեկան չկայ: Մօրեղբայրս անոր այնչափ խստութիւն չըներ, երբեմն միատեղ թատրոն կը տանի, բայց իմմա ալ իր այս շնորհը չզեղծանէր, հօրն առջեւ եղբայրներուն չափ կը դողայ:

— Տէր Աստուած, ժամը քանի՞ն է. այս առառ փորձի պիտի երթամ, բոլորովին մոռցեր էի: Կեցիք, հիմա կ'ըսեմ, տասնըմէկը հինգ է անցեր:

— Տասնըմէկ. այ, քառորդ անցած փորձ կայ, և ես գեռ հագուած չեմ. տուժեցինք: Յանցանքը Աղեքսանդրինն է, որ երեք շաբաթէ ի վեր ժամացոյց մը խոստացած է և չըերէր:

— Նայեցէք ձեզի ըսեմ դրացունի, եթէ ամիսը անցնի և սիրահարնիդ իր խոստումը չկատարէ, հաւանական է որ դուք այդ ժամացոյցը չունենալով երբէք չպիտի կարենաք ժոմանակնիդ հաւինալ:

Բայց դրացունին արդէն պատուհանէն քաշւելով, դրացին ալ նոյնպէս ըրած էր:

Այս լսած խօսակցութիւննիս Մազակուան փողոցի տան մը հինգերորդ յարկի երկու վարձակալներու մէջ կը կատարուէր, որոնց մէկը յառաջակողմը և միւսը բակին վրայ գտնուած փոքր սենեակ մը կը բնակէր. բայց բակը այնչափ պղտիկ էր, որ դրացիները առանց ձայներնին բարձրացընելու կրնային խօսիլ:

Ինչպէս որ ընթերցողն հասկցաւ. դրացունին դերասանունի մըն էր, որ Օքուայի և Թէաթրը ֆուանսէի թատրոնները չմտած, Պլուվառ Տիւ Թամրլի վրայ Տէլասրման քօմիք թատրոնը մտնել հարկ դատած էր: Կարծեմ անօդուա է յարել թէ այն ատեն այս պղտիկ թատրոնը տակաւին փրկցուած չէր, և այս աղքատիկ Թամրլի Պուլրվառը բոլոր իր թատրոններովը, նարնջավաճառներովը, փոխանիչ ձախողներովը կը փայլէր: Դրացունին յառաջակողմի դստիկոնը կը բնակէր, իսկ ճաշասենեակի պատուհանն եկած ատեն՝ խիստ հանգիստ կերպով իր երիտասարդ դրացունին սենեակը կը տեսնար:

Դրացունին անունը Ֆէլիքս Ալպոէսն էր, գեղեցիկ պատանեակ մը, աչքերը սեւ, որոնք գեղատեսիլ կին մը ատեն ատեն՝ կարկեհաննի պէտք

կը փայլէին միջակ յարմար հասակ մը . և զու արթագէմ , խօսակցու թենէն հառկցաք , որ այս երիտասարդը վաճառականութեան մէջ է , սակայն ցոփակեաց , վերջապէս գինի , խաղ և կիները սիրելու մէծ պակասութեանց վատահամբաւը ունէր : Վերջէն կը հանկանք թէ արդեօք Ֆէլիքս Ալպոէօն այս համբաւին արժանի՞ էր :

Դերասանները գիւրաւ ծանօթութիւն կը վատարկին : Օրիորդ էսմանս մէկ քանի անգամ՝ իր թատրոնի քուլիսներուն մէջ զայն տեսնելով ծանչցած էր : Ասկից զատ այս օրիորդին սիրահարը՝ գեղեցիկն Աղէքսանդր՝ որ մը ձաշասեներակի պատուհանին մէջ սիկառ ծխած տաեն՝ ձանչցած էր Ֆէլիքսը Սիրաքի սրճարանը անոր հետ յանախ խօսած ըլլալուն համար : Անկից ի վեր դրացիք սերտ բարեկամ եղած էին , և որ աւելի նշանակութեան արժանի՞ է՝ Ֆէլիքս երբէք սիրահարութիւն ընել չէր մտածեր իր բարեկամին սիրուհին հետ , և բնաւ յաղթանակել չէր խորհեր :

Այս մասնաւորութիւնը հարկ էր որ հոս նշանակէինք՝ իբրեւ ընդհանուր կանոնի զարտուղութիւն մը :

Անտարակոյս պիտի տումէ , կրտէր /նքնի ըեն Ֆէլիքս , պահարանին մէջ շապիկի ձերմակ օձիք մը վնասուելով . այս որչափ ատեն է իր թուալէթին կ'զբաղի : Կէս օրէն առաջ անկարելի է որ թատրոնը գանուի : Բայց Աղէքսանդրին գէշ , տու զանքը ինք պիտի վճարէ . օձիք չկայ հոս , ինչ պէս ձերմակ օձիքս չէ մնացեր : Բայց և այնպէս մօրեղբօրս տունը ձաշի երթալու համար հատ մը

պէտք է : Եթէ ամէն կողմու չնորհքով չըլլայ անտարակոյս պիտի ըսէ թէ պիմ տունս ձաշի եկած ատենդ ընաւ զարդարանքիդ չես նայիր» . Մօրեղբայրուն ասսնկ բան մը տեսած տաեն խիստ բժանինդիր է . յաղթութիւն , ահա հատ մը գտա՛յ . բայց կարծեմ վերջինն է այս . այս չարաձձի . ասոր ալ կապը չկայ . թշուառութիւն թշուառութեանց . բայց առանց կապի անկարելի է գործածել :

Փէլիքս օձիքը ձեռքը պատուհանը գառնալով սկսաւ պոռալ :

— Դրացուհի միթէ ասոր կտոր՝ չէք կընար կարել . ձերմակ ըլլալով միայն այս մնացեր է : Հէ՞ , ինձի նայէ դրացուհի . — այ անիծեալ իր սենեակին յառաջակողմը զացեր էր . Զայնո չըներ . . . հեմա միայն մէկ միջոց մը կը մնայ ինձ . յարգելի Տիկին Ռապօթօ դռնապանիս սենեակը երթալու եմ : Գիշերները ուշ գալուս , և երբեմն ձեռքը բան մը չտալուս համար իր յայտագրերոն մէջ աղէկ նշանակութիւն չունիմ : Զգիտեմ թէ երբեմն ձեռքը բան մը տուած եմ . Ինչ որ է՝ այս անգամ գոնէ կէս ֆրանք մը տալու է : Ասոր հետ մէկտեղ եթէ թիչ մը աղաչեմ , չուանին վրայ կը խաղայ ալ :

Բ.

ԿԱԹ ԵՂԲԱՅՐԸ

Երիտասարդը սենեակին դուռը բանալու կը վազէ , բայց դուրս ելնելու տաեն՝ աւելի կարձքան թէ միջակ հասակաւ , ուժեղ . հաստարազուկ քսանըորս տարեկան երիտասարդի մը զէմը կ'ելլէ ,

որուն ձեռքերը ձիշդ տոփան կը նմանէին: «Եմքն անհաճոյ չպիտի ըլլար եթէ ապշութեան տիպար մը չըլլար: Բայց կերպարանքի նշանակութիւն չը տուող անձանց համար գեղեցիկ երիտասարդաց մէջ կրնար դասուիլ, որովհետեւ դուրս ցցուած կարող ըլլայի քիչ մըն ալ աւելի գեղեցկանալու կ'աշխատէի, բայց չկրցայ, հոգ չէ, ձեզ հոս գըտնելուս համար չատ երջանիկ եմ, ձեր գոնապանուհին ըստ թէ «չատ կարելի է որ հոն չըլլայ, որովհետեւ...»

Այս գիրուկ երիտասարդը ֆէլիքսը տեսնելուն պէս:

— Ա՞ն ի՞նչ երջանիութիւն, հոս է եղեր. որովհետեւ դռնապան կինն ըսած էր, «Ճշմարիտ չգիտեմ», իր մենաս՞կն է. Պ. Ալպակօն օրը հարիւր չգիտեմ, իր կուգայ, ամէն ատեն ետեւէն նայելու չեմ եա. վեր ելէք նայեցէք անդամ մը» բայց գոն եմ զձեզ գանելուս:

— Ո.յօ՛, հոս եմ. բայց ի՞նչ կ'ուզես Տիւֆիլէ, ինձի գալուդ պատճանը. ի՞նչպէս կրլլայ որ խառնութիւնը թողեր ես. զեռ մսավաճառ չե՞ս. այսինքն, մսավաճառի վարպետիդ քովէն ելա՞ր:

— Հապս, հապս. բայց չատ ատենուան համար չէ:

— Վարպետդ քեզմէ գոն չէ:

— Ի՞նդհակառակը շատ գոն է, անցեալ շաբ. թու երկու ոչխար մորթեցի, և եթէ քիչ մըն ալ յառաջանամ, գալ շարթու ինձի կարել պիտի տան:

— Քե՞զ կարել պիտի տան:

— Ո.յօ՛, հորթ մը կամ եղ մը:

— Խե՛զ անսառուներ, քու վիճակդ ամենեւին չեմ սիրեր Տիւֆիլէ. սակայն կը խոստովա-

նիմ որ պառակն ալ չատ կը սիրեմ: Վերջապէս ինչո՞ւ համար ատանկ հագուած եկար, որովհետեւ կը տեսնեմ որ սեւեր հագած և ձերմակ փողկապ ես դրեր:

— Անտարակոյս սեւեր հագած եմ, և եթէ կարող ըլլայի քիչ մըն ալ աւելի գեղեցկանալու կ'աշխատէի, բայց չկրցայ, հոգ չէ, ձեզ հոս գըտնելուս համար չատ երջանիկ եմ, ձեր գոնապանուհին ըստ թէ «չատ կարելի է որ հոն չըլլայ, որովհետեւ...»

— Եյ բաւական է, բաւական է, մէյ մը ըսածներդ նորէ՞ն պիտի կրկնես: Ըսէ ի՞նչ կուզես

— Նայէ ի՞նչ է սիրելի եղբայրս. որովհետեւ ձեր կաթ եղբայրն եմ, գիտէք ա. Մէտէօնի մէջ Տիկին Միշօնին կաթը կերած ենք երկուքնիս ալ, ի՞նչ ալ աղէկ մայր լունէր սա մայր Միշօն:

— Ո՞հշա է որ քեզ աղէկ սնուցանեց, Սամասօնի պէս ուժեղ ըլլալու ես:

— Սամասօն ո՞վ է չեմ ճանչնար:

— Հոգ չէ, ես քեզի չափ զօրաւար չեմ, բայց առողջ եմ, ամենէն աւելի պէտք եղածն ալ այս է: Դուն իմ կաթ եղբայրս ես, այս յալտնի է, ասկից զատ բարի և պարկեշտ տղայ մը ըլլալուդ համար՝ տեսած ատենս կ'ուրախանամ, և ընտանեբար եղակի կը խօսիմ հետադ. դուն ինչո՞ւ ինձի պէս չես վարուիր:

— Ո՛չ, ո՛չ, ես յարգանք ըսած բանդ կը ճանչնամ, նաեւ պարտքս ալ գիտեմ:

— Վերջապէս՝ հիմա յարգանքը մէկդի թուղունք, ի՞նչ կ'ուզես, ան նայինք:

— Բայց եթէ հոս չգտնայի ալ, անպատճառ
պիտի վնառելի:

— Տիւ ֆիլէ եթէ չլմնցնես, հիմա դուքս պիտի
ելլամ:

— Հա՛, կաթ եղբայր ի՛մ, ձեզմէ մեծ ծառա-
յութիւն մը կը ինդրեմ:

— Ծառայութիւն մը, շատ աղէկ, սիրով կր
կատարեմ, բաւական է որ դրամի ինդիր չըլլայ,
որովհետև շատ քիչ կը պատահի որ ունենամ, մա-
սաւանդ որ հիմա ջուրերը քաշուած են:

— Զէ, ինդիրը դրամի վրայ չէ, դիտէք որ
այսօր կ'ամուսնանամ:

— Այսօր կամուսնանա՞ս: Զգիտէի, հիմակ որ
կ'իմանամ:

— Ի՞նչպէս, հրաւիրագիրս չընդունեցի՞ք:

— Ես բան մը չընդունեցի:

— Զարմանալի բան, նամակներն ես անձամբ
նամակատունը տարի, ձերն ալ աղէկ գիտեմ որ
մէկտեղ էր:

— Ո՞րչափ ժամանակ է:

— Վեց օր առաջ ձեռքերնիդ հասած ըլլա-
լալու է:

— Դռնապանուհին մէկ չարութիւնն է, հիմա
վար իջած ատեննիս կը հասկնանք, վերջապէս՝
այսօր կ'ամուսնանաք, շատ լաւ, թերեւս զիս ալ
հարսանեաց ճաշին հրաւիրած էիր:

— Անշուշտ, միթէ չպիտի դայիք, եղ-
բայր իմ:

— Անիծեալ դռնապան, պէտք չէր որ գիտ-
նայի, այսօր մօրեղբօրս տունը պիտի ճաշեմ, նը-

գիտեմ ինչ պատճառաւ հանդիսաւոր ինձոյք մը
կընէ, անկարելի է որ չգտնուիմ:

— Ի՞նչ ձախող դիպուած. եկու տես որ մենք
ալ մասնաւոր խնամքով պատրաստուած գեղեցիկ
ինչոյք մը ունէինք. Պէլվիլի մէջ Սէն մասժօր
պարտէզին լճակին քով. որովհետեւ օրիորդը Պէլ-
վիլէն է:

— Կինդ գեղեցիկ է:

— Անտարակոյս. կանանց մէջ ամենագեղե-
ցիկը կրնայ համարուիլ, ինչպէս որ ես արանց գե-
ղեցիկը կը համարուիմ. հիմա կը հասկնաք թէ ինչ
աղէկ յարմարած ենք,

— Իրաւ որ սքանչելի բան պիտի ըլլայ. ըսել
է թէ հարսին ձեռք տալու համար զիս վնառելու
եկած էիր:

— Մինակ այդ չէ, ուրիշ բան ալ կայ, մտա-
ծեցէք անգամ մը, նախ՝ կնոջս եղբայրը Մէռլիւ-
չէն պատուոյ երիտասարդ պիտի ըլլար, յետոյ
աներոջս բարեկամներէն Պարոն կոանսէռքը պիտի
ըլլար, ես այնչափ չէի ուզեր որ այդ պարոնն ըլ-
լայ, որովհետեւ կաղ է, բնականաբար կնոջս ձեռ-
քն բռնած ատեն կաղալով ծուռ ու մուռ պիտի
քալեցնէ. բայց աներս կ'ուզէր որ կոանսէռք ան-
պատճառ պատուոյ երիտասարդ ըլլայ, ես ալ չէի
կրնար մերժել. Այս առտու դեռ նոր հագուեր էի,
աներս մարդ զրկեի էր ինձի՝ իմացնելու համար
թէ այդ կոանսէռք բարեկամը ուսքը պալար մը
հաներ է, չծակիր, և զինքը այնչափ կը նեղէ որ

քաղաքապետին պալատն ալ չպիտի կրնայ երթալ,
հետեւաբար անմիջապէս ուրիշ պատուոյ երիտա-

սարդ մը պատրաստել կը պարտաւորիմ: Յանկարծ
ձեզ յիշեցի, ուստի կաղաչեմ որ այս պատիւը չը
գլանաբ:

— Ծառ աղէկ, սիրով կ'ընդունիմ բարեկամ:

— Կ'ընդունի՞ք . ահ որչափ բարի էք կաթ
եղբայրս :

— Այս' կընդունիմ, բայց սա ըստ թէ ամուսնութիւնը պիտի կատարուի:

— *q̄t̄f̄d̄h̄l̄f̄ s̄t̄ḡ*

— Այս սատանայ, ուրեմն Պէլվիլի քաղաքա
պետական պալատը պէտք է երթալ:

— *Ujno' sklik dymon qopod k:*

— Շատ աղէկ, անդամ մը վաճառատուն երթալու եմ, բայց հոգ չէ, ժամանակ ունիմ, ժամ մէկին Պէլվիլի քաղաքապետին օրանը կը գըտնուիմ:

— Պարոն կամնսէովի տեղը պիտի անցնիք
ահ ի՞նչ երջանկութիւն . դուք չէք կազար :

— П'я, юноши! Мы должны быть счастливыми для вас, а вы для нас! —
Филькин, я тебе говорю, что мы должны быть счастливыми для вас, а вы для нас!

— Ա՛, ես անսակ կին մ'ունիմ որ կատակ
չգիտէ . անցեալ-օր կատակի համար մէկ տեղը կը
մըտաել ուղեցի . գիտէք ա՛ , իրարու հետ ընտա-
նութեան նշան մը . երեսիս անսակ ապառակ մը ի-
ցուց որ ճշմարիտ ոչխար մը կ'ապահնէք . «Եթէ
իրեն սէք յայտնողներուն ալ այս կերպ վարու-
ատ հասդիստ կ'ըլլամ» ըստի ինքնիրեւս :

— Կնոջդ անունը ի՞նչ է :

— Խոսէթ, Խոսէթ Մէպիւշէ, հայրը որմնաղիք
է, անունն ալ Մէպիւշէ Տիւֆիլէ... աղէկ նոյնա-
յանդ, իրեն հետ ամուսնանալու էի:

— Եթէ ամեն նոյնայանդ անուններ իրարու
հետ ամուսնացնէին, քիչ մը շատի կ'երթար : Ե՞ն,
հիմա ես ալ զարդարուելու եմ: Մօրեղբօրս տունը
ճաշի պիտի երթար:

— Ինծի նայեցէք,Պ. Թէլիքս... առանկ ի՞նչ-
պէս եմ... Նոր ոէթրի, Նոր բանթալօն... աղէկ
վալեր է:

— Նայիմ, ետիդ դարձի՞ր . . . այս' գեշ չէ,
սակայն թեւերուղ տակ կարծեմ քիչ մը կը նեղէ:
— Այս', սակայն դերձակը ըստաւ որ ինքնիրենը
կը չտիշուի բան,


— Միայն բան մը պակաս է . . . կօչիկներդ
աղեկ չեն . առողջք չէ վայեր:

— Այսո՛ գիտեմ, հիմայ գացած ատենս զոյդ մը
պիտի գնեմ, որովհետեւ «Եթէ փայլուն կօշիկներ
չառնես. քեզի հետ չեմ կտրուեկո» ուստի լուրու

— Եշանսածդդ ըստու . . . ուրեմն, բարեկամ չուտ
վաղէ առ ։ Ժամանակ կորսնցնելու չգար, ժամը
տասնըմէկը քսան կ'անդնի։

— Կեցի՞ր մէկտեղ իշնանք, սա նամակիդ վրայ
Դունապանէն տեղեկութիւն ուզեմ:

Կաթ եղբայրները հինգ յարկը իջան, և Տիկին
Աւագօթօի սենեակին առջեւ հասան։ Դռնապանու-
էին չորցած և հին մասնավոթի ուղիւ կունճմատած կար-
և հատակ կին ըլու տակ արտադրութիւնը քիչ մը սի-
րուն ցուցնել ու եր ՏԵՐԵ ակռանքը ու ցուցնէր,
Կիր, Խաղ, Գ. Հ. ՀՅՈՒ-ԱՅԻ. ԸՆ



սրոնց մէկը վերը միւս երկուքն ալ վարը կարծես-
թէ քեզ խածնել կուզէ : Ֆէլիքս խցիկը բացաւ,
Տիկին Ռապօթօ իր շունին լուերը կը քթուէր,
այս կարեւոր զբաղումը չընդհատեց :

Տիկին, ըստւ Ֆէլիքս, ի՞նչպէս կ'ըլլայ որ
վեց օր առաջ այս պարոնին դրկած մէկ նամակը
վերք չանցնիր, զոր ինքը անձամբ նամակատունը
ձգած է եղեր :

— Աղւոր հարցումներ, ի՞նչ պիտի ըլլայ, կը
կարծէք թէ ձեր նամակը կ'ուտե՞մ ես :

— Ո՛չ, բայց կրնայ ըլլալ որ ինձ տալու մոռ-
ցած կամ կամ կորսնցուցած կ'ըլլաք :

— Ո՛չ, ես ամենեւին նամակ չեմ կորսնցներ . . .
հանդիստ կեցիր, սրիկայ . . . ուսկից ալ կը գտնաք :

— Չը կրնար ըլլար որ նամակը կորսուի, ըստ
Տիւֆիէ, որովհետեն շատ հաստ և երկայն էր :

Հա՛, ըսել է որ ցղաբերապան էր, այդ-
ուրիշ բան, պարօնը ստանկ նամակ ստացած տաեն
ոփ ծի ստանկ բան պէտք չէ, ի՞նչ ալ գլխու ցաւ
հն այս տպագրութիւններն» ըսելով՝ գետինը կը
նետէ . . . ուստի ես ալ մտածելով որ այդ տեսակ
գրութիւն մըն է, վառարանս վառելու դորձածեցի,
գրութիւն մըն է, վառարանս վառելու դորձածեցի,
նամակը տանելու նեղութիւն շարժեր» ըսի ինք-
նիւննս :

— Բայց իմ ամուսնութեան և հարսնիքի խլի-
ջոյքի հրաւիրագիրն էր որ վառեր էք :

— Այդ գէշ, կը ցաւի՛ ուրեմն . . . բայց ի՞նչու
համար այս պարօնն ալ այդ տեսակ ցղաբերապան-
ները իմ սենետակս կը թողու :

— Տիկին, ասկից ետքը նայեցիք որ իմ անու-

նիս ուզուած նամակները ինծի տաք, ապա թէ ո՛չ
տանտիրոջ կը բողոքեմ.

— Լաւ, լաւ, էյ ատանկ հարսնիքի նամակի
մը համար ալ այդչափ պուալ կանչուըռակել կ'ըլլա՞յ
մի՛ եղեր :

— Կին չէ այս, հրէշ է : Ասկից ետքը տասնոց
մը անգամ չեմ տար, պուաց Ֆէլիքս : Օձիքս փո-
խանակ կարկտելու նոր մը կառնեմ : Ի տեսութիւն
Տիւֆէլէ ձիշտ ժամը մէկին Պէլվիլի քաղաքապե-
տական սրա՞ը կը գտնուիմ :

— Վատահ եմ եղբայր, Ես շուտ մը երթամ
Դոյդ մը փայտուն կօշիկ առնեմ :

Գ.

Փեսին կօշիկները

Ֆէլիքս իր թուալէթը լմնցուց բացի օձիքէն,
որ իր ճերմակեղէնի վաճառականէն առնել որոշեց:
Իր վաճառատունը վազեց, բայց տարւոյն այնպիսի
եղանակի մը մէջ ենք ուր մուսուլին և ներկուած
կտաւներու առեւտուրը դադրած է : Երիտասարդը
որ տեւական պաշտօնեայ մը չէ, և որ միայն յա-
ճախորդներուն մէջ եղած դորձառնութեան պա-
տասխանատու է, այս օր ազատ էր, ուստի Պէլվիլ
գացող հանրակառք մը նստաւ :

Սա ալ չը մոռնանք բուելու որ այս դէպքը՝
Փարիզ իր սահմանները ընդարձակելէ երկու տարի
առաջ տեղի ունցած է, հետեւ աբար Պէլվիլ ալ
ժայրաքաղաքին մէջ չէր :

Ֆէլիքս քաղաքապետական պալատը մտած
առեն ժամը մէկ զարկաւ։ Ամուսնութեան սրահը
հարցնելով և տեղեկանալով — « Սա իմ ձշութ-
եանս խօսք չկայ » ըստ ինքնիրեն։

Այս մեծ սրահին մէջ շատ բազմութիւն կար,
որովհետեւ նոյն օրը հինգ ամուսնութիւն կար
կատարուելիք: Ամեն կողմ ուրիշ բան չէր տեսնուեր
եթէ ո՛չ զարդարուն մարդիկ և կինքր. իրաւ այս
բոլոր զարդարանքներն այնչափ չէին յարմարած,
բայց ամենը իրենց կարողութեան շափով: Ընդ-
հանրապէս ամեն դէմք ուրախ, և ամենքն ալ
գրօննելու որոշ միտում մը կը յայտնէին: Նաեւ
առ շուրջեալներ կը տեսնուէին որոնց կարմր-
րած դէմքը, այլայլած զուարթութիւնը, կը
յայտնէր թէ քիչ մը կանուխ ճամբայ ելած և հաս-
նիլ ուզած են:

Ամեն ամուսնացող աւանդակաս թուլալիք ունի, նարնջի ծաղկեփունջը պահաս շնչ, եթէ ուրիշ բան պահաս ալ ըլլայ հարսն իրաւունք ունի ըստելու.

Եթէ պակաս բան մը կայ
գէթ ծաղկելիունջս կ'երեւայ:

ՁԵԼԻՔՍ ԲՈՂՈՐ Այս հարսերը կը տեսնար , ԸՆԴ
ամենը չորս հատ կային , բայց երկուքը տգեզ , մին
միջակ և վերջապէս մին գեղեցկագոյն՝ բայց մա-
զերն ստեղղինի պէս կարմիր :

Իրաւ ինձի գէշ կ'երեւայ այս գոյցը և բարիտասարդը ինքնիրեն, սակայն անանկ մարդեր կան որոնց խիստ հաճելի՝ միանդամայն հրապուրիչ է, չըլլայ որ Տիւքիէլէի կինն ըլլայ... բայց զինքը

Հեմ տեսնար . . . հարցնենք անդամ մը , գիտեմ որ
աներոջն անունը Մէռլիւչէ է :

Ֆէլիքսի քով կարճահասակ պարոն մը կար, որ կարծես ամենքը կը ճանչնար, որովհետեւ ամեն հարսնցուներու երբեմն յայտնի կատակներ կ'ուղղէր և յետոյ սրահը թնդացնելու չափ բարձրաձայն կը խնդար, եւ այս ծիծաղն ամենուն ալ ազդելով՝ հօն գտնուողները այս զուարձասէր պարոնին կը համաձայնէին, Սակայն անանկներ ալ կային, որ քիչ մը ուշ կը համաձայնէին. Ֆէլիքս՝ նստարաններուն ծայրը գիւղացիի ձեւով բարձրահասակ մէկը տեսաւ նստած. ամեն մարդ ինդալը լմնցնելուն պէս խնդարու կ'սկսէր, և տարօրինակ տըպարուոթիւն կ'ընէր ամենուն:

— Պարո՞ն, Կերեւայ որ գուք հսու ամեն մարդ
կը ճանչնաք, միթէ կը բարեհամիք ինձի ըսելու թէ
սա հարսերէն ո՞րն է Օրիորդ Լուէթ Մէուիւէն:

— կուէթ Մէուլիւշէն. հա՛ ժէռօմ Մէուլիւշէ որմանադիրին աղջիկը ըսել կ'ուզէք:

— *Ujpn', wqarpn*

— Որ Փարփղի մուավաճառներէն Նիքոլա Տիւ-
ֆիլէ անուն երիտասարդին հետ կ'ամուսնանայ...
և որ ամիս մը ետքը իր Կոնջ բներած օժիտովը
դարձ մը պիտի հաստառէ և իր տիրոջ խանութը
ձեռք պիտի անցնէ... .

— Այս՝ շատ աղեկ տեղեկութիւն ունիք եղեր
ասեւ ինձէ ալ աղեկ, այս վերջին մանրամաս-
ութիւնները չդիտէի:

— Ա՛, ի՞նչ ըսել է, ես ամեն բան զիտիմ։
Կեվիեւ մէջ մարդ չկայ որ չճաշնամ։ Քսանը հինգ

տարի է որ հոս կը բնակիմ, կալուածատէր եմ: Ես ամենեւին գործ մը չունիմ, բայց ընկերութեան օգտակար ըլլալ կ'ուզեմ, ասով ամենուն յանձնառարութիւնները կը կատարեմ և հաճոյք կ'զգամ որովհետեւ ինձ զբաղում մը կը համարեմ եթէ մէկը Փարիզէն բանի մը պէտք ունենայ և ժամանակ չունենայ երթալու. կուգայ զիս կը գտնէ և կ'ըսէ Սիրելի Տառտառ» — անունս է, Միհրդատ Տառտառ ձեր ծառան — «Սիրելի Տառտառ միթէ կը բարեհաջիս Փարիզ երթալու այսինչ կամ այն ինչ բանը գրնել»: Ես ալ սիրով կ'ընդունիմ ու յանձնարարութիւնը կը կատարեմ... ամեն ատեն ալ առանց պակաս բան ընելու: միայն թէ առկից ութ օր առաջ հիւանդ տղու մը լավիա ընելու համար ծեծած կտաւատ ու զեր էին, ես սխալմամբ ծեծած մանանեխ տարեր եմ, այս ալ անմիջապէս իր արդիւնքն ունեցեր և տղան մեռեր է, որովհետեւ չէր կրնար ետ դառնալ:

— Ուստի, Պարոն Տառտառ, բանի որ ամենքը կը ճանչսաք, միթէ կը բարեհածի՞ք ինձի ցուցնել Օրիորդ Լուէթ Մէոլիւչէն, ես իր պատուոյ երիտասարդն եմ, իր նշանածն այս առատու ինձի եկաւ աղաչեց որ այս ծառայութիւնը ընեմ:

— Հարցուցածնիդ կը ցուցունէի, բայց դըււարութիւն մը կայ որ ինքը հոս չէ... հա հա հա սքանչելի պատճառ... դեռ Մէոլիւչէի հարսնիքը չեկաւ... ուշացան երկրորդն են... այս օր հինգ չեկաւ... Պարոն Քարոն քաղաքապետը գալուն պէս պիտի սկսի:

— Ուրեմն սպասենք, հաւանական է որ չեն ուշանար:

— Հա, դուք Տիւֆիէլի պատւոյ երիտասարդւներէն էք:

— Այո՛ պարոն:

— Կը հասկնամ, Պարոն կունսէռ փի տեղ անցած էք. խեղճ կունսէռ փի, որչափ կը տառապի իր պաշարին ցաւէն. յատկապէս Փարիզ գացի խիւս մը առի, որ անմիջապէս բժշկուելու էր... բայց վրան դնելուն պէս ցաւը սաստկացեր է,

Ֆէլիքս ինքնիրեն մտածեց որ եթէ այս պարոնը հիւանդ տղուն խիւսին պէս բան մըն ալ կունսէռ փի պալարին ըրած է, զարմանալի չէ որ խեղճ պատւոյ երիտասարդը պաշտօնը չէր կրցած կատարել,

— Մէկ օրուան մէջ հինգ հարսնիք, ասիկայ խելքիս դէմ բան է, կըսէր Տառտառ, պէտք է հասկնաք որ ասեն կողմէ ալ հրաւիրուած եմ. հինգ կտօր չեմ կրնար ըլլալ. չորս ըսես, ինչ որ է... գէշ չէ սա բառը... աղէկ ըսեր էի հարսնեւորներուս ռդուք ժամը երկուքին պիտի ճաշէք, դուք չորսին, դուք ալ վեցին...» այս երեք խընջոյքներուն ալ կրնայի գտնուիլ... բայց մտիկ չըրին, ամենքն ալ ժամը չորսին պիտի ճաշեն:

— Միթէ երեք անգամ կրնայի՞ք ճաշել.

— Այո՛. քիչ մը զգուշութեամբ կը վարուէի. մէկէն քիչ մը վառեակ... միւսէն օձաձուկ... ամեն սեղանէ ալ մէյ մէկ քիչ վարունդի թթու, որովհետեւ ամեն տեղ ալ կայ... հա՛, հա՛, հա՛, անանկ չէ Տիւֆօն, ամեն հարսնիքի վարունդի թթուն պակաս չէ...

Տիւֆօն բարձրածայն խնդալ սկսաւ, քովին-

ներն ալ միացան և զերջապէս երբ ամենքն ալ ծիւծաղնին կտրեցին, նստարանին ծայրը նստող դիւղացին ալ սկսաւ առանձին խնդալ :

— Հա, ահաւասէկ Մէռլիշէի հարսնիքը, պօռացին խումբ մը կիներ պատուհանէն նայելով : Ֆէլիքս ալ պատուհանը վաղեց և տեսաւ իր կաթեղրօր ապառնին, կարմիր այտերով, հաստանդամ գեղեցիկ աղջիկ մը, որ գոռոզութեամբ հարսանեկան ծաղկեփունջը դրած՝ բնաւ վախկոտութիւնչէր ցուցունէր: Հայրը ձեռքէն բռնած էր, ետեւնուն Տիւֆիլէ պառաւ ազգականուհի մը թեւըմտած, փեսան սովորականէն աւելի կարմրած՝ կարծես դժուարութեամբ կը քալէր :

Այս հինգերորդ հարսնիքն ալ սրանը մտաւ :

— Կարծես փեսան կը կազայ, ըսաւ Պ. Տառառ, ասիկա գէշ նշան մըն է ամուսնութեան մէջ:

Տիւֆիլէ կաթեղրայրը տեսածին պէս ուրախութեան ձիչ մը արձակեց: Դէպի Ֆէլիքսին վաղեց, զայն իր պայտայ կոչը ներկայացնելով ըսաւ.

— Ահաւասիկ իմ պատուոյ երիտասարդս... կը յուսամթէ կռանսէոֆէն նախապատիւ է ոս...

Օրիորդ Լոռէթ իրստ հաճոյալի ժպիտ մը ուղղեց Ֆէլիքսին և ըսաւ.

— Անտարակոյս աւելի սիրելի է ինձ այս պարոնը, նախ՝ քանի որ երիտասարդ է, որովհեւտեւ անձոռնի բան է ծեր պատուոյ եղբայր ունենալը:

— Ինձի նայէ, Պ. Ֆէլիքս, ապառնիս գեղեցիկ է ըսելով ձեզի խարած չեմ հէ՛... վերջն ալ ամենասպակեցիկ կին մը պիտի ըլլայ... և որովհեւտեւ...

— Օ՞ն, Տիւֆիլէ, եշութիւն պետք չէ, միթէ պարոնը չը տեսնա՞ր ի՞նչպէս ըլլալս:

— Անտարակոյս, Տիւֆին, և այդչափ գեղեցկութիւններու տիրացողին իմ բարեմաղթութիւններու յայտնելէ ուրիշ բան չեմ կրնար ընել:

— Գեղեցկութիւնն ալ խօսք է, և ի՞նչ գաղտնի գեղեցկութիւններ ունի գիտէ՞ք:

— Պիտի լուս Տիւֆիլէ ապա թէ ոչ հայրիկին կ'ըսեմ...

— Բայց շատ ուշացաք:

— Յանցանքը Տիւֆիլէինն է, էգ բազի մը պէս կը քալէր... կարծեցի որ ճամբան պիտի մնայ:

— Յանցանքը կօշիկներուս է... ա՛ն, անիծեալ կօշիկ. գիտէ՞ք ի՞նչ կը քաշեմ. կօշկակարն ըսաւ թէ քալելով կը բացուի... ընդհակառակը սարսափիլի կը ցաւի:

— Սակայն սովերդ ալ չնորհքի եկեր են, ըսաւ օրիորդ Լոռէթ, ահաւասիկ քաղաքապետը. մնաք երկրորդ ենք, այնպէս չէ :

— Այո՛, այո՛, տակաւին ժամանակ ունինք... ալ չեմ կրնար զիմանալ քիչ մը հանգստանամ:

Տիւֆիլէ նստարանին ծայրը նստող և ամենէն ետքը խնդացող գիւղացիին քով գնաց նստաւ, կամաց մը ծոելով կօշիկները հանեց, ուրախութենէն օ՛չ մը արձակեց: Այդ միջոցին՝ Օրիորդ Լոռէթ իր հօրը, եղբօրը, ազգականներուն և հարսնեւորն ներկայացուց Պ. Ֆէլիքսը. Պ. Մէռլիւշէ, Ֆէլիսփի ձեռքը այնպէս թոմվեց, կարծես մատները տեղէն պիտի հանէր. յետոյ գնաց խօսակցութեան սկսաւ Պարոն Միրդհատ Տառտառի հետ որ ամեն տեսակ փաստերով համոզեց թէ ժամը վեցին ճաշելը աղեկէ: Սակայն ակդրոյն հոգաբարձուն կամ

տնտեսը կորսնցուց իր ճարտարախօսութիւնը՝ գործը այնպիսի մարդոց հետ էր, որոնց ախորժակը միշտ բաց, և ամենեւին չը գոցուիր, ուստի Մէռլիւշէ պատասխանեց անոր:

— Քեզ մտիկ ընելու ժամանակ չունիմ, և խեղձ Կռանսէռֆի կողմէ կը գտնգատիմ:

— Բարեկամնիդ Պ. Կռանսէռֆի՛, ինչո՞ւ : Եթէ իր պալարը չէր հասեր, յանցանքն ի՞մս է :

— Անտարակոյս, կ'երեւայ թէ անոր ապսպրած սպեղանին չէք բերեր, գժրաղղարար դեռ այս առառու կարդաց տուփին վրայ, թէ բլիթէնի (նառքը) սպեղանի է այս և ոչ պալարի:

— Անկարելի է... շատ աղէկ դիտեմ որ ես բլիթէնի սպեղանի ուզեցի և ոչ թէ պալարի, եթէ դեղագործը սիալեր է, միթէ յանցանքը ի՞մս է : Մնաց որ ես աղէկ գիտեմ թէ երկուքն ալ միեւնոյն արդիւնքը ունին, վերջապէս պալար է եղեր, բլիթէն է եղեր, գրեթէ միեւնոյն բանն է :

— Ի՞նչ կ'ըսես, միեւնոյն բանը չէ և ապացոյցը կը կենայ, Կռանսէռֆ աւելի կը տանջուի:

— Պիտի բժշկուի, անոր համար է :

— Մէռլիւշէի հարսնիքը, կարգը Մէռլիւշէի հարսնիքին է, պուաց գիււանատան սպասաւորներէն մին. սրահին մէջ պտտելով :

— Կարգը մերն է, մեղի կը կանչեն ըսաւ Օրիորդ Լոռէթ, Ո՞ւր է Տիւֆիլէ :

— Փեսաս, ո՞ւր է փեսաս. միթէ ամուսնանալու վարկենին վնասուելո՞ւ է զինքը : Նայէ զացեր նստարանին ծայրը նստեր է, հարկաւ զինքը կանչելին չ'իմանար :

— Երթամ բերեմ, ըսաւ Ֆէլիքս, բազմութիւնը ճեղքելով :

— Տիւֆիլէ խեցքետինի պէս կարմրած՝ ոտքին մէկը ծունկին վրայ դրեր, և փայլուն կօշիկին մէկը ձեռքը բռներ էր :

— Բայց միթէ չե՞ս լսեր, քեզ կը կանչեն ըսաւ Ֆէլիքս, կարգը քուկդ է... օ՞ն ելիր չուտ, կնոջդ համբերութիւնը կը համար :

— Այո՛, այո՛. զիս կանչելինին իմացայ, բայց յանցանքը իմս չէ... կօշիկներս այնչափ կը նեղէն որ քիչ մը հանգստանալու համար հաներ էի...

— Հազի՞ր շուտ...

— Իմ ըսածս ալ ի՞նչ է... բայց չեմ կրնար, կ'երեւայ թէ ոտքերս ուռեցեր են... այ թշուառական չը մտնար կոր :

— Ի՞նչ է այս, փեսայ, միթէ մեզ կը ծաղրե՞ս ... այսպէս սպասցնելով ազջիկս, քաղաքապետը որ ձեզ ամուսնացնելու համար կը կանչէ, ասիկայ մարդու տեղ չդնել ըսել է, ըսաւ աները, բարկութեամբ հոն գալով :

— Յանցանքը իմս չէ, աներ, կօշիկներս չեմ կրնար հագնիլ :

— Ինչո՞ւ համար հանած էիր, պարոն, միթէ մարդ ամուսնութեան կէտին կօշիկները կը հանէ՞ :

— Վերջապէս մէկը հագայ :

Այդ միջոցին սպասաւորն սկսաւ պօռալ :

— Թիւ երրորդ Ժիկօթօի հարսնիքը ... Ժիկօթօի հարսնիքը ուր է... Մէռլիւշէի հարսնիքէն առաջ պիտի անցնի, որովհետեւ անոնք չեն ներկայացած :

— Ահաւասիկ Ժիկօթօի հարսնեւորները ահաւասիկ մենք ենք :

Թիւ երրորդ հարսնեւորները քաղաքապետին
առջեւ գացին կեցան :

— Տեսար մի եղածը պօռաց Մէռլիւշէ , մեղմէ
ետքը եկողները մեղմէ առաջ անցան , պատճառը
դուն ես , փեսա՛յ :

— Ո՞չ աներ , յանցանքը կօշիկներուս է որ . . .
ի՞նչ կ'ըլլայ , մենք ալ ետքը կ'երթանք :

— Հայր Մէռլիւշէ գնաց աղջիկը զտաւ , որ
անհամբերութենէն ոտքերը գետինը կը զարներ
թէպէտ Ֆէլիքս զայն հանդարտեցնելու համար կաշ-
խատէր և կ'ըսէր .

— Ներելու է Տիւֆիլէին , կօշիկները հանած
ըլլալով չը կրնար հագնիլ :

— Բայց յանցանքը իրեն է , ի՞նչու համար
կօշիկները հաներ էր :

— Որովհետեւ ոտքերը կը ցաւէին , անտարա-
կոյս տեսաք որ կը կալար :

— Ի՞նչու կ'երթայ այդչափ նեղ կօշիկներ
կ'առնէ . էշութենէ ուրիշ բան ըրած չունի , և թէ
այսպէս շարունակէ վնարչն աղէկ չը պիտի ըլլայ :

— Փեսաս արժանի չէ տուած աղջկանս , ըստ
որմնափերը , միթէ մարդ տօսնկ անպատճն բաներ
կրնա՞յ ընել . . . քաղաքապետին կոչմանը չը հասնիլ
. . . որահին մէջ կօշիկները հանե՞լ . . . տեսնուած
բան չէ :

— Իրաւ է , միթէ ժամանա՞կն էր ըստ Տառ-
տառ :

Երբ ամենքը կ'աշխատէին որ հարսն ու հայրը
հանդարտեցնեն , Տիւֆիլէ փոխանակ միւս կօշիկը
հագնելու , այնչափ դժուարաւ հագածն ալ հաննց :

Քանի որ ուրիշներ անցան մեր տեղը , ի՞նչ
հարկ կայ որ այնչափ ատեն ինքինքս . . . ա՞ն թըշ-
ւառական կօշկակար , ինձի կ'ապահովէիր թէ կը
բացուին . . . գոնէ 18 ֆրանք չտամ . . . ի՞նչ կ'ընես ,
գործածելու է . . . արդեօք գուլպաներս հանե՞մ . . .
անշուշտ աւելի դիւրին կը հագնուի . . . բայց առանց
գուլպայի ալկ'ամուսնացուի՞ , անհանգիստ կ'ընէ
կինս ըստ Տիւֆիլէ :

Վերջապէս Մէռլիւշէ հարսնեւորները քիչ մը
հանդարտեցան , հարսը Ֆէլիքսին ըստ :

— Կը տեսնէ՞ք , անպիտան ապուշը կը համար-
ձակի՞ քովս գալու .

— Որու համար կ'ըսէք , գեղեցիկ կօռէթ :

— Որո՞ւ համար պիտի ըլլայ , ապառնիխու ,
որ փոխանակ քովս գանուիլու , գացեր նստեր է :
Դացէք ըսէք իրեն , որ թէ ես և թէ հայրս կը
ներենք իրեն , թող անմիջապէս քովերնիս գայ . . .
ասոր փոխարէն ես ալ կը թողում որ ծնրակապս
դուք առնէք :

— Ատանկ ակնկալութեամբ մարդ ինչե՞ր չը-
նէր . Տիւֆիլէի քովս երթամ :

Ֆէլիքս փեսին քով գնաց , որ կօշիկները հանած
ըլլալուն՝ ինքինք չափէն աւելի երջանիկ զդալով ,
կը ժաղուր :

— Բայց հոս առանձին ի՞նչ կ'ընես բարեկամ ,
ինո՞դդ քով չի գա՞ս :

Մսավաճառը ժպտեցաւ իր կաթ եղբօր երեսն
ի վեր և պատասխանեց :

— Ոտքերս աղատած ըլլալուս , երջանիկ եմ :

— Ի՞նչ , կօշիկներդ նորէ՞ն հանեցիր :

— Երկուքն ալ հագած չէի . . . ոտքերս ա'յն-
չափ կը ցաւէին որ . . .

— Բայց հիմակ նորէն պիտի կանչեն, այն ատենինչն պիտի ընեա.

— Ա՛, դեռ շատ ատեն ունիմ:

Այս միջոցին դիւանատան սպասաւորին ձայնը նորէն լսուեցաւ, որ կը պօռար:

— Սնտարակուս Մէռ իւշէի հարսնիքն եկած է հիմայ... կարգը անոնցն է քաղաքակետին առջեւը ներկայանան:

— Այ սատանայ, կարգերնիս եկաւ, ըստ Տիւֆիլէ, կօշիկները առնելու համար ծուելով. չի կարծեր որ այսչափ շուտ պիտի գայ:

— Աճապարէ՛ խայտառակ. նշանածիդ համբերութիւնը հատաւ:

— Աճապարէ՛մ, ըսելը դիւրին է. գոնէ կօշկակալ մը ունենայի, ատիկա՛ ալ չունիմ:

Սպասաւորը աւելի բարձր կը պօռար:

— Օ՞ն, Մէռլիւշէի հարսնեւորնե՛ր, քաղաքապետը կ'սպասէ:

իեղձ Տիւֆիլէ արիսն քրտինք կը թափէր, բայց չէր կրնար կօշիկները հագնիլ, վերջապէս աները կատաղի կերպարանքով աչքերը շլմորած, հայհոյելով վրան եկաւ:

— Բայց խայտառակ օրիկայ, ասիկայ վաւելո՞ց մի... ուրեմն միտքդ դրած ես որ աղջկանս հետ միանալուդ պահուն սազի պէս ջո՞ւրը ձգես զայն:

— Բայց ո՛չ, սիրելի՛ աներս, կը տեսնէք որ կարելի եղածին չափ կ'աճապարեմ կօշիկներս հաղոնելու, ուրքերս անանկ ուռած է որ չեմ կրնար ըսել:

— Այդ կօշիկներովդ զիս էշու տեղ դրեր ես,

աղջիկս ալ կը ծաղրես... հիմայ քեզ գետինը կ'անցունեմ:

— Հա՛, եղաւ, մէկը մտաւ:

Դիւանատան սպասաւորը այս անգամ չորրորդ հարսնիքը կը կանչէր, քանի որ երրորդ թիւը նորէն չերեւցաւ:

— Դարձեա՛լ կարգերնիս կորսնցուցինք, ըստ որմնադիրը գաւազանը գետինը զարնելով, բայց անտանելի է ասիկա, եթէ աղջիկս խօսքս մտիկ ընէր, քեզի շատոնց նետած էի և կռանսէռքի ուսքի սլալարին բժշկուելուն սպասելով, անոր հետ կ'ամուսնացնէի:

Հարսը բարկութիւնէն կուլար, սակայն անմէնեւին չէր ուզեր կռանսէռքի հետ կարգուիլ: Ֆէլիքս իր կաթ եղմօր ըրածին ներումն խնդրելու համար քովն եկած ըլլալով, Լուէթ կ'ըսէր.

— Կը տեսնա՞ք պարոն, Տիւֆիլէի այս ըրածը կը վայլեէ. ամեն մարդ խնդալով երեսը կը նայի. «չպիտի առնէ անոր համար ուաքերը ցաւիլ կը կեղծ դիտամբը, բայց սուտ է» կ'ըսէն:

— Ծշմարիտ, գեղեցիկ Լուէթ, վստահ եղեք որ իսեղձ Տիւֆիլէ այդպիսի գաղափարներ ունենալու անկարող է:

— Կարելի է, պարոն, բայց կը ճանչնամ ես իմ հայրս, եթէ առաջին անգամ կանչեն և ամրջապէս չը ներկայանայ, պիտի երթայ երեսին ապտակ իշեցունելով, ամուսնութիւնս չպիտի կատարուի:

— Դուք անհոգ եղեք, այս վերջին անգամ կանչելնուն՝ ամուսինդ չը պիտի սպասցնէ: Ես ընելիքս գիտեմ:

— Ահ, երախտապարտ կ'ըլլամ ձեզ պարոն:
Ֆէլիքս հարսին քովն զատուելով գնաց
փեսին քով որ կօշիկին մէկը հագած ըլլալով ի զուր
կ'աշխատէր միւսը հագնելու:

— Տիւֆիլէ, գիտեմ որ հարսնիքի մը որ ասանկ
վարուիլդ յիմարութիւն է:

— Օ՞ն, հիմայ ալ եկեր կաթեղբայրս զիս կը
յանդիմանէ, իրեւ թէ ասոնք իմ յանցանքս ըլլար:

— Անչուշտ յանցանքը քուկդ է, եկած ատենդ
կօշիկներդ ոտքդ էին, հանելու չէիր:

— Բայց ոտքի վրայ չէի կրնար կենալ:

— Ասանկ գեղեցիկ կին մը ունենալու համար
համըերեւ գիտեն ու է:

— Բայց սա միւսը չեմ կրնար հագնիլ . . .
կօշկակալ մը ունի՞ք:

— Ո՞չ, ես անանկ բան չեմ պահեր վրաս:

— Տէր Աստուած, մատներս կոտրանցան, դեռ
չեմ կրնար հագնիլ :

Դիւանատան սպապաւորին ձայնը նորեն լսուեցաւ.

— Եթէ Մէոլիւշէի հարսնիքը եկած է, թող
քաղաքապետին ներկայանայ:

— Տէր Աստուած, տակաւին չը կրցի հագնիլ,
մըմնչեց Տիւֆիլէ:

Սակայն Ֆէլիքս առանց ժամանակ կորսնցնելու
դայն գըրկածին պէս քաղաքապետին տարաւ
պոռալով:

— Ահաւասիկ փեսան:
Հիմա ալ Օրիորդ Մէոլիւշէի կ'սպասեն:

Սակայն Լոռէթ չը սպասցնելով՝ երկու բոպէէն

իր ապառնիին քով գնաց, որ չփոթած առջին կը
նայէր և ձախ ձեռքը կոնակը տարած՝ որովհետեւ
կօշիկները բռնած էր: Բարեբազզաբար քաղաքա-
պետը այս մանրամասնութիւնը չէր նշմարած,
հարսնիքը եղաւ, թէպէտեւ փեսային մէկ ոտքը
բռպիկ էր:

Ֆէլիքս իր ճակտէն վագած քրաինքը կը
սրբէր, որովհետեւ փեսան տանելով՝ քաջութեան
գործ մը կատարած էր:

Արարողութիւնը լմնալուն պէս պատուիրեց
փեսին որ երթայ ուրիշ կօշիկ մը գնէ: Յետոյ բոլոր
հարսնեւորները Այն-Մատուժօի Ծակի ճաշարանը եր-
թալու համար ճամբայ ելան, ու Ֆէլիքս ալ խոս-
տացաւ որ երեկոյին երթայ հարսը խաղնցէ ու ծն-
րակապի մաս մը ուզէ, քոնի որ վաստկած էր:

Գ.

Թօնլուան քննանիբ

Հիմայ Մօնլուանի գերդաստանին հետ ծանօ-
թութիւն ընենք, որ Ֆէլիքսի մօրելլբօրմէն, անոր
երեք աղաքներէն, և մէկ աղջիկէն կը բաղկանար:
Նաեւ պառաւ աղգական մըն ալ կայ զոր մոռնալու-
չէ, որովհետեւ Մօնլուանի տունը կը բնակի և
մասնաւորապէս օրիորդ Էմմայի գաստիարակու-
թեամբը կ'ըզբաղի:

Գ. Մօնլուան թէեւ վաթսուն տարեկան, սա-
կայն տասն ալ աւելի կը ցուցնէ, որովհետեւ նիհար
գեղնած, ախտաւոր է, թէպէտ միշտ զգուշու-
ափն, Խաղ, Գինի

թեան կանոններուն կը հետեւի և ուրիշ բան չու-
տեր բացի իրեն օգտակար դատած կերակուրները։
Աղէկ ապրելու համար բոլոր այս զգուշութիւնները
իր հիւանդու վիճակին չէին ազատէր զինքը, թէեւ
իր քեռորդին Ֆէլիքս կը պնդէ թէ ասանկ զգու-
շութիւններ ընելուն համար է որ մօրեղբայրը միշտ
հիւանդ է։ Պ. Մօնլուան առաւոտեան նախաճաշին
իսկ բողկ կ'ուտէր, որովհետեւ իրեն ըսած էին թէ
բողկը քուն կը բերէ։ Ճաշի ատեն ջրկոտի մը և
վայրի մանր եղերդ պակաս չէր որովհետեւ ըսած
էին թէ արիւն կը մաքրէ։ Միշտ պնակ մը ստեպ-
ղին պէտք էր որովհետեւ կ'աղդուրիչէր։ Ծներեկի
ատեն ամեն օր ուտելու էր, որովհետեւ առող
ջարար է ըսած էին։ Իսկ ստամոքսը արդէն բոյսի
ջուրերով խանդարուած ըլլալուն, բոլոր այս կե-
րակուրներո չէր յարմարեր, որոնք թէեւ առողջու-
թեան աղեկ են, բայց իրիկուան խմած մոլոշի
օշարակը ախորժակը կը գոցէր։

— Պատիւի համար խիստ էր, ընտանեկան
պարտաւորութեան հանդէալ անաչառ ու հաւա-
տարիմ։ Պ. Մօնլուան գրեթէ անդադար կը յան-
դիմանէր, իր երեք զաւակներն ալ, Թերեւս իր
վատառողջ վիճակին և ստամոքսի գէշութենէն
յառաջ եկած ատեն շատ դիւրին է զուարթ ըլլալ ։
ստակայն երբ ստամոքսը շկրնար մարսել, դժուար-
է խնդարը և մենք շատ ատեն ներողամիտ պիտի
ըլլանք մեր բարեկամներու ընաւորութեան, եթէ
իրենց առողջութեան ստոյգ վիճածը մեզի ծանօթ
ըլլայ։

Պ. Մօնլուան՝ որ խիստ ողջամիտ էր, դորձի

մէջ վաստկած էր իր հարստութիւնը, բայց երբեք
չը վրիպելով իր պարտականութենէն և ոչ ալ իրեն
եղած յանձնաբարութիւններէն խարդախութիւն
ընելու։ Ասոր փոխարէն ուրիշներէն ալ նոյն ձըշ-
տութիւնը կը ժահանջէր։ խոստումը իրեն համար
նուիրական էր, խօսք մը ստորագրութիւն ըսել է։

Այսպիսի մէկը յայտնի է՝ որ ամենեւին վստա-
հութիւն չունի այն անխորհուրդներուն, որոնք կը
զուարձանան առանց վաղուանը մտածելու, իրենց
համար՝ անկարգութիւնը ամեն մոլութիւններու-
աղբիւր է մինչեւ իսկ երիտասարդներու անկար-
գութիւնները չէր ներէր։ Ներողամտութիւնը իր
առաքինութիւնը չէր, բայց անաշառ և խիստ ըլ-
լալը չապացուցաներ որ մարդ ասոնցմով առա-
քինի ըլլայ։

Պ. Մօնլուան խիստ կանուխ այրի մնացած էր,
չորս զաւակ ունի որոնց երեքը մանչ և մէկը աղ-
ջիկ։ Ֆէլիսիէն անդրանիկ որդին, քսանը չորս
տարեկան է, նօտարի մը քով։ Երկայնահասակ,
խարտեաշ, բաւական գեղեցկացէմ երիտասարդ մը,
բայց իր կապոյտ աչքերը շարունակ խոնարհած՝
երբեք մարդու երես չը նայիր, խօսուածքը ծանր
և մեղրածոր, կընջ մը առջին կը կարմրի, և կը
յանդիմանէ իր հօրաքեռորդին Ֆէլիքսը, երբ սա
քիչ մը թեթեւ կատակ մը ըւէ։ Այս երիտասարդը
երբէք սիրուհի ունեցած չէ, և կամ զոնէ մէկը չը
զիտեր ունեցած ըլլալը։ Ամեն օր ժամը տասնին կը
պառկի վերջապէս իր հօրը Բենեամին է։

Երկրորդ որդին՝ Ատոլֆ առաջինէն տարու մը
պղտիկ է, երեսը կլոր և բաւական զուարդագէմ։

Ասիկայ՝ եթէ համարձակէր, պիտի խնդար և որովհետեւ հօրմէն շատ կը վախնայ, շարունակ երեսը կը նայի, միայն շրթունքներուն ծայրավը կը խնդայ և այսպէսով կը կեղծէ թէ գինիին մէջ աւելի կը գնէ ջուրը իմացած ըլլալով որ հայրը գինովներուն դէմ կը բարկանայ. Ասիկա վաճառատունի մը մէջ գործակատար է:

Վզրջապէս Վիքթորէն՝ երրորդ որդին, քսան տարեկան, հօրը պէս նիհար և տկար է, բայց աչքերուն մէջ այնպիսի փայլ մը կայ, որ աշխոյժ կիրքեր կը յայտնէ. ջղային կաղմուածք մը, որ զըսւ պուելուն համար՝ երբեմն կը տանջուի: Ասիկա սեպանաւորի մը ՀՅՒ 5: Երբեմն աշխոյժով կը խօսի զանաւորի մէջ վաստկող իրենց յաճախորդներուն սակարասին մէջ վաստկող իրենց յաճախորդներուն վրայ. ինքն ալ ասանկ մեծ շահեր ընելու համար ձագանքը չի պահեր. իսկ հայրը խիստ ձայնով մը կը պատասխանէ անոր.

— Շատ աշխատեցէ՞ք, կարդ կանոն պահեցէ՞ք: Դիպուածին կարեւորութիւն մի՛ տաք և այն ատեն կը հարստանաք: Ստկարանը կարծ միջոցի մը մէջ շահուած մեծ գումարները նորէն խաղի ընթացքին կը փնանան: Միայն աշխատութեամբ ու թացքին կը փնանան: Բնաւ մի՛ խառնելութեամբ շահուածը չի փնանար: Բնաւ մի՛ խառնելութեամբ հարստութիւններն իսկ խաղի զաք, ամենագեղեցիկ հարստութիւններն իսկ խաղի զաք, մինչդեռ մոլութեամբ վարակուած մէջ կը խորասուզուին և մոլութեամբ վարակուած ներուն վրայ ո՛չ ոք կը գթայ:

Վիքթորէն ալ կը պատասխանէր:

Սիրելի՛ հայրս ես երբէք չեմ խաղար, մինչեւ իսկ պիլարաօ խաղալ անդամ չեմ գիտեր:

— Շատ լաւ զաւակս, պիլարտօն վտանգաւոր

է և յիմար ծախքերու կը մղէ երիտասարդները. ատենէ մը ի վեր ո՛րչափ ալ տարածուեցաւ. վրան հարիւր պիլարտօյով սրբարան գրուած տեսած մէկ տեղս միտքս կը բերեմ թէ՝ ո՛րչափ գործաւորներ պիտի երթան հոն կորանցնեն, իրենց ընտանիքը զրկելով:

Այս երեք աղաքներէն վերջ կուզայ փոքրիկ կմման, որ տամնըշորս տարեկան պիտի ըլլայ: Դիւռ գիշէ առանց գեղեցիկ ըլլալու, ազնիւ՝ առանց հետամուտ ըլլալու, շնորհալի՛ առանց ուզելու, սիրուն և բարի աղջիկ մըն է: Կը սիրէ իր հայրը, որ անոր հաստատամիտ քաղցր բնաւորութենէն յուղուած՝ այնչափ խիստ չէր վարուեր հետք՝ և կ'ուզէր որ աղջիկը միշտ զուարթ ըլլայ: Քիչ անդամ կը պատահի որ Պ. Մօնլուան աղջիկը յանդիմանէ և ինչո՞ւ յանդիմանէ, մինչդեռ միշտ հլու և հնազանդ է: Սակայն բան մը կայ որ երբեմն օրիորդը կը շամբանք կը հրաւիրէ, այն է թէ իր Ֆէլիքս հօրաքենորդին պաշտպանել կը փորձէր հօրը քով:

Այս ատեն Պ. Մօնլուան կոչտ ձայնով մը կմմաւին կ'ըսէր:

— Դուն ի՞նչ կը խառնուիս: Ինչո՞ւ համար կը ջանաս պաշտպանել անզգամ մը, որ շատ մը պակասութիւններ ունի և ուրիշ բան մը չը պիտի կրնայ ըլլալ, եթէ ո՛չ ցոփակեաց մէկը:

— Բայց, հայր իմ, մալիքս ձեր քեռորդին է, շատ անդամ ձեր բերնէն լսած եմ որ՝ կը սիրէիք ձեր քոյօը և թէ չէք ուզեր աղան երեսէ ձգել:

— Ես ալ զինքը երեսէ ձգած չեմ. դաստիարակել տուած, վաճառատուն մը գրած և երկար

ատեն ծախքերը ե՞ս եմ ըրած։ բայց ինքը ուրիշ
բան չուզեր եթէ ոչ պարապ պարտիլ, զուարձա-
նալ և գէշ տեղեր յաճախել։ վերջապէս պարտքեր
կ'ընէ . . . անդամ մը վճարեցի, բայց ա՛լ բաւական
է։ թող չը վստահի ինձ։

— Իսկ ես վստահ եմ որ պիտի ուզզուի։

— Զէ՛, չէ՛, ալ լմնցած է, մէկ մը չը ծափ . . .
ամեն մոլութիւն կայ վրան։ խաղացող, գինեմոլ,
կնա . . . վերջապէս դուն չես կրնար հասկնալ զա-
ւակս, դարձեալ կը կրկնեմ, Ֆէլիքս դատարկա-
պորտին մէկը պիտի ըլլայ։

Էմմա չէր համարձակեր աւելի գիմադրելու, կը հառաչէր և բաւական կը համարէր խորհիլ թէ՛

— Իեղծ աղայ, մեզք որ այդչափ ցոփակեաց
մէկն է եղած, քանի որ շատ աղնիւ է։

Գանք Տիկին Սառժէին՝ Պ. Մօնլուանի հեռա-
ւոր անդականուհին։

Ասիկա պառաւ այրի մըն է որ երկու հազար
ֆրանքի եկամուտ ունի։ Տիկին Սառժէ փառամոլ
չըլլալուն համար այսչափով իր փափաքները կրնայ
յագեցնել։ Իր միակ պտկասութիւնը ինքնասիրու-
թիւնն է, գժբաղդաբար անանկ քիթ մը ունի, որ
իր հաճելի ըլլալու տենչին արգելք եղած է, որով-
հետեւ այնչափ երկայն, այնչափ սրածացր է, որ
մարդ ինքնիրեն կը մտածէ թէ՛ ի՞նչպէս եղած է որ
ատանկ քիթի մը տէր կինը առնող մէկը գտնուեր
է։ Անտարակոյս լուսանոգի Պ. Սառժէ, իր կինը
գէմ առ դէմ չէ կրցած համբուրել։ բայց միեւնոյն
ատեն շատ մարդիկ կան, որոնք աւելի կ'ուզեն
իրենց կինը քովընաի սիրել։

Ասոնց ամուսնութենէն պտուղ մը գոյացած
էր։ Տիկին Սառժէ այրի մնացած ատեն հան-
գուցելոյն յաջորդ մը աալ ուզած ըլլալու է, բայց
դանուած չէ անանկ մէկը, որ այնչափ սպառնալից
քիթ մը դիմագրաւել համարձակի։ Խեղճ կինը ի
զուր ինսամք կը տանի իր թուալէթին, և ամուրիի
մը հետ խօսած ատեն հաճոյական կերպարանք մը
կ'առնէ։ ուստի պէտք եղաւ որ իր այրիութեան
տիտղոսովը ծերանայ։ այնպիսի վիճակ մը, որուն
շատ կին կը փափաքի, և շատը կ'անարգէ։
Տիկին Սառժէ հաճելի ըլլալու բաղձանքէն զատ,
որ յիսունը ինը տարեկան հասակին մէջ կը պահէր
նաեւ տուն մը և խնամքով կառավարել գիտցող
կին մըն էր։ Պ. Մօնլուանի համար խիստ հազուա-
գիւտ ու թանկագին ըլլալով, սա առաջարկած էր
որ գայ իր տունը բնակի և տղջկան Մէնտօրն ըլլայ։
Տիկին Սառժէ ընդունած էր անորառաջարկութիւնը
սա պահմանաւ որ ինքը թոշակ չստանայ։ յուսա-
լով որ օր մը Պ. Մօնլուան աւելի քաղցր մակդիրը
տայ, որպէս ելաւ։ Պ. Մօնլուան համազուած էր որ
ամուսնութիւնը առողջութեան վնասակար է և
նորէն կապուելու ամենեւին փափաք չունէր։

Օրիորդ Էմմա խիստ աղէկ կը համաձայնէր
Տիկին Սառժէի հետ, որ շատ կ'ուրախանար երբ
իրեն ըսէին թէ գլուխը աղէկ շտկած է և աղէկ
վայլած։ Պ. Մօնլուանի աղաքներն ալ իրենց պա-
ռաւ ազգականին քթին բաւական չուտով գար-
ծուած էին և ալ ուշադրութիւն չէին ըներ։ Բայց
Ֆէլիքս անանք չէր, որովհետեւ շատ զուարդ բնա-

ւորութիւն մը ունենալով և շատ պղտիկ պատուճառով մը երկար բարակ բարձրաձայն խնդալու հաճոյք մը ունենալուն, առաջին անգամ Տիկին Սառմէն տեսած ատեն չէր կրցեր ինքզինքը բռնել։ Տիկինը շատ զարմանալով թէ ինչո՞ւ համար արդեօք ոյս երիտասարդ քեռորդին խնդալէն այնչափ կը մարի, ըսած էր թէ։

— Ի՞նչ եղար բարեկամ այդ չափազանց ուրախութեանդ պատճառն ի՞նչ է։

— Ինդալուս պատճառը . . . հա՛, հա՛, դուք աղէկ գիտէք։

— Ճշմարիտ չգիտեմ, մաքս ալ չանցնիր,

— Բէհ, ատանկ շինծու քիդ մը դնելով մեկտէլ ի՞նչպէս չէք ուզեր որ ատանկ խնդամ։

— Շինծու քիթ մը . . . ի՞նչ կը նշանակէ։ Աղէկ գիտցէք երիտասարդ որ ես շինծու բան չեմ գործածեր։

— Կատակ կ'ընէք, կաղաչեմ, հանեցէք քիչ մը, տեսնամ ի՞նչպէս շինուած է։

— Պ. Ֆէլիքս, կաղաչեմ մի՛ ժաղորէք զիս . . . ես ատանկ բան չեմ սիրէր, և ձեր տարիքն եղող չարաձձի մը պէտք է յարգէ ինծի պէս կին մը։

Արդարեւ Ֆէլիքս այն ատեն տասնըեօթը տարեկան էր։ Վերջապէս համոզուելով որ Տիկին Սառմէի քիթը շինծու չէ, ամեն անգամ այս տիւկինը դէմք ելած ատեն չէր կրնար խնդալը բռնել, որով տիկինը անոր դէմ գաղանի հակակրութիւն մը ունեցաւ։

Վերջապէս տարեղիւի ատենները՝ խիստ ցուրտ որ մը Ֆէլիքս Տիկին Սառմէին մեծ պատեան մը նուրեկով բաւաւ։

— Տիկին, ձեր քիթին համար է, ջերմաչափը զէրօէն 10 աստիճան վար իջած է . . . եթէ այդպէս մերկ ցուրտին հանելու ըլլաք պիտի սառի։

Այս նուերը ամեննեւին պառաւ կնոջ գործին չեկաւ, ու ասոր համար Ֆէլիքս իր մօրեղբօրմէն սաստիկ յանդիմանուեցաւ, որուն պատասխանեց։

— Ամեն մարդ մարմնոյն վրայէն զգեստ կը հագնի, սրունքները պահելու համար գուլպայ և ձեռքերը պտնելու համար ձեռնոց կը գործածէ . . . ես ալ կարծեցի թէ երբ մարդ այդչափ երեւելի քիթ մը ունենայ ի հարկէ անոր ալ բան մը հագնելու է։

Պ. Մօնլուան իր ծննդեան աարեգարձին համար էր որ այս հացկերոյթը կ'ընէր, սրուն հրաւիրուած էր նաեւ իր բժիշկը, երբէք չը մոռցուիր սա, միայն թէ Պ. Մօնլուան ինքզինքը աղեկ չը գտնելուն համար այնպէս կը հաւատար թէ իր բժկութեան համար պէտք եղածը տալ չգիտեր տախայ, յաճախ կը փոխէր իր բժիշկը, միշտ յուսալով որ նոր մը գտած ատեն պիտի աղեկնայ ինքը։

Ասկից զա՞ բժշկին հետ գեղագործ մը հրաւիրել երբէք չէր մոռնար Պ. Մօնլուան որովհետեւ մէկը յանկարծ հիւանդանալով բժիշկը ղեղագիր մը գրած ատեն անմիջապէս պատրաստի մէկն ունենաւու միակ միջոց մըն է։ Երբեմն վիրաբոյժ մըն ալ կը հրաւիրէր, սակայն շատ անգամ ալ պէտք չէր զգար։ Վերջապէս հրաւիրած մէկ քանի բարեկամ։ Ներովը ինչոյցքը կ'ամբողջանար, գրեթէ ամենքն ալ ծանադիլուխ լրջամիտ անձեր որոնք խօսակցութիւնէ աւելի ուտեն կը սիրէին, այնպէս որ աւելի ուտելու քործ կը կատարէին քան թէ խօսելու։

Պ. Մօնլոռան գրեթէ բնաւ կին չէր հարաւ-
սիրեր . ինքն այնպէս կը կարծեր թէ անոնց համար
նեղուելու է , թէ շատ անգամ անոնց սպասելու է ,
և թէ անոնց հագուստներուն ուռած թեւերը սե-
ղանին վրայ իրենց քովինը կը նեղէ , իմմա և
այսի Առաջէ առանձին՝ մարդկային սեսի գեղեցիկ
մասը կը ներկայացնէին հոն Մին իր աղնութեամբ
արժանի էր , իսկ միւսը իր քթին նախապատուու-
թեամբը կրնար հռչակուիլ :

Ե.

Զուարնասէր բժիշկ մը

Պ. Մօնլոռանի տունը ժամը 5 ին կը ճաշէին :
Եթէ հրաւիրուածներէն մէկը չգանուէր , իր ճաշի
ժամը չէր ուզեր անցնել աղէկ համողուած ըլլա-
լով որ առողջութիւնը՝ կեանքի ամեն գործի մէջ
ճշտութիւնկը պահանջէր : Հրաւիրուածները Մօն-
լոռանի այս սովորութիւնը գիտէին , գիտնալով որ
չսպասէր իրենց , միշտ ժամանակին կը գտնուէին :
Բայց այս անգամ բժիշկը , որ մէկ քանի օրէ ի կեր
գեռ նոր կը դարմանէր հիւրը , երկու վայրկեան
ուշացաւ , որուն համար Պ. Մօնլոռան յօնքերը
ինձուելով ինքնիրեն կ'ըսէր .

— Կարծեմ այս բժիշկը չպիտի կրնամ պահել ,
այս ալ գործիս չպիտի գայ :

Բժիշկը ներս մտած ատեն Պ. Մօնլոռան
— Կերակուրը բերէք , պօուաց :

Բայց տակաւին ֆէլիքսը չեկաւ , մրմուաց
վամա երկիւզով իր հօրը :

— Է՞ն , ինչո՞ւս պէտք . ի՞նչ , միթէ կը կարծես
թէ անոր համար ճաշի սովորական ժամանակս
ուշացնելով իմ ստամօ՞քս պիտի վտանգեմ : Արդէն
Պ. Բժշկին պատճառաւ երկու վարկեան՝ ուշացանք
այս ալ շատ է : Փալով Պ. Ձէլիքսին , ամեն մարդ
գիտէ որ ան ճիշտ ժամանակին չը գտնուիր . երբէք
ճամբու չպիտի մտնայ այդ տղան :

— Բայց հրաւիրներէն մին պակաս է . բսու
բժիշկն սեղան նստելով , սպասին մէկը պարապ
մնացեր է :

— Ա՛ , քեռորդիիս է և դուք աղէկ գիտէք որ
մօրեղբայր մը իր քեռորդին սպասելու չէ . . . աս-
կից զատ ուրիշ մարդու չեմ սպասեր , և եթէ դուք
ալ . Տօքթօր Ժուպէս , դուք ալ վարկեան մը աւելի
ուշացած ըլլալիք , սեղանը պիտի գտնայիք մեզի :

— Զարմանալի բան , ի՞նչ խստութիւն . բայց
ես ժամը հինգը երկու վարկեան անցած եկայ :

— Լաւ , ըսել է երկու վարկեան ուշացաք :

— Ի՞նչպէս , միթէ սա ընդհանուր կանոնը չէ՞ք
յարգեր , մէկ քառորդ ժամ չնորհել չգիտէ՞ք :

— Երբէք , պէտք է ճշտապահ ըլլալ :

— Ամեն ատեն չը կրնար ըլլալ , կրնայ գործ մը
պատահիլ որ արգիլէ :

— Ես չեմ ընդունիր այդ : Երբ մարդ ճաշի
ժամը գիտէ , գործ մը չընէր , և եթէ շատախօսին
մէկն ալ պատահելու ըլլայ , ամենեւին առանց
պատասխանելու՝ երես դարձնելուդ պէս , խօսակ-
ցութիւնը կը վերջանայ :

— Բայց խիստ անաչառ էք :

— Իմ սովորութիւնսայս է, Ես կեանքիս մէջ մարդ սպասցուցած չեմ, ուստի ինձ այնպէս կը թուի թէ ամեն մարդ ալ ինծի պէս կրնայ ընել:

— Պ. Մօնլոռան, մարդ իր ծանօթները չկրնար ուղղել, զանոնք իրենց պակասութիւնովը տանելու է, այնպիսի անձեր կան, որոնց համար այնչափ անկարելի է մտագիրը ըլլալ, ոիշափ ձեզի համար խօսքէն վրիպիլ:

— Ատանկ անձեր իմ տունս չեն կրնար ճաշել: Ասկից զատ միթէ շիտակ չէ՞ որ՝ ճաշը տաենին ընելը առողջութեան անհրաժեշտ է:

— Օ, անհրաժեշտութիւնը տակաւին հաստատուած չէ... անշուշտ աղէկ բան է, սակայն կէս ժամ կանուխ կէս ժամ ուշ, վեաս չունի:

Պ. Մօնլոռան յօնքերը պրստելով ինքնին կ'ըսեր.

— Այս բժիշկը իմ գործիս չպիտի գայ. նախ երիտասարդ է... ուսկից խելքիս փշեց, որ երիտասարդ բժիշկ մը գտնամ. որ միշտ կը ինդայ: Սա անպիտան դելագործը յաւճնարարեց... այս ալ պիտի գործէմ:

— Բժիշկը իրաւ է թէ տակաւին երիտասարդ՝ զուարձասէր, սրուն, զուարի՛ մէկն էր, և մարդ երեսը նայած ատեն չէր հաւատար որ ախտի կամ հիւանդութեան վրայ խորհի, Բայց Պ. Մօնլոռան, այն պէս համոզուած էր թէ աղէկ բժիշկ մը ծանրաբարոյ, նաև խստաղէմ ըլլալու է: Երբէք ինդալու չէ:

— Ապուրը լմալէն վերջը՝ եթէ մէլիքս դեռ չգայ իր սպասը վերցուցէ՛ք, ըստ Պ. Մօնլոռան սպասաւորին:

— Ահ, հայր իմ, ըստ իմմա, մէլիքս անպատճառ պիտի գայ... սպասը վերցնել մի՛ տաք:

— Ես օրիսրդին համամիտ եմ ըստ Տօքթօռը: Զեր ազնիւ զաւակները ճանչնալու պատիւը ունեցած ըլլալով, ձեր քեռորդին տեսակցութիւնն ալ վայելելուու շատ ուրախ պիտի ըլլալ:

— Գէշ ծանօթութիւն պիտի ըլլայ սրիկայ մը ցոփակեաց մըն է...

— Բայց շատ սիրուն սրիկաներ կան:

— Չեմ կարծեր:

— Օրիորդ ձեր հօրաքեռորդին օգտակար վարուելակերպ մը կայ, ըստ Տօքթօռը, մեր ապուրը շատ կամաց կ'ուտենք, նորէն կ'ուզենք ինչպէս որ հիմայ պիտի ընեմ... ասոր հետ մէկտեղ աղէկ կ'երեւայ ինծի, որովհետեւ շատ աղւորեղեր է:

իմմա ժպտեցաւ, Պ. Մօնլոռան յօնքերը վերպրկեց, բայց դուռը բացուեցաւ և ուշացած պարօնը ճաշասրահը մտաւ՝ ու անդամ մը բարեւելով հրաւիրեալները ըստաւ.

— Ներեցէ՛ք, ինձ մօրեղբայր, յանցանքը իմս չէ, ամուսնութեան մը վկայ կամ պատւոյ երիտասարդ ըլլալուս հրաւիրեցին զիս:

— Ո՛չ, այդ յայտնի է որ ամենեւին յանցանքը քուկդ չըլլար, և ինքնինքդ արդարացնելու համար պատրաստի պատմութիւն մը կը գտնաս միշտ... բայց գիտցիր որ ատով չես կրնար խարել:

— Կաթ եղբայրս էր ամուսնացողը մօրեղբայր:

— Միթէ առաջուընէ չգիտէի՞ր:

— Ո՛չ, որովհետեւ զունապանուհին հրաւիրագիրը ինծի տալը աւելորդ դատած էր:

— Պարոն, ըսաւ Տօքթօրը, որուն խիստ հասոյալի կը թուէր Ֆէլիքսի համարձակ խօսուածքն ու հանձարեղ կերպարանքը. պատճառ եղաք որդեռ ապուր կ'ուտեմ. բայց չեմ զղջար և ահաւասիկ օրիորդը որ քիչ առաջ ձեզ կը պաշտպանէր:

— Ո՞հ, ես շատ աղէկ զիտեմ որ անիկա բարեսիրտ է ինձ հանդէպ պատասխանեց Ֆէլիքս, գեղեցիկ կերպով մը բարեւելով այս պարոնը՝ զորաձապարանքով իր ապուրը կուլ կուտար. երկրորդ պինակը լմնցնելէն ետք Տօքթօրը՝ որ աչքերովը մատէռ կը փնտուէր և չէր գտած դեռ, ոովորական գինիէն խմել որոշեց և իր քովի օրիորդին տալով ըսաւ.

— Օրիորդ, ապուրէն վերջ գինին աղէկ է:

— Գինի... ա՞հ, պարո՞ն, ես երբէք չեմ խմեր:

— Կը սխալիք... Պ. Մօնլուան, ըսէ՛ք օրիորդին որ իրեն հրամցուացած ընդունի:

— Անարատ գինի... զաւակներս ինձի պէս կ'ընեն անօնք բնաւ զուտ գինի չեն խմեր:

— Բնչպէս, երբէք անարատ գինի չէ՞ք խմեր:

— Եատ կ'զգուշանամ:

— Կը սխալիք... զուտ գինին ոյժ կուտայ, ստամոքսը կը տաքցունէ. առողջութեան շատ աղէկ է... չեմ ըսեր որ ճաշի ժամանակ շարունակ խմէք, թէեւ անանկներ կան որ գէջ չեն համարեր, բայց վե ջապէս խմելու է... ինչպէս ապուրին վրայէն մատէռի գինիէն աղէկ բան չկայ. փորձեցէք անդամ մը:

— Մատէռ չունիմ:

— Բայց ունենալու էր. ես տարակոյս չունիմ որ ձեզի շատ աղէկ պիտի գայ: Պ. Ֆէլիքս դուք ալ ձեր մօրեղբօրդիներուն կարծիքէ՞ն էր:

— Ոչ պարոն, ես սիրով կ'ընդունիմ անարատ գինին:

— Ես ալ, ըսաւ դեղագործը՝ որ մինչեւ այն ատեն խօսակցութեան խառնուած չէր. ո՞հ, ես, սիրելի պարօն, Տօքթօրին կարծիքէն եմ, կեցցէ՛ անարատ գինին... ասկից զատ՝ իփոկրատ իսկ կ'ըսէ թէ առողջութեան համար մատ մը գործածելու է:

Պ. Մօնլուան աչքերը վեր վերցուց. թէեւ հրաւիրեալներուն ճաշակը մաղաղերելու չէր համարձակեր, բայց բարկութեամբ քեռորդւոյն երեսը նայեցաւ. Ֆէլիքս մնաւ ուշադրութիւն չընելով՝ գաւաթը բժիշկին երկնցուց: Պ. Մօնլուան երեսը նորէն թթուեցնելով ինքնիրեն կ'ըսէր. «Բայց անկարելի է որ աս կա բժիշկ եղած ըլլայ»:

Ճաշի ատեն գրեթէ Պ. Ժուպէսն էր խօսողը, բարեբաղգարար շատ հմտա ըլլալով՝ վերջը չի բերաւ: Պ. Մօնլուանի երբէք զաւակները հազիւ կը համարձակէին երբեմն մէջ մէկ միավանկ բար արտասանելու, իսկ ծեր հրաւիրեալները առանց խօսելու կ'ուտէին. միայն մէլիքս կը համարձակէր երբեմն բժիշկին հետ խօսելու և անոր կատակներուն միանալու. իսկ Մօնլուան բողկ և ջրկոտի կ'ուտէր միայն, հազիւ երբեմն պիֆթէկի կտոր մը ուտելով և այս ալ բժիշկը հրամայած ըլլալուն:

— Աղէկ միտքս եկաւ Պ. Ֆէլիքս, ըսաւ բըժիշկը, անոր զաւաթը լեցունելով, մոռցաք ըսելու թէ հարսն ի՞նչպէս է, գեղեցի՞կ էր:

— Այս' պարոն, բաւական կայտառ թուխ աղջիկ մըն է... բայց սովորական գեղեցկութիւններէն մին:

— Միթէ գիւղացի՞ են:

— Ո՛չ, գիւղացի չեն համարուիր, արուարձաններէն են՝ Պէլվիէն. աղջկան հայրը որմնադիր է:

— Բայց ի՞նչպէս եղաւ որ հարսնիքի ինչոյքին չը գտնուեցաք:

— Շատ փափաքեցան... իսկ ես մօրեզմօրս խօսացած էի... խօսքէս չէի կրնար չեղիլ:

— Միայն այդ էր պակաս՝ որ ենէիր որմնադիրներու... Տիւֆիլէներու հետ երթայիր, ըստ Պանուան:

— Մօրեղբայր, շատ համեստ մարդիկ են:

— Համեստ ըլլալով իրենց պարտքը կը կատարին:

— Երաւ է, սիրելիս ըուաւ Տօքթօր, բայց շատ մարդիկ կան որ այդ պարտքը չեն կատարեր... այդ գործաւորներու հարսնիքին մարդ կ'զբունու, ուր է հարսնիքը:

— Սէն-Ֆաուժօֆ պարտեզը, վերին Պէլվիլ, ուր ճաշարան մը կայ, որ գեղեցիկ պարտէզի մը մէջ լճակ մըն ալ ունի:

— Միթէ մարդ կրնա՞յ հոն խորասուզուիլ, ըստ Ֆէլիքսիէն մրմուալով:

— Ուզողը կրնայ, բայց չեմ կարծեր որ Պ. Մէուլիւշէ այս նպատակաւ իր աղջկան հարսնիքը հոն կատարէ:

— Մէուլիւշէ... ա՞հ, ո՞րչափ գուարճաւի անուն. երեկոյին ալ պիտի պարե՞ն:

— Անտարակոյս, պարտէզը գեղեցիկ պարարահ մը կայ:

— Բայց դուք չպիտի՞ երթաք պարելու:

— Խոստացայ... և... եթէ կարող ըլլամ...

Տանուաէրը. որ կ'երեւայ թէ անհամբեր մտիկ կ'ընէր այս խօսակցութիւնը, ըստ մէկէն:

— Թող, Աստուածդ սիրես տա Մէուլիւշէնիդ և գիւղական հարսնիքնիդ, ալ բաւական խօսեցար ատանկ անվայել շատախօսութիւններ մտիկ ընելու չհրաւիրեցի ես այսչափ մարդիկը, Պարոններ, այսօր վաթսունը մէկ տարեկան կ'ըլլամ:

— Ես աւելի տարիքու կը կարծէի ձեզ, մըր մուաց հրաւիրեալներէն մին, որ գեռ խօսած չէր:

— Ի՞նչ ազնիւ է սա պարոնը, ըստ Տօքթօսը կմմայի ականջէն: Դեռ բերանը բացած չէր, բայց աղւոր սկսաւ:

— Այս' ըստ տանուաէրը, վաթսունըէկ տարեկան եմ և կը պարծիմ համեստաբար հարստութիւն վաստկելուս և հօր մը սրբազան պարտականութիւնները կատարած ըլլալուս:

— Եւ ո՞վ կը տարակլուսի ատոր, պօուաց դեղագործը, գաւաթը բժիշկին երկնցնելով :

— Ներեցէ՞ք, Պ. Մինուան, բայց կ'աղաչեմ, առանց խօսքս ընդմիջելու, թողէք որ խօսիմ: Ես չեմ հաւատար, որ մէկն ամենաթեթեւ թշնամանք մը ունենայ ինծի դէմ: Բայց այս ալ բաւական չէ. Ես ուզեցի որ զաւակներս ինծի արժանաւոր զաւակ ըլլան, որ օր մըն ալ պատիւ բերեն, որպէս զի ամսն մարդ զիրենք տեսած ատեն ըստն թէ «հարազատ որդին ձիշտ իր հօր նմանութիւնն է»

ես այս մտքով կրթեցի զիրենք։ Այսօր խիստ մեծ հաճոյք կ'զգամ ըսելու թէ փափաքս կատարեցին և յոյսերս պարապը չհանեցին։

Իսկոյն երեք զաւակները ոտքի ելան ու խոնարհութիւն մը ըրին իրենց հօրը, որ շարունակեց։

— Ֆէլիքսիէն՝ անդրանիկ զաւակս, իմաստութեան տիպարն է, երբէք ուղիղ ճամբէն շեղած չէ իր նօտարը շատ գոհ է իրմէ՛ օր մը պիտի յաջորդէ՛ իր վարպետին և ես ալ նօտարութեան գրասենեակ մը գնելու համար պէտք եղածը պիտի տամ իրեն։ Ասկից զատ ամեն օր իրկուան ժամը տասնին կը պառկի, և կարծեմ բաւական մեծ գովեստ մըն է այս իր վարքին համար . . . քիչէն շատ հասկցէք։

— Դեղագործն ու բժիշկը իրարու երես նայեցան և բժիշկը Ֆէլիքսին, որ տիկին Սառժէիքիթը շտեմնալու և ինդալը յայտնի շընելու համար ետին դարձաւ։

Պ. Մօնլուան շարունակեց իր նառը։

Երկրորդ որդիս Ատոլֆ իր անդրանիկ եղբօրը չափ համեստ վարք մը չունի, սակայն ես ալ ըսելիք մը չունիմ . . . մանաւանդ յայտնի զգաստութիւն մը ունի . . . անկարելի է որ գաւաթ մը անարաս գինի խմնես իրեն։ Իր վաճառականը շատ գոհ է իրմէն և քիչ ատենէն իր վաճառականութեան մէջ շահու բաժին մը պիտի յատկացնէ իրեն։ Այս ալ որոշուած է։

Ատոլֆ իր հօրն այս ճառախօսութեան ատեն, կեռասի պէտ կարմրելով, աչքերը պնակին վրայէն չէր վերցներ։

— Երրորդ որդիս Վիքթօռէն, իր եղբայրնե-

րուն պէտ այնչափ հանդարտ բնաւորութիւն մը չունի։ Գլխուն մէջ քիչ մը փառափրութիւն կայ, անպատճառ հարստանալ կ'ուզէ։ Իր այս տեսնջը այպանելի չէ, եթէ զայն յագեցնելու համար պատւաւոր միջոցներու ձեռնարկէ, ինչպէս՝ աշխատութիւն, յարաւեւութիւն, համբերութիւն և իր պարտաւորութիւններուն մեծ ծառութիւն գործածղու ըլլայ։ Մնաց որ Վիքթօռէն միշտ իմ խրատներուն հնազանդ գանուելով, չեմ կործեր որ օր մը պիտի յաջողի։ Սա ալ կայ որ իր սեղանաւորը հաշուակալութեան մէջ ունեցած արագութեանը շատ կը զարմանայ։ Եմմա աղջիկս՝ տակաւին տասն հինգ տարու չկայ. դաստիարակելու համար պիտի սպասեմ որ քսան տարեկան ըլլայ։ Ճիշտ այն հասկին մէջ է, որ կնոջ մը առողջութիւնը իր կատարելութեան կը հասնի։

— Բայց օրիորդն շատ առողջ կ'երեւայ, մըրմիջեց բժիշկը։

— Սրդ կը համարձակիմ պարծիլ որ զաւակներու աղէկ կըրթած եմ։ Զիրենք ուղիղ ճամփուն մէջ դրի, և հաստատապէս վստահ եմ որ հոնկից շպիտի շեղին։ Ուստի կարծեմ այլ եւս, առանց թշնամութիւն հրաւիրելու և առանց խօսքի տեղ ձգելու, գործիս բեռոք կրնամ ձեգել, և առողջութեանս խնամքովը զբաղիլ . . . որ այսչափ լաւ չէ։

— Մենք ձեզ կ'առողջացնենք և մեզի պէտ ալ զաւարձասէր կ'ընենք, պօռաց բժիշկը։ Բայց ամենէն առաջ, սիրելի պարոնս, մեր կանոններուն հետեւելու էք. գինի խմելու, խորտիկ ուտելու, բողկ, ջրկոտին, եղերդը մէկդի ձգելու էք, որովհետեւ բոլոր ասոնք ստամոքսնիդ կ'աւրեն։

— Տօքթոռ, կը վախնամ որ տակաւին իմ կազմուածքս աղէկ հասկցած չէք:

— Զեր այդ եղանակին մարդ չկրնար դիմանալ: Բայց ալ բաւական խօսեցանք հիւանդութեան վրայ. ես ձաշի ատեն խօսակցութիւն չեմ սիրեր: Պ. Մօնլուան, ներեցէք որ խորհրդածութիւն մը ընեմ. ձեր զաւակներուն վրայ գովեսառվ խօսեցաք... անանկ գովեսաներ, որոնց արժանի էին, չեմ տարակուսիր ատոր... բայց ձեր քեռորդւոյն վրայ բան մը չխօսեցանք և ոչ ալ իրեն նկատմամբ ունեցած կարծիքնիդ յայտնեցիք... Պ. Ֆէլիքսին դէմքը այնչափ աղէկ կ'արտայայտէ իր բնութիւնն որ ես մէկեն իր բարեկամն ըլլալու տրամադիր զգացի ինքպինքս: Ծն, սիրելի պարոն, այդ երիտասարդին նկատմամբ ի՞նչ կը խորհիք ընել, որովհետեւ ես կը մեղքնամ զինքը:

— Քեռորդւոյս... ես անոր բան մը ընելիք չունիմ... իմ զաւակներուս պէս կրթել կ'ուզեի բայց անկարելի եղաւ... երբէք չհնազանդեցաւ ինձ...

— Լսեցէք ուրեմն ամեն երիտասարդ ժամը տասնին չկրնար պառկիլ, ատոր համար մասնաւոր կազմուածք մը ունենալու է...

— Ասոր համար կ'ստիպէք զիս ըսկելու, քեռորդիս ամեն տեսակ պակասութիւններ ունի: Կը սիրէ կինը, խաղը, ու գինին... մնացեալն ալ...

— Ա՛ն, մօրեղբայր, պօռաց ֆէլիքս, ձեր այդ ըսածներն ես ուրիշ կերպով չեմ սիրեր. եթէ ոչ... ամեն մարդոց պէս... ինչպէս որ ամեն երիտասարդ ալ կը սիրէ հաճոյքը...

— Ամեն մարդ... երիտասարդ... բայց պարոն, նայեէք անդամ մը իմ զաւակներուս... անոնք այդ պակասութիւններէն մին ունի՞ն:

— Բայց անոնք բնութեան զարտուղութիւններն են... ես անոնց նմանիլ չեմ բաղձար:

— Ա՛, ես աղէկ գիտեմ որ անոնց չէք կրնար նմանիլ:

— Ո՞հ, սիրելիս, ձեր քեռորդին համար այնչափ խոտասիրտ մի՛ ըլլաք: Ֆիշ մը ներողամբան եղեք... ես մարդուն դէմքէն կը հասկնամ իր բնոյթը. և Պ. Ֆէլիքսի աշքերուն մէջ կը կարդամ որ օր մը իր մօրեղբայրը արժանի պիտի ըլլայ:

— Ծնորհակալ եմ պարոն, չնորհակալ եմ, ինձի նկատմամբ ձեր ունեցած կարծիքներուն համար, ըստ Ֆէլիքս ձեռքը բժիշկին երկնցնելով: Ինչ որ ալ ըսէ մօրեղբայրս, պիտի աշխատիմ ձեր կարծիքն արդարացնելու:

Ժաշը բաւական պալ զերջացաւ, որովհետեւ եթէ Պ. Մօնլուան կը թողուր որ հրաւիրեալները խսէին, փոխարէն ինք չէր գրդուեր զանոնք որ կրկնէին և ոչ թէ մինակ ինքն օրինակ չէր տար, այլ զատ սրուակէ մը ինքը խմելով որդիններուն ալ անկից կուտար, և անոնք չէին կրնար մերժել:

Սեղանէն ելելով սրան անցան. Հնա՞ որովհետեւ Պ. Մօնլուան կը գարշի խաղէն, խօսակցութեամբ անցնելու է երեկոյթը, եթէ օրիորդէմմա չհաւանի իր դաշնակին առջեւ անցնի:

Արդէն զեղագործը անյայտացեր էր. քժիշկը գիշերուան վայելելիք զրօսանքը նախաղդալով՝ Ֆէլիքսին մօտեցաւ ու ըստ ականջէն:

— Մէուլիշէի հարսնիքը չպիտի՝ երթար:

— Ի՞նչ ըսել է, խօսացայ. ասկից զատ վըստահն իմ որ զաւարձալի պիտի ըլլայ:

— Զիս ալ կը տանի՞ս:
— Ամենայն սիրով, Տօքթօռ, և կրնամ ըսել
մեծ հաճութեամբ:

— Բայց չըլլայ որ մեր այս ըրածը հարսնե-
որներուն ու ծողքներուն գէշ երեւայ,

— Ինդհակառակը՝ ո'քչափ շատ մարդ տանիմ՝
այնչափ գոհ կ'ըլլայ փեսան, որ իմ կաթնեղբայրո-
է:

— Ուրեմն որոշուեցաւ, հինդ վարկեանէն կը
մեկնինք, նախ և առաջ ես մօրեղբայրնիդ խօսքի
բռնելով իր առողջութեան վրայ խօսած ատենո՛
գուռք կը փախչիք: Վերջն ալ ես կուգամ վարը ձեղ
կը գտնեմ... կառք մը կը նսաինք և շիտակ Պէլ-
վիլ կ'երթանք...

— Սյո՛, այո՛, բայց մօրեղբայրս աղէկ զբա-
զեցունելու էք, որովհետեւ եթէ դրան կողմն եր-
թալս տեսնէ, կրնայ որ զիս կանչէ ու վար դնէ:

Տօքթօռ ժուպէս իր կարգադրութեան համե-
մատ Պ. Մօնլուանը սրահին մէկ անկիւնը տարաւ ու
բաւական երկար ատեն խօսքի բռնեց բուսաջու-
րերուն ու իր անմեղ դեղերուն վրայ խօսելով,
յայտնելով միանգամայն որ եթէ աղէկ չեն ըներ,
գէշ, ալ չեն կրնար ընել: Յետոյ հեռանալով Ֆէ-
լիքսը գտաւ վարը: Ֆէլիքս Տօքթօռը տեսնելուն:

— Մօրեղբայրս չտեսա՞ւ մեկնիլս, չնարց՞ւց
զիս, ըսաւ:

— Ո՛չ, հոգ մը բնէք. ժամը իննու կէսն է,
անտարակոյս բոլորը հիմակ պառկիլ կը խորհին...
մենք ալ զուարձանալու կ'երթանք, չզիտեմ թէ
առողջարա՞ր է սա, այսչափ միայն զիտեմ որ զը-
ւարձալի է:

Զ.

Մէկախշէի հարսնիմը

Ճամբան կառքով դացած ատենսին՝ առտուան
քաղաքապետին պալատին մէջ կարգը Տիւֆիէի
Նշանածներուն եկած ատեն պատահած դէպքը Ֆէ-
լիքսն Տօքթօռին պատմեց:

Պ. Ժիւպէս շատ ինդպալով այս պատմութեան,
ըսաւ Ֆէլիքսին.

— Բայց ի՞նչու համար ճաշին այս դէպքը ըք-
պատմեցիր, գոնէ քիչ մը ինչոյքը կը զուարթա-
ցընէր, կարծես թէ մեռեներու խումբ մը նստած
էր:

Ի՞նչ կ'ըսէք, միթէ ես մօրեղբօրս ներկայու-
թեանը ատանկ բան մը կրնամ պատմել: Ես զինքը
կը ճանչնամ, կը յանդիմանէ զիս, փեսան անանկ
մէկ ոտքը բուպէկ քաղաքապետին առջև տանելուս
կը բարկանար:

— Բայց եթէ ատանկ չընէիր՝ ամուսնութիւնը
ետ պիտի մնար, ըսել է թէ մնաս մը չունի: Զիս
մտիկ ըրէ՛ք սիրելի Պ. Ֆէլիքս, ես տակաւին քիչ
ատեն եղաւ որ ձեր մօրեղբօր բժիշկն եմ, բայց
խօսքը մէջերնիս՝ կարծեմ սիառ ճանբայ բանած է,
ինչպէս իր զաւակներուն նոյնպէս առողջութեանը
նկատմամբ: Ես ձեր մօրեղբօր որդիները աղեկ
ճանչցայ, իրենց հօրն առջեւ կը դողան, բայց ի՞նչ
կ'ըլլայ: Եթէ պակասութիւններ՝ նաև մոլութիւն-

ներ ալ ունին զգուշութեամբ կը պահեն զանոնք ճարտարութեամբ իրենց մտադրութիւնը կը կերպարանափոխն: Առկից ի՞նչ կը հետեւի գիտէք: Եթէ անգամ մը ազատ մնան, և չպիտի ուշանաց ալ քանի որ Պ. Մօնուան արդարեւ շատ վատառողջ է, երկար ատեն չը պիտի կրնայ դիմանալ: Իր մոլորշն: Ճրկութին և եղերդին եթէ անգամ մը ազատ մնան, հիմակուան ձնչումներուն վեասը պիտի հանեն ազատութեամբ: Այն ատեն՝ չեմ հաւատար որ սա մեծ Ֆէլիքսէն ժամր տասնին պառկիլը շարունակէ, գիրուկ Ատոլֆը անտարակոյս գինի խմելը մերժէ, և նիւար Վիքթորէն ալ թուղթի և գնդամուղի խաղէն զզուանք յայտնէ: Ե՞ս ձեր մօրեղբօր տունին մէջ Էմմայէն զատ սիրուն մէկը չտեսայ: Ան քաղցրաբարոյ ու միամիտ բնաւորութիւն մը ունի, և սակայն վախկոտ բայց խորհածն ալ չպահէր: ազնիւ կին մը պիտի ըլլայ: Մրայն ան կրցաւ ի նպաստ ձեզի խօսիլ իր հօրը, միւսները բառ մը անգամ չըսին:

— Գուցէ իրենց հօրը բարկանալէն կը վախնային:

— Բացակայ մարդը պաշտպանելէ վախնալու չէ երբէք, ասկից զատ պառաւ կին մը կար... որ տակաւին չէի ճանչնար... բայց ես միայն իր քիթը տեսայ, որ երեսին միւս մասը տեսնելու արգելք եղած էր:

— Տիկին Սառժէն է, թէեւ բարի կին մըն է, բայց ամենեւին չքաշէր զիս:

— Եթէ այդչափ բարի է, ինչո՞ւ չպիտի քաշէ,

— Որովհետեւ օր մը իր քիթը ծաղրելու դժբաղդութիւնը ունեցայ:

— Սիրելի բարեկամու... դուք տակաւին երի: ասարդ էք, յիշեցէք ասիկա: կիները ուզածիդ չափ յանդիմանեցէք, խարեցէք, մատնեցէք, նաեւ կործանեցէք... կը ներհն: իսկ եթէ իր մարմնականին դոլիք, երբէք չեն ներհը:

— Ահաւասիկ Սէն-Յառժօի պարտէզի ճաշարանի առջեւն ենք:

— Քնարի ձայնը կը լսեմ... օն, ալ միայն զուարծութիւնը խորհինք, և ատոր համար մէկ միջոց մը կայ:

— Ո՞րն է:

— Մեր գանալիք մարդոցը հաւասարելու ենք: Հետեւաբար եթէ հարսնեւաբները գինով ըլլան, մնաք ալ անոնց հաւասարելու համար գինովնալու ենք:

— Իրա՞ւ, միթէ այս միջո՞ցը կը գործածէք:

— Միշտ և ամեն տեղ, ասկէ մէկ քանի օր առաջ միջին դասու կնօջ մը երեկոյթին հրաւիրւած էի... զացի... սրանը մտած ասենս, ուր վեց եօթը կին կային, զանոնք մէյ մէկ մարդու ծնկի վրայ նստած տեսայ, միայն մէկ պարոն մը առանձին մնացած էր իր աթոռին վրայ, անմիջապէս մօտեցայ բարեւելով բախ անոր. « արդեօք կը ներբէք որ ես ալ ձեր ծունկին վրայ նստիմ որ հոս գանուողներուն նմանինք»... առաջարկս ամենքը խնդացուց:

— Յետո՞յ:

— Տիկինները սոքի ելան: — Կառապան հոն մտիր և սպասէ մեզի:

— Լաւ:

— Ըսէ որ քեզի խմելիք տան:

Պարի սրահը պարտէզին մէջն ըլլալով՝ անձրեւ եկած ատեն վրան ծածկոց կը քաշէին: Նուազը երեք քնարէ, մէկ փողէ և մեծ թմբուկէ մը կը բաղկանային, այնչափ ուժգին կը նուագէնի, որ հինգ հոգի քսանի չափ ձայն կուտային: Բայց գինիի գաւաթներն ալ պարապ չէ մնար: Երբ Ֆէլիքս իր նոր բարեկամին հետ սրահը մտաւ, հարս նեւորները ամենքն ալ կէս մը գինովցած էին, մէկ քանի կին ալ անոնցմէ վար չէին մնար:

— Են, ըստ Տօքթօռը, պարին մօտենալով, ձկան ապուրի հօտ մը կայ:

— Շատ համեստ էք, Տօքթօռ, գինիի հոտ է,

— Ասոնց նմանելու ըլլանք գէշ չպիտի ընենք:

Կիները արդէն ոտքի վրայ էին. քառեակ մը սկսած էր և նոյն գիշեր այս առաջին անգամն էր որ փեսան իր կնոջը հետ պիտի պարէր, բայց Ֆէլիքսը տեսնելուն՝ Տիւֆիլէ փոխանակ գէմ գէմի ելնելու, յանկարծ կանգ առնելով պօռաց.

— Կաթ եղբայրս... ա՞ն կեցցե՛ս եղբայր... կեցէ՛ք նուագածուներ... բայց կեցէ՛ք կ'ըսնէ՛, ի՞նչ աւանակ են, դեռ կը շարունակին:

Տիւֆիլէ իր կինը ձգելով Ֆէլիքսին վրայ վազեց, որ ըստաւ.

— Կարգդ լմնցուր, ետքը կը խօսիս:

— Ո՛չ, ո՛չ... ես կ'ուզեմ որ դուն իմ տեղս պարես հարսին հետ... դուն պատոյ երիտասարդ ես, իրաւունքդ է... կեցէ՛ք նուագածուներ,

— Բայց ես ետքը կը պարեմ... իմ բարեկամներէս մէկը բերի, բժիշկ մը որ զրոսանքը շատ կը սիրէ:

— Են, աւելի ազէկ... շատ աղէկ ըրիր որ եկար... միայն մէկ բարեկամ մը բերիր, բայց քիչ... գոնէ չորս մը բերելու էիր:

— Պարոն, ձեզի հաճելի ըլլալու համար կ'աշխատիմ չորս հոգիի տեղ բանել, ըսաւ բժիշկը.

— Ահ, գիտէ՛ք, պարոն, ինչո՞ւ համար կ'ըսեմ ասիկայ, բան մը խօսած ըլլալու համար... անշուշտ կ'ընդունիք գաւաթ մը գինի...:

— Ի՞նչպէս... չէ թէ մէկ, այլ շատ կ'ընդունիմ:

— Ահ, կեցցէ՛ք, որչափ ազատախօս էք... շատ աղեկ պիտի յարմարիք մեզի:

— Պիտի աշկատիմ կարելի եղածին չափ յարմարիլ:

— Եյ, Տիւֆիլէ, պարելու կարգը ձերն է... եկեք տեղերնիդ կեցէ՛ք:

— Ամենեւին, ամենեւին, կաթ եղբայրս պիտի անցնի տեղս կեցէ՛ք նուագածուներ:

Վերջապէսնուագածուներուն պետը, որ փեսին ձեւերը կը տեսնար, մէկէն լրեցուց նուագածուները, որ բաւական պազութիւն պատճառեց սրահին մէջ. մարդիկ սրունքնին օդին մէջ բարձրացուցած մնացին, կիները առանցին կատարեցին իրենց ալեծածնը և Պ, Կռանսէռփ, որուն պալարը ճաշի ատեն ծակեր ու հարսին ճիշ գէմն էր պոռաց.

— Բայց աս ի՞նչ ըսել է... ի՞նչպէս, երբ ես ամենէն գեղեցիկ ձեւ մը պիտի պարէի... վասն զի պալարս ծակելէն ի վեր փետուրի մը պէս թեթեւացյ... բայց վիրաւորական չէ նուագին ընդհա-

տումը , ի՞նչ կը մտածէք հոսու... օն , օն , տաքւցուցէք պարը , մանաւանդ լու բրբիթ լիքիեռ նուազեցէք... ես ան կ'ուզեմ , այ'ո կ'ուզեմ :

— Բայց Պ. Կուանսէռֆ ամեն անգամ ատիկայի շխաղուիր . ըստու հարսը դեռ քիչ մը առաջ իսաղինք :

— Ինչուս պէտք , ես քիչ մը առաջ չպարեցի ձեր առջեւ գեղեցիկ կօռէթ , ես լա բրթիթ լէդիէռը կ'ուզեմ քանի որ ատոր մէջը մարդ իր դէմինը կը համբուրէ :

— Գետինն անցնիս գուն ալ , լա բըթիթ լէթիւդ ալ մրժաց հարս :

Բայց Տիւֆիէ Ֆէլիքսը ներկայացնելով ըստու .

— Ահաւասիկ իմ փոխանորդու... կաթ եղամյրը պիտի պարէ հետդ... հէ... կարծեմ չես որդողիր . հէ .

— Ո՛չ , ո՛չ շիտակը աղեկ եղաւ պարոնին գալը :

— Ծնրակասէդի ինծի ալ պահէցիք :

— Այո' . զիտմամբ դեռ չը թողուցի որ առնեն :

— Տես կաթ եղայր , կինս չէ թողուցեր որ առնեն , ձեզի պահելու համար ... շտո աղուոր շատ աղուոր ... օ՛ն նուապէտներ բառեակը նորէն պիտի սկսիք , կը հասկնաք .

— Ետեւ արդիւէ որ լա բըթիթ լէթիէոր չը նուազեն . ըստու հարսն ամուսոյն ականջին , որով հետեւ չեմ ուզեր որ Պ. Կուանսէռֆը համբուրէ զիս :

— Ո՛հ , որչափ խորամանկէ կինս ... կը հառ-

կընա՞ք Պ. Ֆէլիքս : Անհոգ եղիր , ես կ'ըսեմ... հա՛կօռէթ , մոռցայ ըսելու թէ կաթ եղբայրս իր հետ բժիշկ բարեկամ մը բերեր է... շատ զուարձալի է ... նայէ որ հիւանդ ըլլաս ամիջապէս կը դարձանուիս :

— Ծնորհակալ եմ , աւելի աղէկ է որ ես առողջ ըլլամ , գնա՛ նուազածուներուն ըսէ :

— Ահաւասիկ կ'երթամ :

Ֆէլիքս նայեցաւ թէ հարսը , որ առտուն Դուք կ'ըսէր իր ամուսինին , հիմակ եղակի կը խօսէր հետը . ասկից հետեւցուց որ ճաշէն ի վեր զոյգին մէջ բաւական մաերմութիւն մտած էր :

Պարը վերսկսած ատեն Տօքթօռը հարսին ծնողքին հետ կը տեսակցէր , և այս տեսակցութիւնը բնականաբար բաժակի ձեռքը կը կատարուի . կարգ մը մարդիկ կան , որ չեն սիրեր անանկ ցամաք խօսակցութիւններ :

Որմնադիր վարպետը պարին դէմ գրուած սեղանի մը առջեւ նստած էր , որուն վրայ պարապ սրուակներ մինչեւ այն ատեն եղած և տակաւին շարունակելի գործողութիւններուն կինդանի վկայ էին :

Հայր Մէռիւշէ կարմրած , երիտասարդական կորովով մը կը փայլէր իր երկոտասանեակի չափ բարեկամներովը շրջապատուած որոնք իրեն հետ գաւաթներ բաղխելով կը ճառէր , և շատ անգամ ալ պարբերականներու մէջ կը կորսուէր , զոր ո՛չ ինք և ո՛չ ալ ունկունդիրները կը հասկնալին : Միայն սա կար որ ընդհանուր սքանչացում մը կը տիրէր :

— Տիւֆիլէ իր աներոջ ներկայացնելով Տօքթօռը ըստ։

— Ահաւասիկ կը ներկ այս կամ այս եղբօրու բարեկամներէն մին որ բժիշկ է, այսինքն կաթնեղուայրո չէ, զուարձասէր մէկը... որ մեզի հետ զուարձանալու և բաժակ պարպելու եկած է... հայր՝ Մէկոլիշէ։

Բաժակ պարպելու բառը լսելուն պէս որմնասդիր վարպետը ոտքի ելլելով լեցուն գաւաթ մը ներկայացուց բժիշկին պղտոր ձայնով մը լսելով։

— Պարոն եթէ մեր բարեկամին բարեկամներէն էք մեզմէ կը համարուիք, ինչպէս առակը կ'ըսէ «մեր բարեկամներուն բարեկամները...» ալ մնացածը գիտէք։

— Այո՛, պարոն, ըստ բժիշկը իրեն հրամցուցած գաւաթը առնելով՝ ես ուրախութեամբ կը հրճուիմ որ ձեզի և ձեր յարգելի ընկերութեան հետ տեսակցելու պատիւը ունեցայ։

Այս պատասխանը և խօսուածքին կերպը հարսնեառ բազմութեան մեծ հաճոյք մը պատճառեց, որ զինովներէն մին իր հիացման մէջ՝ բժիշկին հետ գաւաթ բաղխելու համար առաջիններէն մին ըլլալ ուզելուն գաւաթը անոր գաւաթին հետ կոտրեց, իսկ սպասաւորը իսկոյն ուրիշ մը բերաւ, և այս պատահարը ընդհանուր ցնծութիւն պատճառեց։

— Պարոն, ըստ Տօքթօռ Ժիւպէռ, Պ. Մէռլիւշէի և իր գեղեցիկ աղջկան կենացը կը խմեմ մէկ շունչով։

Այս ըսելով Տօքթօռ մէկէն պարպեց իր գաւաթը. այս ըրածը սքանչացուց բոլոր գինովները

որոնք թէեւ անոր նմանի ուզեցին, բայց երեք մասը մէկը չունչէ խմել ուզելնուն մոլոր վախցուց ցին։

Այի առաջինը լմինալէն ետքը Տօքթօռը նորէն լեցնել տալով իր գաւաթը և բարձրացուց զայն ըսելով։

— Այս երկրորդ բաժակը Պ. Տիւֆիլէի փեսին՝ և ամբողջ ընկերութեան կենաց կը խմեմ և որուն գարձեալ մէկ շունչով կը պարպեմ։

Սքանչացումը կրկնապատկուեցաւ, ընկերութիւնը գարձեալ կեցցէներու աղաղակներ հանեց։ որմնադիր վարպետը ձառ մը սկսիլ ուզեց, մինչեւ որ իր առաջին բառը գտաւ, բժիշկը իր գաւաթը լեցնել տալով, վեր բարձրացուց զայն ըսելով։

— Այս անգամնոր ամուսնացովներուն երջանկութեանը, անոնց ճոխութեան ու ապագայ սերունդին համար կը խմեմ օրովհետեւ վստահ եմ որ սերունդին բարգաւաճման մէջ պակասութիւն մը չպիտի ընեն... գարձեալ մէկ շունչէն պարոններ։

Այս երրորդ բաժակը յիմարական հրճուանք պատճառեց։ Ամենքն ալ զինովցած էին։ Իրենց այս սքանչացումը արտայատելու համար գժոխային ժխոր մը յարուցանելէ զատ ուրիշ միջոց չգտնալով, կը ծափահարէին և սեղանները կը բաղխէին այնչափ որ պարոզները յաւզաւելով պատճառը կը հարցընեն, ապուշ երիտասարդ մը պարոզներուն երթալով։

— Ո՞հ, սարսափելի խմող մը եկեր կը մրցի, և ամենքը կը յաղթէ... երեք գաւաթ իրարու վրայ մէկ շունչէն կլեց, ամենքը պիտի գինովնէ։

— Շատ մեծ նեղութիւն չունի կրելիք, ըստու գերուկ մարդ մը, արդէն երեք չորորդ աստիճանին հասեր են անոնք :

Բժիշկը իր երրորդ բաժակէն վերջ կանգ առաւ : Պ. Մէոլիւշէ, որ վերջապէս գտած էր իր ձառին յառաջաբանը, ոտքի ելլելով պօռաց .

— Պարոններ, ահաւասիկ հիւր մը որ մեզի ապացոյցը կուտայ և կը յայտնէ թէ՝ մարդուս մեծութիւնը կրնայ բարձրանալ մինչեւ... մինչեւ ամենածաւալ երկրագունար... չեմ հաւատար, չեմ կարծեր որ զիս սուտ հանեն երբ ըսեմ թէ ես իր սարեկամն եմ մինչեւ կեանքիս վերջը... և տւերին ալ պիտի ըսեմ... նաեւ... ի՞նչ կ'ըսէի ...

Իշկը տեսնելով որ աները իր ձառը չպիտի կրնայ վերջացնել, զայն շփոթութենէ ազատելու համար՝ կրցածին չափ բարձր ձայնով պօռաց .

— «Կեցցէ՛ պարոն Մէոլիւշէ» :

Բոլոր գինովներն ալ միաձայնութեամբ մասնակցեցան . իսկ որմնադիր վարպետը կարծեց թէ իր ձառին ազդեցութեան չնորհիւ էր այս արդիւնքը, յարմար դատեց բժիշկին բազուկներուն մէջ նետուիլ և զայն իր սրտին վրայ սեղմել՝ այն աստիճան խանդաղատանքով որ լալու կ'օտիպէր զինքը : Բարեկազդաբար պարահանդէսին կողմէն կուրմըն է ըրդաւ և Պ. Մէոլիւշէի աչքերէն ցայտելիք արցունքը արգիլեց :

Պ. կոանսէռֆի խիստ յամառ մարդ, զայրացած ըլլալով, որ հարսը այնպիսի վայելուչ երիտասարդ պարոնի մը հետ կը պարէ, զար չճանչնար, մինչդեռ ինքը հայր Մէոլիւշէի մտերիմ բարեկամներէն մին

էր եթէ ոտքի պալտը չըլլար, պատւոյ երիտասարդ պիտի ըլլար . քառեակ մը անգամ չէր կրցած պարել հարսին հետ . Վերջապէս Պ. կոանսէռֆ գոնէ կը յուսար որ լա բըթիթ լէթիէռի ատեն գեղեցիկ լուէթը համբուրելով ըրած կորուստը պիտի վասարկէր : Բայց արդէն Բանքալոն, էքէ, Բուլ և Բասրուռել պարերը խաղացին, առանց բըթիթ լէթիէռի . վերջապէս այս պարմը կը յուսար որ ամենէն վերջը պիտի խաղացուի, նուագսածուները կալօփ մը վերսկսելնուն, կոանսէռֆ կատղելով պօռաց :

— Նուագտածուներ՝ մենք կ'ուզի չենք ուզեր, բըթիթ լէթիէռ կ'ուզենք . ատիկայ նուագեցէ՛ք :

իսկ հարսն իր կողմէն պօռաց :

— Այո՛, այո՛, կալօփ, ես կալօփ կ'ուզեմ :

Բնականաբար Ֆէլիքս՝ իր ընկերոջ ձայնակցիլ ուզելով պօռաց :

— Այո՛, այո՛, կալօփ, լէթիէռ չուզեր, շատ անպիտան է :

Պարող երիտասարդները հարսին հաճոյալի երեւնալու համար ամենքն ալ պօռացին :

— Այո՛, այո՛, կալօփ, լէթիէռ չենք ուզեր, ատանկ անպիտան բան չուզեր, մէկդի՛ անպիտան ները :

Պարոն կոանսէռֆի եսեսը գեղնեցաւ, ինքնիւրէնը կարծեց թէ՝ իրեն անպիտան կ'ըսեն և երբ Ֆէլիքս գեղեցիկ լուէթի հետ պարել սկսած էր, աննոց վրայ նետուելով կեցնել կ'ուզէ : իսկ Ֆէլիքս և ընկերուհին զօրաւոր ըլլալնուն շարունակեցին իրենց պարը : Պ. կոանսէռֆ ալ չգիտնալով թէ՝ ի՞նչպէս արգիլէ զանոնք, երիտասարդին զգեստին

Քղանցքէն կախուեցաւ : Ֆէլիքս շարունակ կը պարէր , պօռալով այս պարոնին :

— Պիտի թողում զիս . . . ձգէ զգեստս . . . բայց տակարնւ չմնլա՞ւ .

Իսկ Կոանսէռֆ , որ զգեստին քղանցքի բռնած ըլլալուն համար ինքն ալ վազելու պարտաւորէր , շունչը արգիլելով և ցատկելով կը պատառ խանէր .

— Պիտի հատուցանե՞ս ինձ , իրաւունք կը պահանջնմ . . . քանի որ անպիտան զիս . . . ես անանկ բան չեմ ուզեր , չը գիտեմ ուսկից ելար . . . բայց այս ասանկ չը պիտի վերջանայ :

— Հիմայ թող զգեստս , վերջն իրար կը հասկընանք :

— Ո՞չ . չպիտի թողում : Ես անդիտան եմ հա . . . դուն ես անպիտանք ,

— Չեմ կարծեր . . . բայց եթէ զգեստս պատէք , պիտի վճարէք վերջը :

— Անհոգ եղի՛ր , բռնակալ ,

— Բայց կատղեր է այս ծերը , սատանան փորն է մտեր :

— Պ . Կոանսէռֆն է , ըսաւ հարսը , ինձ պատւոյ երիտասարդ չկրնալ ըլլալուն զայրացած է :

— Հա՛ , սա պալարաւոր պարո՞նը ,

— Այո՛ , ինքն իսկ :

— Բայց կը պարէր :

— Կ'երեւայ թէ պալարը ծակած ըլլալու է :

— Ի՞նչ աղւոր բան :

Եւ Ֆէլիքս ետին դառնալով ըսաւ .

— Պ . Կոանսէռֆ՝ այսօրուան ձեր արկածէն

վերջ հիմայ գալ ատանկ ցատկելը ձեզի աղէկ չէ , ետքը ուրիշ պալար մըն ալ կը հանէք :

— Ո՞չ , ո՞չ , ես չե՛մ կաղար , բժշկուեցայ , և քեզի կը ցուցնեմ :

— Զէ՛ , չէ՛ , ես անանկ բան տեսնալ չեմ ուզեր , շնորհակալ եմ , ձգէ քղանցքս :

Ծերունին պատւոյ երիտասարդը չձգելէն զատ , միւս քղանցքն ալ բռնել կը փորձէր , բայց այս շարժման ատեն՝ չտեսաւ այն երկու պատանիները , որոնք հարսին ընկերոջը ետեւէն իյնող այս պարոնը պառկեցնելու դիտումով մէկտեղ ցատկելու սկսած էին . արդարեւ այս երկու երիտասարդները անանկ ուժով մը Պ . Կոանսէռֆի վրայ ինկան որ ասիկայ հարուածէն սարսափած՝ բռնածը թողուց և պարին մէջտեղն ինկաւ , ամեն կողմէ ոտնահար ըլլալով տնոնցմէ , որ պարելով ցատկած ատեննին կ'անցնէին : Այն ատեն Պ . Կոանսէռֆ պարասրանը կը գոռացմէր իր աղաղակներովը .

— Հասէ՛ք օգնութեան հասէ՛ք . վրաս կը կոխուատեն ու կը հարուածեն . օգնութիւն . . . խոտի պէս կը թնդեն զիս :

Ահաւասիկ այս աղաղակներն էին որ գինով - ներուն հասան այն վայրկեանին երբ Պ . Մէրլիւշէ խանդաղատանքով իր բազուկներուն մէջ կը եղղմեր բժիշկը :

Բժիշկը որմնադիր պարպետին բազուկներուն մէջէն աղատելով ամեն մարդ պարասրանը վազեց պարողները պարտաւորուեցան կենալ : Պ . Կոանսէռֆ ոտքի վրայ չորս ոտքի վրայ կեցած դիւա , հորի մը պէս կը հայհոյէր : Ոտքի վրայ հանեցին

զայն. վրան գլուխը աղտոտած էր, սակայն մէկ տեղը վիրաւորուած չէր. միայն ականջը ճմլուած էր: Բայց կը պնդէր որ չորս կողմը վիրաւորուած էր:

Բժիշկը երակը զննելով, զարնելով քննեց զայն և ըստ:

— Բան մը չունիք, գուցէ մէկ տեղերնիդ ճմլուած է, ականջնիդ քիչ մը ճեղքուեր, բայց ուրիշ բան չկայ:

— Այո՛, պարոն, այո՛, ուրիշ կողմս վիրաւորուած է, ոսկորներս ջախջախուած:

— Ուրեմն հանուեցէք, պարոն, մերկ զննելու եմ: Բժիշկին այս առաջարկութեանը վրայ կիները փախան. քանի որ Պ. Կոանսէռֆ Ադամ Եւայի կերպարանքով տեսնել չէին ուղեր. և Տիւֆիլէ ըստ այս պարօնին:

— Ի՞նչ աղէկ բան պիտի ըլլայ, եթէ վիրաւորուած ըլլաք, քանի որ պատրաստ բժիշկ ալ կայ. Ի՞նչ ալ աղէկ գանուեցաւ. հո՞տ առիք, ի՞նչ ըրիք:

Սակայն Պ. Կոանսէռֆ հանուել չէր ուղեր, բաւական համարեց որ ականջը լուան:

— Բայց ի՞նչ գործ ունէիք որ գացիք պարողներուն ոտքին տակ մտաք, հարցուց Պ. Մէռլիւչէ: Հոտ քեզի յարմար տեղ մը չէր, աւելի աղէկ կ'ըլլար որ գայիր մեզի հետ գաւաթ բաղխէիր... և այս սիրելի պարօնը... ահաւասիկ մարդ մը... և որ անանկ բաներ... անանկ բաներ կ'ընէ որ մարդ կը զարմանայ:

— Գեղեցիկ Լոռէթը, որ Պ. Կոանսէռֆ հան.

ւեցնելու խօսքը եղած ատեն միւս կիներուն պէս փախած չէր, մտածելով հաւանաբար թէ իր նորհարսնութեան մէջ գուցէ ուրիշ շատ բաներ ալ տեսնել պարտի, բերանը բացաւ, և գործին ի՞նչպէս ըլլալը մէկիկ մէկիկ պատմեց:

Երբ Պ. Կոանսէռֆ յամառիլն իմացան, որ հարսիդ օրինաւոր բաղձանքներուն հակառակ բըթիթ լէթիէռ պարել կ'ուզէր, երբ հասկցան թէ Ֆէլիքսի պարելն արգիլելու համար անոր զգեստին քղանցքէն կախուեր է, և երբ Ֆելիքս իր զգեստը ցուցուց, որուն կարը բաւական քակուեր էր, Պ. Կոանսէռֆի հուռուայի աղաղակ մը ձգեցին, երիտասարդները վրան խնդացին, տարիքուները այս պանեցին և կիները ծաղրեցին. այն ատեն՝ Կոանսէռֆ ոսկորներս ջախջախուած են ըստ ըլլալը մոռնալով. մէկէն ցաթկեց, զլիսարկը գլխուն անցուց և ամենքը մարժեց, ըսելով՝

— Ահ, միթէ այդպէս վարուելու էիք իմ հետս. այդպէս ընդունելու էիք հին բարեկամ մը. մնաք բարով, ալ պէտք չէ ինծի ձեր հարսնիքը, ամենքնիդ ալ ապուշ էք:

Այս ըսելով Պ. Կոանսէռֆ հեռացաւ, ամբողջ հարսնեւորները ետեւէն աղաղակելով և նոր հարսը ուրախութենէն ցատկելով կը պօռար:

— Ահ, ի՞նչ երջանկութիւն. օ՛ֆ, ազատեցանք. միշտ կոիւ կը փնտուէր այդ ծերուկը. իրեն հետ պարելու ձանձրոյը ա՛լ չպիտի ունենամ:

Է.

Պարսի Տառտառի մեկ խարդախութիւնը

Պ. Կռանսէռք երթալուն պէս, քաղքին տընտեսուր՝ Պ. Տառտառ հասաւ, Սա միշտ զուարթ, վառվուուն, շատախոս, ճակտինքը սրբելով եկաւ և բոլորին ալ ձեռքը սեղմելով՝ կ'ըսէր:

— Ահաւասիկ եկայ. կը յուսամթէ պարահանսդէսնիդ չի լմնցաւ. այսօր երեք հարսնիքի գտնուեցայ. հիմայ ժիկօթօյի հարսնիքէն կուգամ. շատ սքանչելի էր. շատ զուարթ էր. վառած օղի կը խմէին. գիշերն ալ ի՞նչ աղւոր կը տեսնուի չարը, պարողներուն հոգի կուտար. բայց ի՞նչ եղաւ Պ. Կռանսէռքին, հիմայ ճամբան տեսայ, ուայլապանի մը պէս հայհոյելով կ'երթար. հայհոյելուն պատճառը հարցուցի թէ ինչու այսչափ շուտով ձեր հարսնիքէն ետ կը դառնար, բառ մը միայն բերնէն հանեց, ազդու բառ մը. չեմ ուզեր կրկնել, թէեւ հրապարակային է: Յետոյ կատաղի ցուլի մը պէս հեռացաւ, ես ալ զինքը կեցնել յարմար չը դատեցի:

— Շատ աղէկ ըրիք, մենք ալ չափէն աւելի ձանձրացած էինք այդ պարոնէն. ամեն տեղ կը կուուի, ըստ Տիւֆիլէ: Ի՞նչպէս, ժիկօթօյի հարսնիքը լմնցաւ:

— Օ՛, ո՛չ, դեռ չլմնցաւ. շատ ուշ պարել կ'ուզեն. բայց ես ալ աղւոր խաղ մը խաղացի

իրենց, փեսին հետ համաձայնելով. հա՛, հա՛, հա՛, հիմայ ո՛րչափ պիտի բարկան ան, գիտէ՛ք:

— Եյ, մտի՛կ ընենք առ խաղը. պատմէ՛ ուրեմն Պ. Տառտառ, ըսին բոլորը միաբերան:

— Շատ աղէկ. մտիկ ըրէ՛ք: Երբ ըսեմ թէ՝ Պ. Ժիկօթօ՛ փեսան զիս մէկ կողմ քաշելով ըստ. ՀՊ. Տառտառ, մեզի ասանկ ուշ խաղցնելուն ա՛լ կը ձանձրանամ. սիրտս յուղման մէջ է, կը բորբոքի, քանի որ վերջապէս՝ կը հասկնաք. Կնոջս հետ խօսելուս պէս, կուգան մեղ կը շրջապատեն, վախնալով որ չփախցնեմ զինքը. բոլոր ասոնք կնոջս ալ ձանձրալի են. հարկաւ կը հասկնաք թէ՝ կինս ալ ինծի համամիտ է, սիրոյս պատասխանել կ'ուզէ. ահա ինչ որ մտածեցի, թեւերնիդ կ'առնէք կինս, պարահանդէսին մէջ իրեն հետ կը շրջապայիք. ձեզմէ չեն տարակուսիր, ձեր ետեւէն չեն գար. յետոյ պիւֆէ երթալու պէս ցուցնելով, շուտով սանդուխին վար կ'իջնէք, իրեն հետ կը մեկնիք և տունս կը տանիք. կինս իմ բնակարանս չգիտէ, յատկապէս երկու քնուս համար վարձած եմ, Ռիկոլ փողոց թիւ 18. երկրորդ յարկ. զիամամբ բանալին վրան վրայ ձգած եմ, մինակ կինս դռնէն կը ձգէք. ինքը առանձին վեր կ'ելլէ. կ'ընդունի՛ք, կը հաւանիք այս ծառայութիւնն ընել ինծի» — Սիրով և հածութեամբ պատասխանեցի ժիկօթօյին, որ ըստ. «Ես քիչ մը ատեն դեռ հոս կը կենամ, որպէս զիս ալ մասնակից չը կարծեն, աղէկ միտքս եկաւ, կ'աղաչեմ հաճեցէք նաեւ սա փաքրիկ Ֆուռնիքէն ալ իր տունը տանիլ. ճիշտ երկու ժամ է, խեղճին փորը կը ցաւի և տուն երթալ կ'ուզէ, բայց խեղճ

տղան հազիւ վեց տարեկան է, գիշեր ատեն մինակ չի ձգուիր. իր եղբայրը չուզեցի հարսնիքին հրաւ-
սիրել՝ որովհետեւ հրշէջ է և սրիկային մէկն ըլլա-
լով՝ ամուսնացողները կը ծաղրէ. կը հասկնա՞ք հի-
մայ, ես ալ ամուսնացածներու դասը մտնելուս՝
չուզեցի որ գէշ խօսի վրանիս») — Եատ աղէկ, ըստ
իրեն, բայց ո՞ւր կը բնակի այդ մուռնիքէն:

— Եղբօրը քով. միեւնոյն փողոցը, բնակա-
րանէս երկու դուռ անդին, ձեզի ձանձրութիւն մը
չէ կարծեմ:

Սրտանց ընդունեցի այս առաջարկը: Ժիկօթօ-
վազեց կնոջը իմացուց. յետոյ ես ալ գացի թեւս
ներկայացուցի իրեն, իբր թէ պարահանդէսի սրա-
հին մէջ պատոյտ մը լնելու պատրուակով: Կինը
ժպտելով ընդունեց. քիչ մը պատեցանք. ես քթիս
տակէն կը խնդայի խաղալիք խաղերնուս համար՝
գիտէք որ ես ասանկ զաւեշտները կը սիրեմ: Վեր-
ջապէս յարմար առիթ մը գտնելով՝ որանէն դուրս
ելանք, սանդուխէն վար իջանք, վարը խեղճ
մուռնիքէն տեսանք, որ փորը բռնած մեզի կ'ըս-
պասէր. անմիջապէս կամացուկ մը փախանք: Տըր-
ւած հրահանդին համեմատ պէտք եղածը կատարեցի
և հարսին ըսի. «ահաւասիկ այս տան մէջ կը բնակի
ամուսինդ, երկրորդ յարկը ելէք, բանալին դրան
վրայ է. պառկեցէք, ինքն ալ հիմայ կուգայ ձեզ
կը գտնէ»: յետոյ մուռնիքէն ալ իր դուռը ձգելով
ըսի. «դուն բնակարանդ գիտես, գնա՞ պառկէ»:
ես ալ ուղղակի հոս եկայ. հա՛, հա՛, հիմայ
պարահանդէսին մէջ հարսը պիտի փնտռեն. պիտի
կարծեն թէ՝ իմ անձիս համար փախցուցի զինքը.

հա՛, հա՛, հա՛. կը յուսամ թէ աղէկ աշխատեցայ.
քոչ մը զովանալու եմ:

Ամենքը Պ. Տառտառը ծափահարեցին, իսկ
գեղեցիկ Լոռէթ ըստ:

— Ես Ժիկօթօյի հարսին պէս չէի ըներ, ես
չեմ ուզեր որ զիս փախցունեն, ես չատ ուչ պարել
կ'ուզեմ. գիտեմ, ասիկայ հաճելի չէ Տիւֆիլէին,
սակայն ինչո՞ւս պէտք:

— Զարմանալի է ըստածդ, ինչո՞ւ անհաճոյ պի-
տի ըլլայ, ընդհակառակը ես կնոջս զգացումներուն
մասնակից եմ:

Դարձեալ ծափահարեցին, յետոյ ամեն մարդ
պարել կը խորհէր, որովհետեւ զանազան դէպէեր
միշտ պարահանդէսը կ'ընդմիջէին. տիկինները ըրած
կորուսոնին լցնել կ'ուզէին:

Բժիշկը զինք շրջապատող խաժամուժին մէջ,
կլորիկ խարտեաշ կին մը տեսաւ, հաստաբազուկ,
բայց խիստ սպիտակ մարմին մը, պլատիկ ոտքեր,
ամենագեղեցիկ սրունքներ և թամբերը լեցուն,
չէր պահեր և ընդհակառակը պարած ատեն շրջա-
զգեստը անանկ մը վեր կը ժողվէր, կարծես թէ
վտակէ մը պիտի ցատէկ, Բժիշկներն ընդհանրապէս
գեղեցիկ սրունքի սիրահար են, իրաւունք ունին.
ուրիշ կարգ մը հրապոյըներէ մարդ կրնայ խարուիլ,
բայց ասկից՝ ո՛չ այնչափ: Ուստի այս գիրուկ կլո-
րիկը պարի հրաւիրեց, տիկինն ալ սիրով ընդու-
նեց զայն՝ ըստելով.

Իրա՛ւ, սա երիտասարդ Պլէզէն հրաւիրուած
էի թէեւ, սակայն ինչո՞ւս պէտք, ձեզի հետ պա-
րելէն աւելի հաճոյք պիտի զգամ, որովհետեւ

անոր ստքերը կը քրտնին . կը հասկնա՞ք , քանի՛ պարէ , այնչափ ոտքին հոտը կը սաստկանայ :

— Ես ձեզի կը վստահացնեմ տիկի՛ն , որ ինծի հետ պարելով՝ ատանկ անհաճոյ բան մը չպիտի զգաք :

— Կը հաւատամ , ասկէ զատ յարանի է . ընդհակառակը շատ աղէկ կը հոտիք , միթէ անուշ հոտ կը գործածէ՞ք :

— Ո՛չ , միայն թաշկինակիս վրայ քանի մը կաթիլ փորթուգալի ջուր սրսկած եմ :

— Բայց վերջապէս երիտպսարդ Պլէզի ոտքերէն աղէկ կը հոտի . ահաւասիկ ինքն ալ : Կը ցափմ , Պլէզ , բայց պարօնը հրաւիրեց :

Երիտասարդը , Պլէզ , բարի տղայ մըն էր , առանց սրդողելու հեռացաւ :

Գատովի մը սկսաւ . Տօքթօրը պարած ատեն ընկերոջը հետ շատ խօսեցաւ , որուն հաճոյ էր : Առաջին ձեւէն ետքը Տիկին Թոփիքու կոչուիլը , ամուսինը արջառի վաճառական ըլլալը . գրեթէ շարունակ իր առեւտուրին համար ճանապարհորդելը , և այս բանը իրեն ճանձրոյթ պատճառեն իմացած էր . քանի որ այս առանձնութիւնը անջըրպետ մը կը բանար իր գոյութեանը մէջ :

— Եւ միթէ պարոն Թոփիքու այս հարսնիքին ներկայ չէ՞ , հարցուց Տօքթօրը :

— Ո՛չ , դարձեալ Նորմանտիա գնաց եղջիւրաւոր անասուններու համար . իր խօսքին նայելով , կարծես թէ այդ տեսակները միայն այդ երկիքը կը գտնուի , սակայն ինծի անանկ կուգայ թէ այնչափ հազուագիւտ բան մը չէ :

— Գիտէք որ այդ խօսքին մէջ մասնաւոր նշանակութիւն մը կայ :

— Հա՛ , հա , հա . չար , ողոքել կ'ուզէք զիս :

— Կը խօստովանիմ որ ատկից աւելի չէի ուզեր . այնպէս գեղեցիկ սրունքներ ունիք , որուն նմանը չկայ պարահանդէսին մէջ :

— Իրա՞ւ . բայց ծշմարիտ է , իմ ոտքերս հարսախն ոտքերէն մանր են , և կը պարծիմ . սրունք , սերս դիտեցի՞ք :

— Եկածէս ի վեր աչքս հոն էր :

— Ա՛յ նենդաւիր . բոլոր այս կիները կը պընդեն թէ պարած ատենս շատ կը սոթտուիմ :

— Ծշմարիտ նախանձութենէ կ'ըսեն , քանի որ ձեզի չափ հազուագիւտ ու գեղեցիկ լեցուն թարեր չունին :

— Ա՛հ , թամբերս ալ տեսեր է . ասոր հետ մէկանդ մարդ իր գեղեցկութիւնը պատիւ համարելու է իրեն :

Բժիշկը կը մտածէր թէ այս անվրէպ սկզբունքով կրնար ըլլալ որ մինչեւ եղեռնական ատեանը հրաւիքուի մարդ , բաց ինչո՞ւն պէտք որ Տիկին Թոփիքուն ըսէ . այնպէս մը հետը կը պարէ , որ կարծես կեանքիս մէջ այսպիսի բան մը պատահած չէր : Ընդհանուր ոգեւորութիւն մը տիրեց , պարը շափազանց գրեիր մը ստացաւ , և ասիկայ դերեւու կրկնապատկելու համար՝ նուագածուները փեսին հրահանգին համեմատ՝ չեն վերջացներ քառեակը , որ արդէն կէս ժամէ ի վեր կը շարունակէր : Մէկ քանի պարողներ չկրնալով այլեւս շարունակել , մէկդի քաշուած էին , սակայն ուրիշներ ամիջապէս

կը յաջորդէին անոնց Տիկին Թռիքու տաքը ետ չէր առներ, և ընկերոջը կ'ըսէր միշտ թէ կ'ուզէր առանց կենալու մինչեւ առտու պարել, սակայն բժիշկը որ ալ չէր կրնար, հաւատալ որ այդ գիրուկ թամբերը շատ ջղուտ էին: Յանկարծ տեսաւ որ դէմերնին ուրիշ զոյտ մը եկաս էր, ինքնիրեն կը մտածէր թէ ուր տեսած էր այս նորեկ պատանին որ պարած ատեն կարծես չնորհ կը խնդրէ, և չէր կրնար յիշել, սակայն քովէն անցած ատեն ժպտելով մը ըստ սա.

— Ես եմ պարոն, ձեր կառապանը. եկան զիս պարի հրաւիրեցին, ես ալ ի՞նչ ընեմ, ընդունեցի. Խիստ այլազան հարսնիք մըն է այս:

— Հա՛, դօ՞ւք էք՝ կառապանս. ես ալ՝ սա մարդը ձանչնալու եմ կ'ըսէի ինքնիրենս. շատ աղէկ տղաս. պարէ, ուզածդ ըրէ. միշտն թէ. մեղք որ երիվարդ ալ պարել չգիտէ, վստահ եմ որ եթէ ան ալ գիտնար, պիտի հրաւիրուէր:

— Ա՛հ, այդ հոգս չէ, աղէկ կը խնամեն, աղէկ կ'ուտէ:

— Աղէկ որ սա Մէոլիւշէի հարսնիքին եկեր ենք. Բայց թշուառական, սա գատուին ալ շլմցաւ գնաց. ակռաներս իրար կը զարնեն. ընկերս բոլոր զօրութեամբը կը շարունակէ. կարծեմ այս կինը վերջը չպիտի բերէ, զիս պիտի հիւանդացնէ, իրաւ այնչափ աղէկ չը խօսիր, սակայն ինքը աղէկ է: Ամուսինը եղջիւրաւոր անառուններու հետ ժամանակ անցըներու համար ծնած ըլլալու է, կ'ըսէր ինքնիրեն բժիշկը:

Յանկարծ աղմուկ մը լսուելով այս մշտնջենական գատուիը վերջացաւ:

Այս անգամ աղմուկը գինովներուն կողմէն լսուեցաւ: Տօքթուը պատահարը առիթ համարելով ըստ Տիկին թոփքուին.

— Սա տեղ կուր կայ, եկուր նայինք ի՞նչ է:

Գեղեցիկ կինը, պարը շարունակելով նախամեծար պիտի համարէր, սակայն բժիշկը առանց անոր պատասխանին ժամանակ ձգելու, քաշելով տարաւ զայն:

Բարձրահասակ երիտասարդ մը կատղած կ'երեւար Պ. Տառտառին դէմ, որ հայր Մէոլիւշէի սեղանը նստած միշտ կը խմէր:

— Վայ, ժիկօթօն է, պօռացին պարողները՝ անոր մօտենալով:

— Բայց իր հարսնիքը թողլով հոս ի՞նչ գործ ունի:

Ժիկօթօ իր այցելութեան պատճառը յայտնեց անմիջապէս զիւահարի մը պէս պօռալով:

— Բայց ամենը այս չէ... թշուառական... իմ կինո պէտք է ինծի... ես կինս կ'ուզեմ... ես ձեզի յանձնեցի զինքը, Պ. Տառտառ, ի՞նչ ըրիք զայն:

— Ձեր ըստին պէս ըրի, ի՞նչպէս որ մէջերս նիս համաձայնած էինք. չեմ հասկնար ձեր բարկութիւնը. արդեօք կը կարծէք որ ինծի համար պահեցի ձեր կինը. ըսել է թէ դուք տակաւին ինծի չէք ձանչնար. Աստուած չընէ, ես անանկ բաներու անկարող եմ:

— Բայց վերջապէս ուր տարիք, ո՞ր սատանային ծակը խօթեցիք կինս, մենք մէջերնիս այնպէս որոշած էինք, որ զինքը իմ բնակարանս պիտի տա-

Նէիք, Որիկոլ փողոցը՝ հիմայ հոն գացի. բանալին դրան վրայ էր, սակայն սենեակս մէջ լոյս չկար. ըստ ինքնիրենս. «կարելի է ամընալէն՝ մութը պառկր է կինս. արդարեւ անկողինիս մէջ մէկը կը քնանար, առանց ճրագ վառելու հանուեցայ, միշտ կնոջս ամօթխածութիւնը չը վիրաւորելու համար. պառկեցայ անկողինս. բայց հոն ի՞նչ զտոնեմ աղէկ. պղտիկ տղայ մը, ֆուռնիքէն. որ անկողինս անհաճոյ բաներ ըրեր էր: «Տղայ, ի՞նչ բան ունիս հոս» ըսի. «Եմ կարծեծի որ մեր տունն եմ. Պ. Տառտառը բերաւ զիս հոս, վարէն ձգեց, գնա՛, վեր ե՛լ, բանալին դրան վրայ է, ըսաւ, ես ալ գիտէի ասիկայ, որովհետեւ եղբայրս բանալին միշտ վրան կը ձգէ» պատասխանեց, բայց կի՞նս, ըսի իրեն, հոս պիտի գար ինչո՞ւ չկայ, ասոր վրայ «ես անանկ բան չը տեսայ ըսելով տղան քնացաւ: Օ՞ն, Պ. Տառտառ, ի՞նչ ըրիր կինս. ես իմ կինս կ'ուզեմ. քաղաքապետին հրամանովը իմս է ան. կը հրամայեմ որ հիմա ինձի յանձնես:

Տեղին գործակատարը ճակատը կը քերէր, և սիրած կը կարծէր, յանկարծ ձեռքերը ծունկին դարձնելով պօռաց.

Այս՝ հիմայ միտքս եկաւ. այս՝ անպատճառ այսպէս ըլլալու է: Է՞յ անհոգ եղեք ժիկօթօ, հասկցայ հիմայ կընզդդ ո՞ւր ըլլալը. կորսուած չէ. միայն սիսլմունք մը ըրած ըլլալու ենք, ուզզակի ֆուռնիքէի եղբօր տունը տարած ըլլալու եմ. որին բան չէ:

Հրշէջին տո՞ւնը. իմ կինս հրշէջին տունը պառկելու տարեր էք. այ թշուառութեանս. և

Կ'ըսես որ անհոգ ըլլալ. բայց կինս վտանգի են. թարկեցիք պարոն:

— Զէ՛, մի խռովիք, հրշէջը տեսնելով որ իր եղբայրը չէ քովը պառկողը, ձեր կնոջը ըսելու է «մի խըլրտիք. սիսալութիւն կայ.» և անտարակոյս քովէն երած ըլլալու է:

— Որչափ որ ալ մի խըլրտիք ըսած ըլլայ իմ կնոջս. ասոր հետ մէկտեղ՝ այդ հրշէջը սրիկային մէկն է: Ա՛հ, ինդ թօանօն եթէ անվթար ձեռքս անցնի շատ բաղդաւեր պիտի համարեմ ինքզինքս. շուտ հետս եկէք և եթէ կինս վտանգուած ըլլայ քեզի...

— Ի՞նչպէս, ի՞նչ ըսել կ'ուզէք. արգեօք գիտալով, գիտմամբ ըրի. արգեօք ամեն օր մարդ չը սիսալիր:

— Ո՛չ պարոն, երբ ինգիրը հարսի մը համար է՝ քիչ մը ուշադրութիւն. օ՞ն շուտ երթանք:

Պ. Տառտառ խոժոռապէմ և բարձրահասակ ժիկօթրի հետ գնաց. իսկ ժիկօթօ թեւն առնելով զայն կ'ստիպէր. հարսնեւորներէն մէկ քանի երիտասարդ այս պատահարին վախճանը հասկնալու համար՝ միատեղ գացին, և մնացողներն ալ կը պօռային.

— Ենդ ժիկօթօ. գիտէ գլխուն եկածը որով հետեւ այն հրշէջ ֆուռնիքէն վերջին ծայր խորամանկ, հրապուրիչ մըն է:

— Հարսնիքին հրաւիրած չըլլալուն համար՝ ժիկօթօյի ոխ պահած էր:

— Այ չար սատանայ, ըսաւ Տիւֆիլ. եթէ ասանկ բան մը ինձի պատահեր. ի՞նչ պիտի ընէի:

— Իրաւունք ալ ունիք, փեսայ, մըմռաց որ-

մնադիր վարպետը, որ խմելով ա՛լ չէր կրնար աթու .
ռէն ենել, մարդ մը, եթէ մարդ է, ահա այսպէս
վարուելու է :

— Ես սակայն, ըստ փեսան, ես վախնալու
չէի . քանի որ կինո քաջասիրտ է, կրնայ հրչէջ մը
յաղթել :

— Ես անանկ բաներէ չեմ վախնար, ըստ
Լոռէթ, բայց վերջապէս յանցանքը ժիկօթօյին է,
թող ձգեր որ պարարահն մէջ պարեր, վերջն ալ
միասին հանդիսա տուն կ'երթային:

Իրաւունք ունի հարսը ըստ արիկին թոփու,
ասկից զատ աղէկ նկատած եմ, որ երբ մարդիկ
նենդութիւն մըն ալ ընել ուզեն՝ մտքերն ուն անցածը
իրմաց գլուխը կուգայ :

Արշալոյսը ծագելու վրայ էր, և անվերջանալի
քատուիր կիները բորբոքած ըլլալուն, հոն գտնուած
փոքրիկ նաւակներով լճին մէջ չրջագալի ուզեցին.
Երիտասարդները անոնց ձայնին հաւանի փութա-
լով, գեղեցիկ Լոռէթ ուզեց որ Ֆէլիքս իր մակոյ-
քին թիրավարը ըլլայ, վասն զի ցերեկը Տիւֆիլէ
մակոյկավար ըլլալով, մազ մնացեր էր որ նաւակը
շրջէր :

Կիները անմիջապէս նաւակները մտան, սակայն
շատ մեծ չըլլալով, հետերնին շատ, մարդ կար:
Տիւֆիլէ որ նաւակի մը մէջ տեղ բռնելու համար
շատ ուշ հասած էր, ջրին եղերքը մնաց, բայց
բռլոր անցնողներուն կը պոռար.

— Քիչ մը տեղ բացէք ինծի, զրաւ կը դնեմ
որ նաւակնիդ կը ցատկեմ:

— Ես զրաւ կը դնեմ որ չես կրնար պատաս-

խանեց հարսին եղբայրը, որ հաստարագուկ ապու-
շին մէկն էր, եւ հօրը պէս խմել ուզելուն քիչ մը
գինովցած էր. եթէ կարողանաս, առաւօտուն
ձկնապուր մը կը կերցնեմ.

— Լաւ:

Տիւֆիլէ ամիջապէս իր աներձագին վարած
նաւակը ցատկեց, ուր չորս կին և Տիւֆիլէի ծերուկ
հօրեղբայրը կար: Իրաւ փեսան նաւակը մտաւ,
սակայն ծերունիին ուսերուն վրայ ինկաւ և զայն
չընդունելուն համար ետեւի վրայ ծռեցաւ . սա-
կայն այս շարժումն ըրած ատեն հաւասարակշռու-
թիւնը կորսնցնելուն լիճը ինկաւ :

— Ահ, Աստուած իմ, Միուս հօրեղբայրս խեղ-
գեցի, պոռաց Տիւֆիլէ, լողալ չգիտէ, չուրէն հա-
նելու եմ զինքը:

Փեսան անմիջապէս, միայն իր բարեսրտութենէն
զատ ուրիշները մարիկ չընելով, անոր ետեւէն ջուրը
նետուեցաւ և ձուկերուն մէջ հօրեղբայրը կը փրն-
արաւէր: Բայց շփոթութիւնը ամենուն վրայ տիրեց
և օգնելու համար՝ նաւակներուն ամենքն ալ հոն
հասան. Պ. Մէռլիչէ, որ ձեռքը հաստ ցող մը
բռնած ջուրին եղերքը կեցած էր, ու զայն անոր
երկնցներ ոնդելով՝ արդէն երկու անդամ եղբայր
Միուսն ջուրին ատեկը հրեր էր:

Բարեբաղդաբար ուրիշ աւելի ճարպիկներ
ձեռք երկնցուցած էին Տիւֆիլէի, որ հօրեղբօրն հետ
ջուրին երեսը տեսնուեցաւ, որուն անդրավարափ-
կին յատակէն բռնած էր: Զաւրին եղերքը նետեցին
զայն, որ հօրեղբօրն զգեստը չէր թողուր. հայր
Միուս ինքզինքն գալով ողի խնդրեց, և Տիւֆիլէ
պոռաց.

— Հոգ չէ, ձինապուրը ես վաստկեցայ, որով հետեւ նաւակը ցատկեցի:

— Այո՛, բայց հօրեղբայրդ ջռւրը նետեցիր:

— Ի՞նչ վեաս ունի, ծովու բաղնիք մը ըրածեղաւ:

Այս դէպքը պարահանդէսը վերջացուց, բայց փեսան ջուրէ ելած մուկ դարձած ըլլալուն, զգեստը չօրցնելու էր:

— Զարմանալի է, ըստ գեղեցիկ Լոռէթի իր ամուսինին, այսօր էշութիւնէ զատ ուրիշ բան ըրած չունիս. Եթէ այսպէս շարունակէ, վերջնիս ի՞նչ պիտի ըլլայ:

Տիւ ֆիլէ իր կաթ եղբօր ձեռքքը սեղմեց ըսելով:

— Յուսամ թէ Փարբիզի մէջ մազի կուզաս կը գտնես, ութիր օրէն խանութին ենք:

— Պարոնը խօստացաւ ինձ, ըստ հարսը ժըպտելով:

— Ահ, ուրեմն Լոռէթ, կը տեսնա՞ս, շատ ուրախացայ:

Ֆէլիքս խօստումը կրկնեց և Տօքթօռ Ժիւպէու կը փնտուէր՝ հետը մեկնելու համար: Բայց արդէն ան Տիկին Թուիքուին հետ մեկնած էր և երբ երիտասարդը կառքը, ուզեց իրեն իմացուցին թէ կառապանը այնչափ գինովցեր է որ ճաշարանի սենտեակներէն մէջ պառկեցնել պէտք է եղեր:

Ը.

Կրեք Մօրեղբօրդիները

Տիւ ֆիլէ գեղեցիկ Լոռէթի հետ ամուսնանալէն ի վեր մէկ քանի օր անցեր էր, Ֆէլիքս մօրեղբօր գացած չէր. սակայն անոր օգնութեան պէտք զգաց. պարտքեր ունէր և իր վաճառականին քողլ վաստը կած 1500 ֆրանքով չէր կրնար զանոնք վճարել: Բայց չէր համարձակեր իր տագնապը մօրեղբիրը խոստովանելու, որ իրեն հետ այնչափ խիստ կը վարուէր, և ամէն տեսնելուն երկաս բարակ քարոզ կը խօսէր:

Սակայն առտու մը դերձակիր, ձերժակավաճառը և կօշկակարը այնչափ թշնամացան. որ Ֆէլիքս պարտաւորուեցաւ Պ. Մօրուանի տունը երթալու ճամբան իրեն հանդիպեցաւ Տօքթօռ Ժիւպէու որ Մէլլիչէի հարսնիքէն ի վեր տեսած չէր: Այս պարոնները իրարու ձեռք երկնցնելով մօտեցան:

— Բարի լոյս, Տօքթօռ, շատ ուրախ եմ ձեզ տեսնելուս:

— Ես ալ նոյնպէս, սիրելի Ֆէլիքս, որովհետեւ քեզի տեսած ատենս մեծ հաճոյք կ'զգամ, կերորդ՝ կ'ուզէի չորրհակալութիւններս յայտնել ձեր կաթեղբօր հարսնիքին տանելնուդ որ մեծ հաճոյք պատճառեց ինձ:

— Իրա՞ւ, աղէկ էր ձեր այդ զմօստնքը:

— Կարծես թէ անանկ բան մը բնաւ տեսած ըլլայի... ձշմարիտ խնդալէն ճալենելու բան էր. սա զիրուկ կլորիկին հետ գիւահարի մը պէս պարեցի, ջուրին վրայ շրջագայեցի, իրաւ փեսին պէս ջուրը չինկայ, բայց անոր տեղ սիրոյ յատարարութիւն մը վտանգեցի որ գէշ ընդունելութիւն չդաւաւ... վերջապէս կառապանին հետ գէմ գէմի պարեցի որ իրաւ. ամենեւին ըրած բանս չէր... կարծեմ թէ մարդ շատ տհաճ ըլլալու է՝ այդ երեւոյթէն գոն չըլլալու համար... հա՛, միայն սա հասկնալ կ'ուշէի թէ ի՞նչ եղաւ խեղճ միկօթի արկածին վախս ճանը, որ կինը չէր գտած :

— Գտաւ... արտագին երեւոյթէն խարուելով հրշէջին տունը մտած էր, բայց մարդը թուրին վրայ երդուցնցաւ որ արթնցած չէր. Աղէկ միտքս եկաւ, ի՞նչպէս տուն դարձաք, մեր կառըք չգտայ եւ:

— Անտարակոյս կառապանը վերջին ծայր գինով էր, կառքը ես վարեցի՝ Տիկին Թռիքու, գինով էր, կառքը ես վարեցի՝ Տիկին Թռիքու, յաղթականս իր տունը տանելու համար, բայց պանցոկալետին ալ ըսի որ կառապանը գայ այսինչ տոկած ալ ըսի որ կառապանը տուն դացիք :

— Այս՛, հարսնիքին մէջ գտնուող կարդ մը երիտասարդներու հետ, բայց որովհետեւ այս պարոնները ճամբուն վրայ հանդիպած տուներուն բոնները բաղիսելով, խանութներու փեղկերուն զարդոնվ, վերջապէս դժոխային ժխոր մը հանելով կ'զրօննէին, իրենց ընկերութիւնը գէշ ազդեց վրաս և անոնց քովէն հեռացայ:

— Հիմայ ձեր մօրեղբօր առօնը կ'երթաք:

— Այս՛, հոն կ'երթայի:

— Իս ալ հոն կ'երթամ, եկէ՛ք միասին երթանք :

Ֆէլիքս փոխանակ բժիշկին մատուցած թեւը ընդունելու՝ հառաչեց և տեղէն չշարժեցաւ :

— Բայց ի՞նչ կայ, պօռաց բժիշկը. աթուր կ'երեւաք, գուք այսպէս չէիք: Անանկ կ'զգամ որ առանց պատճառի մարդ չկրնար փոխուիլ, ըսէ՛ք ինծի, ի՞նչ եղաւ ձեզի և ի՞նչ է ձեր շփոթութեան պատճառը :

— Է՞ս, սիրելի՛ Տօքթօր, նոր բան մը չէ:

— Վերջապէս բան մը ունենալու էք, պատմեցէք ինծի, եթէ անձնական հիւանդութիւնն ունէ, կը բժշկեմ և եթէ բարոյական բան մը ըլլայ, դարձեալ կը յուսամ միխթարել ձեզ:

— Ուրեմն, Տօքթօր, պարտքեր ունիմ և դրամ չկայ որ վճարեմ:

— Հասկցայ, ձեր մօրեղբօր այձելութեան պատճառը ամենապարզ բան մըն է, ինքը միլիօնատէր է, պարտքերնիդ տալու է: Գիտեմ, նախ կը յանդիմանէ, բայց վերջապէս պիտի վճարէ, որովհետեւ միշտ անով կինայ վերջանալ:

— Ահա հոս է իմ տարակոյսս ալ: Մօրեղբայրս զիս չը սիրեր... պատճառը՝ անարատ գինի կը խմեմ, երբեմն դնդամուղ կը խաղամ և թէ ամեն գիշեր ժամը տաննին չեմ պառկիր. բայց չիտակը, Տօքթօր՝ անկարելի է ինձ մօրեղբօրորդիներուս պէս խելօք ըլլալ:

— Կը հաւատամ, ինծի ալ անկարելի է, և քիչ մըն ալ բացայայտ ըսկ՞մ, ես ան անկ խելօքն ալ չեմ սիրեր:

Մօրեղբայրս արդէն անգամ մը պարտքերս վճարեց, բայց երդուընցնելով զիս, որ անգամ մըն ալ պարտք չընեմ,

— Եւ միթէ երիտառարդները երդուընցնելո՞ւ է, երբ խելահաս մարդիկն անգամ երդման մէջ յաճախ կը սխալին:

— Մօրեղբայրս՝ որ տարօրինակ մէկն է, միշտ իր խօսուումը կատարած է. այսպէս՝ ուրիշներէն ալ նոյն հաւատարմութիւնը կը պահանջէ:

— Եթէ մենք առաքինութիւններ ունենալնուս համար, մեր բարեկամներէն ամենուն վրայ ալ նոյն առաքինութիւնները պահանջել պէտք ըլլար, շատ քիչ բարեկամ ու ծանօթ պիտի ունենայինք:

— Վերջապէս ես կը վախնամ որ մօրեղբայրս զիս կը յանդիմանէ և պարտքերս ալ չի վճարէ:

— Արդեօք մեծկա՞կ դումար մըն է պարտքերնիդ:

— Հաղար չորս հարիւր ֆռանք պարտք ունիմ:

— Հաղար չորս հարիւր ֆռանք... բայց ատիկա ձեր մօրեղբօր համար չնշին բան մըն է... անմիջապէս տալու է:

— Զեմ կարծեր որ անմիջապէս տայ:

— Խնչո՞ւ ձեր մօրեղբօրորդիններուն չէք դիմեր ուրեմն: Երիտասարդներուն համար մեծ համոյք է իրարու երախտապարտ մնալ: Բայց կարելի է որ անոնք ալ դրամ չունենան:

— Ո՛չ, ունին. հայրերնին կուտայ, բայց կ'արգիլէ ծախսել. այս կերպով՝ ունեցեր են կամ չեն ունեցած՝ միեւնոյն բանն է:

— Զարմանալի ընտանիք... վերջապէս այդ պարտքերը այսօր վաղը վճարելի՞ են... եթէ ոչ տակաւին ժամանակ ունիք:

— Եթէ միայն գերձակն ու միւս վաճառականները ըլլային, կարելի էր քիչ մը ատեն ալ սպասէին. գժբաղդաբար հաղար ֆռանքի տունակ մը տուած եմ ձեր հրեայի մը, որ եօթը հարիւր ֆռանքի և չեմ գիտեր քանի տուփ սիկառի փոխարէն էր, որուն ծխախոտը շատ գէշ տեսակէն էր... պարտամութեան միջոցով վճարումը պահանջեց, կառավարութեան միջոցով վճարումը պահանջեց, վերջապէս կրնայ զիս ձերբակալել տալ... եթէ երեք օրէն չվճարեմ, սպառնացաւ զիս բանտարկել տալ:

— Վայ, ուրեմն ստիպողական է: Զիս մտիկ ըրէք սիրելի Ֆէլիքս, երթամ նայիմ մօրեղբայրնիդ ի՞նչպէս է: Կ'ուզէք որ ձեր կողմէն խօսիմ իրեն:

— Ահ, չէի համարձակեր ձեզի աղաչել, բայց մեծ ծառայութիւն մը ըրած պիտի ըլլաք:

— Ինչո՞ւ քիչ մը առաջ ըստիք. ես չեմ վախնար իրեն խօսելու, անանկ կատարեալ մէկու մը. որ կը պահանջէ թէ ուրիշներն ալ իրեն նման ըլլան: Հոգ մի՛ ընէք, ես ձեր դատը կը պաշտպանեմ և վստահ եմ որ յաջողիմ: Եկէք. Պ. Մօնլօռանի տան գրեթէ դէմք գտնուած սրճարանը զիս սպասեցէք, այս կերպով անմիջապէս իր պատառնին կը տեղեկանաք:

— Այսպէս երկուքն ալ ճամբանին շարունակեցին: Միլիօնատէրին տան քանի մը քայլ մնացած:

Ֆէլիքս տանը դէմի սրճարանը մտաւ և Տօքթօքնալ Պ. Մօնլուանի տունը գնաց :

Ֆէլիքս լրագիր մը կարդալ փորձեց, բայց շատ անհամբեր և կարդացածին ուշադրութիւն ընելու մտազբաղ ըլլալուն, ամեն վայրկեան աչքը փողոցն էր: Յանկարծ Ֆէլիսիէնը տեսաւ, որ տուն կ'երթար: Ֆէլիքս անմիջապէս Տօքթօքին ըսածն միշելով, «փորձենք անդամ մը, ասկէ զատ, մարդիր տագնապը իրեն պէս երիտասարդի մը յայտնելէն վախնալու չէ» ըսելով ինքնիրեն, սրճարանէն դուրս ելաւ և փողոցին մէջ երկայնահասակ խարտեաշին ետեւէն վազեց ու կեցուց զայն:

— Բարեւ Ֆէլիսիէն:

— Վայ, դուն ես Ֆէլիքս, պատասխանեց երիտասարդ Մօնլուան՝ բաւական ցուրտ կերպով: Փոխանակ հիմա վաճառատունը գտնուելու: Հոս ի՞նչ կ'ընես:

— Հաւանականաբար գործ ունենալուս համար եկեր եմ: Միթէ դուն ալ մօրեղրորս պէս քարող պիտի խօսիս:

— Ո՞չ, ո՞չ, ասկից զատ, ինչուս պէտք, կ'ուզես աշխատէ, կ'ուզես մ'աշխատիր:

— Շնորհակալ եմ, բայց ինդիրը հոն չէ: Ինձինայէ, կարողութիւն ունի՞ս:

— Ի՞նչ կարողութիւն:

— Ստակ, ունի՞ս ըսել կ'ուզեմ:

— Ստակ, անտարակոյս, ես միշտ ստակ ունիմ վասն զի հայրս շատ անդամ կուտայ: Պիտէ որ դէշի չեմ գործածեր և քեզի պէս յիմարութիւն չեմ ըներ:

— Ճշմարիտ է, կը խոստովանիմ որ քեզի պէս խելօք չեմ: Բայց ո՞րչափ բան ունիս:

— Ի՞նչ հետաքրքիր ես: Բայց չուրցու, այո՛ գոնէ երկու հազար հինգ հարիւր փուանք մը ունիմ: Երբ մարդ չը մոխէ, կրնայ ժողվել:

— Ծիտակ է: Օ՞ս, Ֆէլիսիէն, կրնաս ինձի մեծ հաճոյք մը ընել, բարեկամական ճշմարիտ ծառայութիւն մը մատուցանել, մեծապէս երախտապարապիտի ըլլամք քեզի:

— Ի՞նչ ծառայութիւն, նախ այդ ըսէ:

— Ստիպողական պարտք մը վճարելու համար հազար չորս հարիւր փուանք փոխ տուր ինձ... քիչ քիչ կը վճարեմ: Ճշմարիտ, մեծ տագնապէ մը մը պիտի աղատես զիս:

Ֆէլիսիէն հեգնական նայուածքով մը հօրաքեռորդւոյն երեսը նայեցաւ, յետոյ ինդալով ըսաւ.

— Հի՛, հի՛, հի՛... ճշմարիտ ատօր չէի սպասեր: զարմանալի բան, հա՛, հա, հա:

— Երբ ինդալդ լմնայ, պիտի պատասխանես ինձ, այնպէս չէ՞:

— Պատասխանը շատ գժուար բան չէ: Քեզի ստակ փոխ տալու համար նախ ես խենթ մը ըլլալու եմ: Արդէն հօրս տուածը շուտով կը մոխես: ուրեմն չարժեր որ իմինիս համար ալ միեւնոյն ճամբան բռնես:

— Բայց նախ մօրեղբայրս շատ ժամանակէ ի վեր ինձի ստակ չտար, և եթէ անդամ մը պարտքերս վճարած է, քեզի չվայլէր որ հիմայ երեսիս տաս: Ռւրեմն կը մերժե՞ս:

— Այս՝ գրապէս։
— Շատ լաւ, ես ալ քեզմէ ասկէ պակասը
չէի սպասեր։

— Ուրեմն ի՞նչ հարկ կար որ զիս ճամբէս վար
դրիք՝ ատանկ խօսք մը ընելու համար։ Մնաս բարով
Ֆէլիքս, ձաշի երթամ։

Երկայնահասակ խարտեաշը հեռացաւ. Ֆէլիքս
ետեւէն նայելով ինքնիրեն կ'ըսէր.

— Այս՝ կը կասկածէի մերժելը. հիմայ վստահ
եմ, Բայց այդպէս, զիս ծաղրել . . . երբ իրեն
կ'ըսեմ թէ նեղութեան մէջ եմ . . . ահ խիստ է,
բարեսրտութիւն մը չը յայտնէր այս . . . Ահաւասիկ
գիրուկ Ատոլֆը, որ հօրը տունը նախաճաշի կուզայ
ինքը բարեգոյն սիրտ մը ունի . . . օն, թերեւո
ասոր հետ յաջողիմ։

Ֆէլիքս Ատոլֆին ճամբան կտրեց. Սա ձեռքը
երկնցուց Ֆէլիքսին և բարեկամաբար սեղմելով
զայն, ըստաւ.

— Ա՛, գուն ես Ֆէլիքս, երջանիկ Ֆէլիքս . . .
դուն քու ուզածդ կ'ընես, առտունէ մինչեւ իրի-
կուն կ'զբօնուս . . . շատ անդամ քու բազդաւորու-
թեանդ կը նախանձիմ։

— Սիրելի Ատոլֆ, պէտք եղածին չափ կը
զուարձանամ, ձշմարիտ է, Բայց այնչափ նախան-
ձելի վիճակ մը չունիմ։ Օրինակի համար հիմայ
վրաս մէկ կուտ մը չկայ և կարծեմ թէ առանց
ստակի ալ մարդ չկրնար զրօնուլ։ Ասկից զատ
պարտքեր ալ ունիմ, հազար չորս հարիւր ֆուանք
պարտիմ, որուն համար կը հալածեն զիս, կրնա՞ս
փոխ տալ, ինձ մեծ ծառայութիւն մը պիտի ընես։

Ատոլֆ թօթվեց անոր ձեռքը և հառաչելով
պատասխանեց.

— Նախ՝ այդ գումարը քեզի փոխ տալու
համար՝ պէտք է որ ես ունենամ զայն, և ես հա-
զիւ հազ երեք հարիւր ֆուանք ունիմ. հայրս ինձի
Ֆէլիքսինի պէս ստակ չտար, անոր վստայութիւն
ունի, զանի կը սիրէ և ամենեւին հաշիւ չը պա-
հանջէր անկից։ Մինչդեռ ինձի հետ շատ տարբեր
կը վարուի, սնտուկս. գտնուածը իրեն ցուցնելու
եմ, Երբեմն մէկ քանի հատ հինգ ֆուանքնոց կը
պակսի վասն զի Կլօոփիա մը խմելու կ'երթամ։
Կլօոփիան շատ կը սիրեմ. քիւռասօ . . . շաթռէօզն
ալ շատ կը սիրեմ . . . Ահ, շաթռէօզն սքանչելի
բան է, Բայց ստակս պակսած ատեն խել մը սուտեր
շինելու եմ. սա ալ կայ որ հնարելու մէջ վարպետ
չեմ։ Ասոր համար ուզած գումարդ ունենամ ալ,
չպիտի կրնամ փոխ տալ, վասն զի երբ հաղար
չորս հարիւր ֆուանքս պակսի, այնչափ զորաւոր
սուտ մը չպիտի կրնամ շինել։ Կ'աղաչեմ Ֆէլիքս
չեղանաս, կը տեսնաս որ չուզելուս համար չէ։

— Զէ՛ բարեկամ, չէ՛, չեմ նեղանար որով-
հետեւ դուն ալ ինձի պէս համարձակախօս ես։

— Եկուր միատեղ ճաշենք մեր տունը.

— Ո՛չ, հոն չեմ կրնար գալ։

— Ուրեմն մնաս բարով, գիտես ա՛, ուշա-
նալու չգար։

Գիրուկն Ատոլֆ բաժնուեցաւ Ֆէլիքսն, որ
ինքնիրեն կ'ըսէր.

— Ասիկա ամենեն աւելի սիրելի է ինձ . . .
կարող ըլլա ինձ ծառայութիւն մը ընել, վստահ

եմ որ կ'ընէր : Ահաւասիկ վիքթօռէն ալ կ'ուգայ ։
արդեօք իրեն ալ առաջարկե՞մ . . . ինչո՞ւ չէ : Մէկ
մը որ սկսանք , պէտք է որ մօրեղբօրօրդիներուս
ինձի նկատմամբ ունեցած բարեկամութիւնն հաս-
կընամ:

Վիքթօռէն արագ կր քալէր և միշտ մոտազ-
բաղ կ'երեւար , երբ սա ալ ըսաւ :

— Ի՞նչ , չճանչցա՞ր զիս :

— Ա՛ , գուն ես , Ֆէլիքս , ներէ՛ , չէի տեսնար
կը մտածէի . . . որովհետեւ պօռսան բարձրացաւ
այս առաջու . . . այսինքն երէկ . . . բայց ասկից եթէ
ութը որ առաջ մարդ գնած ըլլար , ի՞նչ աղւոր շահ
պիտի ընէր :

— Ճշմարիտ ես ատոնցմէ բան չեմ հասկնար :
Կը խոստովանիմ որ պօռսայի գիները շատ քիչ
կ'ըզրաղեցնեն զիս , վասն զի գործ մը ընելու կա-
ցութեան մէջ չեմ :

— Բայց ատիկա արգելք մը չըլլար որ գինե-
րու ընթացքը հասկնառ , զննես , հաշուես , և վեր-
ջապէս օր մը մեծ հարստութիւն վաստկելու մի
ջոցը գտնել աշխատիս :

— Կարծեմ թէ՛ որ ևէ մէկը չկրնար մէկէն ի
մէկ և վատահ կերպով հասկնալ այդ : Միթէ խաղի
վերաբերեալ գործողութիւններէն ամենքն ալ դիպ-
ւածէ կախում չունի՞ն :

— Բայց ո՞չ , անվրէպ կէտեր կան :

— Ես քեզի կը խոստանամ որ այդ անվրէպ
կէտերէն մին գտնալ կ'ուզէի հազար չորս հարիւր
փոանք պարտքս վճարելու համար : Օ՞ն , դուն որ
աղէկ կը հաշուես , եթէ իմ տեղու ըլլայիր և այդ

գումարը վճարելու համար տասը կուտ չունենայիր
ի՞նչ կ'ընէիր :

— Ո՞ն , չար խորհուրդ մը , նախ՝ խաղը դժն-
դակ ապաւէն մըն է , խաղը շատ անգամ անոնց
յաջող է որոնք պէտք չունին անոր :

— Մէկդի ձգէ , Աստուածդ սիրես . . . երբ
մարդ յաջողիլը հաշուել գիտնայ կրնայ զանոնք
յաջսղցնել :

— Երկրորդ՝ որ ես խաղի մէջ հարիւր փոանք
չեմ կրնար վտանգել , որովհետեւ կուտ մը անգամ
չունիմ :

— Հա՛ , ճշմարիտ է : Ուրեմն մարդ մինակ
կրնայ վաստկիլ :

— Դուն ունենալու ես վիքթօռէն , ուրեմն
պարտքս վճարելու համար փոխ տուր ինձ . ետքը
ես ձեզի կը վճարեմ :

Վիքթօռէն մէկ քանի վայրկեան խորհելէն ետքը
պատասխանեց :

— Ոչ , փոխ չեմ տար . . . եթէ պօռսաի գոր-
ծողութեան մը համար ըլլար թերեւո վտանգէի . . .
բայց եթէ հիմայ պարտք վճարես , ձեռքդ լան
չը մնար , և չես կրնար վերջն ալ ինձի վճարել .
ուստի աւելի աղէկ եր ստակս ինձ պահեմ . մնաս
բարով Ֆէլիքս ստիպողական գործ մը ունիմ :

Երրորդն ալ միւսներուն պէս հեռացաւ և մէ-
լիքս սրճարան դարձաւ ինքնիրեն բաելով :

— Հիմայ փորձը կատարուեցաւ , երեք մօրեղ-
բօրդիքս հասկցուեցան : Հիմա գիտեմ թէ որչափ
կրնամ վստահիլ իրենց բարեկամութեանը : եթէ
Տօքթօռն ալ մօրեղբօրս քով չյաջողի , ուղղակի
Քլլէկի ճանբան բռնելու ենք :

ՈՒ .

Փաբրիկ Մօրելլորաղիկը

Երբ Տօքթօր Շուպէս Պ. Մօնլոռանը իր սենեակը գտաւ, որ՝ փորին, սրունքներուն, գլխուն և ստամոքսին վրայ կը դանդատէր :

— Տօքթօր, աղէկ չեմ, զիս չէք բժշկեր ըստ միլիօնատէրը, բժիշկին ներս մտնելը տեսնելով :

— Չեզի չեմ բժշկեր... նախ ի՞նչ է այդ, հարցուց բժիշկը՝ գտաւթ մը և թէյի անօթ մը զննելով :

— Կտաւատի օշարակ է, շատ թեթեւ, կակդեցուցիչ և միանդամայն շատ զովարար է :

— Բայց, սիրելի՛ պարոնս, ի՞նչպէս կ'ուզէք որ շժշկեմ ձեզի, երբ բոլոր հրահանգներուս հակառակ կը վարուիք... միթէ ես ձեզի կտաւած պատուիրեցի... ես ձեզի ըսի որ, օրը երկու խոչոր դգալ քինքինայի գինի խմէք, մատէսի գինիով շինուած։ ատիկա ձեզի ոյժ կուտար, ստամոքս սիդ պիտի կ'ազդուրէր։ հիմայ ձեզի ստամոքսի զօրութիւն պէտք է։ Ասոր տեղ դուք կտաւատի հաւատ կը գործածէք... եթէ ալդպէս շարունակելու ըլլաք։ ես հիմակուընէ կ'ըսեմ թէ՝ ձեզի չը պիտի կրնամ գարմանել։

— Տօքթօր, ես շատ կը վախնամ որ՝ այդ

քինքինայի գինին ի Ի տկար ստամոքսիս համար շատ զօրաւոր չըլլայ։

— Ինչպէս որ ձեզի պատուիրեցի, հաւանականաբար աղէկ ըլլալուն համար էր։ միթէ վստահ էք ինձ, այս կամ ոչ։

— Պ. Մօնլոռան խիստ տարակուսական այս մը թոթովեց և քթին տակէն։

— Կը խմեմ քինքինայի գինին, ըստ։

— Պիտի տեսնաք թէ որչափ օդտակար պիտի ըլլայ։ Հիմայ սիրելի Պ. Մօնլոռան, յանձնաբարութիւն մը ունիմ կատարելիք։ Զեր քեռորդին Պ. Ֆէլիքս՝ որ շատ ազնիւ տղայ մըն է, օսնի մը վայրկեան առաջ տեսայ զինքը։

— Ֆէլիքսը քեռորդի՞ս։ Ո՞ն սրիկային մէկը։ Իրեն վրայօք ազւոր լուրեր առի։ Մտածեցէք անգամ մը Տօքթօր թէ իր կաթեղմօր ամուսնութեանը որուն իբրեւ վկայ գացած էր, մինչեւ անդամ համարձակեր է փեսին մէկ ոտքը բոպիկ մէկ ոտքը կօշիկով քաղաքակետին առջեւ տանիլ։

— Գիտեմ ես այդ պատմութիւնը. պատմեց ինձ։

— Եւ միթէ անպատեն բան մը չէ՝ այս, իշխանութեան առջեւ անպատկառութիւնը...

— Բայց իշխանութիւնը չէ տեսեր։ Իսկ եթէ այդպէս վարուած չըլլար, ամուսնութիւնն ալ չը պիտի կատարուեր։

— Ես ձեր կարծիքէն չեմ Պ. բժիշկ, ես այդպիսի անպատենութիւն մը չեմ կրնար ներել։ Տեսնենք ի՞նչ յանձնաբարութիւն ըրաւ այդ սրիկան։

— Ասոււած իմ, բայց իրեն նկատմամբ բարեյօժար չէք երեւար։ կը վախնամ...

— Ես իմ քեռորդիկո համար կարծիքս չեմ
կրնար փոխել . . . ամեն ատեն ասանկ եմ . . . ուրիշ
օր մըն ալ այդպէս պիտի գանէք զիս :

Ուրեմն վերջապէս լմնցնելու ենք . . . քանի որ
ստիպողական ալ է : Չեր քեռորդին հազար չորս
հարիւր փոանք պարտք մը ունի , ասոր համար կը
հալածեն զինքը , նաեւ պիտի բռնեն . . . ուստի կը
յուսայ որ պիտի բարեհաճիք այս անգամ ալ իրեն
օդութեան համնիլ և . . .

— Պարտքեր . . . դարձեալ պարտքեր . . . և
ասոր համար երդում ընելէն ետքը կը համարձակի
ինձ դիմել , որովհետեւ մէկ մըն ալ չընելու համար
երդուընցաւ . պարոն , երբ անցեալ տարի ուրիշ
պարտքերը վճարեցի : Թշուառական և միթէ հա-
մեստ մարդ մը իր երդումին դէմ գործելու է :

— Բայց ձեր քեռորդին խիստ նորատի է :

— Ա՛լ ասոր խօսքը պէտք չէ :

— Բայց վերջապէս Պարոն , հազար չորս հար-
իւր փոանքի ջնջին գումար մը . ձեզի համար
խօսքը ըթլար :

— Անտարակոյս , այդպիսի գումար մը առանց
ինձ նեղութիւն պատճառելու՝ կրնամ ուղածիս պէս
գործածել բայց ես յոսի վարմունքը խրախուսել
չեմ ուղեր . . . տղայ մը որ կը սիրէ գինի . խաղ և
կին . . . ահ , ի՞նչ գարշանք :

— Բայց Պարոն , հիմայ բոլորովին սրբանալ
պէտք չէ , ամենքնիս ալ ունինք այդ ճաշակները :

— Ո՛չ Պարոն , ոչ , ես բնաւ ատանկ ճաշակ
ունեցած չեմ և կը պարծիմ ալ

— Բայց ինձ այնպէս կը թուի որ՝ ատոր համար
աղէկ չեք :

— Յօդուածացաւ չունիմ ես , պարոն :

— Հիմա ձեր քեռորդիին գանք . գիտեմ որ ձեր
քեռորդիին բանտարկութեանը չէք հաւանիր :

— Այո՛ , պարոն , թող երթայ , աղէկ զաս մըն
է իրեն համար :

Այս միջոցին ծաղկահասակ էմման իր հօրը
անենեակը մտաւ , որովհետեւ անոր պօռալու ձայնը
լսեց , և Տօքթօռին բարեւելէն ետքը մրմնջեց :

— Ի՞նչ կայ , հայր իմ , որչափ խոված կ'երե-
ւաք , միթէ բարկացա՞ծ էք :

Պ. Մօնլուան քրթմնջելով գլուխը կախեց .
Իսկ Տօքթօռը աճապարանօք ըսաւ .

— Օրի՞րդ , շատ յարմար ատենին հասաք ,
ձեր Ֆէլիքս հօրաքեռորդիին ի նպաստ բարեխօ-
սելոն համար :

— Հօրաքեռորդիս , բայց ի՞նչ է եղեր , պարոն :

— Ի՞նչ ըսիմ , օրիորդ , երիտասարդական
անմտութիւն մը որ առանց հաշուելու կը մսխեն . . .
կարձ խօսքով , պարտք է ըրեր . . . պզտիկ գումարի
մը համար զինքը կը հալածեն . . . չը համարձակե-
կեցաւ գալ իր մօրեզրօը , ուստի ես յանձն առի
իր դատը պաշտպանելու . . . սակայն ձեր հայրը
ասստիկ խստասիրտ կ'երեւայ . . . կը ժխտէ իր քեռ-
որդին այսպիսի տագնապէ մը ազատելու :

— Ահ , հայրիկ , վստահ եմ , ըսաւ գեղե-
ցիկ օրիորդք հօրը մօտենալով՝ ձիր քեռորդին պիտի
ուղղուի և դուք ալ իրեն պէտք եղած գումարը
պիտի տաք :

— Ո՛չ , աղջիկս ան չպիտի ուզզուի , ինքը
երդում ըրած էր , խստասիրտ գրժեց , ես բան մըն
ալ չեմ ուղեր ընել :

— Ուրեմն խեղճ տղան բանտ պիտի երթայ, ըստ **Տօքթոռը**,

— Բանտ, Ֆէլիքս բանտ պիտի դրուի, պօստաց իմաս. — Ո՛հ, սոսկալի է այդ, ո՛չ հայր իմ, չէք կրնար հանդուրժել ատոր... կ'աղաչեմ անողոք մի՛ ըլլաք:

— Բաւական է, աղջիկո, բաւական է, ըստ սեղանաւորը հրամայական ձայնով մը, գ'արզիկո՞ որ այլեւս այդ նիւթին վրայ չը խօսիս. կ'աղաչեմ նաեւ **Տօքթոռին** որ այնպէս ընէ:

Օրիորդը գլուխը ծռեց, սկսաւ դողալ: Բժիշկը Պ. Մօնուանի արտասանութեան կերպէն սաստիկ զայրացած, առաւ գլխարկը, գլուխը դրաւ ու պօսալով.

— Շատ յաւ, պարոն, դուք այն կարծր ու ցամքած ջիրտերէն ունիք, որոնց զովացուցիչ դեղեր պէտք են, խմեցէ՞ք ձեր կաւաւատի հունտը, խմեցէ՞ք ձեր բուսաջուրերը. իսկ ես ձեր առողջութեան հետ գործ չունիմ:

— Իմ ալ ուզածս այդ է, մրմռաց Պ. Մօնուան:

Բժիշկը արդէն սանդուխին վարի ծայրը իջածէր, երբ փոքրիկ ձեռք մը կամաց մը ուսին զարկաւ: Ետին դարձաւ և երիտասարդ իմման տեսաւ ու իրեն թղթապանակ մը ներկայացնելով յուզուած ձեւով ըստ:

— Առէ՛ք այս, Պ. **Տօքթոռ**, հօրաքեռորդիիս տուէք, բոլոր ունեցածս այս է, սակայն կը յուսամթէ ալ քիչ մը տագնապէն կ'աղատի. մանաւանդ մի՛ ըսէք ինձմէ. առած ըլլալնիդ. թող ինքն այն-

պէս գիտնայ, որ հայրս տուած է. մնաք բարով, երթամ.

Իմմա, առանց սպասելու որ **Տօքթոռը** անոր բարեգործութեան համար զգացածը յայտնէ, արդէն սանդուխին վերի ծայրը հասաւ չուտով: Բժիշկը ձեռքի թղթապանակը բանալով հազար ֆռանքի մօտ գտաւ:

— Սիրուն աղջիկ, ըստ ինքնիրեն, բոլոր ունեցածը հօրաքեռորդիին կուտայ, և իր հօր բարեկութենէն ալ չվախնար: Ա՛հ, խիստ աղէկ դատած էի ես զինքն, աղէկ տեսած էի որ իր եղբայրներուն չը նմանիր և ոչ ալ իր հօրը. եթէ մայրը ողջ ըլլար, իրեն պիտի բարեմաղդէի. հազար ֆռանք, բաւական մեծկակ գումար մըն է. բայց մեր երիտասարդը ազատելու չի բաւեր: Իեշո՞ւ չէ, ես ալ մասնակից ըլլալ կ'ուզեմ օրիորդին բարեգործութեանը. այս առտու ապաքինած հիւանդներուն մէկէն հինգ հարիւր ֆռանք առի. որմէ ստակ մը առնելու յոյս չունէի: Այս հազարին վրայ կ'աւելցնեմ և բարեկամս կ'աղատի:

Ֆէլիքս սրճարանը կ'ըսպասէր, սակայն չէր յուսար, բայց տեսաւ որ բժիշկը զուարդ դէմքով իրեն մօտենալով ձեռքը թղթապանակ մը տուաւ և ըստ:

— Ա՛ռ, սիրուն երիտասարդ, շատ յաջող էի պատգամաւորութեանս մէջ. ա՛ռ, ահաւասիկ, պարտքերդ վճարէ:

— Միթէ կարելի՞ է: Ա՛հ, սիրելի **Տօքթոռ**, բնաւ չէի յուսար: Ի՞նչպէս, միթէ մօրեղբայրս խանդաղատեցա՞ւ:

— Մօրեղբայրդ, երբէք, ինքը հնօրեայ քառասիրտ շանաձուկ մըն է պարզապէս մերժեց ան:

— Բայց ուրեմն ի՞նչպէս...

— Ա՛հ, Դեռատի աղջկան դէմքով հրեշտակ մը կար, վերջապէս մօրեղբօր աղջիկդ, ետեւէս անդուխէն վար վազեց և իր բոլոր իննայողութիւնը ձեզի տուաւ:

— Մօրեղբօր աղջիկն, միթէ կարելի՞ է:

Այո՛, պարոն, և արգիլած էր որ ինքը տուած ըլլալը չըսեմ, բայց ես չեմ համարձակիր գեղեցիկ գործ մը այնպիսի մէկու մը մասնաւորել՝ որ ձեզ համար անդութ գտնուեցաւ, և որ յոռի կը դատէ կիները սիրելը... անպիտան ծերունի:

— Էմմա՞ սիրուն իմմա՞ն էր:

— Այո՛, այո՛, չկրնար մոռցուիլ Օ՛ն պարոն, գացէք շուտ պարտքերնիդ տուէ՞ք, ես ալ իմ հիւանդներուս երթամ, ամեն մարդ իր գործին:

Ժ.

Թատերական արկած մը

Ֆէլիքս կ'ուզէր որ երթար իր մօրեղբօր աղջը-կան յայտնէր իր չնորհակալութիւները, սակայն նեղութիւն կը համարէր իրեն երթալ մօրեղբօրն ու անոր զաւակներուն երեսը տենտ. ի՞նչպէս ընելը չգիտնալով, յարմար առիթի մը կ'ըսպասէր որ՝

դիպուածով տեսնայ զայն և երախտագիտութիւնը յայտնէ:

Այս միջոցին երիտասարդն աւելի աշխատամէք և աւելի փութկոտ եղաւ իր վաճառականին գործերուն մէջ և շատ անգամ ինքնիրենը կ'ըսէր.

— Էմմաէն ընդունած այս հազար հինգ հարիւր ֆուանքո, անպատճառ պէտք է որ օր մը վճարեմ:

Ինչպէս յայտնի էր՝ Ֆէլիքսի տարիքը չարգիլէր որ բարի դիմաւորութիւններով մէկտեղ երիտասարդական անմտութիւններ ալ չընէ, Ֆէլիքս Անիթա անունով գեղեցիկ դերասանուհին մոռցած չէր, և որուն նկատմամբ առտու մը իր դրացունիթին հետ ըրած տեսակցութիւնը լսեցինք: Այս Անիթան Տէկառմանի թատրոնը պաշտօն ունենալուն երեմն պէտք եղած ատենները կը պարէր: Դերասանուհին էր, պարուհին էր, հաւանական էր որ երկու պաշտօն ունեցած ըլլայ, կ'արծեմ ոչ դերասանուհի էր և ոչ պարուհի, վերջապէս թատրոնին մէջ պաշտօն մը ունէր, և գեղեցիկ կնոջ մը համար բաւական փափաքելի կացութիւն մըն է:

Ինչպէս որ դրացունին ալ ըսած էր, Ֆէլիքս միայն յաջող պատահարով մը կրցած էր թատերաբեմի աղատ մուտք ունենալ, քանի որ ո՛չ խաղ կը գրէր, ո՛չ երաժշտութիւն, ո՛չ վարագոյր նկարել գիտէր և ոչ ալ զգեստ գծագրել. գոնէ բաժանորդ ըլլար. ասիկա թէև միայն տիտղոս մըն է, բայց թատերաբեմը մտնալու իրաւունք կուտայ և շատ անգամ ալ ուրիշ բանի համար բապանորդ չեն ըլլար, եթէ ոչ գուիսները երթալով, սրանէն այնչափ սքանչելի երեւցած կիները մօտէն տեսնելու և

աքանչանալու համար : Բայց ապո՛ւշ , հեռուսէն այնաշափ հիանալի տեսնուած կարմիրը , ճերմակը , կապոյթը , ծիրանին , սեւը մօտէն տեսնելու չգար :

Բայց հոս քիչ մը անտրադառնանք միլիքսին . ասիկա երիտասարդի մը բարեկամ եղած էր՝ որուն եղբայրը թատերախաղեր կը գրէր և այս համբաւով շատ անգամ իր բարեկամին հետ թատերաբեմ ալ ելած էր . յետոյ առանձին երթալ սկսած և հոն օրիորդ Հէռմանսի Աղեքսանդրը գտած էր ; որ արդէն բաժանորդ էր . ասոր հետ տօմինոյի մէջ յաճախ կորսնցուցած և այսպէս գուլիսներու մէջ կենալու պաշտպանութիւնը ստացած էր : Գիշեր մը սիրոյ դիցուհիներով և սատանաներով պարախառն դիւթական խաղ մը կը ներկայացուէր : Գիտէք որ թատերաբեմի վրայ սատանաներն ու դիցուհիները խիստ գեղեցիկ կ'երեւան իրենց հագած թեթեւ ու բարակ զգեստներուն շնորհիւ : Դուրսը թէեւ հագուստնին կը փոխեն , բայց ասիկա արգելք մը չը համարուիր , միեւնոյն գործը հոն ալ կատարելու : Օրիորդ Անիթա սիրոյ դիցուհիի մը դերը կը ներկայացնէր և որովհետեւ շատ գեղեցիկ մարմին մը ունէր , որուն սաորին մասէն հագած ու փակած մետաքսեայ ֆանէլան աղւար վայելած ըլլալով . մեծ յաղթանակներ կ'ընէր . այն կի՞նը որ փողոցը պարզ գիւղացիի մը հագուստով տեսած ատենդ՝ երեսը չես նայիր , թատերաբեմին վրայ օդային ոգիներու և սիրոյ դիցուհիի զգեստով տեսնուած ատեն՝ ծաղկեփունջերով և կեցցէներով կ'ընդունիս զայն :

Ֆէլիքս կ'ուղէր որ այս հագուստով տեսնայ

Անիթան , որ առանձին չէր . ուղղակի տեսարանին վրայ երթալով . սպասեց որ յարմար ատեն մը գտնէր անոր հետ խօսակցելու :

Այդ պահուն իր էրմանս դրացուհին որ զինքը տեսած էր և տեսարանին վրայ զբաղած չէր , եկաւ և ականջին հուաւ :

— Դրացի , զգուշացի՛ր , թռապուքօս կը պարէ այս գիշեր :

— Այդ թռապուքօսը ո՞վ է :

— Պարող մը ... սատանայի զգեստ է հագեր , տաղանդաւոր է :

— Ինչո՞ս պէտք եթէ այդ թռապուքօսը կը պարէ :

— Զե՞ս գիտեր ուրեմն որ Անիթայի տարփածուն է և ինքինք սիրցնել կ'ուզէ : Վագրի մը պէս նախանձու է ... խիստ ալ չար և եթէ ձեր խօսակցիլը տեսնայ Անիթայի հետ , անպատճառ կուի մը կ'ոկսի հետերնիդ :

— Այդ նախանձուը թող իր սատանայի դերը կատարէ՛ և եթէ կրնայ ուզածին չափ արգելէ ինձի Անիթայի հետ խօսիլ :

— Ինչպէս ըսի , տաղանդաւոր մէկն է , կրնայ Պ . Տնօրէնին բողոքել՝ ձեր հոս մտնելը արգելելու համար :

— Թող ընէ և ինչ տեսակ մարդ ըլլալս լաւ մը հասկնայ :

— Վերջապէս ես ձեզի կ'իմացնեմ , գոնէ խոհեմութեամբ վարուեցէք :

— Ծնորհակալ եմ , սիրելի դրացուհիս . սատանային ընկիրներուն աչքս պիտի բանամ :

- Աղեքսանդրը չտեսա՞ք :
- Միոքի սրճարանը տօմինօ կը խաղայ :
- Օրիորդ էրմանս թատերաբեմը զնաց : Պարը սկսաւ անմիջապէս : Անիթա իր դերը կատարելուն պէս, Ֆէլիքսի գտնուած գուլիսին մէջ եկաւ և բաւական տաք խօսակցութիւն մը սկսաւ սիրոյ դիցուհին ու երիտասարդ գործակատարին միջեւ :
- Յանկարծ մէկը Ֆէլիքսի ուսին զարկաւ, ետին դարձաւ, բայց մէկը չտեսնելով խօսակցութիւնը շարունակեց : Սակայն երկու վտյրկեանէն նոյնը կրկնուեցաւ :
- Ի՞վ է այն որ ուսիս զարնելով կ'զբունու և աներեւոյթ կ'ըլլայ, պօռաց Ֆէլիքս :
- Թռապութօսն է, պատասխանեց Անիթա ժըպտելով : Կամաց մը մօտենալը ու զարնելէն յետոց փախչիլը տեսայ :
- Հա՛, սա ձեզի սիրահար պարօննն է որ սատանայի դերը կը կատարէ... միթէ ձեր տարփաւո՞րն է :
- Բաած խօսքդ ականջդ կը լսէ՞ , ես անանկ մարդիկը չեմ կրնար հանդուրժել, ընդհակառակը տաղտկալի է ինձի : Արդէն խել մը անհաճոյ դէպքեր պատահած է մէջերնիո :
- Ուրեմն թող հանդիստ կենայ... մօտենալը տեսնելուդ պէս, նշան ըրէք ինձ :
- Ահաւասիկ կուգայ :
- Լա՛ւ այս անգամ կը տեսնայ :
- Սատանայի դերը կատարող ան ձը կարճահասակ դիրուկ, բայց յաղդանդամ մէկն է : Դէմքը շատ պէտք ըլլալով՝ սատանայի դերը կատարելու աղէկ

յարմարութիւն ունէր : Բայց որովհետեւ գեղեցիկ կը կարծէր ինքզինքը, աղէկ ծպտիլ կ'աշխատէր . եղջիւրաւոր, կարմիր կեղծ մաղեր դրած, շիշերու այրած խիցերով հաստ յօնքեր շինած էր, որ թափառական Հրեայի յօնքերուն պէս իրար կցուած էին, վերջապէս կեղծ քիթ մը դրած էր, որ մեծ փողի մը ձեւը ունէր, իր կարմիր ֆանէլային վրայ օձերվ ու ջղջիկներով բանուած՝ բոլոր ասոնց ահաւելի տեսքը զինքը ահարկու սատանայ մը կը դարձնէին :

Պ. Թռապապութօս Անիթայի այս պատանիին հետ ունեցած փութաջանութենէն բոլորովին դըժկամակած՝ երիտասարդին ուսին զարնելու պատրաստ դիրքով կամաց կամաց կը մօտենար, սակայն այս անգամ Ֆէլիքս անանկ դիրք մը բռնած էր, որ սատանան իր ուսին զարնելու վարկեանին անանկ բռունցքի հարուած մը տուաւ երեսին, որ անոր կեղծ քիթը կէս մը ճգմուելով տեղը փոխեց և գնաց աչ աչքին վրայ փակաւ : Պ. Թռապութօս Ֆէլիքսի վրայ ցատկել կ'ուզէր, սակայն նոյն ատեն վերատեսուչին ձայնը լսուեցաւ որ կը պօռար :

— Օ՞ն, Թռապութօս, կարգդ եկաւ... օ՞ն, շուտ տեսարանը մտիր... հիմայ մուտքէդ պիտի վրիպիս :

Մէկ կողմէ պարաւականութիւնը միւս կողմէ բարկութիւնը, Թռապութօս այս երկու կրքերուն մէջ մնալով վերջապէս վերատեսուչին ձայնին հնազանդելու էր, կատղածի մը պէս տեսարան մտաւ . բնականաբար իր դգացած յսւզմունքէն իր պարն աւ կը սաստկանար, օնաւ այսչափ բարձր ցատկած և

այսչափ անշնորհ շարժումներ ըրած չունէր :
Բայց ասոնք հրաշալի արդիւնք մը ընելով հասա-
րակութիւնը կը ծափահարէր, վերնատունը կարծես
կը փլցնէին, մինչդեռ գուլիսին մէջէն անգութ
վերատեսուչը:

— Քիթդ, Թռապուքսօ, տեղը գիր քիթդ, .
աչքիդ վրայ գացեր է, կը պօռար, սակայն թռա-
պուքս քիթը չէր մատածէր, պարած ատեն աչքը
Ֆէլիքսին գտնուած գուլիսին տնկած էր, որ ատեն
դէմքը կը թթուեցնէր, սոսկալի նայուած քներ
կ'ընէր, բռունքը կը ցուցնէր և շարժումները կը
կրկնապատկէր: Հասարակութիւնը կարծելով որ
սատանայի բոլոր այս ըրածները աւելի արդիւնք մը
ցուցնելու համար է, կը կրկնէր իր կեցցէները և
զարմանալի կը դատէր թէ ի՞նչ նպատակով արդեօք
այս գերակատարը քիթը աչքին վրայ գրեր է: Ֆէ-
լիքս սատանայի այս սպառնալիքները կը ծաղրէր:
Ի զուր Անիթա կ'ըսէր:

— Գնա՛ բարեկամ, Թռապուքսօին անսանկ
բռունքի հարուած մը տուիր որ կաաղեր է, Վրեժ
լուծելու կը նայի... շնորհ կ'աղաչեմ, գնա՛:

Սակայն երիտասարդը կը կենար, վասն զի չէր
ուզեր այս պարոնին՝ սպառնալիքներէն փախչիւ
ցուցնել, և միայն կը պատասխանէր:

— Ո՞չ, ո՞չ, չեմ ուզեր երթալ, Շատ զուար-
ճալի է ինձ այս սատանան... պարելը տեսնել
կ'ուզեմ:

Պարը լինցնելուն պէս, Պ. Թռապուքսօ, մրրկի
պէս գուլիսի մէջ վազելով Ֆէլիքսի վրայ յարձա-
կեցաւ և սկսաւ զարնել, իսկ սա, որ այս յարձա-

կուժը կը նախատեսէր, պատրաստի սպասեց իր
հակառակորդին, և ընդունածներուն զէմ աւելի
ուժգին հարուածներով կը պատասխանէր: Կռուղ-
ները բաժնել ուզեցին, անկարելի եղաւ: Իրարու
փաթուած, զիրար բռնած, իրար կը հրէին, կը
զարնէին և վերջապէս իրենեց գլուխին և մարմնին
կէսը գուլիսներէն դուրս՝ միատեղ թատերաբեմին
վրայ գլորուեցան: Հասարակութիւնը մէկէն ի մէկ
զարմցաւ այս շեղջակոյտը աեսնելուն, որ արքային
պալատը ինկաւ, և գետնի վրայ իրարու բռունցքի
հարուածներ կուտային:

Սակայն վերատեսուչն ու բազմութիւնը ձե-
ւացնող դերակատարները այս պարոններուոց ոտքէն
քոչկոտելով հանդիսապէսներուն աչքէն հեռա-
ցուցին, սակայն զանոնք տեսնելու և վրանին խըն-
դալու չափ ժամանակ կար: Եւ կարծես դիտմամբ
տեղի ունեցած արկած մը. Պ. Մօնլուան, որ գրեթէ
թատրոն չէր երթար, նոյն գիշերը Էմմայի և Տ.
Մառէի հետ սրան էին:

Երկար ատենէ ի վեր Էմմա կ'աղաչէր հօրը,
զինքը թատրոն տանիլ: Վերջապէս հաւանու-
թիւն տուած էր այս հաճոյքն աղջկան ընելու, և
տիկին Սառէ ալ միատեղ տարած էին: վասն զի
Պ. Մօնլուան, որ ամէն բան կը նկատէր, ինքնի-
րեն ըսած էր թէ «Եթէ թատրոնը զիս գէշ ընէ,
եթէ հիւանդանամ, աղջկս բնաւ պէտք չէ եղած,
օգնութիւն ընելու համար.» Պ. Մօնլուան թատ-
րոններու մէջ խաղացուած խաղերուն համար ինքն
ըսած էր իր աղջկան:

— Ո՞ր թատրոնը երթալ կը փափաքի՞ս, դուն
ընտրէ, ինձ համար հոգ չէ:

էմմա ալ պատասխանած էր :

Ինձի համար ալ հոգ չէ, հայր իմ, միայն
թէ դիւթական խաղ մը կ'ուղեմ տեսնել :

Թատրոններու յայտագրին մէջ նայեցան թէ
այն գիշեր ո՞ր թատրոնը դիւթական խաղ կայ:
Այն միջոցին միայն Տէլասըմանի թատրոնը կը խա-
ղային, ուստի յարմար դատեցին հոն երթալ : Պ.
Մօնլուան, իր աղջկան և տիկին Սառժէի հետ
առաջին յարկի օթեակներէն մէկը նստած էին ո՞ր
թատերաբեմին խիստ մօտ էր և երբ Ֆէլեքս ու
ստանան կռուելով գուլիսներէն դուրս գլուրե-
ցան, զանոնք լաւ մը տեսնելու դիրքին մէջ կը
գտնուէին :

Միթէ կարելի՞ է, պօռաց Պ. Մօնլուան,
թատերաբեմին վրայ գլուրող այս երիտասարդը...
նայեցէք, տիկին Սառժէ, միթէ Ֆէլիքս քեռոր-
դիս չէ :

— Աստուած իմ, այս՝ ինքն է սատանան
ծեծողը... ի՞նչ կը նշանակէ այս :

— Հօրաքեռորդի՞ս... կը հաւատա՞ք թէ ինքն
է, արդեօք գերասա՞ն եղու :

— Մինակ այդ պակաս էր... ծեծկուիլ...
հասարակութեան առջեւ բռունցքի հարուածներ
տալ : Թշուառականը... բայց սոսկալի է այս...

— Հոն չեն, հայր իմ, տարեր են...

— Ո՞հ, ես աղէկ գիտեմ որ խաղին մէջ այդ
տեսարանը չկար... բայց անպատճառ կը հասկը-
նամ ես այս գէպքին պատճառը... վարագոյրը
գոյցուելուն պէս դուրս կ'ելլեմ և տեղեկութիւն
կ'առնեմ:

Գրեթէ ամեն հանդիսատէս ալ Պ. Մօնլուանի
չափ հետաքրքիր էր հասկնալու համար թէ ի՞նչ
դիպուածով տեղի ունեցած էր այդ բռունցքի
կոիւը : Ասոր համար ամեն մարդ վարագոյրի գոց-
ւելուն կ'սպասէր անհամբերութեամբ . երբ գոյցուե-
ցաւ, ոմանք սրճարան վաղեցին, ուրիշներ ալ թա-
տերաբեմի ծառաներուն դիմեցին . անոնք որ ազա-
տութիւն ունէին թատերաբեմը ելլելու, խուռն
բազմութեամբ հոն խռնուեցան, յետոյ ամեն մարդ
թատերասրահը մտաւ նոր լուրեր իմացած ըլլալով,
կը վիճաբանէին այս նիւթին վրայ :

Պ. Մօնլուան, աճապարանքով վազողներուն
տեղ կուտար . յետոյ բազմութեան մէջ օդեկա-
պահուհիի մը մօտենալով, ինքն ալ հարցուց պատ-
ճառը, գիտնալով որ սա ամենէն աւելի իրազէկ
ըլլալու էր ինդրին :

— Տիկի՞ն, կրնա՞ք ինձ ըսել թէ՝ ի՞նչ է այս
գէպքին պատճառը և Պ. Մօնլուան իր հարցումին
հետ միեւնոյն ատեն ձերմակ գրամ մը թխմեց անոր
ձեռքը . ասիկա ալ ի տես զրամին՝ բարձր ձայնով
մը ըսաւ .

— Անտարակոյս, պարո՞ն, ես ուրիշներէն
աւելի աղէկ տեղեկութիւն կրնամ տալ : Արդէն
կը գուշակէի և մտքովս ըսի «այս կոիւը անպատ-
ճառ Անիթայի համար է» . այս աղջիկը չատ ատեն
ասանկ կոիւներու պատճառ եղած է և չեմ սխա-
լած, քանի որ Անիթայի համար էր :

— Ո՞գ է այդ Անիթան, տիկի՞ն :

— Սա սիրոյ դիցուհի ներկայացնողներէն
առաջին պարունին... պղտիկ թխագոյն մը...

գեղեցիկ սրունքներով . որոնք մեծ յառաջդիմութիւններ ըրած են :

— Կը հասկնամ , ուրեմն անո՞ր համար էր :

— Այո՛ , հասկցաք . Թռապուքոս կը խենթեսայ այդ աղջկան համար . . . ըստ է թէ իր կահ կարասին պիտի ծախէ . . . որովհետեւ սիրահարած է անոր . . .

— Թռապուքոսը ո՞վ է :

— Ստունայ ներկայացնող պարողը . տաղանդաւոր երիտասարդ մը . . . աեսաք թէ՝ պարած ատեն ի՞նչ արուեստ կը յայտնէր . . . շիտակը ըսեմ , չափէն աւելի սիրելի է հասարակութեան . . . բայց Անիթա չսիրեր զայն և աւելի համակրանք կը տածէ այն երիտասարդին՝ որ թաւալգլոր տեսաք . կ'երեւայ թէ ան ալ անպիտանին . . . անկուտիին մէկն է . . . որ իր հայելիին դրամն իսկ չէ վճարած . բայց այս կիներն ալ ո՞րչափ յիմար են . . . կ'երթան կուգան , ասանկ անպիտաններուն կը սիրահարին և մէկդի կը թողուն հասուն մարդիկը , որոնք կրնան զիրենք հարստացնել . . . : Ահ , եթէ ես ըլլայի , ասանկ խրատ մը չէի տար անոնց :

— Վերջապէս , Տիկի՞ն :

— Պ . Թռապուքոս նկատած ըլլալով որ՝ այս երիտասարդը Անիթայի հետ կը սիրաբանէ գուլիսներուն մէջ , ըստ է ինքնիրեն . «ասիկա հակառակորդ մըն է , պէտք է որ իր չափը հասկցնեմ իրեն» . այդ թռապուքոս ըսուած մարդը շատ զօրաւոր մէկն է , զգային բնաւորութիւն մը ունի : Նախ Անիթայի ըստ է . «եթէ անդամ մըն ալ այդ մարդուն հետ տեսնուիս , զինքը կտոր կ'ընեմ»

և Անիթա պատասխաներ էր թէ՝ «այո՛ , ձիւն կեր» : — Զիւն կեր ի՞նչ ըսել է :

— Բողկ ըսել կ'ուզէ : Այս տեսակ խօսուածքները կը սիրէ . սակայն և այնպէս ըսածին պէս ալ ըրաւ : Երբ Անիթա իր սիրահարին հետ կը խօսակցէր , Թռապուքոս պարած ատեն զանոնք տեսնելով , կատղեր էր . պարը լմացնելուն պէս երիտասարդին վրայ վազելով ըսեր էր թէ , «կը հրամայեմ որ օրիս որդին հետ չխօսակցիս , և ի հարկին կ'արգիլեմ» : Կ'երեւայ թէ միւսն ալ ծաղրեր է զայն : Այն ատեն ինչպէս որ տեսաք , երկու կատղած արագազներու պէս բիփ բափ բուփ գնդակները անձրեւի պէս տեղացին . ուզեր են զանոնք իրարմէ զատել , բայց անկարելի է եղեր , և այն ատեն իրար փաթտուելով ինկեր և մինչեւ հասարակութեան առջեւ գըլտորեր են . . . և գիտէ՞ք ինչ կ'ընէ եղեր Անիթա . դիւահարի պէս կը խնդայ եղեր . անսիրտ աղջիկ . իրեն համար կուռելնին տեսնելով կը զուարձանայ . կը պնդէ թէ իրեն համար պատիւ մըն է այս :

— Բայց վերջը ի՞նչ եղեր է :

— Բնականաբար երիտասարդը տեսարանէն վռնտուած ըլլալու է , ուր ոտք կոխելու իրաւունք չունէր : Սակայն այս տեսակ բռնի մռնողներուն համար այնչափ խստափրտ չեն . դռնապանը աչք կը գոցէ , վերատեսուէն ալ աղէկ տղայ է : Իսկ այս անդամ հասկցուեցաւ , ալ չեն թողուր զենքը տեսարանին վրայ՝ այն գեղեցիկ Ֆէլիքսը . Ֆէլիքս էր անօւնը որովհետեւ շատ անդամ Անիթա կ'ըսէր թէ . «ահ այս գիշեր մէլիքս չեկաւ , սիրտս կը նեղաւայ . . .

Պ. Մօնկոռան բաւական տեղեկութիւններ քաշելով իր օթեակը դարձաւ և ըստ էմմակն .

— Աղջկու , անանկ բաներ իմացայ որ քու հօրաքեռորդիիդ նկատմամբ ունեցած կարծիքս կը հաստատեն , շատ սրիկայ աղայ մըն է , որուն վրայ ալ յոյս չկայ . Միշտ կը գովէիր զինքը , բայց կը սխալէիր : Եղբայրներդ աւելի աղէկ դատած են զինքը , քանկ որ ի նպաստ բառ մը չեն խօսիր ինձի . Գիտեմ , ապագային մէջ աղ այդ պարօնին նկատմամբ բան մը չպիտի խօսիս ինձ , որուն վարքը կ'ամշցնէ , և զոր ալ չեմ ուզրեր ընդունիլ :

Նորատի էմմա զլուխը ծռելով՝ ախուր մը թոթվեց .

— Պիտի հնազանդիմ ձեզ , հայր իմ :

Եւ Տիկին Սառժէ ալ ափսոս հառաչելով ըստ :

— Երբ մարդ կիները կը ծաղրէ , կարող է ամեն բան ընել :

Այս պատահարին հետեւեալ օրը՝ Ֆէլիքս իր մօրեղօրմէն նամակ մը ստացաւ , որ սա բառերը կը պարունակէր :

«Երէկ աղջկանս հետ թատրոնն էի , ուր հասարակութեան առջեւ գայթակղելի տեսարան մը ներկայացուցիք՝ սատանայի կերպարանքով գերասանի մը հետ ծեծկուելով և գլուրելով : Այսօրուընէ կ'արգիեմ ձեզ , այլեւս տունս ոտք չի կոխել , ուր պատուիրած եմ նաեւ որ եկած ատեննիդ չընդունին :»

Ֆէլիքս տոմսակը ճմուտկեց ձեռքին մէջ եւ ինքնիրեն ըստ :

— Ի՞նչ դժբաղդութիւն . . . մօրեղբայրս որ

ընաւ թատրոն չերթար . . . այս գիշեր հոն գտնուէր և թուապուքօսի հետ ծեծկուիլս տեսեր է . . . անպատճառ մօրեղբօրաղջիկս ալ տեսաւ . . . այլ եւս չուզեր զիս ընդունիլ . . . ոչ երախտապարտութիւնս և ո՛չ իր մասին զգացած ցաւս չպիտի կրնամյայտանել Տօքթօռին միցոցաւ . . . քանի որ Պ. Ժիւպէռ այլ եւս մօրեղբօրս բժիշկը չէ : Եւ բոլոր ասոնք Անիթայի համար . . . զոր առտուն դրամափոխի մը ընկերոջն հետ կառքով անցնիլը տեսայ . . . : Ա՛հ , յանցաւոր էի . սակայն և այնպէս չէի կրնար այդ պարոնին հարուածները ընդունիլ առանց հատուցանելու :

ԺԱ.

ԿԱՊԱԼԸ

Ֆէլիքս երբեմն կը տեսնէր բժկշկը , Պուլըվասի թատրոնին մէջ պատահած դէպքը պատմած էր անոր : Տօքթօռ Ժիւպէռ խենդի մը պէս ինդաց սատանայի հետ տեղի ունեցած այս կոիւին պատմութեանը վրայ , որ հասարակութեան առջեւ ներկայացած էր . . . և պօուաց .

— Ա՛հ , ճշմարիտն շատ կ'ուզէի տեսնալ այդ զաւեշտը . . . կ'աղաչեմ այդ տեսարանը երկրորդ անգամ ներկայացուցէք , ճիշտ յառաջակողմեան օթեակներէն հատ մը կը վարձեմ :

— Ո՛չ, անդամ մը միայն բաւական էր... նաեւ շատ ալ է, մօրեղբօրս հետ աւրուելուս պատճառ եղաւ, որ ալ շուզէր զիս ընդունիլ:

— Բարեկամ, խօսքը մէջիրնիս, այդ արգել-քով մեծ բանէ մը զրկուած չեղաք, ձեր մօրեղբօր տունն ամենեւին զուտրճալի տեղ մը չէ, մարդ կը ճանձրանայ հոն:

— Բայց մօրեղբօրդուստրս կը տեսնէի, այն բարի էմման, որ մեծ նեղութեան մը մէջ օդնեց ինձ, և որուն տակաւին չեմ կրցած շնորհակալ ըւ-լալ այս ծառայութեանը համար:

— Եթէ շնորհակալ ըլլաք իրեն, ան պիտի տեսնայ որ իր գաղտնիքը մատներ եմ, այն ատեն ինձի ի՞նչ կ'ըսէ.

— Տօքթոռ, անհաւատարմութիւններ կան որոնք միշտ ներելի են: Սակայն ես լռելու պար-տաւորուած եմ քանի որ չեմ կրնար մօրեղբօր ալ-ջիկս տեսնել: Եւ դուք ալ Տօքթոռ բնաւ մօրեղ-բօրս տունը չէք երթար:

— Ո՛չ, գիտէք, ինձի ունեցած պարտքը դր-կած է, ըսելով միանդամայն որ զինքը դարմանելու եղանակս իրեն կազմութեանը չէր հարմարեր, լուել է կեմպով մը զիս կը ճամբէր: Խեղճ մարդ, որ բժիշկներէն աւելի աղէկ հասկնալ կ'ուզէր... իմ արուեստակիցներէս շատեր կան որ թէեւ արծիւի պէս կորովամիտ չեմ բայց ձեր մօրեղբայրը դար-մանել գիտնալու համար, անդամ մը երեսը նայիլ, հետը խօսիլ և ապրելակերպին եղանակը գիտնալ բաւական է: Ճշմարիտ, տակաւին գոնէ տասը տարի աւելի կ'ապրեցնէի զինքը, բայց հիմակուան

իրեն բռնած ընթացքով՝ շատ պիտի զարմանամ եթէ այս տարի ալ անցնէ:

— Իրա՞ւ կ'ըսէք, շատ ինկա՞ծ է:

— Այո՛, սիրելի բարեկամս... բայց ի՞նչ լուր կայ նոր ամուսնացողներէն: Ի՞նչպէս են կաթ եղ-բայրդ և իր կինը:

— Հիմայ Փարիզ հաստատեր են բնակութիւն-նին և գործերնին աղէկ կարգի է:

— Գեղեցիկ լոռէթ սքանչելի մոավաճառ մը եղած ըլլալուէ... բայց ես աւելի աղէկ կ'ուզէի որ ծխաղոս ծախէր, քան թէ միւսը, քանի որ այն ատեն կարելի էր երթալ հետը խօսակցիլ:

— Յայտնի է որ մսաւաճառի մը խանութն երթալ ազնիւ դարցուածքներ ընել չըլլար, Տիւֆիէ շատ անդամ կ'ստիպէ զիս որ երթամ իրեն հետ ճա-շեմ, բայց ես աւելի կ'ուզեմ որ կնոջը հետ ճաշեմ:

— Տիկին թուիքուն ի՞նչպէս է:

— Քիչ մը շատ պարել կ'ուզէ, ու կը յոգնեցնէ: Աշխարհիս մէջ այս տեսակ կիներ շատ կան, որոնց հետը պարողին մէջքը կը կոտրէն, բաւական է որ իրենք հաճոյք զգան, փոյթ չէ իրինց որ ասով ուրիշի մը առողջութիւնը կը վտանգեն: Զգուշա-ցէք այդ տեսակ կիներէն, սիրելիս, և հաւատացէք ինձ, անձնասիրութեան մի՛ հաւատաք անոնց հետ պարելու, ասոր համար ո՛չ աւելի կը սիրեն և ո՛չ աւելի հաւատարիմ կ'ըլլան, և երբ ձեր շունը հատնի, կը փոյթան անմիջապէս ձեզի յաջորդ գըտ-նալ: Բայց ինչ որ է, հոգ չէ, Երբ ուրիշ Մէոլիւ-չէի հարսնիքի մը պատահի, կ'աղաչեմ զիս մի մոռնաք, եկէք զիս գտէք, բնակարանս ալ գի-

տէք։ Զեզի ըսած եմ որ ձեր բարեկամն եմ, թե-
րեւս ես ձեզմէ տասնըհինգ տարու մեծ եմ, բայց
հոգ չէ, ընդհակառակը սա աղէկութիւնը կայ որ
երկուքնուս մին փորձառութիւն ունի, և կրնայ
միւսին ալ օրինկի տալ իրաւ, ես այսչափ խելօք
չեմ երեւնար։ Ես իփոկրատի հրահանգին կը հետե-
ւիմ, որ ըսած է թէ գէթ ամիս մը անգամ զուար-
ճանալու է, Բայց բոլոր ասոնք արգելք չեն ձեզի
աղէկ խրաժներ տալու։

— Ծորհակալ եմ Տօքթօռ շնորհակալ եմ, կը
հաւատամ ձեր այն յօժարակամ բարեկամութեանը,
զոր մեր առաջին տեսակցութեան օրէն յայտնեցիք,
կը հաւատամ ես համալրութեան, որ մեզ գէպի
այն անձերը կը մղէ որոնք նաեւ գէպի մեզ համա-
կրութիւն կ'զգան։ միթէ այնպէս չէ։

— Այո՛, սիրելի բարեկամս։ Նախ պատճառ մը
կայ բանի մը հաւատալու . . . դիւրահաւատները
աւելի երջանիկ են անսնցմէ, որոնք ամեն բանի կը
տարակուսին։ Կը յիշեմ վօլթէռի կոմս Տը Քանտիտը
և վերջը իմ արուեստակից Տօքթօռ Բանկլոսի
ըսածը։ «Ամուսնացայ և վստահեցայ կնոջս, և
տեսայ որ երկրիս ամենէն երջանիկ վիճակն է»
ուստի մարդուս համար ամենէն երջանիկ վիճակը
իր առաքինութեան հաւատալն է։ Հիւանդ մը
դարմանած ատենս, միթէ միշտ իրեն չեմ ըսեր թէ՝
պիտի բժշկուի, երբ ես բոլորովին հակառակը գի-
տեմ. և միթէ հիւանդս կատարելապէս իրաւունք
չունի՞ ինձ հաւատալուն։ Երբ կնոջ մը յաճախես,
միթէ չես ըսեր իրեն որ կեանքիդ մէջ պիտի սիրես
դինքը . . . և վերջապէս կը յաջողի։ Կը կրկնեմ ձեզ,

կասկած՝ անհանգստութիւն ըսել է, հաւատալ
ապահովութիւն և հետեւաբար երջանկութիւն է։

Տօքթօռը անոր ձեռքը սեղմելէն ետքը մեկնե-
ցաւ։ Երիտասարդն իր բնակրանը մտաւ, ըսելով
ինքնիրեն

— Սա անտարակուսելի է ինձ թէ՝ օրիորդ
Սնիթան Պօնվալէի պանդոկը ճաշի չը հրաւիրելէս
ի վեր զիս բոլորովին մոռցած է, քանի որ կինե-
րուն հածոյանալու համար մարդ իր գրպանը լեցուն
ուկի ունենալու է. ընծաներով։ շաքարեղիններով
խեղդելու է, բայց և այնպէս ասոր հետ մէկսեղ
մեզ ծաղրելէ ետ չեն կենար . . . ահաւասիկ ասկից
բնաւ չեմ կասկածիր։ Իսկ մօրեղբօրս աղջիկը այդ
բարի է մման . . . որ չորս ամիսէ ի վեր տեսած չեմ.
որ բանտարկութիւնս արդիլեց . . . և որուն չը կըր-
ցայ շնորհակալ ըլլալ իր ծառայութեանը համար։
Արդեօք ի՞նչ կը խորհի ինձ նկատմամբ, մանաւանդ
սատանային հետ կուռելով բեմին վրայ գլուրիլս
տեսնալէն ի վեր։

Թէլիքս շատ անգամ Տօքթօռ ժիւպէռին տունը
գնաց բայց ամեն անգամուն ալ չգտաւ զայն։ Օր
մը դարձեալ փողոցն իրարու հանդիպեցան և Տօք-
թօռը իր երիտասարդ բարեկամին ուսին զարնելով
ըսաւ։

- Ի՞նչպէս, ես ձեզի չէ՞ ըսեր։
- Ինձի ըսա՞ծ էիք։ բայց ի՞նչ նիւթի վրայօք,
Տէր ողորմեա՛, մօրեղբօրդ նկատմամբ։
- Մօրեղբա՞յրս . . . բայց ի՞նչ ըոած էիք,
Կ'աղաչեմ, չեմ յիշեր։
- Զեզի ըսած էի որ այս տարի չի հանէր։

— Տէր Աստուած . . . ի՞նչ ըսել կ'ուզէք, Տօք-թոռ.

— Միթէ չգիտէ՞ք որ մեռաւ,

— Մեռա՛ւ, Աստուած իմ . . . մօրեղբայրս մե-ռա՞ւ:

Ֆէլիքս դեղնեցաւ, բժիշկը բռնեց զայն ու թեւը մտնաւ ըսելով.

— Ներեցէք բարեկամ, ներեցէ՞ք ասանկ յան-կարծակի ըսելուս . . . բայց ես կը կարծէի թէ իմա-ցած էք:

— Ո՛չ, չգիտէի . . . չգիտէի նաեւ խեղճ մօր-եղբօրս հիւանդութիւնը:

— Հիւանդ, ո՛չ, չէ հիւանդացեր, ու բողկ մը ուտելով վրայէն ալ մոլոշի ջուր խմած ատեն մարեր է . . . անտարակոյս վերջն այդպէս պիտի ըլլար:

— Եւ ինձի իմաց չը տուին . . . ա՞ն, մօրեղ-բայրս զիս չէր սիրեր . . . սակայն կ'զգամ թէ կը ցաւիմ զինքը, որովհետեւ չեմ կրնար մոռնալ թէ մանկութիւնս խնամած է . . . թէ իրեն կը պարտիմ ունեցած հմտութիւնս ալ . . . եւ այս տխուր դէպքը ե՞րբ եղեր է արդեօք . . .

— Երէկ գիշեր . . . բայց կարելի է թէ տուն գացած ատեննիդ յուղարկաւորութեան նամակը ստանաք որ վաղը պիտի կատարու:

— Կը հաճի՞ք հետո գալ. Տօքթոռի:

— Եթէ մօրեղբայրնիդ տակաւին յաճախորդս ըլլար կը մերժէի, քանի որ սովորութիւն չունինք մեր հիւանդներուն թաղումին գտնուելու, քիչ մը ծանր է մեզի այս, բայց որովհետեւ ես չէի դար-

մաներ, կուգամ մէկտեղ հասկնալու համար թէ զաւակներն ի՞նչ ջուրի վրայ են:

Ֆէլիքս տուն դարձած ատեն արդարեւ նամակ մը գտաւ որ յուղարկաւորութեանը տխուր հանդէսին կը հրաւիրէր: Հրաւիրեալները սովորա կանին պէս ննջեցելոյն տունը պիտի հաւաքուէին: Ֆէլիքսի սիրաը սաստիկ կերպով սեղմուեցաւ այս տունը մտած ատեն, ուր վեց ամրէ ի վեր գացած չէր: Սպասուորէ մը տեղեկութիւն հարցուց իր մօրեղբօրդստեր նկատմամբ, և իմացաւ թէ սգալի պատահարէն ի վեր Տիկին Սառժէի հետ գիւղ տա-րեր են:

— Իսկ մօրեղբօրդիքս, որչափ վշտացած են են արդեօք, հայրերնին այնչափ կը սիրէր զիրենք. թերեւս իրենք ալ այս տխուր հանդիսին մասնակ-ցելու չպիտի ունենան:

— Ներեցէք. Պարոն, պատասխանեց սպա-սաւորը: Այդ պարոնները սրան են, և Ֆէլիսիէն հոյակապ պարահանդէս մը տուաւ Պէռթուանին, քանի որ տակաւին ամենուն գլխարկին վրայ ու շղարչ անցած չէր . . . Զարմանալի է, տեսանք ի՞նչպէս փոխուած է Ֆէլիսիէնի ձայնը իր հօրը մահուընէն ի վեր . . . առաջ փոքր սրինդի մը պէս քաղցր կը հնչէր. իսկ հիմայ փողի նման ձայն մը ունի:

Ֆէլիքս առանց սպասաւորին ըրած խորհ-դածութեանը ուշ դնելու, սրանը ելաւ, ուր շատ բաղմութիւն կար: Մօրեղբօրդիքս տեսաւ, որնք բիրտ և կեղծուած համեստ կերպարանքով մը հազիւ հազ ձեռք երկնցուցին: Միայն գիրուկ Ատոլֆ էր որ հաւաչելով մը ըսաւ Ֆէլիքսին:

— ՀԵ՞ ո՞վ կրնար հաւատալ ասոր, այսպէս յանկարծ շուտով մեռնիլ... բայց... անարատ գինի չէր ուզեր խմել, թէեւ այնչափ կը պարտաւորէին իրեն:

— Ես գիտեմ թէ ո՞վ պիտի խմէ հիմայ, մըր- մուց Տօքթու ժիւպէս, որ նոր ներս մտնելով կամաց մը բաւ Ֆէլիքսին. «Ես միթէ ձեզի չէր ըսեր, որ հիմայ մօրեղբօրորդիքդ տեսնելու է... արդէն նոյնը չեն, որ էին, երբ դարձմանած ատենս՝ կը ճաշէի իրենց հետ: Տես սա պարոնը, որ ժամը տասնին կը պառկէր, որ միշտ գլուխը խոնարհած և այնչափ քաղցրածայն կը խօսէր... ինչ փոփո- խութիւն, տես հիմայ ինչպէս գլուխը բարձր նայուածքը գոռող, ու արհամարհոտ է, ի՞նչպէս ձայնը կոկծեցուցիչ ու որոշ կ'ելլայ... կոտսերը Պ. Վիքթորէն, շատ սւրիշ բաներու կը խորհի, քան թէ հիմակուան ըրած կորստեանը վրայ, տեղ մը չը կրնար կենալ, կ'երթայ կ'ուգայ, կը շարժի և շուրջը գտնուած մարդիկը բնաւ հոգ չննէր...: Անտարակոյս ապագային համար մտադրութիւն ներ ունի, և գրաւ կը դնեմ որ հիմայ իր մտած- մունքը ասկից շատ հեռի է: Գալով Ատոլֆին, նուազ փոխուած է, և սակայն իր կերպարանքին վրայ աւելի հանդարտ և աւելի աղատ բան մը կայ: Չեմ ըսեր թէ ճաշի ատեն ինչ ուտելը կը խորհի, բայց վստահ եմ որ վիշտն ախորժակը գոցած չէ: Ո՞վ դուք, որ ձեր զաւակները ձեզմէ վախնալու, ձեր առջին գողալու համար կը կրթէք, եթէ կա- րող ըլլայիք տեսնել թէ որչափ նուազ կը ձաւին ձեր մահուանը, անտարակոյս պիտի ցաւէիք կըր- թութեան այդ կերպը գործածելնուդ համար:»

Յուղարկաւորութեան հանդէոը այնչափ փա- ռաւոր կատարուեցաւ, որչափ որ վճարելու կարո- ղութիւն ունեցող անձեր կ'ուզեն: Գերեզմանա- տունէն զատուելնուն պէս՝ Ֆէլիքս փնտուց իր մօրեղբօրորդիքը, անոնց քանի մը միթթարական խօսքեր ընելու համար: Խոկ անդրանիկը Ֆէլիքսին կառք մը հեծնելուն պէս, առանց իր հօրաքեռորդ- ւոյն պատասխանելու՝ կառքին դռնակը երեսին գոցեց: Գիրուկ Ատոլֆը անեւելոյթ եղաւ և Վիք- թուրէն Ֆէլիքսի ըստծներուն կցկառուր պատաս խաններ կուտար, այնչափ որ Ֆէլիքս տեսնելով թէ զինքը մտիկ չեն ըներ, բժիշկին թեւը մտաւ ըսելով:

— Եթէ մօրաքեռորդիքս այսպէս պիտի ըն- դունին զիս, կրնան վոտահ ըլլար որ իմ այցելու- թիւններս չպիտի տեսնեն:

— Ի՞նչպէս, սիրելի Ֆէլիքս միթէ կը զար- մանա՞ս ասոր: Մտածէ անդամ մը թէ այս երիտա- սարդներն այսօր հարուստ են, և թէ ինքոյնքնին կարեւոր անձեր կը դատեն: Մինչդեռ դուք... ստակ մը չունիք... և ասոր հետ մէկտեղ ազգա- կան էք իրենց, ուրիմն այս կրկին պատճառ մըն է որ երես դարձնեն ձեզմէ... քանի որ աղքատ աղ- գական մը... շատ տաժանելի է... միշտ կը վախ- նան որ փոխատուութիւն չընեն անոնց:

— Բայց շատ կը սխալին ատանկ վախ մը ունենալնուն: Ծշմարիտ ամենաթեթեւ ծառայու- թեան մը համար իրենց դիմելու կը նեղանամ... իմ միակ բաղձանքս իմմայի ունեցած պարտքս հա- տուցանել է:

— Եւ միթէ հիմայ իրեն ատանկ ջնջին գումար մը աչքին կ'երեւնա՞յ, մտածեցէք անդամ մը, որ այսօր հարուստ ժառանգորդ մըն է:

— Է՞ս, ի՞նչ կ'լըլայ... ես իմ պարտքս վճարել կ'ուզեմ... սիրելի իմմա... շատ ատեն է որ զի՞նքը տեսած չեմ... նայէ, անոր վստահ եմ, որ իր հօրը մահը կ'արտասուէ... եղբայրներուն չը նմանիր:

— Ուրեմն երանի իրեն: Գալով ինձ կը խոստովանիմ որ շատ հետաքրքիր եմ թէ արդեօք սա պարոնները ի՞նչպէս պիտի գործածեն իրենց հարստութիւնը:

Պ. Մօնուուանի թաղումէն ութ օր վերջը, Ֆէլիքս նամակ մը ստացաւ նօտարէ մը, որ իր մօտ կը հրաւիրէր հետեւեալ օրը կտակի ընդերցումին ներկայ գտնուելու:

— Վայ, մօրեղբայրս կտակ է ըրեր, ըսաւ Ֆէլիքս... և ես ալ ընդերցման ներկայ գտնուելու հրաւիրուած եմ. զարժանալի բան... այդ կտակն ինձի ի՞նչ վերաբերութիւն ունի... մօրեղբայրս, որ չէր ուզեր զիս տեսնել, թերեւս իր մահուն, ն վերջ ալ զիս յանդիմանել և կամ զիս խելացի ընելու համար ապաշխարանք մը դնել կ'ուզէ... ի՞նչ որ է հրաւիրին կը գտնուիմ: Իրաւ ախորժալի չէ ինձ մօրեղբօրորդւոցս երեսը տեսնել, բայց այս անդամ գուցէ իմման տեսնեմ և ասով կրած տագնապս անցնի:

Իրեն իմաց տուած օրը և ժամուն Ֆէլիքս իր մօրեղբօր տունը գնաց: Սրահին մէջ գտաւ իր մօրեղբօրորդիքը, անոնց քոյրը, Տիկին Սառժէն, և

ան ուցելոյն մէկ քանի վաղեմի սպասաւորները, նաեւ վերջին բժիշկը, որոնք կտակին ընթերցմանը ներկայ գտնուելու համար հրաւիրուած էին:

Այս անդամ Ֆէլիքս խիստ պաղ կերպով բարեւեց երեք եղբայրները, որոնք ընդհակառակը աւելի գեղեցիկ գէմք մը ցուցուցին, բայց անհանգիստ կ'երեւային այնպիսի մարդոց պէս, որոնք կը վախնան թէ հայրենին կարեւոր նուիրատուութիւն մը ըրած չըլլայ իր քեռորդւոյն: Խեղճ էմմա խիստ տխուր կ'երեւնար և Ֆէլիքսին բաւական մեծարելի յարգանք մը ըրաւ. իսկ սա չէր կրնար զանի դիտելէ ետ կենալ վեց ամիսէ ի վեր տեսած չէր. զգալի փոփոխութիւն, կատարելապէս իր զարգացման մէջ էր: Այլեւս ան մանուկ չէր, որ փոքրիկ դպրոցականի մը կը նմանի: Հիմայ գեղակազմ, հանձարեղ, ծաղկահասակ անձ մըն էր, որուն հասակը այնչափ բարգաւաճմամբ զարգած էր, որ իրական տարիքէն շատ աւելի մեծ կ'երեւնար: Յետոյ իր հօրը մահուանը համար զգացած վիշտը իր կերպարանքին տեսակ մը մելամաղձութեան նկարագիր մը տուած էր. որ զինքը աւելի հրապուրիչ կը ցուցնէր:

— Խիստ երջանիկ եմ վերջապէս ձեզ տեսնելուս, երկար ատեն է որ կը փափաքէի, ձեր ինձ մատուցած ծառայութեանը չնորհակալութիւնս յայտնել... թերեւս ապերախտ կարծեցիք զիս, բայց կ'երդնում որ ապերախտ չեմ:

Էմմա յուզուած, սակայն զգացածը կեղծել ջանալով՝ պաղ կերպով մը պատասխանեց:

— Զեմ գիտեր ի՞նչ ըսել կ'ուզէք, ինձի երբէք չնորհակալութիւն չէք պարտիր:

— Ահ, մի՛ փորձէք ինքզինքնիդ արդարացընել... ես պարտքեր ունէի, եթէ դուք չըլլայիք, պիտի բանտարկէին զիս՝ վեհանձնաբար օգնեցիք ինձ,

— Ես, բայց ո՛չ, կը հաւատացնեմ ձեզ... թէ ես չէի... իմ հայրս տալ տուաւ այդ ստակը...

— Թերեւս մօրեղբօրս յիշատակին յարգանք պարտիմ, բայց չեմ կրնար իրեն պարտական ըլլալ այդ ծառայութիւնը։ Տօքթօր ժուպէու իմացուց ինծի, որ դրապէս մերժեր է ինձ օգնելու... մինչդեռ զուք բժիշկին ետեւէն էք վազեր, և իրեն տուեր էք հազար հինգ հարիւր փռանքը, որուն անհրաժեշտ պէտք ունէի։

— Ո՞հ, ո՛չ ի՞նչ կ'ըսէք, թղթապանակին մէ հազար փռանք կար։

— Հազար փռանք... լաւ... ըսել է կը հաւանիք հիմա, որ ինծի համար այդ զումարը տուած էք։

Էմմա սաստիկ կարմրեցաւ և ա՛լ ըսելիք չը գտնելուն, թէլիքս յարեց։

— Կը հասկնամ հիմայ թէ ինծի պէտք եղած զումարը ո՞վ լրացուց... Տօքթօռը մասնակից է այդ բարեգործութեան... ուրեմն մէկի տեղ երկու բարերար ունիմ... հազար անգամ չնորհակալ եմ, բայց զուցէ օր մը պիտի վճարեմ։

Տիկին Սառմէ, որ իր քիթը էմմայի ու թէլիքսի մէջ տեղը խօթեց, արգիլեց խօսակցութեան շարունակուիլը, Պառաւ կինը կծու կերպով մը ըսաւ երիտասարդին։

— Պարոն, հայրը կորսնցնող նորատի անձի մը հետ այսպէս չեն խօսիր. անպատեն է։

— Բայց Տիկին, ես իրեն հետ խիստ լուրջ խնդիրներու վրայ խօսեցայ և...

— Պարոն Թէլիքս, Էմմա իմ հսկողութեանս յանձնուած է հիմայ և չեմ թողուր որ հետը խօսակցիք։ Ասկէ զատ, պարո՞ն, կտակի մը ընթերցումը լսելու համար հաւաքուած ենք և ո՛չ թէ խօսելու... ջանացէ՛ք ձեր մօրեղբօր յիշատակը յարգել, հոս թատրոն չէ որ գլամորիք։

— Ո՞հ, Տիկին, ըսածնիդ շատ գէշ է... երիասարդական խենդութեան մը համար այսչափ խիստ վարուիլ չէր արժեր։

— Ոյո՛, պարոն, արժանի էք։ Մնաց որ ես հիմայ խեղճ Մօնլոռանի վերջին կամքին հնազանդելէ ուրիշ բան չեմ կրնար ընել, որ ինձ յանձնած է իր աղջկան հսկողութիւնը՝ մանաւանդ պատուիրեց որ երբէք չը թողում ձեզ՝ գալ իրեն հետ տեսնուիլ։

Թէլիքս պիտի պատասխանէր, բայց նօտարը գալով, խոհեմութիւն համարեց լոել։

Օրէնքին մարդը ամենուն աչքին մէջ կարդաց այն անհամբերութիւնը՝ որ մեռած մէկուն կտակը իմանալու առիթով տեղի կ'ունենայ. սեղանի մը առջեւ անցաւ և անմիջապէս ընթերցումի սկսաւ։

Պ. Մօնլոռան շուրջ մէկ միլիոն հարիւր հազար փռանքի հարստութիւն մը կը ձգէր։ Մէկ միլիոնը իր չորս զաւակներուն մէջ հաւասարապէս բաժնուեցաւ։ Մնացեալ հարիւր հազար փռանքէն շատ մը զումարներ իր վաշումի սպասաւորներուն, քսան հազար փռանքը իր վերջին բժիշկին կը կտակէր, որմէ խիստ գոն էր, (թողած ըլլալուն համար որ

մեռնի), վերջապէս կարգը սա յօդուածին եկաւ:

«Թեռորդիս՝ ֆէլիքս Ալպաէօն, խիստ ցոփակեաց մէկն է. սակայն իր մօրը յիշատակին՝ որ իմ քոյրս էր, կ'ուզեմ գումար մըն ալ անոր տալ, որպէս զի իր պարտաքերը վճարէ: Ուստի ութը հազար ֆռանքի գումար մը կը ձգեմ, որ անմիջապէս իրեն պիտի յանձնուի, և զաւակներուս կ'արգիլեմ որ երբէք փոխ դրամ չտան անոր:

Ֆէլիքս այս յօդուածին ընթերցումը լսելով սաստիկ վշտացաւ, քանի որ իր մօրեղբայրը կտակին մէջ անդամ կը նուաստացնէր զինքը: Գալով երեք եղբայրներուն՝ թեթեւ ժպիտ մը տեսնուեցաւ անոնց շրթունքին վրայ, ինքնիրեննին կ'ըսէին թէ՝ պէտք չկար որ հայրերնին այս վերջին յանձնարարութիւնը ընէր:

Կտակուած նուէրը վճարելէն ետքը, նոյն հարիւր հազար ֆռանքէն մնացած քառասուն հազարն ալ Տիկին Սառտէի յատկացուած էր կտակագրին վերջը. Պ. Մօնլուան իրեն աղջկանը ինամակալ կ'անուանէր այս կինը:

Կտակին ընդերցումը լմնալէն վերջը, նոտարը թղթապանակի մը մէջէն քսան հատ հազարական ֆռանքնոց թղթադրամ հանեց և բժիշկին տալով զայն, հեղնական կերպով մը ըսաւ.

— Պարոն, ահաւասիկ հանգուցեալ Պ. Մօնլուանի կողմէ տրուած նուէրը, որ խիստ էր ծեր ինամքին համար:

Թժիշկը յաջուացաւ քաղաքավարական կերպով մը քսան հազար ֆռանքն առնելով, բար ներկաները ու հեռացաւ, ինքնիրեն մտածելով:

— Ա՛ն, եթէ բոլոր դարմանածներս և բոլոր մեռնողներն ինծի այսչափ ձգած ըլլային, ի՞նչ կլորիկ հարստութիւն մը կ'ունենայի այսօր:

Յետոյ նոտարը ութ հազար ֆռանք ալ ֆէլիքսն ներկայելով՝ ըսաւ.

— Ահաւասիկ ձեր մօրեղբօր նուէրը:

Ֆէլիքս յառաջացաւ, վարանեցաւ, կարմրեցաւ և վերջապէս հաստատ ձայնով մը ըսաւ.

— Եթէ մօրեղբօրս յիշատակին հանդէպ յարդանք չունենայի, պիտի մերժէի այս նուէրը, որ այնչափ կծու խօսքերով միացած է. իսկ ես միայն ինձ նկատմամբ խորհուած բարիքը կը յիշեմ՝ մօրեղբայրս իր վերջին կայանէն պիտի տեսնայ թերեւս թէ սիսալ էր իր դատողութիւնը:

Ֆէլիքս դրամատոմսերը ընդունելով, անոնց մէջէն հազարնոց մը հանեց, աճապարանքով անցաւ որահէն և այնպէս մը կարողացաւ իր մօրեղբօրաղջկան քովէն սպրդիլ, որ էմմայի ծունկերուն վրայ նետեց հազարնոց տոմսակը, յետոյ մնծ քայլերով հեռացաւ առանց իսկ մօրեղբօրորդիներուն երեսը նայելու:

Ֆէլիքսի առաջին հոգն եղաւ Ժուպէռ բարեկամին տունը երթալ, որուն հինգ հարիւր ֆռանքնոց դրամատոմս մը տալով ըսաւ.

— Առէ՛ք, ահաւասիկ ինչ որ պարտէի ձեզ առանց գիտնալու, հազուագիւտ բարեկամ:

— Ո՞ւր կը մնար ասոր արժանիքը, մրմնջեց բժիշկը, եթէ ամեն մարդ ալ նոյնալէս ընէր. ես կ'ուզեմ որ իմ օրինակս չգտնուի, և անգուգական ըլլամ:

ԺԲ.

Սերբ երեմն իմաստուն կը նե:

Պ. Մօնլուանի կտակագրին ընթերցումէն ի վեր ութը ամիս անցած էր : Ֆէլիքս խիստ աղէկ գործածեր էր այս ժամանակը , Մօրեղբօրը կտակի նուէրէն իրեն մնացած վեց հազար հինգ հարիւր ֆռանքով զինքը ձանձրացնող խել մը մանր մունր պարտփերը վճարեց , այնպիսի պարտփեր , որ երիտասարդ մը առանց ուզելու կը դիզէ :

Եետոյ բոլորովին անցեալ ընթացքը մէկդի թողլով , մանր թատրոններու քուլիններէն հրաժարելով , երիտասարդը մեծ եռանդով ինքինքը աշխատութեան տուաւ :

Հիմայ զգաց թէ ո՞րչափ դժնդակ բան էր երբեմն բարեկամաց մէկուն քսակին դիմել . յօյս մը որուն վստահիր մեծ անխոնեմութիւն է . ուստի այլ եւս այս կացութեան մէջ գտնուիլ չուզեց : Ամենէն առաջ մարդու մը փափաքելի բանը անկախ ըլլալն է , և ասոր համար պէտք եղած պաշարը ունենալու է . Ֆէլիքս դեռ միտքը բերած չէր հարուստ ըլլալ , և սակայն աշխարհիլ երջանիկներուն հետ համընթաց քալել կարողանալու այնչափ բնական տեսչը կը զգար երբեմն իր սրտին մէջ : Իր մօրեղբօրորդի ներուն գոռող կերպարանքը և գրեթէ արհամարհոտ արտասանութիւնը կը յիշէր . կ'ըզգար թէ շատ քաղցր պիտի ըլլան իրեն , այլ եւս անոնց պէտք

չունենալը ապացուցանելու կարող ըլլայ , և թէ ցուցնէ անոնց որ ինքը կարող եղած է ինքնիրեն վաստկիլ այն հարստութիւնը որ իրենք միայն իրենց հօրը կը պարտին :

Ասկից զատ ուրիշ զգացում մը , ուրիշ յիշատակ մըն ալ ունէր , որ գուցէ ամեն բանէ աւելի կերպարանափոխ ըրած էր երիտասարդը , իր մօրեղբօր աղջկան պատկերը իր երեւակայութեան կը ներկայանար անդադար , քանի որ էմման մեծցած , մրջացած , գեղեցիկ տեսաւ . քանի որ անոր վրայ գիւթիչ օրիորդի մը բարեմանութիւնը գտաւ և թէ անոր համար ունեցած բարեկամութիւնը սաստիկ սիրոյ փոխուած էր օրիորդին համար , կը սիրէր զայն , սակայն զինքը վշտացնողն այն էր թէ իրեն նկատմամբ խիստ յոռի գաղափար մը կազմած էր : Ասոր հետ կտակագրին ընթերցումին գտնուած ատեն , խիստ պաղ կերպով տեսակցեր էր և անկից ի վեր չէր տեսած . գիտէր որ Տիկին Սառէչ չպիտի ընդուէր իր այցելութիւնները . քանի որ կը պնդէր թէ Պ. Մօնլուանի վերջին կամքին հպատակելու համար կ'ընէ :

Բոլոր ասոնք կը յուսահատեցնէին Ֆէլիքսը , սակայն այնչափ որչափ կը յուսահատի երիտասարդ և գեղեցիկ տղայ մը , որ վիպական յատկութիւն մը չունի և չի բաղձար բնաւ Վէսթէսի և Անթօնիի նմանիլ , իսկ այս կիրքերը չունենալով մէկտեղ , որոնք ուղեղը կը խանգարեն և անմտութիւններ գործել կը պարտաւորեն մեզի կարելի է սաստիկ սիրել և անկեղծութեամբ սիրել : Այն կրակները՝ որոնք նուազ փայլ ունին , աւելի երկար ժամանակ կը տեւեն :

Եթէ իշման չէր կրնար տեսնել, գէթ իրաւունք ունէր անով զբաղիլ: Գիտէր որ Մալէպա Պուլը վառին վրայ վարձուած խիստ գեղեցիկ տուն մը կը բնակի Տիկին Սառժէի հետ, թէ աղւար պարտէզ մը ունի որուն շատ կ'զբաղի իր մօրեղբօր դուստը, գրեթէ դուրս չեն ելներ, որ Պ. Մօնլուանի սուդին առաջին տարւոյն մէջ բնական է: Վերջապէս մէկիքս կ'ըսէր ինքնիրեն թէ գեղեցիկ էմման չուրջ տասներկու հաղար Փուանքի եկամուտ մը ունենալուն զինքը շատ մը ուղղողներ պիտի գտնուին, ու ինքը աղքատ ըլլալուն, ասոնց դասակարգը չպիտի կրնայ մտնել, և թէ՝ հարսուտթիւն ալ վաստկելու ըլլայ, իր մօրեղբօր դուստը չը պիտի ուզէր զինքը, քանի որ այնպէս կը հաւատար թէ ցոփակեաց մէկն է:

Սակայն ի՞նչ բանի մէջ ցոփ եմ, կ'ըսէր ինքինիրեն երիտասարդ սիրահարը: Կը սիրեմ հաճոյքը... միթէ բնական չէ իմ հասակիս... սակայն այս հաճոյքն հայթայթելու համար երթէք այնպիսի գործ մը ըրած չեմ, որով կարմրիմ... Թռապուքուց հետ ունեցած կոի՞ւս կրնան երեսիս տալ... բայի և այնպէս ան ալ կատակերգութեան տեսարան մըն է: Դժբաղլաբար գեղեցիկ էմման այդ թատերական արկածներուս վրայ աղէկ տեղեկութիւն չունի, դժկամակեր էր և շուրջը գտնուողները այդ երիտասարդական խենդութեան մէկ գործը իրեւ հրեշտակին աղէտ մը նկատել տուած էին: Այս անգութ Տիկին Սառժէն, որ էմմամի քովն է, ուրիշ բան չըներ եթէ ոչ զիս մրտել անոր առջեւ...: Ահ, ի՞նչու ծաղրեցի անոր քիթը... բայց նաեւ ի՞նչ

կ'ըլլայ եղեր կնոջ մը քիթը ծաղրելէն... երիտասարդութիւնն ալ որչափ անխնեմ է:

Գալով մօրեղբօր որդիներուն, Ֆէլիքս ամենեւին չէր մտածեր. իրեն ի՞նչուն պէտք այդ երեք չնաշխարհիկներուն վարքը, որօնց նմանիւ ալ չէր փափաքիր:

Հաւանականաբար հիմայ ուրիշ բան չեն մտածեր, եթէ ոչ հարսուտթիւն աւելցունել, և այս ալ իրենց համար երջանկութիւն է, Աստուած տայ որ աւելի աղէկ ըլլան... գնթախաղ կամ թուղթ մը չխաղալ, միթէ կեանք է այս, միայն սաշափ կը սիրեմ որ չափը չանցնի... իրաւ գեղեցիկ ու քաղցր կ'երեւայ մարգուն, բայց վտանգաւոր է: Եւ որովհետեւ հասակիս հաճոյքները կը սիրէի, մօրեղբօր դուստրս այնպէս հաւատացած է թէ բոլոր այս պակասութիւններն ունիմ: Իրեն ըստ ընելու են որ սրիկայ մը, զինեմոլ մը, խաղամոլ մըն եմ... ահ, ես հիմայ խելացի եմ, կեանքս բարեկարգ՝ ու աշխատող եմ... բայց ի՞նքը չգիտէր այս... եթէ ես անձամբ կարող ըլլայի իրեն ըսել, չպիտի հաւատար խօսքիս... ասկից զատ ի՞նչպէս ըլլալու է, որ իր ինամածուն Տիկին Սառժէ չուզէր զիս ընդունիլ... վերջապէս եթէ պատահմամբ տեսնայի էմման, գէթ այս մեծ քիթը չպիտի կրնար արդիւել ինձ զայն բարեւելու և բարի լոյտ մը ըսելու:

Էմմային հանդիպելու յուսով՝ Ֆէլիքս յաճախակի Մալէպափ Պուլըվառը, Մօնսոյի պարտէզը շրջագայելու կ'երթար, ու անկից մինչեւ Պուլօնեի անտառը կը յառաջանար, որ մօտ էր:

Գեղեցիկ կիներ կը տեսնար, որ զարդարանքին և վայելչութեան մասին մէկզմէկու հետ կը մրցէին սակայն իմման չէր տեսնար, և բոլորովին տխուր ետ կը դառնար, ըսելով ինքնիրեն:

— Իր պարտէզը կը շրջագայի... ա՛հ թաշու չեմ կրնար իրեն հետ շրջագայիլ... իսկ անշուշա ինքը բնաւ ինձնէ չախորժիր, սակայն բարեկամ էր ինձ... այն հազար փռանքը, զոր պարագերս վճարելու մասին ինձ օգնելու համար տուած էր... միթէ ապացոյց մը չէ այս... այո՛ բարեսիրտ էր. թերեւս բանտարկութիւն սպառնացող ամեն անձերու համար միեւնոյն քանը ընէր:

Ֆէլիքս պտըտած ատեն կընէր այս մըտած- մունքը, որով շատ անզամ դէմն ելլող անձերուն վրայ իյնալւ կ'ենթարկէր զինքը, ուստի և կը պոռային.

— Զգուշացի՞ր:

— Միթէ այս պարոնին աչքը չը տեսնար:

— Առջեւնիդ չէ՞ք կրնար նայիլ:

Եւ այս տեսակ ուրիշ խել մը պարբերութիւններ, որոնց չի պատասխանելը նախամեծար կը համարէր:

Սակայն ասոնցմէ մին ալ սովորական բողոք- ներէն քիչ մը աւելի դուրս ելնելով՝ հաստ ձայնով պոռաց.

— Անպիտա՞ն անասուն, կնոջս շրջազգեստին վրայ կոխեցիր... եթէ դիտնայի թէ դիտմամբ ըրտծ է...

Ֆէլիքս կեցաւ այս պարոնին պատասխանելու համար, որ զինքը անասուն կ'անուանէր և քիչ

մըն ալ աւելի չափն անցուցած էր, բայց գրեթէ անմիջապէս երկու ձիչ լսուեցան, մին այր մարտու և միւսը կնոջ:

— Ա՛հ, Աստուած իմ... կաթեղբայրս:

— Ա՛հ, պարոն Ֆէլիքս...

Ֆէլիքս աչքերը վերցուց և կեցող այս ամուլ ձանչցաւ, որ Տիւֆիլէն և անոր կինը գեղեցիկ կոռէթն էր:

Երիտասարդ մսավաճառը յուստհատութենէն ճակտին զարնելով պոռաց.

— Կաթեղբայրս անասուն կոչեցի... բայց որչափ անպիտան եմ... ինչ էշ եմ. Պ. Ֆէլիքս ապտակ մը զարկէք ինձ, արժանի եմ:

— Բայց ո՛չ, Տիւֆիլէ, արժանի չէք:

— Այո՛, կաղաչեմ ապտակ մը զարկէ՛ք, շատ գոն կ'ըլլամ... անպիտան անասուն կոչեցի ձեզ... մինչդեռ ես եմ անասունը:

— Եթէ օտար մը ըլլար կը բարկանայի, բայց քեզի երբէ՛ք, ասկէ զատ կնոջդ շրջազգեստին վրայ կոխեցի, արժանի եմ յանդիմանութեան:

— Ո՛հ, պարոն, բան մը չէ... վրայի ժապաւէնը քակուեր է, նորէն կը կարուի, հոգ չէ:

— Նորէն կը կարուի... բան մը ըսել չէ... եթէ կուզէք դարձալ կոխեցէք կաթեղբայր:

— Միթէ կը կարծես թէ զուարձանալու համար կոխեցի կնոջդ շրջազգեստին վրայ... մտազ- բազ եմ... աչ ու ձախ կը դիտէի... ձեզ չի տես սայ... ահա ասոր համոր եղաւ այդ անպատեհութիւնը... բայց հիմայ թողունք ասոնք: Նեղութեան մէջ չէք կարծեմ. շաբթու մէջ ասանկ Պու-

լօնեի անտառը շրջագայելու կուգաք, խանութը
որո՞ւ կը ձգէք:

— Խանութը...մենք ազնուականներու կար-
գէն ենք, ժամը չորս ու կէսին կը գոցենք... այն
ատեն վրան բաց կառք մը կը վարձենք ու հոս
կուգանք... հոս ալ ոտքով կը շրջագայինք, որով-
հետեւ կօռէթ կը պնդէ թէ կառքով պտտելու
համար իրեն սեփհական կառքը ըլլալու է:

— Սո՞ւա է Պ. Ֆէլիքս, այնչափ գեղեցիկ
ու ծանր ձիասպասներու մէջ կառքով պտոյտ ընել
աղւոր բան մը չըլլար:

— Անշուշտ, բայց ստ ալ գիտցած ըլլաք տի-
կին որ շատ ընտիր վարձու կառքեր ալ կան և
այդ շքեզօրէն զարդարուած կառքերը նստողնե-
րէն շատերը՝ ձեզի չափ ալ հարուստ չեն: Հոս
Փարիզի մէջ ամեն բան կը վարձուի, մինչեւ իսկ
համբաւն ալ:

— Կը հասկնա՞ս կօռէթ, ամեն բան կը վար-
ձուի. շատ ուրախ եմ որ իմացար ատիկա..., մին-
չեւ իսկ համբաւ. ըսել է, սիրելի կաթեղբայր, եթէ
հանձարել մէկու մը հաւբաւը ունենալ ուզեմ,
կրնամ վարձել:

— Բայց շատ սսւզի կ'ըլլայ ատիկա, օրինակի
համար, պէտք է լրագիրներու մէջ յօդուածներ,
յայտարարութիւններ դնել տալ և պէտք է ըսես.
«Պ. Տիւֆիլէ՝ Փարիզի հոչակաւոր մասվաճառը,
առաջնակարգ տեսակէն թարմ միս միշտ պատրաստ
ունի»:

— Իրա՛ւ որ, շատ աղւոր կ'ըլլայ... կօռէթ
կ'ուզե՞ս որ Փարիզի հոչակաւոր մասվաճառը
ըլլամ:

— Ատանկ բան մը ընելու ելիր, ես ալ չիտակ
Պէլվիլ հօրս տունը կը դառնամ:

— Կը տեսնէ՞ք, կինո չուղեր որ հոչակաւոր
երեւամ: Բայց չիտակը, խնդալու համար կ'ըսէի.
սիրելի՛ կաթեղբայր, եթէ համարձակէի առաջար-
կել ձեզ, որ կնոջս թեւը մտնել ընդունիք, շատ
ուրախ պիտի ըլլանք:

— Տիւֆիլէ, իրաւունք չունիս ատանկ առա-
ջարկ մը ընելու, որովհետեւ Պ. Ֆէլիքս ուրիշ
ձամբայէ կ'երթար:

Ֆէլիքս թէեւ կը փափսքէր Փարիզ դառնալ,
բայց չուզեց վշտացնել իր կաթեղբայրը՝ անոր կնոջ
թեւ տալը մերժելով: Մանկամարդ մսավաճառու-
հին բաւական գեղեցիկ էր, խոշոր աչքերով, մար-
գարտաշար ականերով պղտիկ բերան մը, որ միշտ
ամեն մարդու հաճելի են:

Եւ Ֆէլիքս ժպտուն դէմքով թեւը գեղեցիկ
կօռէթին մատոյց, ըսելով.

— Երջանիկ կ'ըզգամ ինքլինքս ձեզի հետ
քիչ մը շրջագայելով:

Ծաղկանասակ կինը ուրախութենէն մանիշա-
կագոյն եղաւ և իրեն երկարած թեւը մտաւ. Տիւ-
ֆիլէ ալ ուրախ էր և ուրախութենէն իր կողը
ետին անցաւ, ինքն ալ իր կարգին անոր շրջազգես-
տին վրայ կոխեց: Ֆէլիքս ալ իր կարգին բարկա-
ցաւ իր կաթեղբօրը և ստիպեց զայն, որ գայ իրենց
քովէն քալէ:

Քիչ մը կը շրջագայէին, յետոյ ճամբուն եզեր-
քը կը կայնէին՝ շթել կառքերու մէջ բազմած գե-
ղեցկութիւնները դիտելու:

Գեղեցիկ զարդարանքներն ու կիներու գլխարկները դիտելով չէր յագենար գեղեցիկ Լոռէթմինչդեռ Տիւֆիլէի կ'ըսէր :

— Ի՞նչ հրաշալի գեղեցկութիւն... Լոռէթ, դուն որ ընտիր բաները կը սիրես, գո՞ն ըլլալու ես՝ կինս միշտ Պուլօնեի անտառը գալ պտըտիլ կ'ուզէ, գեղեցից բաներ տեսնելու համար... Լոռէթ, երբ օրը երկու եզ ծախսելու ըլլամ, ք.զի աղլոր հագուստներ կը շինեմ... ատոնց պէս ալ գլխարկ կ'առնեմ:

— Կը լուե՞ս Տիւֆիլէ, եզ ծախսելու միթէ ամեն մարդ գիտնալո՞ւ է:

— Բայց բոլոր աշխարհի կերածն ալ այն է, ըսել է թէ անարգուելիք գործ մը չէ ըրածնիս՝ Նայէ՛, ո՞հ, ի՞նչ գեղեցիկ կիներ. ասոնք բոլորը, կոմսուհի կամ մարքիզուհիներ են, այնպէս չէ՞ կաթելրայր:

— Բարեկամ ասոնցմէ շատերը կը տեսնեմ, թատերաբեմին վրայ մարքիզուհի կամ կոմսուհին, բայց չեմ կրնար որոշ ըսել... չըսի՞... տե՛ռ սա գեղանի կինը, որ այնչափ փայլուն զարդարւած է և իր կառքը դէպի մեր կողմը կուգայ... Տէլասըման թատրոնի դերասանուհիներէն մին է, կամ գէթ էր... Անիթա... պղտիկ Սնիթան...

— Ի՞նչ, այդ կինը իշխանուհի չէ:

— Այո՛, թատրոնի իշխանուհի կ'ըսէնք մանք ասոնց... ա՞հ, Աստուած իմ:

— Ի՞նչ եղաք Պ. Ֆէլիքս:

— Կառքին մէջ Անիթային քով գտնուող պարոնը Ֆէլիքսիէնն է, մօրեղբօրս անդրանիկը:

Այդ վայրկեանին՝ կառքը, որ այնչափ չուտ չէր երթար, եկաւ Ֆէլիքսի քովէն անցաւ. Անիթա տեսաւ զայն, որ գեղեցիկ Լոռէթը թեւը առած էր, դիտելով սկսաւ խնդալ և գլխովը անոր նշան մը ըրաւ:

— Այս տիկինը ձեզի բարեւեց, սիրելի՛ կաթեղբայրս, պուաց Տիւֆիլէ, մինչդեռ Ֆէլիքս միշտ կառքը կը դիտէր, որ հեռացաւ: Միթէ այս տեսակ հրաշալի կիները ճանչնալնուդ ինքզինքնիդ երջանիկ կ'ըզգա՞ք:

— Ի՞նչ, դո՞ւն ալ զանոնք ճանչնալ կ'ուզէիր, հարցուց գեղեցիկ Լոռէթ, աչքերը կատաղութեամբ ամուսնոյն դարձնելով:

— Ահաւասիկ մեր նախանձոտը բարկանալ սկսաւ: Այսպէս ալ ամեն առաւոտ՝ երբ սպասուհի կնոջ մը առած միսը իրեն տալով, զուարձանալու համար երեսին խնդամ, կինս ալ անդիէն կ'ըսկսի իր տեսարանները:

— Լոէ՛ Տիւֆիլէ, դարձեալ յիմարութիւններո՞ւ սկսար:

— Ի՞նչ ըսի որ, նախանձոտ է ըսի: Ֆէլիքս թողուց իր կաթեղբայրը, որ իր կնոջ հետ վիճաբանութիւնը շարունակէ. մնաք բարով ըսաւ ու Փարիզ վերադարձաւ: Ճամբան տեսածին վրայ խորհելով՝ ինքնիրեն կ'ըսէր:

— Ֆէլիքսիէն Անիթայի հետ: Անկարելի է, սխալած ըլլալու եմ...

ԺԳ.

Արմերը

Ֆէլիքս տակաւին Պուլօնի անտարը պատառ հածին վրայ կը խորհէր, երբ՝ հետեւեալ առաւ տառն քաղցրաբոյր, բայց գէշ գրուած տոմսակ մը ստացաւ: Կոնջմէ մը եկած ըլլալը գուշակեց և զարմացման ճիչ մը արձակեց, տեսնելով որ Անիթայէն է: Աճապարեց տոմսակը կարդալու:

«Իմ փոքրիկ բարի Ֆէլիքսս. Երէկ մսեղ կնոջ մը հետ էիր: Ի՞նչ շեղակոյտ. իրաւ դէմքը գէշ չէր, բայց ամբողջութիւնը մէկտեղ առնելով վայելու բան մը չէր: Եկուր ինծի ըսէ թէ ուսկից որսացիր այդ կէտը. Եկուր գտիր զիս. շատ շատ զարմանալի բաներ ունիմ քեզի պատմելիք՝ այնպիսի մէկու մը վրայօք, զոր խիստ աղէկ կը հանչնաս... Շօսէ տ'Անթէն թիւ 24 տունը կը ըլլնակիմ: Աղէկ միտքս եկաւ, Անիթա մի հարցնէր, ըսածդ չը պիտի հասկնան: Ես հիմայ Տիկին Միուապէլի կը կոչուիմ, Խտալական ցեղէ յառաջացած: Հիմայ կիթառ նուազել կը սորվիմ. իսկ քեզի համար միշտ անձնուէր. ԱՆԻԹԱ.

Ֆէլիքս կրկին կարդաց տոմսակը և հետաքըրքիր ըլլալով հասկնալու թէ՝ արդեօք առջի իրիկուն Ֆէլիսիէնը վատահամբաւ կնոջ մը հետ տեսած ըլլալուն խաբուած չէ. ուստի կ'ըսէր ինքնին, «Ընդունելու եմ հրաւերը, ո՛չ թէ վերստին Անիթայի

հետ առնչութիւն ունալու համար, այլ կ'ուզեմ հասկնալ թէ արդարեւ Ֆէլիսիէն իր հետն էր:

Եւ ժամը երկուքին ատենները Ֆէլիքս որոշեալ տեղը գնաց, խիստ գեղեցիկ տուն մը մտաւ, դռնապան մը գտաւ, որուն խցիկը սրահ մընէր, ուր դաշնակ մըն ալ կար: Տիկին Միուապէլի հարցուց պարոնի մը, որ լրագիր կարդալու զբաղած էր, և որ առանց գլուխը դարձնելու պատասխանեց:

— Առաջին յարկ... աջ կողմի դուռը:

Ֆէլիքս՝ զայն ընթերցումէն արգիլելուն համար գրեթէ ներողութիւն խնդրել պիտի փորձէր, սակայն վեր ելլեւ փութաց, ինքնիրեն ըսելով:

— Ի՞նչպէս ալ ամեն բան կը կատարելագործուի Փարիզի մէջ... կամաց կամաց իրենց դուռը Զուիցերիացի մը պիտի դնեն, նախ Զուիցերիացիին դիմելու է հասկնալու համար թէ արդեօք պարոն դռնապանը հո՞ն է, թէ արդեօք կրնայ զինքն ընդունիլ: Ի՞նչպէս ալ կ'այլափոխի Փարիզ, ամեն կողմ մեծ վայելչութիւն. սակայն սա ալ խօստովանելու է թէ տակաւին Անգլիացոց սատիճանին չկրցինք համիլ, որոնց ծխան մաքրողներն ալ կառք ունին և այրերն ալ միշտ սև զգեստ և ճերմակ վողկապ կը դնեն: Արդեօք մենք ալ այն սատիճանին պիտի հասնինք. յուսալու է թէ ո՛չ: Ճշմարիտ գեղեցիկ զարդարուած մուրացկանէ մը ա՛լ աւելի տգեղ բան չկայ:

Ֆէլիքս դրան զանգակը զարկաւ: Պզտիկ մը եկաւ դուռը բացաւ: Խիստ չքեշ զարդարուած սրահ մը մտաւ, յետոյ բաւական տգեղ սենեկապանուհի մը (թերեւս այցելուներուն միտքը չը ցըր-

ւելու համար) եկաւ հասկնալու թէ ո՞վ է ներկայացողը: Երիտասարդը անունն ըստ, անմիջապէս սենեկապանուհին առաջնորդեց զայն պօպալով:

— Ահ, դուք կրնաք մտնել պարոն, Տիկինը ձեզի կ'ըսպասէ,

Պերճութեամբ զարդարուած սրահէ մը անցնելէն ետքը, հեշտական փոքրիկ խցիկ մը առաջնորդուցաւ, ուր չորս կողմը հայելիներով, թաւիշով և սնդուսով զարդարուած էր, տեսածներովն այնչափ շլացան աչքերը որ սենեկին մէջ տեղը կենալով պօռաց:

— Բայց ուր եմ ես, բոլոր տեսածներս կը յափշտակեն միտքս: Ուրեմն պահիկ մը կամ գէթդիցուհի մըն է հոս բնակողը:

— Այս' սիրելիս... և դիցուհին ես եմ: Այս ըսելով Անիթա, որ բազմոցի մը վրայ պառկած կամ գրեթէ ընկողմանած էր. մէկէն ոտքի ելաւ և վիզը ցատկելով համբուրեց ֆէլիքոը:

Երիտասարդը թողուց... մարդ միշտ այսպէս կ'ուզէ, Յովսէփ գեղեցիկին նմանիլ բաղձալով, և այս ալ քիչ մը փորձիչ չէ: Յետոյ Անիթայի քով նստելով ըստ, անոր.

— Կը բարեմաղթեմ... ուրեմն հարստացար: Այս' սիրելիս... խիստ գովելի վիշտակի մը մէջ եմ... գերջապէս նորածնւութեան գեղեցիկներէն կը համարուիմ:

— Եւ ի՞նչու համար է այդ Միուապէլի անունը:

— Անիթա անունը խիստ ծանօթացած էր Պուտըվառին վրայ

— Եւ իմայ կիթա՞ռ կը զարնես:

— Դեռ ուրիշ շատ բաներ ալ... իմայ Թատալացի եղայ. միայն ձայնս պակաս է:

— Շատ սքանչելի է բնակարանդ... ուկեզօծ կարասիներ, հայելիներ, ամսնէն հազուագիւտ ծաղիկները... ուրեմն բան մը պակաս չէ:

— Լաւ, ըսէ՞ թէ բան մը պակաս չեն ըներ... մօրեղօրորդիդ շատ աղէկ կը վարուի, այնպէս չէ:

— Ի՞նչ, իրա՞ւ: Ուրեմն չէս սխալեր... երէկ կառքիդ մէջ հետդ գտնուողը Ֆէլիսիէն Մօնլուա՞նն էր:

— Ի՞նքն իսկ:

— Սիրահա՞րդ է:

— Սիրահա՞րս, ո՞հ, ոչ... որչափ ալ առաջկ'երթաս: Իմ մատակարարս է, որ նոյն բանն ըսել չէ: Բայց շատ անպիտան է: շատ ապուշ, անբարտաւանին մէկը. որուն երբէք չեմ կրնար սէր տալ. մօրեղօրորդիդ ճշմարիտ ոստրէ մը, խեցեմօրթ մըն է:

— Այդպէս կը վարուիս միշտ: Այնպիսի մէկը որ գքեղ պալատի մը մէջ կամ անոր նման տեղ մը կը դնէ.

— Միթէ՞ չգիտեր որ՝ վճարողները չեն սրտի բարեկամը, թերեւս երբեմն բացառութիւն ըլլայ, բայց այնպիսիներ ալ հազուագիւտ են:

— Վերջապէս չեմ հասկնար: Ֆէլիսիէն՝ այն խելօք տղան, որ չէր համարձակէր աչքը վերցնել կնոջ մը դէմ:

— Ֆէլիսիէն... սակայն կը պաշտէ կիսերը...

ուզածնին ընել պիտի տային . . . արդէն Քառօլինայի և փոքրիկ Թանթինէթի հետ բաւական ժամանակ անցուց . . . իսկ զիս տեսած ատենը՝ մէկ նայուածք մը ըրի, և ամիջապէս գերիս եղաւ . . . իսկ որովհետեւ կը սիրեմ պարը, գրեթէ ամեն գիշեր պարանդէս կը տանի զիս :

— Հօրը կենդանութեանը ատեն՝ ամեն գիշեր ժամը տասնին կը պառկեր :

— Աղէկ որ դուք կ'ըսէք, անոր վասու լեցնել կ'որդէ : Դարոցականի պէս է, կաթերնին առանց շաքարի կուտան, բայց ասոնք վերջը օշառակ կը շինեն :

— Բայց ձեզմէ առաջ արդէն ուրիշ սիրուհի ունէր :

— Անտարակոյս . . . կը կրկնեմ դարձեալ այդ պարոնը կը պաշտէ մեր սեսը : Եթէ ես չի հսկէի, Անթօնիա անունով կին մը կար, որուն աչքը պակաս չէ վրայէն, ձեռքէս յափշտակել պիտի ուզէր . . . իսկ ես աղէկ բռնած եմ զինքը, եթէ թողում, փետտուած հաւ պիտի դարձնեն զայն :

— Բայց Անիթա, շատ գէշ կը խօսի . . . բնչպէս բոլորովին փետտել կ'ուզես մօրեղբօրդիս:

— Ինչո՞ւ չէ . . . ես կամ ուրիշ մը . . . եթէ ես չըլլամ անպատճառ ուրիշ մը պիտի կողոպտէ . . . : Ա՛, ես աղէկ կը ճանչնամ հիմայ Ֆէլիսիէնը՝ իր թէ ես մեղրամոմէ շինած ըլլայի զինքը . . . ճշմարիտ հացի խմոր է : Աղէկ մտքս եկաւ, Ֆէլիքս, ո՞վ է այն կինը, ծպտուած թնդանօթածիդ զինւորի կը նմանէր, որ երէկ անտառին մէջ թեւդ առած էր :

— Կաթեղբօրս կինն է . . . մսավաճառ է :

— Հա՛, ատանկ ըլլալու է, «ի՞նչ գիտեր կ'ըսէի ինքնիրենս» . ուրեմն հիմայ մսավաճառներու հետ է գործդ :

— Ես հիմայ մէկու մը հետ գործ չունիմ . . . ալ խելօքայ : Կարգի մտայ :

— Ի՞նչ, հիւանդ ես :

— Անենեւին, եթէ կործանել ուզողներ կան, ես ալ ընդհակառակը հարստանալ կը փափաքիմ :

— Եյ բարեկամ, ուրեմն դուն ուրիշներէն նուազ անմիտ ես :

Դրան զանդակը զարնուեցաւ, սենեկապանուանին եկաւ ազդարարեց :

— Պ. Ֆէլիսիէն :

— Լաւ . . . թող սպասէ սրահը . . . դեռ չեմ կրնար երենալ հիմայ . . . ես զանդակը կը զարնեմ :

Սենեկապանուանին դուրս ելաւ :

— Զար սատանայ, բայց ի՞նչ պիտի խորհի արդեօք Ֆէլիսիէն զիս հոս գտնելով, ըսաւ Ֆէլիքս :

— Ա՛հ, ամենեւին փոյթս չէ, միթէ ինծի համար պատճառաբանութիւն պակաս է . . . բայց ես աւելի կ'ուզեմ որ առանց զքեզ տեսնելու, մօրեղբօրդ որդիիդ հետ ունենալիք խօսակցութիւնս լսես, որպէս զի հասկնաս ու զատես իրեն վրայ ունեցած իշխանութիւնս . . . սա սենեկակը մտի՛ր, ուրկէ շատ աղէկ կը լսես . . . և եթէ վարագոյրը մէկդի ընես կրնաս տեսնել ալ :

— Բայց ես ձեր խօսակցութիւնները մտիկ ընել չեմ ուզեր :

— Այո՛, այո՛, կ'ուզեմ որ ճանչնաս մօրեղբօրդ որդիիդ, որ կատու մը կը կարծես . . . մտի՛ր . . .

— Բայց գոնէ ուրիշ բաներ չի տեսնեմ...

— Այ անիրաւ... հոգ մի ըներ

Անիթա քովի խցիկը հրեց Ֆէլիքսը և դուռը գոցեց, Յետոյ զանդակը զարնելով սենեկապանուհին տեսնուեցաւ, որուն հրամայեց որ Ֆէլիսիէնը մտցնէ:

Խստափրտ Պ. Մօնլոռանի անդրանիկ որդին Անիթայի սենեակը մտաւ: Ուր էր առջի երիտասարդ Ֆէլիսիէնը: Ութ տմսուան մէջ կարծես տասը տարուան ծերացած էր, իր թարմ ու վարդագոյն դէմքին տեղ՝ դեղնած երկնցած ու խոնջած երես մը, թարշամած գծեր, կերպարանքին վրայ տարտամ տպաւորութիւն մը կը տեսնաք. վերջապէս այնպիսի մէկը, որ հաճոյքը չարաշար վայելած և որ բժիշկը տեսած ատեն՝ անպատճառ ետ կենալու ես այդ ընթացքէն, պիտի ըսէր:

Ֆէլիսիէն բաւական ցաւկոտ սենեակը մտաւ, ու բազմոցի մը վրայ իշնալով, ըսաւ:

— Ալ զիս միջնասենեակը սպասել կուտաք. բայց ի՞նչ պատճառով ուրեմն անմիջապէս չէք թողուր որ ձեր գտնուած սենեակը մտնեմ:

— Բանի որ կարծեմ այնպէս ուզեցի: Նախ՝ միջնասենեակը չի կցաք, սրահն էիք:

— Զեմ հասկնար թէ ի՞նչ գաղափարով, կ'արգիւէք իմ մտնալս:

— Բայց դուք բան մը չէք հասկնար: Նո՞ր կը հագուէի:

— Ի՞նչ կ'ըլլար, միթէ առաջին անդամն է որ ձեզ շապիքով կը տեսնամ:

— Ի՞նչ աղւոր կը խօսիք, թմբուկ զարնել տալու էիք այդ ըսածնուդ:

— Հարկ չկայ թմբուկ դարնել: Միթէ ամեն մարդ չգիտէ՞ իմ սիրուհիս ըլլալնիդ:

— Ուրեմն գլխարկնուդ վրայ գրել տայիք, աւելի աղէկ կը հասկցուէր:

— Կարծեմ այսօր ջիղերնուդ դպած է, ըսածներս գէշ կը մեկնէք.

— Այսո՛, ջիղերուս դպած է, և դուք էք պատճառը. կատաղիի մը պէս կը մտնաք հոս, ձեզի անմիջապէս քովս չգտելնուն համար, կ'սկսի տեսարանները կատարել. և այս ալ՝ որովհետեւ ոտքերս ջուրը դրեր էի.

— Օ՞ս, յանցանքն իմս է. Էյ, ալ բաւական է սիրելիս, մի՛ բարկանաք:

Ու Ֆէլիսիէն ծաղկահասակ կնոջ մօտենալով ձեռքը բռնեց ու շրթունքին տարաւ, իսկ Անիթա ուժգին քաշելով ձեռքը՝ ըսաւ.

— Թողէ՛ք. զիս սիրել կը կեղծէք, սակայն կը տեսնեմ որ ստոյգ չէ. ինձի համար չէ հառաչքներնիդ:

— Ահ, իմ գեղեցիկս. արժանի չեմ այդ նախատինքներուդ, ես կ'ուզեմ.

— Թողէ՛ք զիս, կ'ըսեմ ձեզի. երբ մէկը կին մը կը սիրէ, կը փութայ ամեն բաղձանքը կատարել, անոր ամենափոքը յօժարութիւնները յագեցընել:

— Բայց կարծեմ թէ իմ ըսածս ալ այդ է:

— Իսկ ես բնաւ այդպէս չեմ տեսներ, ասկի երկու օր առաջ՝ գոնարավաճառի մը ՝խանութը աղամանդեայ ու վարդակնեայ (ոօզա) փոքրիկ պռօշ մը ցուցուցի ձեզի, որ խիստ ախորժելի գին, խաղ, Գինի

երեւաց ինձ . ես կարծեցի որ պարօնը պիտի փռւայ , ամիջապէս բերել զայն . ջնջին գումար մը « աղէկ գիտեմ որ առ առաւելն չորս , հինգ հաղար ֆուանքի բան մըն է , սակայն մտքերնուդ անգամ չանցաւ այդպիսի ընծայ մը ընել ինձ :

Ֆէլիսիէն քիչ մը երեսը կախեց , սակայն խօսք վնառելով պատասխանեց :

— Ա՛ , այդ գոհարը . այս՝ , պոօշ մըն էր գիտեմ . բայց շատ որոշ չէի գիտեր . և ահա այդ պատճառով . տարակուսելով թէ .

— Կը ստէք . դուք շատ աղէկ գիտէք ինձ հաճելի երեւածը . ա՛հ , եթէ Էօրիորդ Անթօնիա միեւնոյն բաղձանքը յայտնէր ձեզ , արդէն շատոնց զո՞ կ'ընէք զինքը :

— Ա՛հ , ի՞նչ գաղափար . բայց ի՞նչ է այդ Անթօնիայի խօսքը , որ մտքէս անգամ չանցնիր . մինչդեռ միայն ձեզի կը պաշտեմ . օ՞ն սիրելիս գրկախառնութիւն մը . և ...

Անիթա խստիւ հրեց իր երկրպադուն ու մէկէն ոտքի ելնելով պօռաց .

— Ա՛հ , հրէշը , մատնիչը ~ գեռ ի՞նձ մօտենայ . բրաբիօն կը հոտի . ես չեմ կրնար այդպիսի հոտի մը հանդուրժել : Օրիորդ Անթօնիայի սիրած հոտն է , անտարակոյս իր տունէն կուգաք . որ ձեզի այդպէս քաղցրաբուրեր է :

— Կ'երդնում որ այդպէս բան չկայ ... զարդարանքի սեղանիս վրայ սրուակներ կային , որը որ ձեռքու եկաւ , թաշկինակիս կաթեցուցի և այս ար առանց ուշադրութեան :

— Կը ստէք... Անթօնիայի հաճելի ըլլալու

համար է . լաւ պարոն , ես ալ Պուռսիքօֆ իշխանին հետ պիտի սկսիմ . հարուստ Ռուս իշխան մըն է , որ իր ծաղկեփունջերով ու սիրատոմսերով կը նեղէ եիս : Ա՛հ , ան ինձ պոօչներ ալ կուտայ , գիտեմ , և բրաբիօնի հոտ չունի վրան :

Ֆէլիսիէն սենեկին մէջ Անիթային ետեւէն վառ գեց , ըսելով .

— Ա՛հ , սիրելիս բարեկամուհիս , չպիտի ընէք ատիկա . այդ Ռուս իշխանը չպիտի լսէք , այնպէս չէ՞ . զիս վշտացնելու համար միայն այդպէս կ'ըսէք :

— Այս՝ , այս՝ , պիտի լսեմ Պուռսիքօֆը . Անթօնիայի համար քաղցրաբոյր հոտեր գործածեցէք . գացէք իրեն ադամանդ առէք :

— Բայց երբէք . Միայն ձեզ կը պաշտեմ ... ահաւասիկ երթամ , առնեմ ու ձեր ծունկերուն վրայ դնեմ . նախ տուն երթամ ու փոխեմ ճերմաւ կեղեններս , որուն հոտը անախորժ է ձեզի . այն տաեն ա՛լ չպիտի մերժէք զիս , այնպէս չէ՞ :

— Այն ատեն . այն ատեն գուցէ սիրտս իջնայ և ներեմ ձեզի :

— Ահաւասիկ կը վազեմ , կը թռիմ ու կը վերադառնամ :

Ֆէլիսիէն գնաց . Ֆէլիքս խցիկէն դուրս ելաւ : Անիթա իր բազմոցին վրայ ինկաւ , ուր խնդալէն կը ճաթէք : յետոյ Ֆէլիքսի երեսը նայելով .

— Ահաւասիկ այսպէս կը խաղան , սիրելի բարեկամ . հիմայ ի՞նչպէս , տակաւին անմեղ թռչոնիկ մը կը կարծես զինքը :

— Ճշմարիտ ըսելոջ աչքերուս հաւատալ չեմ ուզեր . բայց որչափ փոխուած է , Աստուած իմ .

Մօրեբայրբայր... եթէ հիմայ տեսնայիր քու
ամենասիրեցեալ... բայց ո'չ, աւելի տղեկ է
որ այսպէս չտեսնար զայն... հիմայ աղամանդ-
բերելու զնաց :

— Անտարակոյս, Աստուած տայ որ մէկտեղ
չի բերէ :

— Մնաս բարով Անիթա :
— Յուսամ թէ դարձեալ զիս տեսնելու կու-
գաս երբեմն :

— Այո... աղէկ միտքս եկաւ, Թռապուքօս
ի՞նչպէս է :

— Հա, հա, հա. հիմայ ասկից երեք յարկ
տակն է անիկա :

Ֆէլիքս հեռացաւ, ինքնին մտածելով՝ որ եթէ
մօրեղբօր որդին այսպէս խաղալիք ըլլայ կիներուն,
և հօրմէն ժառանգ մնացած մէկ չորորպ միլիոնը
շատ չի պիտի տեւէ, կը հատնի :



ԺԴ.

Մօնսոյի պարտէզը. Փոքրիկ մուրացկանուիին

Անշուշտ Մօնսոյի պարտէզը գիտէք: Սքան-
չելի տեղ մը, գեղեցիկ ծառուղիներ, անձաւ մը,
գեղատեսիլ մարգագետիններ, ընտիր ծաղիկներ:
Պարտողները հրապուրելու համար պէտք եղածէն
աւելի են ասոնք, և սակայն զրօսավայրին
սքանչելիքներէն մին՝ հոն շատ մարդ չգտնուիլն
է: Ի՞նչ է ասոր պատճառը, Թաղն է, վր տա-
կաւին հեռու է Փարիզի կեդրոնի շարժումէն:

Ֆէլիքս թէեւ հեռուն կը բնակէր, սակայն
գործէն քիչ մը ազատելուն պէս Մօնսոյի պար-
տէզը շրջագայելու կ'որթար, թէեւ խիռու քիչ
անդամ կրնար գործէ ազատ մնալ, ժամանակէ մը
ի վեր աշխատութեան այնչափ փափաք տուած
էր, որ վաճառատան անօրէնը զինքը կարեւոր
պաշտօնի մը բարձրացուց և իմացուց իրեն որ վա-
ճառատան մէջ բաժին պիտի ունենայ շահէն:
Ֆէլիքս կը գոռողնար իր այս նոր կացութեանը
վրայ և կ'ըսէր ինքնիրեն:

«Եթէ էմա գիտնար որ ինձմէ դո՞ւ են, ինձ նկատմամբ ունեցած կարծիքը պիտի փոխէր... եթէ ես անձամբ ըսէի իրեն թերեւս չպիտի հաւատար..., առկից զատ չեն ուզեր ընդունիլ զիս։ Ահ, Տիկին Սառէէ, ուսկից էր որ միտքս եկաւ քիթիդ համար պատեան նուիրելը»։

Մօնսօյի պարտէղին մէջ պտըտած ատեն այս մտածութիւնները կ'ընէր։ Դեռ նոր նստած էր ծառուղիներէն մէկուն մէջ, երբ 8-10 տարեկան պղտիկ աղջիկ մը առջին ելնելով ժպտեցաւ երեսին, բայց առանց ողորմութիւն ուզելու համար ձեռքը երկնցնելու։ Դեղնած՝ վտիտ մանուկ մըն էր, որուն քաղցր ու կարեկից դէմքը կեղծ տպաւորութիւն մը, արտասուալէմ ու արուեստական տիրութիւն մը չէր յայտնէր, որոնք չատ անդամ կը աեւնուէին այն տղոց վրայ, որոնց մուրացկանութեան դաս տրուտծ է։ Այս պղտիկ մանուկը աղքատիկ հագուած, սակայն պատռտած չէր։ Երեսը մաքուր, վրան չէր տեսնուէր այն տեսակ մը թշուառութինը, որ աւելի կարեկից ընել տալու համար՝ կարծես թէ գարշելի ցուցնել հարկ է։

Ֆէլիքս՝ որ միշտ կուգար Մօնսօյի պարտէղը՝ առաջին շրջագայութեանը ատեն տեսած էր այս պղտիկ աղջիկը, որ կոյր աղքատ կնոջ մը ետեւէն կ'երթար։ Մանուկը անձորդներուն երեսը կը նայէր առանց ողորմութիւն ուզելու և այնչափ սրտաշարժ էր՝ որ խօսքէ աւելի կը բացատրէր։ Ֆէլիքս փոքրիկ աղջկան ձեռքը արծար դրամ մը դնելով, առանց չնորհակալութիւնները մտիկ ընելու հեռացած էր։

Բայց ամեն անգամ պարտէղը գալուն, խեղճ գոյրն ու աղջիկը տեսած էր հօն։ Աման ատեն երիտասարդը աղջկան մօտենալով իր նուէրը կուտար։ Ասիկա իրեն համար հաճոյք մը և զրեթէ պարտականութիւն մը եղած էր, առանց փոքրիկ մուրացկանուհին տեսնելու շրջագայած ատեն՝ անհանդիստ կ'ըլլար։

Փոքրիկ աղջիկն ալ իր կողմէն, մեծ ուրախութիւն կ'ըլլար այս պարոնը տեսած ատեն, որ իր ու մօրը համար այնչափ առատաձեռն էր։ Եւ զայն տեսած ատեն կը պօռար. «Ահաւասիկ ինքը» և կոյր մայրը ձգելով, Պ. Ֆէլիքսի առջեւ կը վաղէր ժպտելով և սրտառուչ ձայնով մը կ'ըսէր։

— Ահ պարոն, ձեզմէ ողորմութիւն ինդրելու չեմ վագեր, այլ մօրս կողմէ չնորհակալ ըլլալու համար։

Այս անգամ Ֆէլիքս քաղցրութեամբ՝ փոքրիկին ձեռքը սեղմելով ըստա.

— Բարեւ սիրուն պղտիկս, ուր է մայրդ։

Հոն նստարանին վրայ է. անհանգիստ չէ, ըստ իրեն թէ ձեզի տեսայ և բարեւելու պիտի երթամ։

— Լա՛ւ, զաւակս, ես ալ կ'ուզեմ որ իմ բազդիս փոփսութեանը դուք ալ չմասնակից ըլլաք։ Առաջուընէ աւելի պիտի շահիմ. Ասկէ վերջ աւելի առատաձեռն պիտի ըլլամ, ահաւասիկ ա՛ս սիկա և մայրիկիդ տար։

Այս ըսելով Ֆէլիքս փոքրիկ աղջկան ձեռքը ըստան փուանքնոց մը տուաւ։

Աղջիկը զարմացման ճիչ մը արձակեց և յետոյ մըմնչեց։

— Քսան ֆռանք, ա՛հ պարոն շատ էր. մայրս պիտի յանդիմանէ զիս այսչափ մեծ գումար մը առնելուս... ինչո՞ւ համար այսչափ մեծ գուս մը կուտաք ինձ, պարո՞ն:

— Կը կրկնեմ դարձեալ, հիմայ աւելի հարուստ եմ, յետոյ իմ նոր պաշտօնս ասկից վերջը ալ այնչափ յաճախ հոս գալու չպիտի ներէ, ուստի կը տեսնաս որ աւելի առատաձեռն գտնուելու եմ: Շուտ, մայրիկիդ տար այս քսան ֆռանքը և ըսէ իրեն թէ՝ իրեն համար տակաւին երջանկութիւն կայ երկրիս վրայ: Քանի որ քեզի պէս գեղեցիկ ու անձնուէր աղջիկ մը ունի:

Աղջնակին աչքերը արցունքով լեցուեցան, յայտնի կ'երեւար թէ կ'ուզէ բայց չը համարձակիր այսչափ բարերար ձեռք մը համբուրել... առաւ քսան փռանքնոց՝ պօռալով.

— Ա՛հ, երջանէկ պիտի ընեմ մայրս: Յետոյ դէպի կոյրին նստարանը գնաց:

Ֆէլիքս շրջագայութիւնը շարունակեց: Բաւական ատեն անցած էր, երբ հեռուէն երկու սգաւոր կիներ տեսաւ, որոնք դէպի իր կողմը կուգային: Սիրաը բարախել սկսաւ. կեցաւ և ուշադրութեամբ դիտեց... յետոյ տեսաւ որ այս երկու կիներէն մէկը իր մօրեղբօր դուստրը՝ էմման էր...

— Ի՞նքն է... ո՞հ, այո՛ ինքն է, ըստաւ ինքնիրեն. վերջապէս տեսայ. ի՞նչ երջանկութիւն՝ որ այսօր հայ եմ եկեր. ա՛լ պիտի կրնամ քիչ մը հետը խօսակցիլ. կը յուսամ թէ խնամակալն ալ չպիտի արգիլէ ինձ զայն բարեւել:

Արդարեւ էմման և Տիկին Սառմէն էին, որոնք

դիպուածով մը Մօնսօյի պարտէզը շրջագայելու եկած էին: Կիները դէպի մէլիքսին կողմը կը յառաջանային և որովհետեւ երկուքն ալ քօղարկուած էին, չորոշեցին երիտասարդը, որ ծառի մը կրթնած կ'ըսպասէր: Մէկէն դէմերնին ելաւ ու բարեւելով կեցուց զանոնք:

Էմմա իր հօրաքեռորդին ճանչնալով յուզուեցաւ, իսկ Տիկին Սառմէ կծու ձայնով մը մէլիքսի երեսին ճաց:

— Պարո՞ն Ֆէլիքս... ա՛հ, ի՞նչ պատահունք:

— Դիպուածին չնորհակալ եմ, որ ձեզի հոսդտնելու առիթ տուաւ, սիթելի՛ մօրեղբօրդուստրու, շատ երկար ատենէ ի վեր ձեզի տեսնելու և լուր մը առնելու համար ձեր վրայ, տենչանքով կ'ըսպասէի:

— Ծնորհակակալ եմ, դո՞ւք ինչպէս էք:

— Ես շատ աղէկ եմ... Ա՛հ, աւելի գեղեցկացած էք և սակայն ինձ դժուար էր... .

— Այո՛ այո՛, աղէկ ենք, և շա՛տ աղէկ ենք, ըստ Տիկին Սառմէ ցասկոտ կերպով մը և հիմայ որ լաւ գիտցաք բոլոր ասոնք... եկէ՞ք էմմա, մնաք բորով Պ. Ֆէլիքս:

Սակայն Ֆէլիքս պառաւ կնոջ դէմը անցնելով, հաստատ ձայնով մը ըստաւ:

— Վայրկեան մըն ալ Տիկին, կը յուսամ թէ պիտի ներէք ինձ, որպէս զի մօրեղբօրս աղջկան հետ քանի մը բառ խօսիմ, ճիշտ տանըմէկ ամիսէն աւելի է որ չեմ տեսած և միթէ այնչափ ահարկու մէկն եմ որ ներկայութիւնս երկիւդ

աղդէ... և յետոյ, ի՞նչ ըրած եմ ես այսպէս մերժուելու համար... երիտասարդական մէկ քանի անմտութիւններու համար, պէտք է որ վայրենի մը պէ՞ս ընդունուիմ: Գիտցէ՞ք Տիկին, ես գէշ ճամբան չի յարատեւեցի: Աշխատելու եռանդս և վարքիս բարեկարգութեան շնորհիւ, վաճառատանս անօրէնը որուն քով պարզ պաշտօնեայ մըն էի, զիս առաջին գործակատարի աստիճանին բարձրացուց և խոստացաւ շահաբաժին մըն ալ տալ ինձ:

Կարելի է պարոն, աւելի աղէկ ըլլաք, եթէ իրաւ էք: Բայց քանի որ հիմայ այդչափ աղէկ կ'աշխատիք, ցերեկ ատեն ի՞նչ գործ ունիք Մօնսօյի պարտէզին մէջ, միթէ հոս շրջագայելո՞վ կը գրէք ձեր գրերը:

Տիկին, ամեն գործի մէջ հանգիստի պահեր ալ կը գտնուին կարծեմ: Ես իմ հանգիստի ժամերս հոս կուգամ անցնելու: բայց ինչո՞ւ համար չի խոստովանիմ, միշտ կը յուսայի որ՝ հոս պիտի հանդիպիմ մօրելքօրս աղջկան, արդէն գիտէի թէ հոս մօտերը կը բնակի: ահա միայն այսօր կրցայ այդ երջանկութեան արժանանալ:

Պարօն, մենք մեր ժամանակը շրջագայութեամբ չենք անցներ և կարծեմ թէ Վիքթօնէնին բնա՛ւ հանդիպած չունիք հոս, որովհետեւ ան կ'աշխատի և հարստանալ կ'ուզէ: պիտի յաջողի՞ ալ: ամեն օր պօստան է:

Եւ հարստանալու համար կարծէք թէ բաւակա՞ն է այդ:

Կը հաւատամ պարոն, որ մարդ հոն կրնայ

իր գործը աեմնել, քան թէ Մօնսօյի պարտէզը:

— Ֆէլիսիէն մօրեղբօրորդիս ի՞նչպէս է, ան ալ կը հարստանա՞յ արդեօք, տի՛կին:

— Ֆէլիսիէ՞ն... երկար ատեն է որ զինքը աեսած չենք, ինք քիչ մը զանց կ'առնէ մեղի բայց հաւանականաբար իր գործերուն, աշխատութեանը պատճառաւ... ան այնչափ խելացի երիտասարդ մըն է, որ անոր օրինակին հետեւեց'էք պարոն, և անպատճառ կ'ուզէք ինքզիքնիդ:

— Այդ չէ իմ գիտաւորութիւնս տիկին: Վերջապէս օրիորդ, միթէ միշտ սիսակա՞լ էք ինձ, և պիտի զրկէ՞ք զիս ձեր տեսակցութենէն... երբ ինձ այնչափ բաղձալի է:

Էմմա շփոթեցաւ ու թոթովեց.

— Պարոն Ֆէլիքս, եթէ իմ կամքէս կախում ունենար ես ձեր այցելութիւնները չէի արգիլեր: բայց...

Սակայն ես պիտի արգիլէի, պօռաց Տիկին Սառահէ, նախ՝ իբրեւ ձեր խնամածուհին, երկրորդ՝ ձեր հօր վերջին կամքին հնազանդելու համար: և կը զարմանամ էմմա, որ այսչափ շուտ մոռցած ըլլաք:

— Զեմ մոռնար Տիկին, կը հնազանդիմ:

— Բայց օրիորդ եթէ մօրեղբայրս զեռապրէր, ինքն այլեւս չպիտի մերժէր զիս իր տունէն: գիտնալով հիմակուան վարքս: առաջինը ինք պիտի ընդուներ զիս իր բազուկներուն մէջ:

— Թա, թա, թա, հիմայ որ մօրեղբայրդ մեռաւ, դիւրին է բոլոր ասոնք ըսել... Պարոն Ֆէլիքս, մենք ալ ձեզի չափ նրբամիտ ենք...

և մեր մեծ քիթը չարդիլեր յայտնի տեսնալ...
Կ'ուզէք գալ էման տեսնալ ինքզինքնիդ իրեն
սիրցնելու համար, քանի որ գիտէք թէ բաւական
հարուստ կտոր մըն է, տասներկու հազար ֆռանք
եկամուտ ունի, առանց հաշուելու իմ անոր
ձգելիքս... վասն զի իմ միակ ժառանգորդս
պիտի ըլլայ և առանց հաշուելու այն հարստոււ
թիւնը, զոր Վիքթօռէն՝ իր եղբայրը՝ իրեն համար
վաստիլ կ'ուզէ... իր քրոջ ունեցածը պիտի եռա-
պատկէ. ուրեմն Պ. Ֆէլիքս, ցաւով կը յայտնեմ,
որ բոլոր ասոնք ձեզի համար չպիտի ըլլան:

Ֆէլիքս չկրնալով իր բարկութեան շարժումը
բռնել և գէպի ետ քայլ մը առնելով պոռաց.

— Բաւական է տիկին, դուք կը նախատէք
զիս հիմայ. ենթագրելով թէ իմ մօրեղբօրդստերս
համար զգացածս շահախնդրութեան ոգւով է...:
Ա՛հ, եթէ էմա աղքատ ըլլար, ես աւելի երջա-
նիկ պիտի ըլլայի իրմէն ընդունուելուս համար,
սակայն ինք հարուստ է, իրաւունք ունիք, ես
չեմ կրնար զինքը սիրել և յաճախել. բայց բան
մը կայ, որ չէք կրնար արգիլել, այն է թէ ես
կը սիրեմ զինքը, և ալ ասկից ետքը ուրիշ կին
չեմ սիրեր. սիրելիս է ան, ներեցէք ձեզի սիրելուս,
և թողէք ինձ ձեր երջանկութիւնը ուխտել:

Երիտասարդը հեռացաւ: Գիղեցիկ էման շատ
խռոված էր և լսածներէն յուզուած: Տիկին Սառ-
ժէ ուսերը թօթուելով ըստւ.

— Ուրիշ կին չպիտի սիրէ. մենք գիտենք
այդ պատմութիւնները. գրաւ կը դնեմ որ առ
նուազն տասը սիրահար ունի. երբ մարդ քուլիս-

ները կը յաճախիէ, որ դերասաններուն հետ կը
կռուի. ալ ամեն բան լմնուցած է, ալ անկից
ետքը մարդ չը բարւոփիր: Կը մտածեմ՝ սիրելի
էմա որ հօրաքեռորդւոյդ խօսքին մէկ բառին ալ
չեմ հաւատար. այս պարոնները խարելու համար
կը բանան բերանին.։ Կ'աշխատի, առաջին գոր-
ծակատար եղեր է: Բոլոր ասոնցմէ մէկ բառին ալ
չեմ հաւատար: Օն էմմա չուտ տուն դառնանք:

Սակայն էմմա իր հօրաքեռորդւոյն նկատ-
մամբ անդադար գէշ խօսենուն կը զայրանար,
և զայրոյրթով մը ըստւ:

— Տիկին, շատ յոգնած եմ. քիչ մը հանգստա-
նալ կ'ուզեմ:

— Ա՛հ, յոգնած էք, շատ զարմանալի բան,
սակայն շատ չը պտըտեցանք. վրըջապէս ի՞նչպէս
որ կ'ուզէք, հանգստանանք, հոս նստարաններ
շատ կան, ճիշդ ահաւասիկ:

Նոյն ատեն անձաւին մօտ էին, նստարանի
մը վրայ նստեցան, որուն միւս ծայրը մեր ճանչացծ
աղքատ կոյրն ու աղջիկը նստած էին. Միթէ
այդչափ յոգնած էր էմմա, և կամ պարտիզին
մէջ կենալ կը բաղձար: Թերեւս աներեւոյդ էակ
մը իրեն ըստած էր թէ հօրաքեռորդին տակաւին հօն
է: Սիրահար մը այնպէս մէկէն չը կրնար իր սի-
րելիին մօտէն հեռանալ, մանաւանդ երբ շատ
հազուազիւտ պատեհութիւն ունենայ զայն
տեսնելու: Ահա այդ էր Ֆէլիքսի ալ մտածմունքը
այս տիկինները ձգելէն ետքը՝ ուրիշ ճամբէ մը
ետեւնուն եկած էր ինքնիրեն ըսելով.

— Եթէ մօրեղբօրս աղջկան հետ չը խօսիմ

ալ, գէթ քանի որ հոս է, տեսնեմ զինքը։ Եւ երբ
Տիկին Սառժէ կատղի ալ, էմման բնաւ աչքէս չէ
պիտի հեռացնեմ։

Երբ տեսաւ էմմային ու խստադէմ ինամաւ-
կալուհին նստարանի մը վրայ նստելնին, նախ և
առաջ ինք երթալ նստիլ ուզեց, սակայն կրնար
ըլլալ որ Տիկին Սառժէ բարկանար և էմմային
հետ մեկնէր։ ուստի բաւ համարեց անոնց առջեւ,
ծառողին մէջ պտըտիլ։ էմմա խիստ աղէկ կը
տեսնար զայն, բայց բան մը չէր ըսեր։ Տիկին
Սառժէ ալ տեսաւ զայն և մրմռաց։

— Դիտմամբ կ'ընէ այս պարոնը, զիս զայրա-
ցընելու համար է։ լաւ, ես ալ միշտ միտքս
պիտի պահեմ այս ըրածը։

Բայց յանկարծ փոքրիկ մուրացկանսւնին տես-
սաւ մէլիքսը, որ առջեւնուն կ'անցնէր, անմիջա-
պէս ուրախութենէն պօռաց, հրելով իր մայրը։

— Ահաւասիկ ինքը, մայր իմ, ահաւասիկ։
մեր առջեւէն կ'անցնի։

Եւ անմիջապէս ոտքի ելելով ու ժպտելով,
քանի մը անգամ բարեւեց երիտասարդը և իր
քաղցրիկ ձայնով ըսելով։

— Բարեւ, ազնիւ պարան, մայրս չափաղանց
երախտագիտութեամբ լեցուած է ձեր վեհանձն
ժեստին և իր խորին չնորհակալութիւնը կը յայտնէ
ձեզ։

Մէլիքս ժպտեցաւ մանկան երեսին ու անցաւ։
Տիկին Սառժէ հեգնական եղանակով մը ըսաւ
էմմային։

— Ինչ աղւոր ծանօթներ ունի հօրեղբօրորու-

դիդ, տեսա՝ սա նստարանին ծայրը նստող կինը-
և քովի ցնցոտիներով պղտիկը։ բարեւեց զանոնք-
անկասոկած իր բարեկամներն են։

Էմմա չի պատասխանեց և պղտիկին մօտենա-
լով, որ իր ձախ կողմը նստած էր, ըսաւ անոր։

— Հոսկից անցնող պարոնը կը ճանչնա՞ս,
փոքրիկ աղջիկս։

— Ո՛հ, այս՝ տիկին, շատ երջանիկ ենք զինքը-
ճանչնալուս։ ես ու մայրս շատ կը սիրենք զայն։
մայրս կոյր է, բայց իրեն ըսած եմ ինչպէս մարդ-
ըլլալը։

— Մայրդ կօյր է, ինե՛զ աղջիկս, ներէ,
չէի գիտեր, բայց ուրկէ՝ կը ճանչնաք իմ հօրա-
քեռորդիս։

— Զեր հօրաքեռորդին, այս պարոնը ձեր-
հօրաքեռորդին է . . . ա՛հ, ի՞նչ մեծ փառք է
ձեղի ասանկ բարեսիրտ և առատաձեռն հօրաքե-
ռորդի մը ունենալինդ։ մտածեցէք օրիորդ, որ
մէկ տարիէ ի վեր մայրս և ես ամեն օր այս զրօ-
սավայրը կուգանք. շատ աղքատ ենք, սակայն
չեմ համարձակիր ինդրել, սիրտս կը նեղուի . . .
սակայն այն վայրկեանէն, որ ձեր հօրաքեռորդին
մեջ տեսաւ, իրմէ բան մը չի ինդրեցի, մեղի մօ-
տեցաւ ու ձեռքս արծաթ դրամ մը տուաւ. անկից
ետքը յաճախ կուգար այս պարտէզը և ամեն-
անգամուն առանց ողորմութիւն տալու չանցնիր.
ասիկայ մեր երջանկութեանը պատճառ եղաւ.
այդ վարկեանէն ուրիշներ ալ սկսան տալ. թէն
ո՛չ իրեն չափ, բայց հոգ չէ, մեզի համար դարձ-
եալ շատ է, վերջապէս՝ այսօր մեր բարի երիտա-

տասսարդին գալը տեսայ. այսպէս կը կոչենք զի՞նքը ես և մայրս. իր ռոջեւ վազեցի և գիտէ՞ք ի՞նչ տուաւ օրիորդ. քամ ֆռանքնոց ուսկի դրամ մը. չէի ուզեր այսչափն ընդունիլ, բայց անիկայ ըսաւ «ալ հիմայ աւելի կը վաստիմ և կ'ուզեմ որ բաղդի փոփոխութեանս մասնակցիք...» ա՛հ, օրիորդ կը տեսնա՞ք, իրաւունք ունիմ ըսելու որ մեծ փառք է ձեզի այս հօրաքեռորինդ:

Էմմա աչքերը արցունքով տիկին Սառժէի դառնոլով՝ որ խիստ աղէկ լսած էր պղտիկ աղջկան խօսքերը, պօռաց.

— Կը տեսնա՞ք տիկին, միթէ միշտ չա՞ր պիտի խորհիք դարձեալ հօրաքեռորդւոյս նկատմամբ... երբ մարդ դժբաղդներու համար այդչափ բարի ըլլայ, միթէ ցոփակեաց կըրնա՞յ ըլլալ:

Պառաւ կինը շրթունքները կսմտաելով՝ պատասխանեց.

— Այդչափ բարի... այդչա՞փ բարի, յոռի գլուխ բարեսիրտ, այո՛ կը տեսնուի, բայց ես կ'ըսեմ թէ մուրացկանուհիի մը քսան ֆռանք տայն ալ շուայլութիւն է. ուստի խելացիութիւն չէ և մարդ ստակին արժէքը գիտնալու է:

Էմմա չի պատասխանեց, պղտիկ աղջկան դառնալով ու ֆռանք մը գնելով ձեռքը, ըսաւ.

— Ա՛ռ խեղճ պղտիկ, քիչ մըն ալ աւելի տալ կ'ուզէի, բայց վրաս ասկից աւելի չունիմ:

— Ա՛հ, տիկին շատ բարի էք... այս ալ շատ է... ա՛հ մայրիկ ի՞նչ գեղեցիկ օր է այսօր մեզի համար... եկո՛ւր, թեւդ ինծի տուր, ալ հիմայ կըրնանք տուն դառնալ:

Աղջիկը էմմային չնորհակալ ըլլալէն ու բարեւելէն ետքը մօրը հետ հեռացաւ: Ֆէլիքս հեռուէն տեսաւ՝ էմմայի փոքրիկ մուրացկանուհիին հետ խօսիլը, չէր կասկածիր անոր խօսածին վրայ, միայն սա կ'ենթադրէր թէ արդեօք պղտիկին աղնուութիւնը միայն սիրեց: Խսկ երբ որոշեց որ նորէն նստարանին առջեւէն անցնի, ո՛րչափ զար մացաւ, տեսնելով որ էմմա աչքը չէր հեռացնէր իրմէն և քաղցր ու գորովական դէմք մը յայտնելով՝ խանդաղատանքի ժպիտ մը ուղղեց, չնորհալի ու բարեկամական գլուխ շարժումով մը:

— Աստուած իմ, ի՞նչ կը նշանակէ այս. կը հարցնէր ինքնիրեն Ֆէլիքս, մօրեղմօրս աղջիկը հիմայ նոյնը չէ ինձ հետ... կը ժպտէր ինձ, ինչպէս երբեմն... արդեօք փոքրիկ մուրացկանուհին պատմեց իրեն... ա՛հ եթէ այս է անոր բարեկամութիւնը վաստկցնողը, ուրեմն իրաւունք ունին եղեր ըսելու թէ՝ բարեգործութիւն մը չկորսուիր:



ARMENIAN LIBRARY
401 SHAWMUT AVE.

ԺԵ.

Աղեկ ճաշող պարոն մը

Աղեկ գիտնալու է որ Ֆէլիքս շատ չուշացաւ Մօնսօյի պատէզը վերադառնալու։ Աղատութեան վայրկեան մը գտնալուն՝ կառք մը վարձելով հոն կ'եթար. բայց քանի մը օրէ ի վեր թէ առտուն և թէ կէս օրէն վերջը ի զուր կ'երթար և մօրեղբօրը աղջիկը չէր տեսնար հոն։

Կոյրին զաւկին հարցուց, աղջիկէն իմացաւ թէ մօրեղբօր աղջիկը խիստ յուզուած էր՝ թշուառներուն համար ունեցած բարեսրտութիւնը լսելով, մինչդեռ ընդհակառակը Տիկին Սառժէ պոռացեր էր թէ՝ լսելացիութիւն չէ մուրացիկներու քոան ֆուանք տալ։ Փոքրիկ աղջիկը իմացած էր բոլոր ասոնք. տղաք սքանչելի յիշողութիւն ունին։

— Զեր մօրեղբօր աղջիկը շատ գեղեցիկ, շատ բարի է, ըսաւ փոքրիկ աղջիկը, ֆուանք մը տուաւ ինձի ըսելով թէ վրան աւելի դրամ չունենալուն համար կը ցաւի... բայց մէկ ֆուանքն ալ արդէն մեծ բան է... սովորաբար մէկ կամ երկու տասնոց կուտան մեզի, ամեն մարդ ձեզի չի նմանիր, պարոն։

— Եւ միթէ այդ օրէն ի վեր մօրեղբօրս աղջիկը չտեսա՞ր այս պարտէզին մէջ։

— Ո՛չ, պարոն։

— Եթէ տեսնաս կը ճանչնա՞ս։
— Կը ճանչնասն ալ խօ՞սք է... այո՛ պարոն, իր դէմքը մտքիս մէջ տպաւորուած է, ասկից զատ շատ գեղեցիկ է, այնչափ աղւոր շատ չենք տեսնար... զարմանալի է։ Հոսկից անցնող բազմութեան մէջ հարիւր տգեղին հազիւ մէկ գեղեցիկ մը կը տեսնանք։

— Բայց ալ չգար... ա՛ն, տարակոյս չունիմ որ այն չար տիկին Մառժէն չուզեր ալ այս պարտէզը շրջագայիր, վախնալով որ ինձ չի պատահին, և արդեօք ալ չը՞պիտի տեսնամ։

Ֆէլիքս տիրագին հեռացաւ. իսկ իր զրալած վիճակը զինքը կ'սփոփէին, քանի որ ձանձրոյթն ու վիշտն վանելու համար աշխատութենէն լաւագոյն դարման չկար։ Ամիս մը անցաւ. ջանադիր ըլլալով որ իր տիրոջը արժանի ցուցնէ ինքզինքը, Ֆէլիքս գրեթէ զրասենեակէն հեռացած և Մօնսօյի պարտէզը եկած չէր. սակայն առտու մը երր զրաղած չէր ըսաւ ինքնիրեն։

— Խեղճ կորն ու աղջիկը հիմայ պիտի մասձեն թէ բոլորովին զիրենք մոոցած եմ. իրաւ չպիտի պատահիմ մօրեղբօրս աղջկան, բայց ասի պատճառ մը չէ որ իմ փոքրիկ պաշտպանեալս երեսէ ձգես։

Ֆէլիքս պարտէզը գնաց։ Հոն մտած ատեն անմիջապէս կոյրին և աղջկան գտնուած կողմը գնաց շուտով։ Հազիւ յիսուն քայլ առած էր ծառուղին մէջ, ուրախութեան ճիչ մը հասաւ ականջին։ Յետոյ մուրացկանուհին դէպի իր կողմը վազելով կը պօռար։

— Ահաւասիկ ինքը, մայրիկ, մեռած չէ, հիւանդ ալ չէ, ահաւասիկ մեր բարի երիտասարդը ան, ի՞նչ երջանկութիւն, ինքն է:

Աղջնակը ուրախութնէն կը ցատկէր, Ֆէլիքսին դէմ վաեելով ձեռքը բռնեց և իր փոքրիկ ձեռքերուն մէջ կը սեղմէր, նայուածքները անոր նայուածքներուն այնպիսի ճշմարիտ ուրախութեան մը հրճուանքով կը խառնուէին որ բոլորովին խանդալատելով մրմնջեց:

— Այո՛, պղտիկս, այո՛, ես եմ... երկար ատեն եղաւ որ հոս եկած չեմ, այնպէս չէ:

— Ա՛հ, այո՛ պարոն, դուք որ վերջերը գրեթէ ամեն օր կուգայիք... մայրս խիստ շատ անգամ կ'ըսէր. «Բառոլին՝ ալ չե՞ս տեսնար այն պարոնը, որ մեզի համար այնչափ բարի էր, աղէկ չես նայիր ուրեմն» . ես ալ կը պատասխանէի, ա՛հ մայրիկ, աղէկ գիտես որ առանց մեզ տեսնելու չէր երթար:

— Իրաւունք ունէիք սիրուն աղջիկս, սակայն մոռցած չէի ձեզ, շատ զբաղած էի, ասկից շատ հեռու կը բնակիմ. առ Բառոլէն. ա՛ռ սա, շատոնց է որ ձեզի բան մը տուած չեմ:

— Ա՛հ պարոն, դարձեալ այնչափ դրամ... բայց կը վշտացնէ զիս այս: Եւ փոքրիկ աղջիկը կուլար:

— Ինչո՞ւ համար կուլաս Բառոլին:

— Քանի որ կը վախնամ, չի կարծեք թէ... մեզի ստակ տալերնուդ համար միայն՝ ձեզի տեսնելուս կ'ուրախանամ, ասոր համար չէ՛ որ կը ձեզի:

— Ո՛չ զաւակս, ո՛չ դիւրին է տեսնել աշ-

քերուդ մէջ որ հոգիդ երախտապարտ է, ո՛հ, մի լար, եթէ ո՛չ կը յանդիմանեմ քեզ:

— Ալ լմնցաւ պարոն, չեմ լար:

— Հիմայ ըսէ ինձ, անտարակոյս մօրեղօրս աղջիկը չտեսաք հոս:

— Ո՛հ, բայց այո՛ պարոն, ընդհակառակը և ձեզի պիտի ըսէի. քանի մը օրէ ի վեր մէկ երկու անգամ տեսանք:

— Երկո՞ւ անգամ... ի՞նչպէս եղաւ որ ես հոս չէի. բայց ի՞նքն էր:

— Ո՛հ, այո՛ պարոն, ճանչցայ զինքը, թէպէտ սգաւոր չէր:

— Իրաւ է. արդէն ամիսէն աւելի է որ սուգէն ելած ըլլալու են. խօսեցա՞ւ հետզ.

— Այո՛ պարոն, սակայն շատ տխուր կ'երեւար, այն պառաւ կնոջմէն զատ հետը ուրիշ մարդ մըն ալ կար:

— Մա՞րդ մըն ալ... ո՞վ էր արդեօք:

— Երիտասարդ մը... գեղեցիկ և հպարտ պարոն մը:

— Երիտասարդ մը. անշուշտ իր եղբայրներէն մէկն էր.

— Զեմ գիտիր... բայց չեմ կարծեր որ այդ պարոնը իր եղբայրն էր. պառաւ կինը անգամ մը ձեր մօրեղօրս աղջկան ըսաւ թէ «Ինչո՞ւ համար Պ. առ Սէնթ էսթէվի թեւը չէք մանէր էմմա» . օրիորդն ալ պատասխանեց. «առանձին քալել կ'ուղեմ» :

Ֆէլիքս գեղնեցաւ, սրտին խռովիլն զգաց. հանդարտիւ փորձեց և թոթովեց:

— Սէնթ իսթէվ . . . ո՞հ, ո՞չ, իր եղբայրը չէ ան, վերջին անգամ տեսած ատենդ մէկտեղ էր :

— Այո՛ պարոն, երկու անգամուն ալ այդ պարոնը մէկտեղ էր :

— Երկու անգամուն ալ . . . հիմակ լաւ կը հասկնամ :

— Պարոն, կը վախնամ որ ըսածներս կը վշտացնեն ձեզ. Աստուած իմ, եթէ գիտնայի, չէի ըսէր :

— Ո՛չ, զաւակս, մի՛ տրտմիր. պէտք էր որ, ուշ կամ կանուխ գիտնայի . . . այդ պարոնը գեղեցիկ էր :

— Է՞հ, այո՛, պարոն, բաւական գեղեցիկ էր . . . սակայն գոռող, արհամարհոտ ձեւ մը ունի. երբ ձեր օրիորդ մօրեղբօրդուստրը քովս մօտեցաւ ողորմութիւն տալու համար, պարոնը անանկ արհամարհոտ նայուածք մը նետեց մօրս ու իմ վրայ որ. . . ո՞հ, ձեր և անոր մէջ մեծ տարբերութիւն կայ :

— Մնաս բարով, զաւակս :

— Կը մեկնի՞ք, պարոն :

— Այո, ստիպուած եմ, գործ ունիմ :

— Արդեօք դարձեալ այսպէս պիտի ուշտանաք :

— Զեմ գիտեր. ո՛չ, բայց ինչ որ ալ ըլլայ. հաւատացէք որ ձեղի երեսէ չպիտի ձգեմ. մնաս բարով :

Ֆէլիքս լաւ հասկցաւ որ այդ Պ. Սէնթ էսթէվ իր մօրեղբօր աղջկան ձեռքը ուզող մըն է. թէեւ ինքը էմմայի հետ ամուսնանալու բնաւ յոյս

չունէր, սակայն չափէն աւելի ցաւ զդաց, մտածելով որ թերեւս հեռու չէ այն վայրկեանը, որ իր մօրեղբօր աղջիկը ամուսինի մը բազուկներուն մէջ պիտի սեղմուի. որովհետեւ ամեն բանի մէջ, ֆէլիքս կը խորհէր թէ բնաւ տարակոյսի մէջ չը մնալու համար ուղղակի էմմայի բնակարանը գնաց, ինքնիրեն ըսելով :

— Դռնապանը կը խօսեցնեմ. այս տեսակ մարդիկներէն տեղեկութիւն առնելու դիւրին միջոցներ շատ կան: Երկու օրուան մէջ երկու անգամ այդ պարոնին հետ շրջագայելու գացեր են: Ահ, Տիկին Սառժէ, գիտեմ, դարձեալ քու քթիդ ունը կայ այս գործին մէջ: Ինքնիրենը ըսած ըլլալու է «Եթէ Ֆէլիքսին պատահելու ըլլանք, պիտի տեսնայ որ՝ իր մօրեղբօր աղջիկը ասպետ մը ունի և ինքը աղէկ գիտէ զիս, թէ միայն ապագայ ամուսինի մը կը թուլատրեմ յաճախ զալ ընկերանաւ մեղի»: Ֆէլիքս արդէն էմմայի տան մօտեցած էր: Զէր ուզեր որ էմմա և Տիկին Սառժէ զինքը տեսնեն. իրաւ ալ, գոնապանը դուրսը աւելիու ըզբաղած էր. նշան մը ըրաւ անոր. գոնապանը աւելը ձեռքը քովը եկաւ. Ֆէլիքս զայն քիչ մը հեռացուց և ձեռքը հինգ փոանքնոց մը դնելով: սրտին յուզմունքէն և զինքը գրգռող խոռվմունքէն ճնշըւած ձայնով մը մրմնջեց:

— Մօրեղբօրս աղջկան տունը Պ. Սէնթ էսթէվ մը կուգա՞յ արդեօք. ես օրիորդ Մօնլուռնի քեռորդին եմ:

— Ո՞հ, արդէն գիտեմ պարոն, անգամ մը ինծի ըսած էք, երբ տեղեկութիւն առնելու եկաք

թէ՝ տիկինները յաճախ դուրս կ'ելլէն. գրեթէ
տարի մը առաջ...

— Ուրեմն տեղեկացուցէք ինձ... այդ Պ.
Սէնթ Էսթէվը ո՞րչափ ատեն է որ կուգայ:

— Գրեթէ վեց ամիսէ ի վեր. բայց սկիզբները
յաճախ չէր գար: Տիկինները սուգէն ելլենուն ի
վեր է որ այդ պարոնը յաճախ կուգայ. սպասու-
հիներէն կնոջս լսածին նայելով, կ'երեւայ թէ
օրիորդ Մօնլուսանի ձեռքն ուղող մը ըլլալու է,
թէ Տիկին Սառնէ կը պաշտպանէ զայն, թէ հա-
րուստ է եղեր այդ պարոնը, և թէ ձեր մօրեղբօր
աղջկան շատ յարմար է. սակայն կ'երեւայ թէ
օրիորդն այնչափ ամուսնանալու փափաք չունի:

— Լաւ, լաւ... բաւական է այդչափ գիտ-
ցածս. ժանաւանդ բան մի՛ ըսիք թէ ես եկայ այս
հարցումները ըրի:

— Անհոգ եղիր Պարոն... կինս որչափ որ
շատախօս է, ես ալ անոր հակառակ խորհրդապահ
եմ, որչափ որ եթէ այդ հինգ ֆուանքը տուած
չըլլայիք ձեզի ալ բան մը չէի խօսէր:

Ֆէլիքս խիստ տիսուր և վշտացած հեռացաւ,
ինքնիրէն ըսելով.

— Էմմա այնչափ փոյթ չցուցնէր ամուսնա-
նալու: Սակայն աղաչելով թախանձելով վերջապէս
կը հաճեցնեն. : Ասկէ զատ միթէ վերջն ալ այս-
պէս չպիտի՞ ըլլայ... Սէնթ Էսթէվ կամ ուրիշ
մէկը սակայն եթէ մօրեղբօրս աղջիկը չափա-
հաս ըլլալուն սպասել ուզէր, այն ատեն իր կամ-
քին համեմատ վարուելու աղատ կ'ըլլար, բայց
պիտի ամուսնացնեն իրեն հետ այդ Սէնթ Էսթէվը,
որ տարակոյս չունիմ ինձի չափ չսիրէր:

Երիտասարդը դիպուածով կը շրջագայէր, այս
խորհրդածութիւններուն մէջ խորասուգուած. թեւ
մը իր թեւը մտաւ և ծանօթ ձայն մը ժպտելով
ըսաւ իրեն:

— Ողբերգութիւն կը խաղաք, որուն վերջը
դժուար կրնամ գուշակել:

— Ահ, դո՞ւք էք, սիրելի Տօքթօռս. բան
մըն ալ չեմ խաղար. խիստ ընկճուած եմ այսօր:

— Օ՞ն, պատմէ նայիմ. ցաւերը պատմուելով՝
միշտ մէկ մասը կը կորսուի:

Ֆէլիքս Տօքթօռ ժուպէոխն պատմեց Մօնսօյի
մէջ տեղի ունեցած դէպքը, նոյնպէս այն օրը
լսածներն ալ:

Բայց սիրելի բարեկամս, ես հոս այսչափ
յուսահատական բան մը չեմ տեսներ: Զեր մօրեղ-
բօր աղջկան կը յաճախեն, շատ պարզ բան մըն է
ատիկայ, քանի որ թէ՛ գեղեցիկ և թէ՛ հարուստ
է. սակայն այս ամուսնութիւնը կատարուած չէ.՝
ի՞նչ ըսաւ փոքրիկ մուրացկանուհին, չըսա՞ւ որ
էմմա իր թեւը տալ չէր ուղած այդ պարոնին,
պատասխանելով թէ՛ առանձին պտըտիլ կ'ուզէ:՝
Եթէ էմմա այդ Սէնթ Էսթէվի համար ամենա-
փոքր համակրանք մը տածէր, միթէ պիտի ուզէ՞ր
առանձին շրջագայիլ և թեւը չտալ այդ պարոնին:
Ասոր ըսելիք չկայ. մօրեղբօրդ աղջիկը չսիրեր այդ-
պարոնը. հիմայ դուք կը խոստովանիք թէ գեղե-
ցիկ էմման մուրացկանուհին հետ խօսելէն ետքը
քաղցր նայուածք մը, սիրուն ժպիտ մը ըրաւ
ձեզի. ըսել է թէ ձեր բարեսրտութենէն սաստիկ
յուզուած էր, որովհետեւ միշտ ձեզի հանդէպ հա-

մակրանք ունեցած է. ըսել է թէ արդէն ապացոյցն յայտներ է... իր լսած խօսքերը հոգւոյն խորը, զգացումները զարթուցեր են, ձեր սիրոյ յայտարարութիւնները, լուսաւորեր են զինքը, և գրաւ կը դնեմ որ ինքը Սէնթ Էսթէվի հետ չպիտի ամսւանայ:

— Ա՛հ, սիրելի Տօքթօռ, յոյս կուտաք ինձ, երջանկութիւն, կեանք կը շնորհէք:

— Ուրեմն եկուր միատեղ երթանք ճաշենք, պիտի աշխատիմ նաեւ ախորժակդ բանալ:

Այս պարոնները Բալէ Խօյալ գացին. մարդ ախորժակով կը ճաշէ, երբ տեղը աղէկ ընտրել գիտնայ: Ֆէլիքս իր զուարթութիւնը գտաւ, քանի որ տխուր բնաւորութիւն մը չունենալով՝ քիչ մը զուարթացայ: Նոյն գօշերը երկու բարեկամները միատեղ թատրոն գացին, որ շատ ուշ լմնցաւ, վերջն ալ երկար ատեն Պուլքառը պտըտեցան քանի որ հտճոյք կ'զգային միատեղ գտնուելու, Ֆէլիքս պատմեց Անիթայի տունը ըրած այցելութիւնը, և հոն իր մօրեղօր տղուն նկատմամբ ստացած տեղեկութիւնները:

Սիրահարը՝ վերջը իր սիրուհին խօսքն ըրաւ, և Տօքթօռը զայն լսած ատեն՝ իհսոտ յաճախ կը յայտնէր թէ մօրեղօր աղջիկը իրեն հանդէպ սէր ունէր:

Յանկարծ բժիշկը ժամացոյցը հանելով ըսաւ.

— Կէս գիշերը ժամ մըն է անցեր, ալ տուն երթալու եմ, յղի յաճախորդ մը ունիմ. թերեւս հիմայ եկած զիս փնտուած են:

— Այս սատանայ, իսկ եթէ ծնած է,

— Եթէ ես չըլլամ անկարելի է... ո'չ, ո'չ, վաղուան չմնար. ձկնավաճառնարու թաղը երթալու եմ, ուր Մօնթոլոն փողոցը պիտի գտնամ:

— Մէկտեղ կուգա՞ս բարեկամ, ես այնչափ քուն չունիմ... շատ խոռված եմ, քունս չպիտի տանի:

— Լաւ, մեկտեղ եկուր:

Փողոցները շատ քիչ մարդ մնացեր էր, սակայն դիտարանի մօտերը մարդ մը առջեւնին տեսան, որ զրեթէ պատին փակած թատրոնին աղդարարութիւնները անպատճառ կարդալ կ'ուզէր, թէև մեծ մասով քաշուած ու պատուած էին:

— Եթէ այս պարոնն այս գիշեր թատրոն երթալ կ'ուզէ, կարծեմ քիչ մը ուշ մնացած է ըսաւ ֆէլիքս:

— Սակայն առանձին կը խօսի, կարծեմ գինով է:

— Սյդչափ շնորհքով հագուած մէ՛կը. կը կարծէ՞ք...

— Միթէ պատճառ մըն է այդ... քիչ մը դինքը մտիկ ընենք շատ զուարձալի բան է զինով մտիկ ընելը... անանկ բաներ կ'ըսեն որ, միայն անոնց բերնէն կը լսուի, երբեմն ճշմարտութիւններ ալ կ'ըսեն, որոնք հորէն ելած են:

Առջեւնին կեցող մարդը նորէն քիթը պատին քոեց մրմռալով.

— Ի՞նչպէս ալ կազը գէշ կը լուսաւորէ հոս ես մարմարեայ աղջիկները տեսնալ կ'ուզէի... ինքը, ըսաւ թէ այս գիշեր կը խաղան. չեմ կրնար գտնել. հա՛ կարծեմ սա է. ոտք. մնացեալը չկայ

կարծեմ աչքերուս առջին մառախուղ իջած է...
— Զարմանալի բան. կարծեմ թէ ճանչնալու
եմ այս ձայնը, ըստ Ֆէլիքս:
— Ես ալ. կեցիր: Ա՛հ, այո՞. ձեր Ատոլֆ
մօրեղբօրորդին է:

— Միթէ կարելի՞ է. և այս վիճակի մէջ.
խեղճը չկրնար ինքզինքը բռնել. հիմայ եթէ չի
բռնենք պիտի իյնայ:

— Ո՞վ է ան, հարցուց գինով երիտասարդը
շտկուելով, և քանի մը քայլ առնել փորձելով,
դողալէն պիտի իյնար: Անունս ըսին. Ատոլֆ
կոչեցին զիս. Ատոլֆ Մօնլուան. ես եմ. եթէ
բարեկամ են, թող ըսեն:

— Ե՞ն, այս, բարեկամ են. պոպաց Ֆէլիքս
իր մօրեղբօրորդին թեւէն բռնելով: Ես եմ Ֆէ-
լիքս Ալպուն հօրաքեռորդիդ և Տօքթօռ Ժու-
պէոը որ հօրդ բժիշկն էր:

— Թէեւ ոչ այնչափ երկար ատեն, բայց ձեր
տունը ճաշած ատենս գինի տալու համար բաւա-
կան երկար ժամանակ ունեցայ. աղէկ գուշակած
էի որ դուք չէք գարշիր անարատ գինիէն:

— Տօքթօռ Ժուպէո. Ֆէլիքս. վայ, վայ.
վայ... ի՞նչպէս ալ աղէկ պատահեցանք. շատ
ուրախ եմ ձեզ գտնելուս. դուք ալ իսծի հետ
մարմարեայ աղջիկները տեսնալո՞ւ պիտի գայիք:

— Բայց շատ ուշ է. արդէն հիմայ թատրոն-
ներէն ելած են. ամեն մարդ պառկելու կ'երթայ.
մենք ալ այնպէս ընելու ենք.

— Իրա՞ւ...

— Օն սիրելիս Պ. Մօնլուան, ըսել է թէ պան-

դոկը ճաշած և քիչ մը աւելի փախցուցեր էք...
նաեւ շատ ալ փախեր է կրնամ ըսել:

— Սատանայ Տօքթօռ. ի՞նչպէս ալ շուտով
կը հասկնայ անանկ բաները որ: Ա՛հ, որչափ ալ
սահուն է սա գետինները :

— Իսծի կը թնէնէ մօրեղբօրորդի:

— Իսծի ալ, ըստ Տօքթօռը Ատոլֆի միւս
թեւը մտնելով, այսպէս հանգիստ կը քալենք:
Ուր կը բնակիք:

— Միշտ նոյն տեղը:

— Շատ աղէկ, բայց ուր է այդ նոյն տեղը:

— Փոխած չեմ. միենոյն տունն է:

— Հասկցայ, բայց տունդ ուր է:

— Միեւնոյն փողոցին մէջ. ես մէկ տունէ
միւսը փոխել չեմ սիրեր: իսկ դո՞ւք Ֆէլիքս, տա-
կաւին Մազակուան փողո՞ցը կը բնակիք:

— Ո՞չ հիմայ Սանթիէ փողոցը կը բնակիմ:

— Իսկ դո՞ւք Տօքթօռ:

— Ես Մօնթօլէն փողոցը. իսկ դուք Ատոլֆ,
դեռ չըսիք թէ ուր կը բնակիս:

— Ե՞ս. միշտ միեւնոյն տեղը:

— Բայց անտանելի է այս, ըստ Տօքթօռը
Ֆէլիքսին ծոելով. ի՞նչ պիտի ընենք այս մարդը:

— Կեցի՞ք, միտքս ուրիշ բան եկաւ, մօրեղ-
բօրորդի, հիմայ զիս ձեր տունը պիտի տանիք,
այնպէս չէ՞ և մեղի ձեր օղիէն խմցունէք. ի հարկ
է ընտիր տեսակէն ունիք:

— Հա. ապրիս. տեսար՞. օղի ունիմ մի
կ'ըսէք, շաքարեղէն, ընտիր շամբաներ, Հնդկաս-
տանի:

— Հաւ, օղին մատէորի հետ կը խառնէ .
— Ուրեմն մեղի միատեղ տար, ո՞ւսկից պիտի
երթանք :

— Մւսկից . ուսկից . ասկից երկու քայլ հեռի
է . որովհետեւ Խօպինառի պանդոկը ճաշեցի .
Եշիքիէ փողոց թիւ 7, Ֆլանքէթ ալ ճաշին մէկ-
տեղ էր, միշտ ինծի կ'ըսէր «մի՛ երթար, տանդ-
մօտ ես, քեզի կը տանիմ» բայց ես մարմար-
եայ աղջիկները տեսնալ կ'ուղէի յետոյ անոնք
Լանսիէ խաղալ սկսեցան . ես խաղը չեմ սիրեր :

— Ուրեմն, տունիդ մօտերն ենք . լաւ, ո՞ր
կողմը պիտի դառնանք :

— Ինչո՞ւ դառնանք . մարդուս սիրաը կը
խառնուի . արդէն քիչ մը գլուխս դարձեր է .
Ֆլանքէթ անանկ գինիներ ունի որ իմիններուս
քով բան մը չեն արժեր . ես անանկ մառան մը,
անանկ գինիներ ունիմ որ՝ նմանը տեղ մըն ալ չի
գտնուիր :

— Երբ ձեր տունը ճաշենք, այն ատեն է որ
պիտի հասկնանք :

— Վաղը, այո՛ վաղը անպայման կ'ըսպասեմ,
կ'ըլլայ :

— Ինչո՞ւ չէ, ես ալ մէկտեղ կը գտնուիմ
վաղը . ուրեմն որոշուած է, վաղը ձեր տունը պի-
տի ճաշենք, այնպէս չէ՞ Պ. Ֆէլիքս :

— Շատ աղէկ, բայց հիմակ փողոցը պառկելու
չենք . ո՞ր կողմը պիտի դառնանք, շուտ ըսէք, ա՞չ
թէ ձախ կողմը :

— Տօ՛քթօր . Փառատի փողոցը չէ՞ք կրնար
գտնել :

— Փառատի փողոց, ո՞հ, վերջապէս, օ՞ն,

առա՛ջ, կը յուսամ թէ՛ ա՛լ մեր գինովը իր տունը
կրնայ գտնել :

Սկսան քալել . Ատօլֆ քայլ մը առնելուն՝ կը
կենար թոթովկելով .

— Բայց ես մարմարեայ աղջիկները տեսնել
կ'ուղէի :

— Վաղը կամ միւս օր կրնաք տեսնել, շատ
դիւրին է, ամեն տեղ ալ կը գտնուի . բայց ձեր
բարեկամը գլխու զարնող գինի կը խմբնէ ձեզի,
աղջէկ բան չէ՞ »

— Իրաւունք ունիք Տօքթօր, Խօպինառ բա-
րեկամիս գինիները գլուխս կը զարնեն . . . գլուխս
շատ կը ցաւի :

— Անմիջապէս որ տուն մտնէք, սպասաւոր-
նիդ թէյ մը թող պատրաստէ :

— Թէյ, ամեն գիշեր կը շինէ :

— Հսել է թէ ամեն գիշեր պէտք ունիք, շատ
շրջանայեաց է եղեր :

— Այո, բայց մեղք որ գող է :

— Ինչէ՞ն գիտէք որ կը գողնայ :

— Ֆլանքէթը ըստ և խրատեց զիս որ ճամ-
բու դնեմ :

— Բայց այդ Պ. Ֆլանքէթը ո՞վ է, ի՞նչ գործ
կ'ընէ :

— Գո՛րծ, միջնորդ է, ամեն բանի, վաղը
մէկտեղ պիտին ճաշեք :

— Ա՛, վաղը ձեզի հետ պիտի ճաշէ :

— Գրեթէ ամեն օր, առանց քաշուելու և
հրաւերի սպասելու կուգայ :

— Շատ հետաքրքիր եմ այդ պարոնը տեսնե-
լու, ահա՛ Փառատի փողոցը եկանք . մեր ձախ
կողմն է եղեր :

Բարեբաղդաբար Պ. Ատոլֆ փողոցին ծայրը կը
բնակէր, տանը առջեւ կեցաւ: Երկու բարեկամները
դուռը զարկին: Սպասաւորը դռնապանին սենեակը
կ'ըսպասէր արդէն իր տիրոջ, եկաւ և մեր գինովը
բռնեց, որ ըստ:

— Ահաւասիկ ժանը, որ միշտ վարը ինծի
կ'ըսպասէ. անկասկած թէյ ալ պատրաստած է,
վստահ եմ:

— Տէրդ աղէկ վիճակի մէջ չէ, մրմնջեց Ֆէ-
լիքս սպասաւորին, որ պատասխանեց:

— Ա՛ն, պարօն, ես վարժուած եմ, գրեթէ
ամեն գիշեր այսպէս տուն կուգայ:

— Ի՞նչ դժբաղդութիւն:

— Վեր չ'ք գար դաւաթ մը խմելու, թոթո-
վեց Ատոլֆ սպասաւորին ետեւէն:

— Ո՛չ, այս գիշեր դուն մինակդ թէյ խմէ:

— Ուրեմն վաղը անպայման, գիտէ՛ք ա, հոս
պիտի ճաշենք:

— Ժամը քանիի՞ն:

— Ժա՞ն, ժամը քանիի՞ն սեղանը պատրաս-
տած կ'ըլլաս:

— Սովորաբար կէս օրին:

— Ուրեմն վաղը կէս օրին:

Երկու բարեկամները փախան: Ֆէլիքս տեսա-
ծին վրայ ամենեւին մեկնութիւն մը չէր կրնար
տալ, ու Տօթքօսին ըստ:

— Ահաւասիկ վաղը ասոր համար իրեն տունը
ճաշի երթալու է... ասով կը հասկնանք թէ ի՞նչ
վիճակի մէջ է:

ԺԶ.

ԳԻՒՆԻ

Հետեւեալ օրը ժամ տասնը մէկ ու կէսին
Ֆէլիքս և բժիշկը առջի գիշեր գրեթէ կռնակովսին
տուն տարած մարդուն տունը գացին: Ճաշի ժամը
տակաւին հասած չէր, բայց այս պարոնները
անոնցմէ չէին, որ տեղ մը հրաւիրուած ատեննին
ճիշտ սեղան նստելու ժամանակ երթալու է, որ
տան տիրոջն ըսելու մը պէս կ'ըլլայ թէ «ուտելու
համար կուգանք ձեր տունը, և ո՛չ թէ ուրիշ
բանի համար»: Եթէ աղէկ կերպ մըն էր այս,
սակայն հաճելի ալ չէ: Սպասաւորը սրահը չփելու
զրադած էր, իր տէրը շատ ուշ ելած էր անկողի-
նէն:

Ատոլֆ գիշերագգեստովն եկաւ. գինովութիւնն
անցած էր, և Ֆէլիքս կրնար զայն ուզածին պէս
զննել, որ չափէն աւելի գիրցած էր, երեսը
գրեթէ ուռեցած, և քիթը մանիշակի զարնող
կարմիր գոյն մը առած էր որ, ոչ մէկուն կը
վայլէ, մանաւանդ երիտասարդի մը համար շատ
տգեղ բան է, բոլոր ասոնցմով կը հասկցուէր թէ
իր մօրեղբորդւոյն վրայ եղած փոփոխութիւնները
իրեն յարմար չէին, թէև ինքը գոհ, երջանիկ
կ'երեւար, որ կերպարանքը կը կենդանացնէր:

Խնդալով մը հրաւիրեալներն ընդունեց և
ըստ անոնց.

— Ե՞ն պարոններ, հիմայ ծունկերս քիչ մը
երէկ գիշերւընէ աւելի հաստատ են, այնպէս չէ^թ.
Հէ՛, հէ՛, երէկ շատ աղէկ ճաշած էի, ճշմարիտը
ի՞նչ պահեմ, ուտելը շատ կը սիրեմ:

— Մանաւանդ աղէկ ալ խմեր էիք. ես ալ
աղէկ գինին կը սիրեմ, բայց մինչեւ հաւասարա-
կոռութիւնը կորսնցնելու չափ խմելու չէ:

— Ա՛հ, սիրելի Տօքթօռ, ես հիմայ ձեզի
ամենաընտիր ճերմակ գինի մը խմցնեմ որ. կրկնն
եռացած, ճերմակ գինի խմած ունիք:

— Այո՛ ճերմակ, ընտրելագոյն ճերմակ գինի
մըն է, բայց շատ գլխու կը զարնէ:

— Ի՞նչ վլաս ունի, հապա Վօզնի գինին
կը ճանչնաք Տօքթօռ:

— Ե՞ս, ո՛չ, Պօնի գինին կը ճանչնամ միայն,
որ խիստ աղէկ գինի մըն է:

— Վօզնը ասկից աղէկ է... Պուռկօնեին
աղէկը:

— Հապա Խօմանէ՞ն:

— Ա՛հ այդ գինին կը ճանչնամ:

— Հիմայ կը խմցնեմ ձեզի, էյ, հապա Լէօն-
վէլը, ասիկայ Պոռայի տեսակէն է:

— Այդ ալ աղէկ կը ճանչնամ, շատ կը սի-
րեմ:

— Հապա...:

Ֆէլիքս ընդմիջեց այս անուանակարգութիւն-
ները:

— Բայց մօրեղբօրորդի, միթէ մինակ գինիի
խօսք պիտի ընենք:

— Գտիր ուրեմն խօսակցութեան աւելի աղէկ
նիւթ մը:

— Բայց իրաւ, դուն պիտի Դաւատացնես թէ
ճշմարիտ գինեմոլ մըն ես եղեր կը յուսած թէ
այնպէս չէ:

— Բայց եթէ այնպէս ալ ըլլայ ի՞նչ կ'ըլլայ
եղեր, հօրս կենդանութեան ժամանակ միայն գետի
ջուր կը խմէի, այսօր ալ անոնց վնասը կը հանեմ,
միթէ իրաւունք չունի՞մ. միթէ առաջուընէ գեղե-
ցիկ գէմք մը չունի՞մ, տեսէք որչափ գիրցեր եմ.
իսկ դուն Ֆէլիքս, դուն միշտ նոյնն ես, չես գիր-
ցեր:

— Գոհ եմ, ես գիրնալ չեմ սիրեր: Օ՞ն,
Ատոլֆ, մօրեղբօրս մեռնելէն ի վեր ի՞նչ գործ
կ'ընես, միթէ միշտ միեւնոյն վաճառատո՞ւնն ես:

— Տէր ողորմեա՛, զիս ո՞վ կարծեցիր, մէկ
քառորդ միլիոն հարստութեամբ վաճառատունի
սպասաւո՞ր ըլլալ, գրագրութիւն ընել, ես այն-
չափ էշ չեմ, իրաւ է որ արդէն այդ քառորդ
միլիոնին մեծ մասը սպառեցաւ. բայց տակաւին
հարուստ ենք, և Ֆլանքէթ՝ որուն հետ օղիի
վրայ կարեւոր գործ մը սկսնք. ինծի ըսաւ որ
մեծ շահ պիտի բերէ մեղի:

— Այս առառու մեզի հետ ճաշելու պիտի գար,
այն պարո՞նն է, հարցուց Տօքթօռը:

— Այո՛, այո՛, պիտի գայ, իրաւ իրեն բան
չըսի, բայց պիտի գայ:

— Բէ՛հ, ամեն օր հոս է ան մրմռաց ժան,
որ սրահը կը չփէր, և Ֆէլիքսի ականչէն ըսաւ,
ճշմարիտ հացկատակ մըն է այդ Պ. Ֆլանքթը:

— Վերջապէս Ատօլֆ, ցորեկը ինչո՞վ կ'զբա-
ղիք:

— Ցերեկը, ա՛, շուտ կ'անցնի, նախ առտու-
ները ուշ կ'ելլեմ, որովհետեւ շատ անգամ ուշ կը
պառկիմ, կը ճաշեմ, ամեն օր հետո մէկտեղ ճա-
շող բարեկամներ կ'ունենամ, գիտէ՞ք առանձին
ճաշելը աղւոր չէ. չես կրնար գաւաթ բաղլսել,
նախաճաշը մինչեւ ժամը երեքը կը տեւէ:

— Կէս օրէ՞ն սկսելով, ի՞նչ նախաճաշ,

— Մարդ ճաշելու ատեն խօսակցելու է:
Յետոյ դուրս կ'ելլանք, կը պարտինք, մէկ քանի
մաս գնդախաղ կը խաղանք, ահաւասիկ միայն այս
գնդախաղը կը սիրեմ, վասն զի մարմնամարզու-
թեամբ ախորժակը կը բացուի, յետոյ ժամը վեցին
եօթնին կ'ընթրենք, այս մինչեւ ժամը տասը կը
տեւէ, յետոյ սրճարան կ'երթանք բօնճ կամ պիս-
քօֆ մը խմելու: Կը տեսնաք որ ինչպէս ժամը
կ'անցնի և զրուանքով կը քաղցրանայ:

— Բայց եռլոր ասոնց մէջ, աւելցուց Ֆէլիքս
ժպտելով, սիրելի Ատօլֆ քառորդ մը չե՞ս նուիրեր
սիրոյ, անկարելի է որ քու տարիքիդ մէկը սրտին
մէջ գորովալի զգացում մը չունենայ:

— Զգացում, ո՛չ, ո՛չ, կը տեսնա՞ք. կի՞ն.
այդ մասին ընաւ բաղձանք չունիմ, չեմ ըսեր որ
ժամանակ ժամանակ ախորժալի չէ, ինչպէս որ
կերակուրին վրայէն օշարտկ մը. բայց համարձակ
խօսելով, ես գետնասունկով պատրաստուած հնդ.
կահաւի մը և խորտիկի մը փոխարէն ամենէն դե-
ղեցիկ կիներն ալ կուտամ:

— Ուրեմն ձեր Ֆէլիսիէն եղբօրը չէք նմանիր
դուք:

Ֆէլիսիէն, ա՛հ, տես անոր գործը գէշ է,
խեղճ տղայ. ծամած թուղթի գոյն է դարձեր
երեսը, դեղնած, հիւծած, ի՞նչ մեծ տարբերու-
թիւն կայ մեր մէջը:

— Այս ալ ուրիշ տեսակ մը:

— Վերջին անգամ տասնը հինգ հազար ֆռանք
փոխ առնելու եկած ատեն ձշմարիտ վախցայ:

— Ինչպէս, Ֆէլիսիէն եղբայրդ փոխառու-
թեան պէտք ունի:

— Այսո՛, չեմ գիտեր, ի՞նչո՞ւ համար ըսաւ որ
ստակ չունի, հա, այս երկաթուղիները ծախել
չեր ուզեր, վասն զի ինկած են... տուած ստակս
ութը օրէն պիտի վճարէր, բայց ահա երեք շարաթ
է երեսը չտեսայ. բայց անհանգիստ չեմ.. ան
վիքառունին չի նմանիր. իրաւ է թէ Վիքթօռէնի
տուածս մեծ գումար մըն էր.

— Ի՞նչ, Վիքթօռէնն ալ փոխառութիւն
ըրաւ:

— Քառասուն հազար ֆռանք, միայն այս-
չափ:

— Քառասուն հազար ֆռանք... բայց ան
ալ քեզի չափ հարստութիւն ունէր, իր ունեցած
ստակները ի՞նչ ըրաւ:

— Պօռասյի մէջ գործ է ըրեր... մեծ շահա-
դիտումներ, որոնք զինքը միլիոնատէ պիտի ընեն
եղեր... ասոր հետ մէկտեղ փոխ տուած գումարս
15 օրէն պիտի վճարէր, փոխանակ վճարելու ուրիշ
քառասուն հազար մըն ալ ուզեց ես ալ ինչ մեղքս
պահեմ, մերժեցի... Ֆլանքէթը խրատելով ըսաւ
ինձ «զքեզ կաթ տուող կովու տեղ դրեր են,

մարդ իր ազգականին փոխ տուած ստակը չկրնար
ետ առնել, ալ մի՛ տար»;

— Զեմ հասկնար, ըսաւ Ֆէլիքս, Տօքթոռին
դառնալով:

— Ի՞նչու համար, ընդհակառակը բնական է.
ձեր մօրեղրօրորդիներուն իւրաքանչիւրը, սիրելի
Ֆէլիքս, իւրաքանչիւրը իր ցանկութիւնը ունին...
ասոնք իրենց հօրը ատեն մոխիրի տակ ծածկուած
էին, կրակն արծարծեց:

— Իսկ քո՞յրդ, կարծեմ երբեմն կ'երթաս
զինքը տեսնալու:

— Ո՛չ, միայն մէկ անգամ մը գացի: Շիտակը
հոն սիրտս նեղուեցաւ: Տիկին Սառժէ շաքարաջուր
մը հրամցուց... չնորհակալ եմ... և ըսի ինքնիւ-
րենս, «դուն զիս մէկ մըն ալ չպիտի կրնաս ըն
դունիլ»:

— Բայց գիտնալու ես որ քոյրդ Սէնթ Էսթէվ
անուն մէկու մը կուտան:

— Ինչո՞ւս պէտք, որու որ կ'ուզեն թող տան,
աղէկ գիտեմ որ հարսնիք չպիտի ընեն, ապրիլ չեն
գիտեր:

Երկու հոգի եկան և խօսակցութիւնը վերջա-
ցաւ: Մէկը՝ Ֆլանքէթն էր, սովորական հիւրը,
քառասուն տարեկան մարդ մը, որ կարմիր մօրուք
մը ունէր. Երկայն, վտիտ ու ծաղկաւէր երես մը,
թխագոյն, այտերն ու կղակը ցցուած, նայուածքը
աղուէսի ու կատուի. Ճայնը գեղգեղ և միշտ ինչ
ըսելը փնտռելով, ինքն ալ շատ անգամ իր ըսածին
զարմանալով երեսդ կը նայի հասկնալու համար՝
թէ հաւատացա՞ծ էք իր խօսքին:

Ֆլանքէթի հետ եկող հիւրը աւելի տարիքոտ,
տգեղ, քիթը շաքանակի մը պէս, որուն բռունցքի
հարուած մը տալդ կուգայ. բերնին ակուաները
թափած և ասոր հակառակ շարունակ կը ժպտէր.
մազերը բուրդի պէս, այնչափ անկարգ՝ որ գլուխը
ուսերէն աւելի լայն կ'երեւար: Խօսուածքը գեր-
մանական, աղէկ հագուած, սակայն ձեռքերը
ազտոտ, կօշիկներն ալ ցեխոտ էին:

— Կէս օր շեղմւ դեռ, ըսաւ Պ. Ֆլանքէթ
սրահը մտնելով և հոն գտնուողները բարեւելով:
Եթէ երբէք վայրկեան մ'իսկ ուշացայ ճաշէն՝ հա-
զար փոանք տուգանք տալու պատրաստ եմ. սի-
րելի Պ. Մօլոռան, ներեցէք որ ձեզ ներկայացնեմ
Պ. Կուտման, իմ ազնիւ բարեկամներէս մին. որ
զիտակի վաճառական է, նախաճաշի եկած էր ինծի:
Ես ալ ըսի իրեն. «ընկերացէ՛ք ինծի բարեկամի
մը տունը, ուր պիտի ճաշեմ. այս կերպով իքձ հպտ
ճաշած կ'ըլլաք». միթէ կը ներէ՛ք ինծի, իմ այս
մեծ ու պզտիկ ազատութեանս:

— Եատ աղէկ ըրերէք սիրելի բարեկամ, և
եթէ պարոնը կը սիրէ ազնիւ գինիները:

— Օհ, եա՛ շատ կը սիրեմ լաւ գինին և
աղէկ կը ճանչնամ:

— Պ. Կուտման կը սիրէ գինին և աղէկ կը
ճանչնայ, կրկնեց Ֆլանքէթ:

Տօքթոռը կամաց մը Ֆէլիքսին ըսաւ.

— Կարծեմ այս գիտակի վաճառականը Ֆլան-
քէթի մէկ առնելիքորն է, որուն ըսած է ինք.
«Ես ձեզի չեմ. կրնար վճարել, բայց եկէք, բարե-
կամիս տունը ճաշի տանիմ ձեղի»:

— Սա յայտնի է որ օղիի միջնորդը անպիտան խարեւային մէկը կ'երեւայ ինձի . կը վախնամ որ այս բարեկամները մօրեղբօրորդիս չխարեն :

— Հաւանական է , բայց ինչ ի՞նչ ընենք : Ձեր մօրեղբօրորդին աւելի այդ պարոններուն խօսքը մտիկ պիտի ընէ , քան թէ մերը :

Այսարար կինը ժանը կանչեց , քիչ վերջը ժան եկաւ իմացուց թէ ճաշը պատրաստ է :

— Ահ , այդ աղէկ լուր , ըսաւ Ատոլֆ . օն , բարեկամներ , սեղանատուն իջնենք : Պիտի ներէք անշուշտ որ գիշերազգեստով ճաշեմ :

— Ինչո՞ւ չէ :

— Գիշերազգեստով աւելի հանդիստ կը ճաշէք , ըսաւ ֆլանքէթ . ուրիշ կերպ ճաշելը աւելի աղէկ չպիտի ըլլար . սիրելի Ատոլֆ , տունը հին անձեռոց մը ունիմ , հոս պիտի բերեմ , ճաշի ատեն գործածելու համար :

— Զարժեր ֆլանքէթ , հոն , սեղանին տակը հատ մը ունիմ , չեմ գործածեր , որովհետեւ . ինձի շատ նեղ կուգայ , դուք գործածեցէք :

— Կարծեմ կամաց կամաց , անկողին մըն ալ պիտի ուղէ՝ ցերեկները քնանալու համար , ըսաւ Տօքթօրը կամաց մը ֆէլիքսին :

Սեղան նստեցան : Պ . Կուտման չէր խօսէր , միայն ուտել և խմել կը խորհէր : Իսկ Պ . Ֆլանքէթ ուտելով մէկտեղ , խօսակցութիւնը չէր ընդհատէր :

Սքանչելի մատէռ մըն է , այսպէս չէ՞ , պարոններ :

— Այո՞ . հրաշալի է :

— Հնդկաստանէն կուգայ , ըսաւ Ատոլֆ , քիչ

քիչ իր գինին խմելով : Հէ՞ Պ . Կուտման , դուք որ աղէկ կը ճանչնաք , ի՞նչ կըսէք ասոր :

Դիտակի վաճառականին բերանը այնչափ լեցուն էր , որ չկրցաւ պատասխանել և բաւական համարեց միայն պարպած գաւաթը ներկայացնել :

— Դարձեալ կ'ուզէ , ըսել է թէ այս ալ ամենամեծ գովեստ մըն է :

— Հիմակ ալ համեմուած երիկամունքով ճերմակ գինիին անցնինք պարոննե՛ր :

— Կը տեսնէ՞ք սա ճերմակ գինին , ըսաւ բժիշկը , շիտակը շատ ընտիր է կ'ըսեն :

Քանի մը անգամ իրարու վրայ խմեցին այդ ճերմակ գինիէն , սակայն ֆէլիքս միշտ կը խուսափէր ամբողջ գաւաթը պարպելէ : Ատոլֆ երջանիկ էր իր գինիսերուն գովեստը լսելով . դարձաւ և Պ . Կուտմանին ըսաւ :

— Իսկ դուք ի՞նչ կ'ըսէք պարո՞ն , դուք որ աղէկ կը ճանչնաք :

Այն ատեն , դիտակի վաճառականը , որուն բերանը շարունակ լեցուն էր , նորէն կրկնեց իր մունջ կատակը՝ գաւաթը երկնցնելով . իր ֆլանքէթ բարեկամն ալ նոյն ձեւով կրկնեց :

Երբ ամենքն ալ կը խմէին՝ ֆէլիքս յարմար առիթ համարելով : ըսաւ :

— Սիրելի մօրեղբօրորդիս , քանի որ այդչափ աղէկ կը հիւրասիրէք . ինչո՞ւ համար չէք ամուսնանար : Եթէ կին մը ունենայիք . ձեզի պիտի օգնէր հրաւիրեալները ընդունելու , անական շատ մը մանրամասնութիւններ կան , որոնք դուք առանձին չէիք կրնար զբաղիլ :

Պ. Ֆլանքէթ երեսը ծռմռկեց, Պ. Կուտման պատառաքաղը քիթը խօթեց, բժիշկն ալ խնդաց. իսկ Ատոլֆ պօռաց :

— Ամուսնանա՞լ, ես ամուսնանա՞մ, ազատութիւնս կրունցնե՞մ, ես այնչափ էլ չեմ:

— Ասկից զատ, ըստ Պ. Ֆլանքէթ, ճաշակները միեւնոյնը չեն. անանկ կիներ կան, որոնք չեն սիրեր այջնափ երկար ատեն սեղան նսաիլ:

— Իսկ ես, կեանքս սեղանի վրայ անցնել կ'ուզեմ, կիները միշտ սիրուն չեն,

— Ընդհանրապէս ինչպէս վարժեցնէք, այնպէս կ'ըլլան, ես ամուսնութեան պաշտպան եմ. ընկերութիւն մը, բարեկամութիւն մը, գոյութեան կցորդ երկրորդ ինքնութիւն մըն է:

Պ. Կուտման, որ մինչեւ նոյն վայրկեանը չէր բացած բերանը՝ յանկած խօսեցաւ:

— Ես անդզայ կին մը ունիմ:

— Պարոն, ըստ Տօքթօռը, Անդլիացի գրագէտին մէկը ըսած է, «անզգայ կնոջ մը հետ ամուսնանալ՝ առանց խաղէն շահ սպասելու թուղթ խաղալ ըսկէլ է, թէեւ հաճոյք մը չկայ, բայց վերջանէս ժամանակ անցնել ըսկէլ է»:

— Ալ բաւական խօսեցանք ամուսնութեան վրայ, ըստ Ատոլֆ, սա Վօզնէն խմեցէ՛ք, Պ. Կուտման և ձեր դիտողութիւնը ընելու էք:

Բայց դիտակի վաճառականը խօսելու անկարարելիութեան մէջ գտնուելով, Ֆլանքէթ անոր տեղը պատասխանեց.

Վօզնը շատ քաղցր գտան, յետոյ անցան անցան Լէսվիլի, յետոյ Շամբանեի: Ֆէլիքս շարու-

նակ կը պահպանէր ինքզինքը. իսկ բժիշկը այնպէս չէր ըներ, միւս հիւրերուն պէս գլխովցաւ:

— Ահաւասիկ այսպէս խելացի էք. ըստ Ֆէլիքս իր բարեկամին:

— Ճշմարիտն ըսելով բարեկամ, բոլոր այս գինիները ամենաընտիր տեսակէն են: Ասկից զատ մէկ հատը միայն սովորական չէ, իփոկրատ ալ կը ներէ...

— Իսկ ճնշդաբերութեան վրայ գտնուող կինը եթէ պէտք ունենայ ձեզ:

— Զէ՛, չէ՛, տակաւին ժամանակ ունիմ, գիշերն է անոր ատենը:

Երբ Ֆէլիքս տեսաւ թէ՛ իր մօրեղբօրորդին բաւական մը գինովցած է, թէ բժիշկը առանց բարձրածայն խնդալու չէր կրնար բտու մը ըսկէլ, թէ Պ. Ֆլանքէթ կը շփոթէր և պարբորութիւնները չէր կրնար լմնցնել: Վերջապէս՝ թէ դիտակի վաճառականին աչքերն գլխէն դուրս ցցուած էին, կամաց մը սեղանը ձգելով առաւ գլխարկն ու դուրս ելաւ:



ԺԵ

Անշահախնդիր Սիրահար մը

Հիմայ իմմայի և անոր երկայնքիթ խնամակալուհին Պուլըգառ Մալէռպի հոյակապ ու գեղեցիկ տունը մտնանք :

Օրիորդն իր հօրաքեռորդին Մօնսօյի պարտէզին պատահելէն ի վեր, ուր Ֆէլիքս համարձակ խոստովանած էր թէ զինքը կը սիրէ, իմմանոյնը չէր, խոհուն եղեր էր. առանձնութիւնը կը սիրէր, առոր մէջ իր սիրտը քննելու համար միշտ գաղտնի միտում մը կ'զգար իր հօրաքեռորդին համար, բայց իրեն այնչափ գէշ կը խօսէին անոր նկատմամբ, որ զայն իր մտածութենէն վանել կ'ուզէր, երբ գարձեալ հոն ներկայանալ կը յամառէր :

Ասկից զատ՝ Ֆէլիքս տակաւին ըսած չէր որ կը սիրէ. ընդհակառակը օրիորդը կը կարծէր թէ անդարդ թատրոնի կիներուն հետ զբաղած է, այն ատեն ամենեւին պատճառ մը չէր գտնար իր սրտին խորը այնպիսի քաղցր զգացում մը սնուցանելու, որ ի նպաստ իր հօրաքեռորդիին խօսէր Ֆէլիքսը Մօնսօյի պարտէլը տեմնելէն ի վեր՝ բոլորովին տարբեր էր. Ամեն բան փոխուած էր իրեն համար, հիմայ գիտէր որ սիրելի էր, կը պաշտուէր

այնպիսի մէկէ մը. ինքն ալ կը խորհէր թէ փոքրիկ մուրացկանուհին կ'իրականացնէր ըսածը այն միտումը՝ որ որ հօրաքեռորդիին նկատմամբ կը տածէր, Այլեւս չէր կրնար հաւատալ այնչափ պակասութիւններուն անձի մը՝ որ թշուառներու համար այնչափ բարութիւն կը յայտնէ : Ասկից զատ եթէ Ֆէլիքս ընդարձացած, նաեւ անապակ ցոփ մը եղած ըլլար, չըսա՞ւ միթէ որ ուղղած է իր վարքը և թէ հիմայ միայն աշխատիլ կը խորհէր :

Օհաւասիկ այսպէս կըսէր խիստ շատ անդամ Օրիորդ իմմա Տիկին Սառժէին, երբ սա կը մերժէր Մօնսօյի պարտէզը շրջագայութեան երթալ և կը պօռար .

— Կրնայ ըլլալ որ դարձեալ Ֆէլիքս հօրաքեռորդիդ տեսնանք հոն, անտարակոյս պիտի գայ խօսի և ես չեմ ուզեր որ այդ պարոնին ըսած անանկ խայտառակ խօմքեր ու անմտութիւնները մտիկ ընես :

— Տիկին, իմ հօրաքեռորդիս խայտառակ խօսքեր չը խօսիր... և միթէ անմտութիւն, անպատճութիւն է զիս սիրելը, քանի որ ահաւասիկ ասոնք հն իրեն ըսածները :

— Սիրե՛լ ձեզի, միթէ կը հաւատաք այս, սիրելի զաւակս, կը հաւատաք այդ սրիկային խօսած պարբերութիւններուն : Բայց ինքը ձեր անձը չէ որ կը սիրէ, ձեր հարստութիւնն է և ոչ այլ ինչ :

— Եւ ինչո՞ւ չէք ուզեր ու ստուգիւ զիս սիրէ :

— Ի՞անի՝ որ այն մարդիկը, որոնք ամեն կիներու ետևէն կը վաղեն, չեն կրնար մէկը ճշշա մարտապէս սիրել:

— Բայց հօրաքեռորդիս ուղղած է իր վարքը միայն աշխատիլ կը մտածէ...

— Միթէ կը հաւատա՞ք, այսպէս ըրած ըլլալուն համար զարմանալի պատասխան, խմողը միշտ կը խմէ... վանէ՛ բնականը, սրարշաւ ետ պիտի դառնայ... գիտէք որ առածները աղգերու իմասիմաստութիւններն են:

— Ո՞չ Տիկին չէի գիտէր:

— Մտիկ ըրէք էմմա, ձեր հայեացքը ընդունելու արժանի երիտասարդ մը կայ, ան ալ Պ. Սէնթ էսթէլին է, Տե՛ս անոր վարմունքին ըսելիք մը չունիմ... սիրուն է, դերասաններու հետ գուլիսներու մէջ չը գլտորիր, հարուստ է ահա ձեզի արժանի մէկը որ հոգիսվը կը սիրէ ձեզ, Զեր հարստութեան համար չի որ ինքզինքը սիրցնել կուզէ:

— Ինչէ՞ն գիտէք, Տիկին:

— Քանի որ այդ պարոնը 15,000 ֆռանք եկամուտ ունենալով, արդէն հարուստ է և իր ամուսնալիք անձին վրայ հարստութիւն գտնել չի նայիր, ինքն իսկ շատ անգամ ըսած է:

— Բայց ես չեմ սիրեր այդ Պ. Սէնթ էսթէլը, անձնագով կերպարանք մը ունի:

— Ո՞չ օրիորդ, պէտք եղածին պէս կերպարանք մը ունի, ճշմարիտ է որ գինետունները յաճախողներու յայտնի անպատճենութիւններ չունի... բայց ծխախոտ չհոտիր: և այս ալ մեծ գովեստ մըն է իրեն:

Իր սէրը յայտնելու համար բարեպատեհ առիթներ չէր պակսէր Պ. Սէնթ էսթէլին, որ շատ անգամ իշման պարտէզը կը գտնար, մինչդեռ երկայնքիթ կինը սրանը կը մնար:

Այս պարոնը Տիկին Սառժէի հրամանովը օրիորդին քով գացած էր, որ իր ծաղիկները խնամելու զբաղած ըլլալով այդչափ քաղցր զբաղումի մը մէջ զինքը խռովող երիտասարդը տեսնելով՝ յայտնի տհաճութեան նշան մը ըրաւ:

Պ. Սէնթ էսթէվ, որ է նմայի ծաղկեփունջ մը շինելը տեսած էր, մօտեցած ատեն ձայնը լսելի ըլլալու շափ պօռաց.

Մարդ իր ընտանիքին ծոցէն զատ ուրիշ ո՞ւր տեղ կրնայ երջանիկ ըլլալ...

Օրիորդը գլուխը վեր վերցուց և գրեթէ խիստ կերպով մը այս պարոնին երեսը նայելով պատասխանեց.

— Ի՞նչ կը նշանակէ այդ պարո՞ն:

— Ի՞նչպէս օրիորդ, միթէ կը հարցնէ՞ք նշանակութիւնը... կարծեմ մեկնութեան կարօտ չէ ըսածու:

— Ի՞նչ ըսել կ'ուզէք:

— Այս վկայութիւնը, որ կարծեմ հանրածանօթ երաժշտութեան կտոր մը ըլլալով՝ շատ յարմար պարագան է հոս կրկնելու:

— Եւ Պ. Սէնթ էսթէվ սկսաւ երգել.

Մարդ իր ընտանիքին ծոցէն զատ ուրիշ ո՞ւր տեղ կրնայ երջանիկ ըլլալ:

Մհեր հակալ եմ պարո՞ն, բայց չէր արժեր երգել:

— Արդ՝ օրիորդ ձեզի ծաղիկներու մէջ կը տեսնեմ, որոնց մէջ դուք ալ ծաղիկ մըն էք, հետեւաբար ձեր ընտանիքի ծոցն էք... յայտնի է սա:

— Այս' մեկնութեամբ վերջապէս կրցի հաս կընալ:

— Իանի որ ձեր պարկեշտութիւնը չարգիլեր ձեզի ծաղիկներուն մէջ դասել սակայն դուք ամենէն գեղեցիկն էք:

— Ո՞հ պարոն, եթէ դիտնայիք թէ այդ տեսակ մեծարանքները ո՞րչափ կը ձանձրացնեն դիս, անտարակոյս զանց պիտի առնէիք:

— Իսկ ես իբրև մեծարանք չեմ խօսիր ասոնք, ճշմարտութիւնը կը խօսիմ:

— Իմ հօրաքեռորդիս Պ. Ֆէլիքսը մեծարան քով չխօսիր ինձ... սակայն կը սիրեմ իր խօսակցութիւնը:

— Պ. Մէնթ էսթէվ բարկութեամբ շրթունքները կը խածնէր, երբ էմմա իր Ֆէլիքս հօրաքեռորդիին վրայ կը խօսէր: Վերջապէս պօռաց.

Օրիորդ, ես ինքինքս երբէք այդ պարոնին հետ և ոչ մէկ կերպով չեմ բաղդատեր... անշուշտ ինձմէ աւելի հանձար ունի անիկա:

— Իմ հօրաքեռորդիս ինքինքը հանձարեղ ցուցնել չուզէր պարոն...

— Բայց իմ աղէկ գիտցածս սա է որ, ինք չսիրիր ձեզի այն անկեղծութեամբ... այն անշահասիրութեամբ՝ դուք ուրիշ կիներէ աւելի նախապատիւ կ'երեւաք ինձի եթէ աղքատ իսկ ըլլայիք, եթէ ձեր աշխատութեամբ ապրելու ստիպուած պարկեշտ գործաւորուհի մըն ալ ըլլայիք...

— Եթէ ես խեղճ գործաւորուհի մը ըլլայիք, պիտի ամուսնանայիք ինձի հետ. Բայց ո՛չ, ես չեմ հաւատար պարոն:

— Ո՞հ չքնաղ էմմա, ընդհակառակը աւելի երջանիկ պիտի ըլլայիք, որովհետև այն ատեն պիտի տեսնայիք. թէ միայն ձեզի կը սիրեմ, ասկից զատ ես հարստութիւն ունենալով կրնայի ձեզի հարըստացնել. մասնակից ընել... Ո՞հա կը կրնեմ, եթէ բան մըն ալ չունենալիք, ուխտս պիտի կատարուէր:

— Ուրիմն ստակի աչք չունիք:

— Ո՞հ, ի՞նչ է դրամը սիրոյ քով... անարգմետաղ մը՝ որ խխտ շատ անգամ մոլութիւնները յուսի կիրքերը յագեցնելու կը ծառային... սիրելիի մը մէկ նայուածքը միակ գանձն է:

Տիկին Սառժէ որ անոնց քովը երթալու համար սրահն ենելով պարտէզ իջած էր, Մէնթ էսթէվի արտասանած վերջին խօսքերը լսելով պօռաց.

— Տեսա՞ք սիրահարի մը ճշմարիտ զգացումները, անտարակոյս չեմ ըսեր որ պաշտելու է դրամը, բայց վերջապէս չվիտուիր. երջանկութիւնը ընդհակառակը կը նպաստէ... սէր, այս' շատ ընտիր է, բայց, բաւական չէ, միայն սիրով անկարելի է քաշմիրի շալեր և ուրիշ նուէրներ առնել կնոջը...

Փառք Աստուծոյ Տիկին, օրիորդին պէս բարեկիրդ անձի մը ճաշակը գոհացնելու համար ես բաւական հարուստ եմ. և եթէ ինքն աղքատ ալ ըլլար, աւելի երջանիկ պիտի ըլլայիք, ամեն բան ինձի պիտի պարտէր:

— Բոլոր ասոնք ձեր անշահասիրութեան ապացոյցն է երիտասարդ, երբէք տարակոյս չունիմ, Էմման իր անձին համար կը սիրէք, բայց ցաւ կ'ըզգամ ըսելու, որ զինքը հարուստ պիտի դտնաք, խիստ հարուստ... չի կարծածներնուդ չափ...

— Ի՞նչ, տիկին

— Այո՛, այո՛, ասիկայ ապագայ ամուսնոյն համար մեր պահեստի մէկ զարմացումն է, այնպէս ըրէք որ օրիորդը վերջապէս ձեր ձեռքն ընդունիլ հաւանի, պիտի տեսնաք...

— Կ'իմանա՞ք օրիորդ, միթէ դարձեալ այնչափ անգո՞ւթ պիտի ըլլաք:

— Պարոն, արդէն ձեզի ըսի որ խիստ դեռատի եմ, և չեմ ուզեր տակաւին ամուսնանալ:

Սէնթ էսթէվ առանց իր յուզմունքը յայտնելու թատերական ժեստ մը ընել լով հեռացաւ... Տիկին Սառժէ ետեւէն գնաց, ըսելով.

— Համբերութիւն, համբերութիւն, ասանկ ները որ մը կը մերժեն և հետեւեալ օրը կ'ընդունին:

ԺՈ.

Խ Ա. Պ.

Պ. Սէնթ էսթէվի հետ տեղի ունեցած այս խօսակցութեան հետեւեալ օրը, էմմա Տիկին Սառժէին հետ ճաշած ատեն՝ ըսաւ անոր.

— Տիկին, ինչո՞ւ համար երէկ իմացուցիք այդ պարոն Սէնթ էսթէվի թէ կարծուածէն աւելլ հարուստ պիտի ըլլամ:

— Բայց սիրելիս, քանի որ անպատճառ այնչէս պիտի ըլլայ, ուրեմն մոռցա՞ք ասկից երեք ամիս առաջ Վիքթօռէնին հոս գալը և ըրածը:

— Եկաւ ինձ աղաչեց որ իրեն համար խիստ արդիւնաւոր ըլլալիք վաճառականական գործի մը մը համար, հարիւր երեսուն հազար ֆուն տամ: Դուք ինձ ըսիք թէ եղբօրս վրայ վստահութիւն ունինալ պարտ էի, ես ալ նօտորին ուղղած մուրհակ մը տուի, որ անպատճառ այս գումարը տուած ըլլալու է իրեն:

— Եւ շատ աղէկ ըրիք, Վիքթօռէն խելացի տղայ է, որ միայն մէկ խորհուրդ ունի, այն է մեծ հարստութիւն վաստկիլ... և պիտի վաստկի, դուք գիտէք որ ձեր անձին համար ալ կ'աշխատի, ինքն ըսած է ինձ «քրոջ» դրամագլուխը կրկնաւ

պատկել կ'ուզեմ...» և բարի խորհուրդ մըն է այս :

— Բայց իր ունեցածն ի՞նչ ըրեր է :

— Գործի մը դրած է, չէր կրնար այն ատեն այս գործէն հանել, կը հասկնա՞ք :

— Ո՞չ այնչափ, ես՝ գործէ այնչափ աղէկ չեմ հասկնար, սակայն եղրօրս վրայ կատարեալ վստահութիւն ունիմ, միայն թէ աւելի հարուստ ըլլալ չէր փափաքէր...:

— Կը սիսալիք, ես չէի սրդողեր որ հարստութիւնս ապահով զիճակի մէջ կրկնապատկուի Վիքութունէնս ալ զիս հաւաստած է որ վտանգաւոր գործերու չի ձեռնարկէր. ես իմ ունեցածն ալ տուի, իմ կալուածներս և հօրդ ինձ ձգած գումարը :

— Ի՞նչ, Տիկին, բոլոր ունեցածնիդ եղբօ՞րս առուիք:

— Ոյո՛ զաւակս: Մտիք ըրէք, իմ հասակիս մէջ ստակն անարգելի չէ հազար ու մէկ մանր փաղաքանք լսել, գըգւանք տեսնալ սիրելի է մեղի, անհոգ կ'ըլլանք և կամ այլ եւս այն ոյժը, այն ժրութիւնը շմնար մարդ ինքինքին ծառայէ և ամեն վայրկեան ուրիշին ծառայութեանք պէտք չը զգայ:

Վիքթօւէնի գալուն ընդմիջուեցաւ խօսակցութիւնը: Այս երիտասարդը իր եղբայրներուն պէս եղած էր, հօրը մահուանէն՝ այսինքն շուրջ տասնըութը ամիսէ ի վեր ծերացած էր: Բայց ասոր վրայ իր գիծերուն մէջ տեղի ունեցած փոփողութիւնը համելի չէր. տեսնդային յայտարարութիւն մը անդադար զբաղած մտքի մը փութաջաշաջանութիւնն է, որ իր երեսին վրայ, իր աչքերսւն

մէջ կը կարդացուի, կը տեսնուի իր բոլոր շարժումներուն մէջ, սրոնք մտազբաղ մարդու մը կերպերն են, մարդու մը որ հազիւ մտիկ կ'ընէ իրեն խօսած ատենդ, քանի որ ջիղերը միշտ գրգռուած յուղուած, զոր պահելու պարտաւորուած է:

— Պառաւ տիկինն ու օրիորդը Վիքթօւէնին դալը տեսնելով, հրճուանքի ծիչ մը արձակեցին:

— Անաւասիկ եղբայրս:

— Անավասիկ սիրելի Վիքթօւէնը, հիմայ բարեկամ, ձեր խօսքը կ'ընէինք:

— Բարեւ Տիկին Սառժէի, բարեւ էմմա:

— Բարի եկաք եղբայր իմ, կը տեսնա՞ք, մըտքէս անդամ չէր անցներ...

— Մեզի հետ ճաշելո՞ւ եկաք Վիքթօւէն, շատ ազնիւ էք:

— Ոչ, ո՛չ, Տիկին. արդէն ճաշած եմ: Օ՛ ես այնչափ ուշ չեմ կրնար ուտել ձեզի պէս:

— Ո՛չ, եղբայր իմ, մեսք ծոյլ ենք... աճապարելու պատճառ մը չունէինք:

— Իրաւ է, մինչդեռ ես, այնչափ գործ ունրմայնչափ գրելիք նամակներ, որ առտուն շատ կանուխ կ'ելեմ...

— Սիրելի Վիքթօւէն շատ լաւ է աշխատութիւնը սիրել... բայց շատ ալ յոզնելու չէ՛... դեղնած կը տեսնեմ ձեզի, կերպարանքնիդ փոխուած է:

— Աչքերնիդ ալ կապուտցած է... ինչո՞ւ համար:

— Ինչո՞ւ համար, զարմանալի խօսք. պատճառը գիշերները գիր գրելով անցունելու է:

— Կը աեսնէ՞ք բարեկամս, իրաւունք ունիմ
եղեր ըսելու թէ՝ շատ կ'աշխատիք... առողջու-
թիւննիդ պիտի վտանգէք:

Վիքթօռէն խոռված կը պտըտէր սենեկին մէջ
մրմիջելով:

— Առողջութիւնս... լաւ վիճակի մէջ է և
այս չէ զիս անհանգիստ ընողը:

— Անհանգի՞ստ ես, եղբա՛յր:

— Ե՞ս... ո՛չ... բան մը չունիմ, ընդհակա-
ռակը...

— Այս քանի մը օրուան մէջ եղբայրներէս
մէկը տեսա՞ր:

— Ե՞ս. ո՛չ, ժամանակ չունեցայ:

— Այս օր մնզի դրամ բերելու եկաք, այն-
պէս չէ:

Երիտասարդը դէմքը ծամածոնց, շրթունքը
խածաւ և պատասխանեց:

— Ո՛չ, Տիկին Սառժէ, ո՛չ, ձեզի դրամ չի
բերի... գործերը այնչափ շուտ չեն լիննար: Բայց
անհոգ եղիք, ձեզի համար դրամ պակաս չէ:

— Ծ, ես շատ հանգիստ եմ, բարեկամ...
գմտեմ որ դուք խելացի, խոհեմ տղայ մըն էք...
դուք ձեր հարստութիւնը սակարանին մէջ չէք
վտանգէր:

Աստուած չընէ... ես միշտ լաւ գործողու-
թիւնները կը դիտեմ, կ'սպասեմ և երբ առիթը
ներկայանայ, կը բռնեմ... ինչպէս այս վայրկեա-
նիս, գործ մը կայ, որուն մէջ առնուազն երեսուն
հազար ֆուանք շահ կայ... կարելի է աւելի ալ
ըլլայ. սակայն անոր ձառնարկելու համար անմի-

ջական հարիւր հազար ֆուանք պէտք է, ուստի
քրոջմէս ուղելու եկայ:

— Էմմա իր խոշոր աչքերը բանալով՝ պօռաց.

— Հարիւր հազար ֆուանք, բայց արդէն
հարիւր երեսուն հազար տուի, անոնք ի՞նչ գործի
յատկացուցիր:

— Ի՞նչ ըրի, ամենալաւ գործի մը կապած եմ
զայն, որ մեծ շահ պիտի բերէ քեզի... սակայն
հիմայ այդ գումարէն չեմ կրնար առնել... ահաւա-
սիկ ասոր համար այսօր դարձեալ կ'ուղեմ, խիստ
շահաւոր գործի մը ձեռնարկելու. կը յուսամ թէ՝
Տիկին, դուք ալ իրաւունք կուտաք, փախցնելը
շատ գէշ պիտի ըլլայ:

— Անտարակոյս սիրելիս, ես գործերու ըն-
թացքը կմմայէն շատ աւել աղէկ կը հասկնամ:

— Ուրեմն Տիկին, կը կարծէք որ եղբօրս
նորէն հարիւր հազար ֆուանք փոխ տամ, աւելի
աղէկ պիտի ըլլայ:

— Անտարակոյս սիրելիս, մանաւանդ երբ
խնդիրը շահաւոր գործի մը վրայ է, պէտք չէ
փախցնել:

— Բայց ինծի բան մը չպիտի մնայ... արդէն
գիտէք որ ժառանգութեան ծախքերը ինծի գնա-
րել տուին... թէեւ, վերջը մենք կուտանք ըսին
եղբայրներս:

— Անհոգ եղիք, ձեր ըրած բոլոր ծախքերը
ես պիտի գնարեմ... ձեր հարիւր հազար ֆուանքը
սեղանաւորի մը քով են կարծեմ:

— Այս՛, որ ինծի հարիւրին հինգ տոկոս կը
վճարէ:

— Հարիւրին հինգ, ափսոս, ես կուզեմ որ
այդ հարիւր հազար ֆռանքը հարիւրին տասը,
տասներկու շահ բերեն:

— Բայց ի՞մ ստակնե՞րս, վիքթօռէն:

— Եբ դրամները, սիրելի Տիկին, անոնք այ
քրոջս ունեցածներուն պէս պիտի ըլլան... ահա՛,
սիրելի իշմաս, ստորագրէ այս թուղթը, որ նախա-
պէս պատրաստած էի... գրէ՛, «վճարեցէ՛ք իմ
հրամանիս» ստորագրէ՛:

Օրիորդը պզտիկ վարանումէ մը վերջ թուղթը
ստորագրեց և եղբօրը տալով ըստ:

— Բայց հիմակ ա՛լ մեղի քիչ դրամ մնաց
հոս... այնպէս չէ Տիկին:

— Շիտակ է, գալ ամիս տան վարձքին պայ-
մանաժամը կը լրանայ, եօթը հարիւր ֆռանք պի-
տի տանք... քիչ ատեն ունինք:

— Ո՞հ, անհոգ եղի՛ք... ես այս ամիս չի
լրցած ձեզի դրամ կը բերեմ:

— Մեզի չես մոռնար չէ՛, սիրելի եղբայրս:

— Ո՞չ... առ այժմ մնաք բարով, երթամ
սեղանաւորէն դրամները գանձեմ... ատեն կոր-
սընցնելու չի գար, քանի որ իմ նոր գործիս այս
օրու ընէ ձեռնարկել կ'ուղեմ, ցտեսութիւն Տիկին
մնաս բարով էմմա, չեմ ուշանար մօտերս կուգամ

Վիքթօռէն չպատասխանեց, արդէն հեռացած
էր. կառքը հեծաւ ու սեղանաւորին գնաց, որուն
քովն էր քրոջը մնացեալ ստակները: Սեղանաւորն
զբաղած ըլլալուն, հոն պէտք եղաւ քիչ մը սպա-
սել: Վերջապէս՝ գործը լմնցուցին դրամատունին
վրայ հարիւր հազար ֆռանք վճարուելու հրա-

մանը առին: Հօն ալ դարձեալ բաւական ատեն
սպասեց: Երբ վերջապէս դրամները ձեռք անցուց:
պօսսայի ժամանակը անցած էր, հո՞ն էր որ Պ.
Մօնլուանի կրտսեր որդին իր ասպահով կարծած
սակարանական խաղերուն նուիրուած էր, ուր ար-
դէն սպառած էր ամբողջ հարստութիւնը, քրոջը
ունեցածին մեծ մասը, նոյնալէս իրեն վստահուած
փոխ գումարներ:

Վիքթօռէն սաստիկ նեղացաւ և պօսսայի
հրապարակին վրայ կը պտրտէր: Վայելուչ, նորա-
ձեւութեամբ հագուած երիտասարդ մը մօնօքը
ակնոցով, զէմը ելաւ:

— Ի՞նչ կ'ընես հոս, սիրելիս, ձանձրացած-
կ'երեւաս:

— Վա՛յ, դո՞ւն ես Խօզիլ: Սիրտս չափա-
զանցնեղացած է... հարիւր հազար ֆռանք ունիմ,
պօսսան մտնել ուղեցի, ուր մինչեւ այսօր յաջո-
ղութիւն մը չեմ ունեցած. այսօր գիները բարձ-
րանալու վրայ են, մանաւանդ արժեթղթերը լաւ
բարձրացան, բայց մեղք որ քիչ մը ուշ հասայ...

— Խե՞զ բարեկամս, բան մը կայ, որ ես չեմ
հասկնար, սա պօսսայի խաղն է, որուն բնաւ իմ
խելքս չի հասնիր. ես իմ բաղդս շուտով հասկնալ
կ'ուղեմ... ինձի կանսքընէի, Պաքառայի, նոյն-
պէս էքառթէի խօսք ըրէ, վերջապէս անանկ խա-
ղերու, ուր մարդ մէկ գիշերուան մէջ կրնայ ունե-
ցածը կրկնապատկել, եռապատկել. ահա՛ ասոնք
են զբօսեցուցիչ խաղերը, մարդս ամէն վայրկեան
երկիւղէն դէպի յոյս կը փոխադրէ...

— Շա՞տ լաւ, բայց ի՞նչ կը վաստիմ քանի-

մը հազար ֆռանքով . ես դեռ անանկ յանդուգն խաղացողի մը չեմ հանդիպած , որ խաղախօրէն նետուի խաղին մէջ . ի՞նչ մեղքս պահեմ , ես չեմ ուզեր պղտիկ գումարներ շահիլ , կամ վաստկելու , կամ կորսցնելու է , մեծ գումարներ :

— Այս , բայց ի՞նչ կը վաստկուի արդ երեկոյթներուն մէջ , մէկ քանի՞ հազար ֆռանքոց տոմսակ ... ես բնաւ անանկ խաղացողներ չեմ գտած , որոնք աւելի վասնգել ուզեն , և ինձի այնչափ պղտիկ շահ պէտք չէ ...

— Ճշմարիտ այնպիսի ժողովուրդներ կան , որոնց մէջ ամենամեծ գումարներ ալ կրնայ մարդ կորսնցնել կամ շահիլ ... որովհետեւ դուն անանկ մեծ տուներ ներկայացած չես , հիմայ ես այս գի չեր անանկ հաւաքոյդի մը պիտի երթամ , ուր արտաքոյ կարգի փայլուն բան մը պիտի ըլլայ ... : Մարդոց ամենաընտիրներն թերեւս խառն ըլյան , բայց մեղի ի՞նչ , ընդհակառակն աւելի զրոսալի է : Հետո եկուր , ես քեզ կը ներկայացնեմ :

— Եւ միթէ հոն մեծ խաղեր պիտի խաղացուի՞ն :

— Ճշմարիտը ես պատասխանատու չեմ : Հոն չորս կողմերէն ոսկիով լեցուած օտարականներ կուգան , Ռուս իշխաններ , բայց ճշմարիտ Ռուսեր , որոնք առանց երես թթուեցնելու հարիւր , երկու հարիւր հազար ֆռանք կը կորոնցնեն , այնպիսի Ամերիկացիներ որոնք բոլոր գիշերը կը խաղան ... Անգլիացիներ , Սպանիացիներ , որոնք Քաղիքունիայէն կուզան և չեն գիտեր թէ ի՞նչ ընեն իրենց ոսկիի զանգուածները , մինչեւ իսկ Զինացիներ ալ կուգան , որոնք մեծահամբաւ խաղացողներ են :

— Յոյները մոռցաք :

— Մ' , չէ' , քու գիտցածիդ պէս Յոյներ չկայ : Տիկին Տալվիմառ իր հրաւիեալներու ընտրութեանը մասին խիստ անաչառ է , կառկածելի խաղացող մը երկրորդ անգամ չընդունուիր :

— Իրաւ դուն զիս ներկայացնե՛լ կ'ուզես , բայց անոնք զիս չեն ճանչնար :

— Սակայն զիս կը ճանչնան , և աղէկ գիտեն որ ես անանկ յոռի խաղացողներ չեմ տանիր : Օ՞ն , ըսէ՛ այս գիշեր կուզա՞ս :

— Կուզամ , ի՞նչու չէ , տա՛ր զիս այդ Տիկին Տալվիմառիդ տունը , ես ալ կ'ուզեմ այդ մեծահարուստ մարդոց կարգին մէջ զանուիլ :

— Ուրեմն միատեղ ճաշենք , վերջը Փօնթիէօ փողոցի գեղեցիկ մէկ պանդոկը կ'երթանք : Պիտի տեսնաս , ամեն կողմ գորգեր , ծաղիկներ և սուկէզօծ հայելիներ ... վերջապէս սքանչելի վայելչութիւն մը ...

— Երկու երիտասարդները Պլուզվառ Տէզ' իթալիէնի վրայ սիկառ մը ծխելու գացին , և անկից Մէզօն տ'Օռէն . Վիքթօռէն քիչ բան կերաւ ընդհանրապէս խաղացողները ախորժակ չունին , զիրենք սպառող կիրքերը . բոլոր ուրիշ ցանկութիւնները կը մաշեն , չեն ճանչնար սէր , անդպայ են կնոջ մը ժպտին , սեղանի հաճոյքէն թատրոնի քաղցրութեանց , ամեն օգտակար և առաջին կարգի արուէստագէտներու խաղացած ընտիր մէկ խաղը անտարբեր կը թողու զիրենք , շատ անգամ մտիկ ալ չեն ըներ , վասն զի տէգի(մաչա) մէկնոցովը և սրտի (քուբա) աղջիկովն զբաղած է մաքերնին :

Թրոգվիլ՝ որ Վիքթօռէնի չափ խաղացող չէր՝ պատմեց իր բարեկամին թէ՛ խարդախսութիւնները և թէ՛ հարստութիւնները : Մօնլուանի կրտսեր որդին, արդէն իր կորսնցուցած դրամը կը խորհէր, սակայն համոզուած էր թէ խաղի ոգին միշտ իրեն հակառակ չէր կրնար ըլլալ, և եթէ երջանիկ յաջողութիւն մը պիտի ունենայ : Տիկին Տէլվիմառի տուններթալու անհամբեր ըլլալուն, բարեկամը պարտաւորուեցաւ ըսել .

— Համբերութիւն, սիրելիս, ժամը իննու կէսէն առաջ չենք կրնար երթալ, գիւղէն եկած պիտի կարծին մեզի... ասից զատ մեծ խաղացողները ժամը տասնէն առաջ չեն գար :

Վերջապէս Փօնթիէն փողոցն երթալու ժամանակն եկաւ, Երկու բարեկամները կառքով մը գացին. և Վիքթօռէն տեսաւ որ առաջնորդը զինքը խարած չէր : Տիկին Տալվիմառի տունը ամեն բան փայլուն, վայելուչ, և շքեղ էր. որահները որոնց կարասինները շատ սուզ տեսակէն էին : Տիկինները պարահանդէս երդալու պէս զարդարուած և դրեթէ ամենքն ալ գեղեցիկ, սիրով կը խօսակցէին ու ախորդալի կերպով կը ժապտէին օտարականներու : Բայց բոլոր ասոնք կը սահէին վիքթօռէնի սրտէն . ինքն ուրիշ բան չէր նկատեր, ուրիշ բան չէր վնասէր, եթէ ոչ կանանչ գորգը, հոս ու հոն փոքրիկ խաղեր կը կատարուէր, իսկ մեծամեծ խաղացողները դեռ եկած չէին :

Վիքթօռէն ժամանակ անցնելու համար գնաց սուղան մը նստեցաւ, ուր մէկ քանի տիկիններ երկաթուղի կը խաղային : Միայն մէկ ոսկի կը

դրուէր հօն, բայց մէկ քանի թղթադրամներ կորմնցնելու միջոցը զտու . կիներն ալ ազդունացուածքներ կը նետէին, այս ալ իրեն աւելի պչանք յայտնողներն էին, որ ուսին վրայ կը ծռէին բազկին կը կրթնէին, անանկէ կէս բառեր կ'ուղղէին իրեն, որոնցմէ ամբողջ պարբերութիւններ կը հասկցուի . . . իր անձնասիրութիւնը կը խայթէին ըսելով :

— Տակաւին պիտի կենա՞ս հօս :

— Յետոյ սա՞ :

— Ես հիմայ ամենքն ալ կը բռնեմ, պատասխանեց Վիքթօռէն, որ բնաւ խաղի դրուած դրամները մեծ չէր գտնար, սակայն տասը հազար ֆուանք թողուց այս կիներուն ձեռքը, որոնք խաղը ձգելով պուացին .

— Ալ հիմայ պարելու երթանք :

— Ոհ, շատ լաւ, կ'ըսէր Վիքթօռէն մտքէն, խաղը կը թողուն անանկ վայրկեանի մը՝ ուր բաղդս պիտի յաջողէր . . . բայց ես ա՛լ աւելի յիմար եմ եղեր որ՝ կիներուն հետ կը խաղամ և արդեօք ասոնցմէ կրնա՞յ դրամ առնել . . . վերջապէս հիմայ խաղի սիրահարները կուգան :

Իրաւ ալ, օտար հիւրերը հասան, ու անմիշապէս մեծ խաղերը սկսան . . . Վիքթօռէն ժամանակ մը խաղի նստողները զննեց . քիչ յետոյ Ռուս իշխանը Լանսոքընէ խաղալիք թուղթերը ձեռքը առաւ, խառնեց և երեք հատ հազարնոց տոմսակ նետեց . եկէք խաղացողներն ալ նոյնչափ գումար դրին, բայց խաղին տէրը վաստկած էր, խաղացողներուն ըսաւ .

— Վեց հազար ֆուանք կայ, պարոննե՛ր :
— Պանքօ, պոռաց Վիքթօռէն գորգին վրայ
տոմսեր դնելով :

Ուուս իշխանը երկու միաւոր քաշեց : Դարձեալ
նոյն ձայնով ու նոյն ձեւով սկսաւ . բայց այս
անդամ միայն թուահամարը փոխուած էր :

— Պարոննե՛ր, քսանը չորս հազար ֆուոնք...

— Պանքօ, պատասխանեց Վիքթօռէն որուն
ձայնէն յուղմունքը կ'արտայատուէր թէպէտ կ'աշ-
խատէր որ չափաւորէ զայն :

Այս անդամ խաղը այնչափ հետաքրքրական
եղաւ, որ շատերը իրենց տեղը փոխեցին Լանաքը-
նէի սեղանին մօտենալու համար . Ուուսիացին խառ-
նեց թղթերը և նորէն վաստկեցաւ : Տոմսերը առ-
ջին դնելով պօռաց :

— Հիմայ քառասունը ութը հազար ֆուանք-
կայ, իսկ եթէ շատ է կ'առնեմ...

— Ո՛չ, ես կը խաղամ, քառասունը ութը
հազարին համար պանքօ... ըստ Վիքթօռէն դող-
դողիւն ձայնով և վրան մնացած գումարը սեղանին
վրայ նետեց, ճիշտ քառասուն ութը հազար ֆուանք
էր :

— Ա՛հ, պռավօ՛ պարոն, սքանչելի խաղացող
էք եղեր, ըստ Ուուսը իր հակառակորդին երեսին
ժպտելով, ես ալ ձեզի պէս համարձակ խաղացող-
ներուն հետ խաղալ կ'ուզեմ :

Վիքթօռէն բառ մը չի պատասխանեց, անձ-
կութեամբ կ'ըսպասէր որ խաղին տէրը թուղթերը
դարձնէ . սրահին մէջ գտնուողները կարծես իրենց
անհամբերութիւնը կը յայտնէին և կ'ուզէին որ,

խաղը նպստաւոր ըլլար Վիքթօռէնի՝ քանի որ անոր
դէմը գտնուող Ուուսը բնաւ պէտք չունէր խաղը-
վաստկելու :

Խոր լոռւթիւն մը տիրեց : Խաղին տէրը թուղ-
թերը խաննեց, դարձուց... երկու աղջիկ քաշեց,
Վիքթօռէն դարձեալ կորսնցուց :

— Իննսունը վեց հազար ֆուանք կայ, ըստ
Ուուս իշխանը իր սովորական եղած հանդարտու-
թեամբ :

Ոչ ոք պատասխանեց : Վիքթօռէն հեռացաւ
սեղանէն . ա՛լ չէր կրնար խաղալ . որովհետեւ իր
ամբողջ ունեցածէն տասը հազար ֆուանք այնտեղի-
կիներուն հետ երկաթուղի խաղալով կորսնցուցած
էր, իսկ իննսուն հազար ֆուանքն ալ Լանսքընէի
սեղանին շուրջը, որով իր վրայ ունեցած հարիւր
հաղար ֆուանքը :

Գլուխը կախած, աչքերէն կրակ ցայտելով,
սրահէն աներեւոյթացաւ :

Երբ դուրս ելաւ, ինքզինք կատաղութեան
տուաւ, մազերը փետտեց, զինքը հալածող բաղ-
դին դէմ կը հայհոյէր և ամեն վայրկեան յուղու-
մէն կը պօռար :

— «Բա՛ն մըն ալ չի մնաց» :

Եւ մի՛ հաւատաք թէ այդ վայրկեանին իր
քոյրը և կամ Տիկին Սառժէն կը խորհէր, որոնցմէ
մին մոխիի վրայ նստեցուցած և միւսն ալ՝ իր
քոյրը, թշուառութեան դատապարտած էր . իսկ իր
Ատոլֆ եղբայրը բնաւ մտքէն չանցուց, որմէ
քառասուն հազար ֆուանք առած էր, ինչպէս նաև
մանր մունք պարտքեր :

Մէկ բան միայն կ'ըզբաղեցնէր իր միտքը, այն
էր թէ ի՞նչ կերպով դրամ պիտի կրնար հայթայ-
թել, նորէն խաղի վերսկելու համար :

ԺԹ .

Խարդախուրեան մը գաղտնիքը կը յայտնաւի

Ամսուան վերջը հասած էր և Վիքթօռէն չտես-
նուեցաւ Պուլրվառ Մարէռափի վրայ :

Էմմա անհանգիստ էր բայց չէր համարձակէր
իր ինամակալուհին առջեւ ինքզինքը յայտնել,
որ չէր դադրէր ըսելէ .

— Վիքթօռէն այսօր կուգայ, անտարակոյս
պիտի գայ... ինքը աղէկ գիտէ որ զրամնիս հատած
է, ա՞ն, իր զրացումներուն պատճառով չկրնար
գալ, վստահ եմ որ տակաւին չգալուն յանձանքը
երը չէ .

— Տիկին աղէկ գիտէք որ գրասեղանիս մէջ
հինգ հարիւր ֆռանքէն աւելի չունիմ, տունը
վայելուչ կերպով զարդարել տուի բայց շատ սուզի
նստեցաւ ինձի :

— Դիտեմ զաւակս հաշուեցոյցը տեսայ, դուք
բաւական հարուստ էք ասանկ նորաձեւ կահ կա-
րասիներ մը ունենալու համար... բայց ինդիրը

հոգ չէ... ես ալ սնտուկս չորս հարիւր ֆռանքի
մօտ ունիմ...:

— Բայց ամսուն տաօնը հինգին եօթը հարիւրը
տան վարձու վճարելու ենք... ամեն օր ալ ստակ
պէտք է :

— Անտարակոյս... բայց Վիքթօռէն մնզի
նեղութեան մէջ չժողուր, Էկուգայ :

Փոխանակ Վիքթօռէնի՝ Պ. Աէնթ էսթէվ ներ-
կայացաւ այս տիկիններուն տունը և քանի մը օրէ
ի վեր չգալուն ներողութիւն ինդրելով Տիկին
Սառժէի ձեռքը պագաւ, ըսելով թէ չիւանդ պա-
ռաւ ազգականներէն մէկուն պատճառվ ետ միա-
ցած էր, որմէ պիտի ժառանգէր, թէպէտեւ կ'ա-
նարգէր դրամը սակայն պարտք մը համարած էր
իր հօրաքեռորդիին քովէն չզատուիլ որ իսսաւ
հարուստ և զինքը շատ կը ոիրէր :

Էմմա ամենակատարեալ անտարբերութետմբ
մտիկ կ'ընէր ասոնք, սակայն Տիկին Սառժէ փու-
թաց պատասխանել .

— Շատ աղէկ ըրիք եկաք, սիրելի Պ. Աէնթ
էսթէվ, որովհետեւ մեզի ծառայութիւն մը պիտի
ընէք :

— Ծառայութիւն մը տիկին, ա՞ն, շատ եր-
ջանիկ եմ, որ ինձի բարեպատեհ առիթ մը կը
մատակարարէք ձեզի հաճելի ըլլալու մասին ունե-
ցած եռանդս և ժրաջանութիւնս յայտնելու հա-
մար... մէկ քանի ծառայութիւն պահանջեցէ՛ք
ինէ հրամայեցէ՛ք, պատրաստ եմ :

— Սիրելի պարոնս, շարունակեց պառաւ կինը
ինդալով, անգամ մը աչքերնուդ առջեւ բերէք

այնպիսի անձեր որոնք դրամ չունին և կամ թէ
անոր պէս բան մը, քանի որ հազիւ հազ իրենց տան-
վարձքը վճարելու չափ միայն ունին:

Երիտասարդը բացաւ իր խոշոր աչքերը, յե-
տոյ սկսաւ ինդաւ:

— Ա՛ն, ինչ գեղեցիկ կատակ... կը հասկնամ-
ի՞նչ ըսել կ'ուզէք, ձեր գրասեղանին կամ սնտուկի-
րանալին կորսնցուցած էք և կարող չէք գտնելու,
կ'ուզէք հասկնալ թէ՝ ես կրնամ գնել արդեօք:

— Ո՛չ, այդպէս չէ... մենք չատ լաւ կրնանք-
բանալ մեր գրասեղանը. բայց դրամ չունինք ըսելո-
ծիշտ է, կատակ չեմ բներ, բայց հոգ չէ, քանի մը
օրուան գործ է... սա ալ ըսեմ թէ՝ մեր բոլոր ու-
նեցածը իշմայի եղբայրներէն մէկուն՝ Վիքթորէն
Մօնլուանի գտահած ենք, բարի և գործունեաց
խելացի երիտասարդ մըն է, որ գիշեր ցերեկ կ'աշ-
խատի, ինքն ալ միլիօնատէր ըլլալ կ'ուզէ... և
պիտի ըլլայ... նոյնպէս կրկնապատկերով քրոջը
հարստութիւնը, ինչպէս նաեւ իմ փոքրիկ ինայո-
զութիւնն ալ...

Սէնթ Էսթէվի որ սկսած էր գուշակել եղածը՝
կերպարանքը փոխուեցաւ և ընդմիջելով Տիկին
Սառժէն՝ ըսաւ.

— Գիտեմ, այդ պարոնին դրամ տուտծ էք...
սակայն կը մտածեմ թէ՝ օրիորդը իր բոլոր հարըս-
տութիւնը եղբօրը չէ գտահած:

— Ներեցէ՛ք, ամենքն ալ Վիքթորէնի յանձ-
նեցինք... իմմա չէր ուզեր և իր ունեցածէն գոն-
էր... բայց ես ըսի իրեն. զաւակս, շատ հարըս-
տութիւնը վեաս մը չէ և ձեզի հետ ամուսնացողն-
ալ համամիտ պիտի գտնուի ինձի... .

— Ուրեմն օրիորդը կարծեմ նօտարի մը և
սեղանաւորի մը քով ունեցած հարստութիւնները
քաշեց.

— Այո՛, պարոն, ինսամակալուհիս խորհուրդ
տուաւ... և եղբայրս այնչափ աղաչեց...

— Բայց ի՞նչ գործ կ'ընէ ձեր եղբայրը, ի՞նչ
կացութիւն ունի:

— Շիտակը չեմ դիտեր պարոն:

— Վիքթորէն, ըսաւ Տիկին Սառժէ, շահա-
դիտական գործեր կ'ընէ, վաճառականական գործո-
ղութիւններ, ո՛հ, աղէկ գիտցէք որ շատ խելացի
տղայ է, իրեն յանձնուած հարստութիւնը չի
վտանգէր, միշտ ապահով գործերու կը դիմէ...
ինքը այսօր վաղը դրամ պիտի բերէ, բայց մինչեւ
որ բերէ կարծեմ հազար ֆունք փոխ տալը ձեզ
այնչափ չի նեղացնէր, և այս ալ քանի մը օրուան
համար, թերեւս վաղը վճարուի, անաւասիկ ասոր
համար այսպիսի ինդիր մը ընելու չեմ քաշուիր:

— Սէնթ Էսթէվի կերպարանքը բոլորովին
փոխուեցաւ, դէմքը երկարեցաւ, իր սիրուն նայ-
ուածքը, վայելուչ ժաման անհետացաւ կասկածն ու-
անհանգստութիւն յաջորդեցին իրեն: Թոթովեց կամ
լաւ է ըսել անչորհ ձայնով մը ըսաւ.

— Ահ, միայն հազար ֆունքի պէտք ունիք,
ասիկայ զիս այնչափ չի նեղացնէր երբէ՛ք, միայն
թէ հիմայ զովս չկայ, երթամ բերեմ, կառքս վարն
է, չուտով կը վերադառնարմ:

— Եթէ այսօր ժամանակ չունենաք, վաղն
եկէք:

— Բայց ուր կը բնակի ձեր եղբայրը Պ. Վիք-

թօռէնը, հոն ալ կ'երթամ անդամ մը, իրեն յիշեցը նելու. հոմար թէ զինքը կ'սպասէք :

— Այո՛, պարոն, ձեր կողմանէ բարութիւն մը ըրած պիտի ըլլաք : Եղբայրս Սէն ժօռժ թիւ 27 տունը կը բնակի :

— Շատ լաւ, կ'երթամ կը տեսնեմ :

— Եւ եթէ ինքը ժամանակ չունենայ գալու, ըստ Տիկին Սառժէ, թող ձեզի յանձնէ մեզի տալիքը, այսպէսով դուք ալ փոխառութեան պէտք չէք ունենար :

Ո՞հ Տիկին, շատ երջանիկ պիտի ըլլամ, բայց չեմ կրնար ժամանակ կորսնցնել, երթամ ձեր յանձնարարութիւնները կատարեմ, ո տեսութիւն Տիկիններ :

— Կարելի եղածին չափ շնուտով :

— Այո՛, այո՛, հիմա :

Գեղեցիկ պարոնը, որ շատ աճապարանք կը ցուցնէր մեկնելու, գլխարկը առաւ և այնչափ փութով, որ գուռը շուտ գտնալու համար աթոռ մը տապալեց որուն իմմա սաստիկ ինդալով ըստաւ .

— Աստուած իմ, Պ. Սէնթ էսթէվ որչափ կ'աճապարէ երթալու համար, մաղ մնաց քօնսօլն ալ տապալէր :

— Մեղ հաճոյանալու համար ունեցած եռանդը կը յայտնէ այս, մենք ալ չնորհակալ ըլլալու ենք իրեն :

— Զեմ գիտեմ այդ եաանդն էր որ բոլորովին իր կերպարանքը փոփոխեց, բայց իմանալով որ իմ ունեցած հարստութիւնս եղբօրս յանձնած եմ,

անանկ անձոռնի դէմք մը ըրաւ որ, ա՞հ ես կարծ ծեցի թէ պիտի լար :

— Էմմա՛, դսւք չէք սիրեր այդ երիտասարդը ապերախտ էք... ինքը կ'ուզէ որ աղքատ ըլլայիք, որպէս զի ձեզ առնելով հարստացնէ :

— Ո՞վ գիտէ, թերեւս այդ պատեհութիւնն ալ ունենայ :

— Բայց որչափ ծիծաղելի է այդ ըսածնիդ, հիմայ ալ ձեր եղբօր բարի հաւատարմութեանը վրայ կասկածելո՞ւ կելլաք :

— Աստուած չընէ տիկին, միայն թէ ունեցած ծովս շտա աղէկ կը գտնայի ինքզինքս, ես այնչափ փառամոլ չեմ :

— Լաւ է օրիորդ, բայց ձեր հասակին մէջ պէտք է որ փորձառու անձերու առաջնորդած շաւիդին հետեւիք :

— Իմ ըսածս ալ այդ է Տիկին :

— Այսպէս օրը իրիկուն կ'ըլլար, և Պ. Սէնթ էսթէվ չերեւաց : Էմմա բառ մը ըստաւ, բայց սրտին խորէն կը զուարձանար այս պարոնին իրենց օգոտակար ըլլալու համար ցայց տուած նուազ եռանդը :

— Տիկին Սառժէ չէր կրնար ինքզինքս բռնել երբեմն կը մրմիջէր :

— Զարմանալի է որ Պ. Սէնթ էսթէվ ալ չէ չգար, ա՞հ, երիտասարդները, բորեկամներու հանդիպելով, զինքը ճամբէն դարձուցած են... կամ թերեւս հօրաքոյրը դարձեալ հիւանդացաւ :

Էմմա չէր պատասեաներ: Գիշերն ալ ցերեկուան պէս անցաւ, առանց վկաթօռէնի վրայ լուր մը առնելու :

Հետեւեալ օրը տարտամ անհանգստութիւն մը
պաշարեց պառաւ տիկինը : Ամեն վայրկեան ականջ
կը զնէր, յուսալով որ դուրսի լանդակը պիտի
զարնուի, սական մարդ չեկաւ, և կէս օր զարնեա-
լուն է մա չէր կրնար ինքինքը բռնել և ըսաւ .

— Ի՞նչ կ'ըսէք Տիկին սա Պ. Սէնթ էսթէվի
մեղի երախտապարտ ըլլալու համար յայտնած
փութաջանութեանը, կարծեմ թէ այսչափ անշահաս
աէր երիտասարդ մը ամենեւին հոգը չըներ մեղի
չաղար փուանք փոխ տալու :

— Զեմ հասկնար, Սրկած մը պատահած ըլլա-
լու է, բայց Վիքթոռէն իր վրայ լուր մը չի տար,
հիւանդ ըլլալու է :

— Բայց երեք օրէն ամսուն տասնընդն է,
գիտէք որ վարձքը երկարաձգելու սովորութիւն
չունինք :

— Սիրելի զաւակս, երթամ կառք մը բռնեմ
ու Վիքթոռէնի տունը երթամ ասոնց նշանակուու-
թիւնը հասկնալու է : Լաւ մը յանդիմանելու եմ
զինքը, որ այսպէս մեղի մոռնալը հասկնայ :

— Ո՞հ, այսո՛, տիկին եղբօրս տունը գացէք,
և եթէ շը գտնաք զինքը, տեսէ՛ք Ֆէլիսիէն ու
Ատոլֆ միւս եղբայրներս կարծեմ աւելի բնական
է իրենցմէ փոխս առնել, քան թէ այդ Պ. Սէնթ
էսթէվին, որուն երախտապարտ ըլլալը ցաւալի
պիտի ըլլար ինձ :

— Այսո՛... այդպէս է, քանի որ չեկաւ այդ
պարօնը, ո՞հ, բայց ես կը պնդեմ որ բան մը պա-
տահած ըլլալու է :

Տիկին Սառժէ շուտով լմնցուց զարդարանքը,

ապասուհին զրկեց, որ գնաց կառք մը բերաւ, և
ճամբայ ելաւ ըսելով իմմային .

— Եթէ Պ. Սէնթ էսթէվ բացակայութեանս
գայ, աղաչեցէք իրեն որ սպասէ ինձ :

— Ես ալ կը պնդեմ որ այդ նեղութիւնը
չպիտի ունենամ :

Ծեր տիկինը կառքը Վիքթոռէնի տունը քա-
շել տուաւ, ներս մտաւ ու դռնապանին հարցուց .

— Պ. Վիքթոռէն Մօնլոռան իր սենիա՞կն է :

— Է՞ն, այսո՛, գտաւ հարցնելիք մարդը ...

ձմեռ զալով, թռչունները տեղափոխեցին :

— Զի լսեցի՞ք զիս դռնապա՞ն : Կ'ուզեմ հաս-
կնալ թէ Պ. Վիքթոռէն Մօնլոռան իր սենեա՞կն է
միթէ հոս չի բնակիր :

— Ճշմարիտ չեմ գիտեր թէ ուր կը բնակի
հիմայ, բայց եթէ այն վազելով երթայ, հիմայ շատ
հեռուն ըլլալու է :

— Եր վազէ ըսիք... միթէ կը ճամբորդէ,
բայց աղէկ բացարեցէք խօսքերնիդ, չեմ հաս-
կնար ...

— Սակայն շատ դիւրին է հասկնալը ... այդ
երիտասարդը անմտութիւններ և ամեն կողմ
պարտքեր ըրած էր, որովհետեւ փառք Աստուծոյ,
ամեն օր պարտատէրներուն 20ը կ'երթայ 50ը կու-
գայ, երեք շարաթ է աներեւոյդ եղաւ, մարդու
մը ստակ չի տալով խօսյ տուաւ :

— Անկարելի է այս կը սիսալիք, իմ խօսքս
Պ. Վիքթոռէն Մօնլոռանի ըամար է, աղնուական
ընտանիքէ երիտասարդ մը ... աշխատող, և հա-
րուստ ...

— Շատ հարուստ, այո՛, հոս բնակելու եկած ատեն այնպէս էր կ'ըսեն, ասոր հետ մէկտեղ մարդու ստակը չէր տար, տակաւին կարասիներուն պարտքը դրած է, և տան տիրոջ ալ երկու ամսականը առանց բանածր հաշուելու...

— Բայց միթէ Վիքթօռէն Մօնլոռանի համար է ըսածնիդ:

— Այո՛ տիկին, բաւական գեղեցիկ տղայ մը, քիչ մը կարձահասակ, քիչ մը վտիտ, քիչ մը դեղնած...

— Զէ՞ք դիտէր հիմայ ուր ըլլալը, միթէ իր բնակած տեղը չը յայտնեց:

— Շատ անդամներ, ի՞նչ կ'ըսէք, առանց բան մը ըսելու փախաւ տիկին՝ փախաւ,

— Ահ, Աստուած իմ...

Տիկին Սառժէ մեկնեցաւ մինչդեռ դռնապանը ինքնիրէն կ'ըսէր.

— Կ'երեւայ թէ այս կինը խոշորկեկ առնելիք մը ունի, ահաւասիկ երիտասարդներու փոխ տալու հետեւանքը:

Եմայի խնամակալուհին տակաւին չէր կրնար համոզուիլ, որ այս դռնապանը շիտակ ըսած ըլլայ. ուստի կառքը Ֆէլիսիէնի տունը քաշել տուաւ, յուսալով որ Վիքթօռէնի վրայ աւելի հաստատ տեղեկուն մը կրնայ առնել անկից, և ու բնակիլը հասկնաւ:

— Պ. Ֆէլիսիէն Մօնլոռան, հարցուց պառաւ տիկինը թռնապանուհի մը.

— Հիմայ հոս չի բնակիր տիկին Տէմառթու փողոցը կը նստի ահաւասիկ իր հասցէն:

Տիկին Սառժէ հասցէն առաւ, Ֆէլիսիէնի նոր տունը քաշել տուաւ կառքը, մէկէն զարմացաւ աղտոտ, խարխուլ թշուառ տուն մը գտնելուն և իր հարցումը ուղղեց պառաւ դռնապան կնոջ մը որ այդ տան կը նմանէր:

— Պ. Ֆէլիսիէն Մօնլոռան եթէ կը համիք.

— Պ. Ֆէլիսիէն, ա՛, շատ աղէկ գտաք հոս է... որովհետեւ սովորաբար այս ատեն տունը չէր գտնուեր, նպարավաճառ տէրոչը տետրակը բռնելու կ'երթար, բայց այսօր չի տեսնուեցաւ, քիչ մը հիւանդ ըլլալուն համար... ես մատուտակի (միյան-քէօքի) հիւթով մոլոշ մը կ'եփեմ իրեն, հարբուխի համար շատ աղէկ է... և այնչափ սաստիկ կը հազար որ խեղճ պարսնը:

Տիկին Սառժէ, որ առանց բան մը հասկնալու մտիկ կ'ընէր, ըսաւ.

— Տիկին, կարծեմ կը սիսալիք, ձեր վարձակալը իմ ֆնտուած երիտասարդս չէ. Պ. Ֆէլիսիէն Մօնլոռան շատ հարուստ է անանկ նպարավաճառի տետրակ չի բռնէր:

— Ա՛, մտիկ ըրէք: Իմ վարձակալիս խօսքին նայելով, հաճոյքի տուած է եղեր ինքինք, քանի որ ամբողջ օրը իր հարստութեան վրայ ցաւելով և «ա՛, կիներ, կիներ» պոռալով կ'անցնէ... խօսքը մէջերնիս, կերեւայ թէ շատ ճաշակած է, իրաւ թէ ոփելու է, երիտասարդներուն համար պարտք մընէ այս, մենքալ արժանի ենք, սակայն բնութեան սահմաններն ալ անցնելու չէ:

— Ի՞նչպէս մարդ է վարձակալդ:

— Ենթայնահասակ խարտեաչ մը յաղջապակիէ

աչքերով հիմայ սարսափելի նիհարցած, քսանը եօթ քսանը ինը տարեկան:

— Ի՞նքն է. իր սենեա՞կն է:

— Այո՛, տիկին, գլուխ տանելու չափ կը հաղայ...:

— Վեր ելլեմ քանի՞երորդ յարկն է, կ'ախա-չեմ, ըսէք:

— Հինգերորդ, ճեմիշներուն քովի դուռը, սակայն անձրեւ եկած ատենը միայն հստը կ'ելլայ:

Տիկին Սառժէ մզւթ ու աղտոտ սանդուխէ մը վեր ելաւ, ուր ամեն ոտքը ամեն մէկ քայլը կը սահէր վերջապէս հինգերորդը հասաւ, դուռ մը բացաւ ու գարշելի խցիկ մը մտաւ: Ֆէլիսիէն թշուառ խշտիսկի մը վրայ նստած էր: Այնչափ փոխուած, որ դժուարաւ կրցաւ ճանչնալ: Սակայն երիտասարդը իրստ աղէկ ճանչնալով զայն պօ ռաց.

— Վա՛յ Տիկին Սառժէ, շատ ազնիւ է զիս տեսնելնիդ, եթէ տեսնդ չունենայի, քրոջս տունը դալով իրմէ փոխ դրամ պիտի առնէի, սակայն դուք տուէք, նոյն բանն է:

Պառաւ տիկինը ափշած մնաց և Ֆէլիսիէնը կը դիտեր մրմնջելով:

— Ի՞նչպէս, ի՞րաւ, մրթէ դուք էք Ֆէլիսիէն, այս թշուառ սենեակին մէջ, ի՞նչու համար թողու-ցիք ձեր գեղեցիկ բնակարանը, ի՞նչ կը նշանակէ ասիկայ:

— Կը նշանակէ թէ ալ բան մը չունիմ... կի-ները վետտեցին զիս... մանաւանդ Անիթան ու Անթօնիան էին որ լմնցուցին... հազիւ թէ կարո-դութիւն ունիմ ոտքի վրայ կենալու:

— Միթէ կարելի՞ է, դուք Ֆէլիսիէն, որ աչքերնիդ կը խոնարհէիք դէմս:

— Ո՛չ, այդ բան մը ըսել չէ:

— Իսկ Վիքթօռէն եղբայրդ, կը տեսնէք զինքը երբեմն, ո՞ւր կը բնակի հիմայ... իր վրայ տեղեկութիւն առնել կ'ուզեմ:

— Վիքթօռէն... միթէ տեղեկութիւն ունի՞մ, ինչուս պէտք, ադահ մը, իրմէ քիչ մը փոխ դրամ ուղեցի, մերժեց... սատանան տանի զինքը... բայց քոյրս պիտի գթայ վրաս և մաս մը դրամ փոխ տայ, այսպէս չէ, Տիկին Սառժէ:

— Ո՛չ, պարո՞ն, ո՛չ... անո՞ր ալ մի վստահիք... ձեր շապիւթեան նպաստելու համար եր-բէ՛ք, Ո՛չ, միակ յոյս մը մնայ մեզի. մնաս բարով Պ. Ֆէլիսիէն:

— Ի՞նչ, կը թողուք զիս այսպէս, Տիկին Սառժէ, զէթ տասը ֆուանք տուէք դռնապանու-հիին համար:

— Իեզէ կինը ալ մտիկ չէր ըներ:

Հինգ յարկէն վար իջաւ՝ ամեն մէկ քայլին սայթաքելով, առանց պատասխանելով անցաւ դռնապանուհիին ասջեւէն՝ որ կը պուար:

— Ի՞նչպէս է պարո՞նդ:

Եւ կառքը նստեցաւ Ատոլֆ Մօնլուանի տունը երթալու համար:

Ատոլֆ տունը փոխած չէր. իր հաւատարիմ բարեկամներուն ֆլանքէթի և կուտմանի մէջ տեղը սեղան նստած կը ճաշէին: Երեքն ալ գրեթէ գինով-ցած էին

Տիկին Սառժէին ներս մտնելը տեսնելով,

Ատօլֆ զարմացումի ճիչ մը արձակեց, որ իր երկու մաերիմները վախցուց:

— Տիկին Սառժէ... ի՞նչ անակնկալ. մեզի հետ ձաշելու եկեր է. մենք արդէն ձաշած ենք, բայց հոգ չէ, կը շարունակենք, մենք ամբողջ օրը ուտելով կ'անցնենք. Ժա՛ն, սպաս բեր, գաւաթ մըն ալ.

— Բայց ո՛չ, սիրելիս Պ. Ատօլֆ, ես բնաւ ձաշելու մաքով չեմ եկած. ես անօթի չեմ. արդէն անօթութիւնս ալ անցաւ:

— Ի՞նչ վասնունի, քանի մը գաւաթ զինի կը խմէք. կիներուն համար ալ լաւ տեսակ գինի ունիմ. շամբաներ կը սիրէք:

— Դեղեցիկ սեռին գինին է, մրմռաց պարոն Ֆլանքէթ քաղաքավար ձեւ մը առնել ջանալով:

Տիկին Սառժէ կը մտածէր թէ՝ այս ուռած այտերով, մանիշակագոյն քիթով, գեր պարոնը արդեաք Ատօլֆն էր, որուն աչքերը մանրցած և գինով մարդոց սպուշ ու տարտամ նկարագիրը ունէր: Յետոյ Տիկին Սառժէ զարձաւ նայեցաւ Պ. Ֆլանքէթը, որ ինքզինքը ուղիղ բռնել կը ջանար. իսկ դիտակի վաճառականը՝ որ շարունակ կը ժպտէր և կը բարեւէր զինքը:

Ատօլֆ գաւաթները լեցուց ուրիշ զինիով մը, որ Ժան սեղանին վրայ դրած էր. գաւաթին մէկը Տիկին Սառժէին տուաւ և երեքը միասին գաւաթին առ որ գաւաթին բաղմելով թոթովեցին.

— Տիկիններուն առողջութեանը,

— Ահ, սքանչելի է այս զինին, կարմիր շամբաներ ըլլալու է:

— Ահ, ոչ, կը ընաշ է, ի՞նչպէս, Պ. Կուտաման, չը ճանչցա՞ք:

— Գանալ... ո՛չ ես ատկից խմած չէի:

— Ինչո՞ւ չխմեցիք մայր Սառժէ, այս անդամ մեզի հետ խմեցէք:

Պառաւ տիկինը մերժելով պասասխանեց.

— Ո՛չ: դարձեալ կ'ըսեմ Ատօլֆ, ես հոս խմելու համար չեկայ:

— Ուրեմն ի՞նչ բան ունիս հոս:

— Չեր Վիքթօնէն եղաօր վրայ տեղեկութիւններ առնելու համար. խնդրեմ, իմացուցէք ինձ թէ՝ ի՞նչ կ'ընէ, ի՞նչ եղած է. մինչեւ վաղը անպատճառ պէտք է որ գանեմ զինքը:

— Վիքթօնէն քսականատին մէկն է... ինձմէ քառասուն հազար գումանք փոխ առաւ... փոխանակ վճարելու, ուրիշ ալ կը խնդրէր... ես քթէս չեմ բռնուիրու. անկից ի վեր զինքը տեսած չեմ, Ֆլանքէթ ալ փնտուց զայն ամեն տեղ, անկարելի եղաւ զայն գտնալ, Ֆէլիէն ալ տանը հինգ հազար պարտք ունի, զոր երբէք տեսնալիք չունիմ... երախտապարտ ընել եղբայրները, ծառայութիւն մը ընել անսնց չնորհակալ եմ... ալ բաւական է, ձեր առողջութեանը:

— Ես ձեզի աղդարարած կանխաւ իմացուցած էի, որ մարդ իր ազգականներուն փոխ տալու չէ երբէք... կորսուած է... այնպէս չէ կուտաման... կուտաման աչքով գլխով կը պատասխանէր, իր կոընաշի գինին խմելով:

— Աստուած իմ, միթէ կարելի՞ է, բայց Վիքթօնէն կործանեց քոյրդ, բոլոր մեր ունեցածը առաւ

ըսելով թէ դրամագլուխնիս պիտի եռապատկէ . . .

— Զեմզարմանար, կարող է ատանկ բաներու, ես աւելի կը սիրեմ Շանբաները, բայց ասոր շաքարը քիչ մը շատ է :

— Սիրելիս Ատոլֆ, քոյրդ նեղութեան մէջ է անշուշտ չպիտի մերժէք իրեն երկու երեք հաղար փոանք փոխ տալու :

Գեր Ատոլֆ պառաւ կնոջ երեսը նայեցաւ ապուշ կերպով մը, յետոյ իր ֆլանքէթ բարեկամին դառնալով թոթովեց . . .

— Ֆլանքէթ, միթէ տակաւին հարօւստ հնք, խոսէ ընկեր :

Պ. Ֆլանքէթ շտկուեցաւ, քիթը սրբեց ու խռպոտ ձայնով մը պատասխանեց . . .

— Աւա՛զ, օղիի վրայ ունեցած ձեռնարկութիւննիս մեր յուսացածին պէս չը յաջողելով . . . դրամի կողմէ մեծ նեղութիւն պատճառեց մեզի, հիմայ ալ բոլոր հարստութիւննիս դարօղիի վրայ կապած ենք, և հասոյթի կ'սպասենք, Կուտման, գարիղին գիները բարձրացան երէկ :

— Ես չորս շիշ առեր էի տունս, միշտ նոյն տեսակէն . . . սա . . .

— Բաւական է աւելի խօսք պէտք չէ :

— Ինչպէս Ատոլֆ, միթէ կը մերժէ՞ք ձեր քրոջը օգնելու :

— Սիրելի Տիկին Սառմէ, ես եղբայրներուս օգնեցի, բաւական է, անկէց ինծի շահ մը չեղաւ ասկից զատ ինչո՞ւ համար քոյրս ալ բոլոր իր հարստութիւնը Վիքթօռէնի տուաւ, ահաւասիկ ձախորդութիւն մըն ալ . . . և դուք որ իր խնամակալու-

հին էք . . . դուք ալ ի՞նչպէս հաւատարմութիւն տուիք, ձեր առողջութեանը :

— Ե՞ս . . . ե՞ս . . . թոթովեց խեղճ կինը, որ չեր կրնար այլեւս խօսիլ . . . ե՞ս . . . ա՛հ . . . այո՛, շատ յանցաւոր եմ:

Եւ յուսահատ դուրս ելլալով այն սրահէն, ուր երեք գինեմոլ բազմած էին, Տիկին Սառմէ կառքը մտաւ . հազիւ հազ կրցաւ կառապանին ըսել որ իրեն տունը տանի: Ծփոթած, դողալով և աչքերը արցունքով տուն մտաւ :

Էմմա՝ իր խնամակալուհին ալս վիճակին մէջ տեսնելուն զարհուրած, փութաց դէպի անոր երթալ, գրկեց զայն և թիկնաթոռի մը վրայ տանիլ ուզեց, սակայն պառաւ տիկինը դէմ կեցաւ, անպատճառ էմմայի ոտքն ինսալ կ'ուզէր, և հոն հեծեծանքով ընդմիջուած ձայնով մը ըսաւ :

— Անիծէ՛ զիս զաւակս, քանի զոր ես եղայ ձեր կորստեանը պատճառ . . . կործանած էք . . . ես ալ բան մը չունիմ, հարստանալու համար ունեցած բաղձանքո թէ՛ իմ և թէ ձեր կորուսաը պատճառեց իմս բան մը չէ, բայց դուք, որ երջանիկ ասլրելու համար բաւական բան ունէիք, ձեզի թշուառութեան մատնեցի, ա՛հ, սոսկալի է երբէք չպիտի ներեմ ինձ :

Դեռարթիթ օրիորդը պարտաւորուած էր իր խնամակալուհին միսթարել, ըսաւ որ ինքը կը ներէ, թէ ամենեւին ոխ չունի և պիտի կրնայ այս ձախորդութիւններուն տոկալ: Այն առեն Տիկին Սառմէ իր երթեւեկութեան միջոցին տեսած և լսածները պատմելէ վերջ յարեց.

— Եւ... եւ Պ. Սէնթ Էսթէվ եկա՞ւ, հարցուց Տիկին Սառժէ դողդոջուն ձայնով մը:

— Ո՞հ, ո՞չ, չեկաւ. ուրախ եմ չի գալուն: Մտածեցէք Տիկին, թէ որչափցաւ պիտի պատճառեր ինձ այդ պարոնին պարտկան մնալ: Տիկին, մեր այս թշուառութեանը մէջ ես երջանիկ մէկ կողմ մը կր տեսոեմ, այն է թէ՝ այդ կեղծ անշահասէր պարոնը ճանչցանք, կ'ըսեր թէ միայն զիս կը սիրէ... ինքն ալ իմ հարստութեանս հետ անհետացաւ, ինչէս ծիծեռնակները որոնք ձմեռ կը փախչին:

— Բայց վերջապէս զաւակս, մենք ալ բան չունինք: Ի՞նչ պիտի ընենք, ի՞նչ պիտի ըլլանք:

— Տիկին, տակաւին ունինք սա մեծածախս կարասիները որ գրեթէ տասը հազար ֆուանքի ապրանք եղաւ ինձի, կը ծախենք յետոյ անմիջապէս կը թողունք այս գեղեցիկ տունը, երկուր սպասաւորները կը ճամբենք, պատուաւոր թաղի մը մէջ փոքրիկ բնակարան մը կը վարձենք և ես ալ կ'աշխատիմ:

— Դուք աշխատի՞ք էմմա:

— Ի՞նչո՞ւ չէ, Տիկին, իմ Ֆէլիքս հօրաքեռորդին պէս կ'ըսեմ, ինքը կ'աշխատի հիմայ և ընդհակառակը գէշ վիճակի մէջ չէ. դեռ պատիկ եմ. քաջարտութիւն ունիմ, մեր երկու քնուս համար կ'աշխատիմ, գիտնալով որ իմ գոյութիւնս մէկու մը օգտակար է պիտի ուրախանամ:

ի.

Երջանիկ անկումներ ալ կան

Զմեռուան ամենախիստ ատենն էր: Ֆէլիքս քոլորովին անտեղեակ էր իր մօրեղբօր աղջկան կեանքին փոփոխութիւններուն, Պուլը վառ Մալէռ պիտան դռնապանէն առած տեղեկութիւններէն, Պ. Սէնթ Էսթէվի իբրեւ ապագայ ամուսին է մմայէ ընդունուիլը զիտնալէն ի վեր՝ միտքը դրամ էր բնաւ չի հետաքրքրուիլ, քանի որ համոզուած էր թէ էմման իր կինը չափափ կընար ըլլալ: Սակայն ամիսը անգամ մը Մօնսօյի պարտէզը կ'երթար, պղտիկ մուրացկանուհին քիչ մը դրամ տալու համար, որ առանց երիտասարդին հարցումին սպասելու՝ տիրութեամբ կ'ըսէր:

— Չեր գեղեցիկ մօրեղբօր աղջիկը բնաւ չի գար հոս շրջագայելու:

Ֆէլիքս իր աշխատութեան մէջ կ'ուզէր մօռնալ այն սէրը, որ պարապ տեղը կ'աշխատէր սրտէն վանելու. զուարթութիւնը կորսնցուցած էր և իր բարձկամը Տօքթօռ Ժուպէր պարապ տեղը կը ջանար զայն վերստին զուարթացնել:

Առաւօտ մը բժիշկը՝ գիրուկ, զուարթերես պարոնի մը գէմը ելաւ, որ զինքը բարեւելէ վերջըսաւ:

Արն, Խաղ, Գինի

— Վա՛յ, իմ կաթեղքօրս բարեկամ բժիշկն է որ հարսնիքիս եկաւ ու գաւաթներ պարպեց :

— Վա՛յ, դուք էք Պ. Տիւֆիլէ, իրա՛ւ որ մեծ հաճոյք էր ինձ ձեր հարսնիքին մէջ պարելս, Սէն Թառդիյի պարտէզին ընակը :

— Այ՛ս, այ՛ս, գտաք, շատ աղէկ զուարձացանք, այնպէս չէ :

— Եա՛տ : Ինձի համար զուարձալի յիշատակ մըն է . տիկին ամուսիննիդ ինչպէս է :

— Լոռէթը, ահ, շատ աղէկ, ինձի նայեցէք, եղաւ, եղաւ :

— Ի՞նչ եղաւ որ, ես բան մը չեղայ :

— Բաել կ'ուզեմ թէ, ինքը հիմայ երկու հոգով է, կը հասկնա՞ք :

— Հա, թերեւս ըսել կ'ուզէք թէ տիկինը յղի է :

— Թերեւս պէտք չէ հոտ : — Եղաւ, եղի պէտքորը մեծցաւ... ես ալ մանկաբած մը ճարելու համար գուրս ելայ, վասն զի մէկ վայրկեանէն միւսը, կը հասկնա՞ք, մէկէն ի մէկ յանկարծակիի գալը աղէկ բան չէ : Պ. Տառտառը կայ որ անպատճառ գայեակ կին մը բերել կ'ուզէ, վասն զի իր պաշտպանածն է եղեր : Բայց իմ կինս Տառտառի վրայ վստահութիւն չունի, Լոռէթ կ'ըսէ թէ «երբ մանկաբարձի մը պէտք ունենամ, կ'երթայ դայեակի տեղ թուղթ քաշող կին մը կը բերէ :

— Հա՛, տա խառնակութեան պատճառ եղող պարո՞նն է :

— Այո գիտէ՞ք ա, ի՞նչ ըրաւ Ժիկօթօյի հարսնիքին մէջ... ինձի պէտք չէ... կարելի է.

փոխանակ երախան ծնելու, ետ կը զրկէ . . .

— Ինձի նայեցէ՞ք, եթէ մտքերնուդ մէջ մէկը որոշած չէք, ես ալ մանկաբարձ եմ :

— Իրա՞ւ : Դուք անանկ բաներ կրնա՞ք ընել :

— Գրեթէ երեք հարիւրէն աւելի տղայ աշխարհ եմ բերեր :

— Այ չարաձճի զուարձախօս, էյ, ուրեմն, եղաւ, եղաւ... եկէք որ ձեզի լոռէթին ներկայացնեմ, շատ գոյն պիտի ըլլայ ձեզ տեսնելուն :

Տիւֆիլէ խանութ տարաւ բժիշկը : Գեղեցիկ Լոռէթ զրասեղանին առջին էր . անմիջապէս ճանչցաւ բժիշկը և ամենամեծ ուրախութիւն յայտնեց իրեն մանկաբարձն ըլլալուն : Տիւֆիլէ ալ իրեն կողմանէ շատ ուրախ և գոյն էր : Կաթեղքայրը փնտուելու պիտի երթամ անոր իմացնելու համար թէ իր բարեկամը պինքը հայր պիտի ընէր : Բայց բժիշկը ըստաւ անոր :

— Անհանգիստ մի՞ ըլլաք, ես հիմայ թէլիքուը կը տեսնամ և անպատճառ կ'ըսեմ իրեն թէ տիկինը բարեհաճեցաւ զիս իրեն մանկաբարձ ընդոււնելու :

— Ասկից զատ իմս ալ պիտի ըլլաք, այսինքն թէ իմ բժիշկս, երբ հիւանդ ըլլամ... ո՞հ եղաւ, լմնցաւ :

Բժիշկը զատուեցաւ իր նոր յաճախորդներէն : Իր գործերը զինքը Սէն Մառթէնի արուարձանին մօտերը տարած էին . երբ ճիչ մը լսեց իր քովէն, կին մը գետնի սառոյցէն սահելով, ինկած էր : Վաղեցին անմիջապէս վերցնելու, ժուպէռ ալ հասնողներուն առաջինն էր, կնոջը երեսը նայելով,

սաստիկ զարմացաւ Տիկին Սառժէն տեսնելուն, որ այնչափ յաճախ կը տեսնար Պ. Մօնլուանի բժիշկը եղած ատեն:

— Արդարեւ իմմայի խնամակալուհին էր իյնողը: Թէեւ վիրաւորուած չէր, բայց մէկ կողը ու ծունկը սաստիկ ճմլուած էր: Բժիշկը կառք բերել տալ ուզեց զայն տուն տանելու համար, սակայն կինը դէմ կեցաւ ըսելով թէ տունը մօտ է:

— Ուրեմն թեւս մտէք տիկին պատիւ պիտի ունենամ ձեզ տուներնիդ տանելու, և նաեւ գեղագիր մըն ալ կուտամ քանի որ ասանկ իյնալէն ետքը բան մը խմել պէտք է:

Տիկին Սառժէ տակաւին ճանչցած չէր բժիշկը. թեւը մտնալով զայն տուն տարած ատեն իր անունը տուաւ, և բարերազր համարեց ինքնինքը հոն գտնուելով օգնութեան համնելուն, պառաւ Տիկինն իր անկումէն ընդարձացած ժուպէոին երեսը կը նայէր ու կ'ըսէր.

— Արդարեւ պարոնը կ'սկսիմ ճանչնալ, այո՛, Պ. Մօնլուանի բժիշկն էիք.

— Բայց ոչ այնչափ երկար ատեն: Սակայն ինչ դիպուառով մինակ, հետի, և ձեր թաղէն այնչափ հեռու կը գտնամ ձեզ, վասն զի կարծեմ դուք Պուլրվառ Մալէոպ կը բնակիք:

Տիկին Սառժէ մեծ հառաջանք մը հանեց և Տօքթօփին երեսը նայելով թոթովեց.

— Ահ, պարոն, ուրեմն չէք գիտէր մեր թշուառութիւնները:

— Զեր թշուառութիւնները, բայց, բնաւ բան մը չեմ գիտեր տիկին, արդեօք օրիորդ իմմա՞

ալ այդպիսի նեղ դրութիւններու մատնուած է...

— Ո՞հ, Պարոն աւելի գէշ է, ամեն բան կորսընցինք... կործանեցանք... Վիքթօռէն, կմմայի եղայրը, որ իր խօսքին նայելով հարստութիւնը եռապատկել կ'ուզէր, մեր դրամովը մէկտեղ անհետցաւ:

— Միթէ կարելի՞ է:

— Յանցանքը իմս է պարոն: Ես էի խեղճաղիկը խրատողը որ հարստութիւնը եղրօրը վստահի, և հիմայ դժբաղդ աղջիկը կ'աշխատի մեղի մնուցանելու համար, եկէք պարոն հոս կը բնակինք, չորսրդ յարկը, եկէք մեր ալքատ բնակարանը տեսէք: Արդէն երկու ամիս եղաւ որ հոս կը բնակինք, և էմմա դեռ մէկ վարկեան չը տըրտընչաց:

— Տօքթօփին սիրտը սեղմուեցաւ, լսածին չէր ուզեր հաւատալ Փոքրիկ, պարկեցա բայց մաքուր բնակարան մը մտնելով տեսաւ օրիորդը՝ որ կ'ասեղնագործէր վառարանի մը առջեւ, որուն մէջ հաղիւ երկու ձիւղ կը վառէր. Ժուպէս վաղեց անոր և աշբերը արցունգու ողջադուրեց զայն, յետոյ մրմնչեց.

— Ներեցէք ինձ սիրելի օրիորդս, ներեցէ՞ք ինձ սիրելի զաւակս, եթէ յանդզնութիւն մը ըրի, բայց ձեզի այսպէս տեսնելով... ձեզի որ հարուստ և երջանիկ տեսած էի, շատ գէշ եղայ: Ո՞հ, ներեցէ՞ք որ ինքզնքս քիչ մը մխիթարելու համար անգամ մըն ալ համբուրեմ:

— Ահ, պարոն այս ձախորդութեան մէջ կ'ըզգամ որ երջանիկ եմ մեզի սիրող անձեր տեսնելուս

և մեր թշուառութենէն ի վեր դուք առաջինն էք
որ այնչափ կարեկցութիւն և բարեկամութիւն կը
յայտնէք մեզի...

— Բայց սիրելի օրիորդս, ինչո՞ւ համար ձեր
բարեկամներուն չիմացուցիք այս արկածը, որ ձեր
Ֆէլիքս հօրաքեռորդին դեռ իմացած չէ, ինչպէս
որ ես ալ չէի գիտեր:

Էմմա աչքերը խօնհարեց ու պատասխանեց.

— Եղբայրներս մերժեցին ինձ օդնել: Տիկին
Սառժէ պնդեց թէ անօգուտ է ուրիշներու դիմել:
Ասկից զատ՝ պիտի խոստովանիմ, ևս կը կարծէի
ինքնիրենս «շատ գէշ բան է որ Ֆէլիքս չի գար
մեզի միսիթարելու»:

— Կը կրկնեմ ձեզի օրիորդ, թէ Ֆէլիքս տա-
կաւին ձեզի երջանիկ կը կարծէր, և կը հաւատայ
թէ պիտի ամուսնանաք գեղեցիկ պարոնի մը հետ,
որ պայոյտի ատեն ձեզ կ'ընկերանար Մօնսօյի պար-
տէզը:

— Ի՞նչպէս, կը հաւատա՞ր:

— Եթէ գիտնար ձեր կացութեան փոփօխու-
թիւնը անտարակոյս պիտի գար:

— Ահ, պարոն, որչափ գոն եմ, այսպիսի
բան մը լսելուս.

— Տիկին Սառժէ միշտ գէշ դատած էր ձեր
հօրաքեռորդին, քանի որ անգամ մը միայն անոր
քիթը ծաղրելու դժբաղդութիւնը ունեցած էր:
Ո՞հ կիները: Վիրաւորեցէք իրենց անձնասիրու-
թիւնը և չպիտի մոռնան երբէք, բայց այդ երիտա-
սարդը որ պիտի ամուսնանար ձեզի հետ և որ հա-
րուստ է, ինքը, այդ Աէնթ էսթէվը ի՞նչպէս կրնայ

ձեզ այդ կացութեան մէջ ձգել եթէ անշահասէր
մէկը չէր:

Պ. Աէնթ էսթէվ, մեր կործանումէն ի վեր
երկու անգամ փողոցը քովէս անցաւ, ու զիս չէ
բարեւելու համար՝ գլուխը դարձուց.

— Ի՞նչ տմարդութիւն.

— Ահ, պարոն, դուք ալ համոզուեցէք որ
շատ երջանիկ եմ այդ պարոնին հետ չամումնանա-
լուս համար:

— Այո՛, այդ ալ մեծ մսիթարութիւն մըն է:

— Բայց ի՞նչ դիպուածով հոս եկաք այս առ-
տու Տօքթու.

— Արդարեւ դիպուած մըն է, փողոցը Տի-
կինին ոտքը սահելով ինկաւ, այս ալ պատճառ
եղաւ որ ձեզի պատահածները իմացայ:

— Տօքթու, ես չեմ կրնար հաւատար, որ
Վիքթոռէն մեզի գլխովին կործանած ըլլայ, մըմն-
ջեց Տիկին Սառժէ: Միթէ կը բարեհաճի՞ք տեղե-
թիւն առնել, ի՞նչ ըլլայն իմանալ, որովհետեւ իր
երկու եղբայրները զիս մտիկ չըրին.

— Այո՛ տիկին, այո՛, վստահեցէք ինձ, կը
հարձնեմ, կը տեղեկանամ... ես ձեզի որոշ տեղե-
կութիւններ կը բերեմ, բարեկամ մը ունիմ ոստի-
կանութեան պաշտօնատունը, անկից կը հասկնամ
Վիքթոռէնի ի՞նչ ըլլալը: Վաղը անպայման կուգամ
առած տեղեկութիւններս կը հաղորդեմ:

Ու Տօքթուը իմմայի ձեռքը սեղմելով կամա
մը ըսաւ.

— Այսօրուընէ Ֆէլիքս պիտի իմանայ թէ դուք
հարուստ ժառանգորդ մը չէք ալ, կը հաւատամ

ձեզի որ ասիկայ արգելք մը չպիտի ըլլայ ձեզի
բարեւելուս :

— Էմմա չի պատասխանեց, բայց ուժով մը
բժիշկին ձեռքը սեղմեց...

իԱ.

Ամեն բան չափազանցելու չ:

Տօքթօռին այցելութենէն ետքը, որ էմմայի
ուրախութիւն և յոյս տուած էր. գիշերը երբ Տի-
կին Սառեդէ հառաջանքներ կ'արձակէր, դոնապանը
նամակով մը վեր ելաւ. որ իրեն ուղղուած էր:
Սա ալ արցունքոտ աչքերով ըստ էմմային.

— Կարդացէք զաւակս, որովհետեւ աղէկ գի-
տեմ որ թէ ինձ և թէ ձեզի կը պատկանի: Թերեւս
Տօքթօռին է այս նամակը, և բարի լուրեր կ'աւետէ:

Էմմա նամակը բացաւ, որուն մէջէն նախ եր-
կու հատ հազար ֆունքնոց թղթադրամ ինկաւ:

— Աստուած իմ... թղթադրամ, պօռաց պա-
ռաւ կինը: Ես վստահ էի որ Վիքթօռին բոլոր-
վին երեսէ ձգած չէ մեզի... նամակը իրմէն է:
այսպէս չէ զաւակս:

— Տիկին, նամակը անստորագիր է:

— Բայց վերջապէս զրուած է... կարդացէք,
շուտ կարդացէք:

Գեղեցիկ էմման յուզումով կարդաց հետեւեալ
տողերը:

«Չեր դժբաղդութիւնը իմանալով, կը փութամ
«անմիջապէս այս թեթեւ ձեռնտուութիւնը ընել:
«Մի՛ յուսահատիք ձեր ապագային վրայ. ամեն
«վեց ամիս այսչափ մը պիտի դրկուի ձեզի, մինչեւ
«որ կարելի ըլլայ լաւագոյնը ընել»:

— Ոհ, ի՞նչ երջանկութիւն...: Բայց ձեր
Վիքթօռին եղրօր ձեռագիրը ճանչնալու էք:

— Ոչ... եղրօր զիրը չէ, բոլորովին անծա-
նօթ է ինձ այս գիրը: Տիկին, կը կարծէք որ այս
օգնութիւնը Վիքթօռինէն կ'ուգայ:

— Բայց անտարակոյս... անկէ զատ ուրիշ ովկ
կրնայ այս գումարը զրկել, ամեն վեց ամիսը այս-
չափ զրկել խոստանալով... ասիկայ թերեւս ձեզի
պարտական եղած գումարին վրայ տիկար թերհա-
շիւ մըն է, բայց վերջապէս կ'երեւայ որ գոնէ իր
ունեցած ամբողջ հարստութիւնը կորսնցուցած չէ,
ինչպէս որ կ'ըսէին. ո՞վ գիտէ թէ իր շահադիտա-
կան գործերուն մէջ երջանկի չպիտի վերագառնաց:

Էմմա Տիկին Սառեդի կարծիքէն չէր, միտքը
ուրիշ բաներ եկան, որ կ'զգուշանար անոր հաղոր-
դել. իւրաքանչիւրն իր յոյ երուն ու ապագային
մասին անվրդով՝ պառկելու գացին:

Հետեւեալ օրը անհամբերութեամբ Տօքթօռին
կ'ըսպասէին, կը մաածէին թէ անոր տալիք տեղե-
կութիւնները այլեւս տարակոյս չպիտի թոլուն
անստորագիր նամակի հեղինակին վրայ:

Վերջապէս կէս օրէն ետքը՝ ժամը երկուքին
ատենները Տօքթօռ ժուպէռ եկաւ, կերպարանքը

լուրջ, նաեւ ծանր էր: Տիկին Սառժէ հազիւ բարեւելու ժամանակ տուաւ, նամակն ու երկու դրամատոմսերը անոր ցոյց տալով, պօռաց:

— Տեսէ՞ք, Տօքթօռ, փառք Աստուծոյ, լուր առինք, և բարի լուրեր: Անաւասիկ Վիքթօռէնի զրկածը... երկու հազար ֆոռանք և ամեն վեց ամիս այսչափ գումար լրկել կը խոստանայ: Շատ աղէկ գիտէի ես, որ այդ տղան անհաւատարմութիւն չընէր...:

Բժիշկը յօնքերը պրկեց, նամակին վրայ ականարկ մը նետեց և ըստաւ.

— Ինչէ՞ն կ'ենթալլէք Տիկին, որ այս նամակը Վիքթօռէնէն եկած ըլլայ... միթէ ի՞նքն է ըստորագրողը:

— Ո՛չ, բայց իրմէ զատ ո՞վ պիտի, լրկեր մեղի այս գումարը:

— Ահ, միթէ չի կրցա՞ք գուշակել... գրաւ կը դնեմ որ օրիորդ էմա ձեղմէ շատ տարբեր կարծիք ունի:

Էմմա Տօքթօռին երեսը նայելով ժպտեցաւ:

— Վերջապէս՝ պարոն, ըստ Տիկին Սառժէ, որ իր ունեցած յոյսին վրայ հաստատ կեցած էր. ինչո՞ւ չէք ուզեր որ օգնութիւնը Վիքթօռէնէն եկած ըլլայ մեղի:

— Ինչո՞ւ, ահաւասիկ ըսեմ Տիկին, քանի որ վերջապէս, պէտք է որ գործին էութիւնը գիտաւաք, պէտք է որ փարատի այն քօղը, որ ձեղի կը կուրցնէր, և այս սիրուն օրիորդին եղբայրնեռուն վրայ այնչափ սիսալ դատողութիւններ կ'ունեայիք, որոնք այնչափ ծաղրելի կերպով մեծցած

էին, և կրնամ ըսել, այնչափ գէշ կրթութիւն մը առած էին իրենց հօրմէն... վիքթօռէն չէր կրնար այս նամակը դրկել, որովհետեւ վեց ամիս առաջ, Մէօտօնի անտարին մէջ իր ուզեղը պայթեցնելով, ինքինքը սպաններ է:

Տիկին Սառժէ ճիշ մը արձակեց ու դէմքը ծածկեց: Եմմա ալ աթոռի մը վրայ ինկաւ արցունքի հեղեղ թափելով, Յժիշկը բռնելով անոր ձեռքը, ըստաւ.

— Ներեցէ՞ք զաւակս, հազար անգամ ներու զութիւն կը ինչդրեմ ասանկ աղետալի լուր մը տմարդութեամբ իմացնելուս... ի՞նչ ընեմ, ինձի սկզբունք համարած եմ երբէք չի վարանիլ և անսկեղծորէն արտայայտուիլ: Ասկից զատ՝ հաւատացէ՛ք ինձ, մի՛ ցաւիք անոր վրայ, գէշ խաղամոլ մըն էր... սակարանին մէջ սկսած էր կործանիլ և յետոյ ուրիշներուն իրեն վաստանուած դրամը կորս սնցնել, ինչպէս ձեր վերջին անգամ տուած հարիւր հազար փուանքը, որ մէկ գիշերուան մէջ ամբողջ ջութեամբ Լանսքնէ խաղին մէջ վճացուցած է... Երբ մարդ այդ աստիճանին դայ, գողութեան կը մօտենայ: Վիքթօռէն ինքնասպան եղաւ, այս էր իր ամենալաւ ընելիքը... մի՛ ցաւիք:

«Զեր Ֆէլիսիէն եղբայրը իր հարստութիւնը բողերուն և սիրուհիներուն կերցուց, անանիներու հետ, որոնք կը ծաղրէին զինքը. բայց գոնէ ի՛ր ունեցածը կորսնցուց և կամ քիչ մը աւելի: Ամսէն ցաւալին այն է՝ որ իր առողջութիւնը վտանգաւոր վիճակի մէջ է... այս առտու աեսայ զինքը, վախցայ:

«Կը մնայ ձեր Ատոլֆ եղբայրը, ան ալ իր հարստութեան հետ առողջութիւնը կորսնցնելու ճամբուն մէջ է : ինքզինքը գինեմոլութեան տուածէ... պնակալէզ քսակահատներով պաշարուած է, որոնք իր ունեցածը յափշտակելու համար անոր տկարութենէն օդուտ կը քաղեն, խափելով որ ոգելից ըյագելիի վրայ լաւ ու շահարեր գործեր ընել կուտան : Երեք տարի չի տեւեր՝ գրապանը բան մը իսկ չպիտի մնայ, ինքն ալ աշխատելու կարող վիճակի մէջ չըլլալով :

«Ահաւասիկ, Տիկին Սառժէ, այնչափ խիստ և այնչափ լուրջ կրթութեան հետեւանքը, զոր Պ. Մօնլուան իր զաւակներուն տուաւ, Փոխանակ Ֆէլիսիէնը ժամը տասնին պառկեցնելու, փոխանակ ըսելու թէ կին մը տեսած ատեն գետին նայի, փոխանակ պարտաւորելու որ փախչի անոնցմէ, եթէ թողած ըլլար իր որդին հաճուքը ճաշակել, և իր հասակին խենդութիւնները ընէ, այն ատեն սա ազատ տէր ըլլալով իր անձին, այնչափ անկարգ կերպով չպիտի թողուր ինքը նքը այնպիսի կրքի մը, որուն անհաստատութիւնը արդէս գիտցած կ'ըլլար : Գալով Ատոլֆին՝ եթէ շարունակ իր գինիին մէջ ջուր գրած չըլլար, անյագ բաղ ձանքը չպիտի զգար... որոնց մէջ մոլեգնութեամբ ինկաւ, քանի որ արդիլուած էր :

«Գալով վիքթօւէնի, հայրը չէր թողուր որ ձեռքը խազի թուզթի իսկ առնէ, կ'արգիլէր սրճաւրան մը մանելով գնդամուղ խազալ, սակայն եթէ այդ երթասարդը մէկ քանի հարիւր փառնք խաշի մէջ կորսնցուցած ըլլար, չէր կործաներ իր

հայրը, բայց ասով պիտի հասկնար թէ ինչ խելագարութիւն է խազի վրայ դնել յոյսը, հարստանաւ լու համար : «Այս երեք երթասարդներուն քով տեսէ՛ք հիմայ Ֆէլիքս Ալպէռօնը, որուն հետ իր մօրեղբայրն այնչափ խստիւ կը վարուէր . վասն զի կը սիրեր հաճոյքը սա երեք հրապուրիչ ձեւերով, այն է կիները, խաղն ու զինին : Այս կը սիրէր բոլոր ասոնք, իրեն տարեկից երետասարդներուն պէս : Բայց ոչ չափազանցօրէն, կ'ըսէ Լատին առակախօսը, իմաստուն է Փէտուէի սա սկզբունքը... պէտք է ճաշակել՝ իսկ ո՛չ զեղծանել : Երբ մարդ ժամանակէ առաջ իմաստուն, խելօք ըլլայ, վերջը բնաւ խելացի չըլլալու կ'ենթարկուի մինչդեռ այն ցոփակեացը... ինչպէս որ Պ. Մօնլուան կ'անուանէր իր քեռորդին, այն ցոփակեաց Ֆէլիքսը հիմայ ազնեւ տնորէն մը եղած է և մասնաւոր շահու բաժին ունի իր վաճառատան մէջ . սիրելի, յարգելի է իր մեծերուն և միայն իր գործին կը նայի, ինքը զրկեց այն երկու հազար փուանքը որ, որ իր առաջին խնայողութիւնն էր, շատ երջանիկ է ինք ձեզի ապացուցանելու թէ ձեր թշուառութիւնները չէին կրնար այլայլեր իր առ ձեզ ունեցած բարեկամութիւնը :

— Միթէ կարելի՞ է, թոթովկեց Տիկին Սառժէ որ այս գումարը Ֆէլիքս զրկած ըլլայ...

— Այսո՛, Տիկին, երեկ իմացուցի իրեն ձեր կացութիւնը և կը տեսնաք որ ամիջապէս լուր զրկեց ձեզի :

— Ահ, ես աղէկ նախզգացի թէ այդ նամակը Ֆէլիքսէն է, ըստ իմմա արտասուքը սրբելով .

— Բալց իրաւ, խելացի է՝ հիմայ ինքը:

— Անտարակոյս, ինչպէս որ պէտք է, այս նպէս, ինչպէս որ Ս. Պօղոս ըսած է, զդաստօրէն խելացի: Ուրեմն, Տիկին տակաւին պիտի մերժէք իմ երիտասարդ բարեկամիս այցելութիւնները.

— Ո՞հ, ո՞չ, Տօքթօռ, քանի որ կը տեսնամ թէ անիրաւ էի իրեն նկատմամբ, խեղճ աղայ, հիմայ ոխ պահած ըլլալու է ինձ:

— Ամեն բան մոռցուած է, սիրելի տիկին, պոաց Ֆէլիքս սենեակը վազելով. ողջունեց Տիկին Սառժէն և էմմայի ձեռքը համբուրեց որ զայն տեսնելով, մոռցաւ իր բոլոր վիշտերը:

— Ի՞նչպէս, ինքն է... ուրեմն հօ՞ս էիք հարցուց պառաւ Տիկինը:

— Այո, հոս էր, ըսաւ Տօքթօռը: Ես հիմայ որովհետեւ չեմ ուզեր որ գործը երկարի, Տիկին Սառժէ, ձեր գեղադէմ սանին ձեռքը կը ինդրեմ իր հօրաքեռորդին Ֆէլիքս Ալպէնի համար:

— Ո՞հ, Տօքթօռ այլեւս ինամակալուհի չեմ ես, էմմայի կ'իյնայ պատասխանել. նախապէս ըսեմ թէ ընդունելի է ինձի իր ըրածը:

Էմմա կարմերով ձեռքը իր հօրաքեռորդին ներկայացուց, ըսելով.

— Ահաւասիկ իմ պատասխանս, Ֆէլիքս... բայց հիմայ աղքատ եմ.

— Սիրելիս էմմաս, կը սիրեմ ես աղքատութիւնը քանի որ անով միայն յաջողեցայ ձեր ամուսինը ըլլալ:

Վեց շաբաթ ետքը Ֆէլիքս քաղաքապետի պալատը տարաւ էմման: Տօքթօռ Ժուլէս և վկաները եկած էին:

Տիւֆիլէ կնոջը հետ արարողութեան հրաւիրով, ամենէն առաջ իրենք գացին քաղաքապետի պալատը, երբ ամուսնացողները կանչուեցան, գեղեցիկ Լոռէթ կամաց մը ըսաւ իր ամուսինին.

— Կը տեսնա՞ս հիմակ, կաթեղբայրով քեզի պէս կօշիկները չէ հանած...

— Այ, չար, բայց չե՞ս տեսնար, երեսը բաց մուձակներ հագեր է:

Տօքթօռին գուշակութիւնները կատարուեցան վեց ամիս ետքը Ֆէլիքսիէն թօքախտէն մեռաւ, յաջորդ տարին գէր Ատոլֆ. Ֆլանքէթի և Կուտմանի հետ ունեցած շահագիտական գործողութեան պատճառով, հազար հինգ հարիւր փռանք եկամուտով մնաց, և այնչափ անզդայացած էր, գինի խմելէն:

Հնդհակառակը՝ Ֆէլիքս ընկերութեան մէջ պատուաւոր տեղ մը բռնելով, իր աշխատութեամբը բաւական հարստութիւն վաստկեցաւ, ու միանգամայն բարի հայր և բարի ամուսին մը եղաւ:

Այո՛, սիրած էր կինները, խաղը ու զինին...





242

աջ 1

աջ 2

մեջ

ՀՀ Ազգային գրադարան



NL0319356

